



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

—

639

21 12



ԵՐԱՒԱՆԴ ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ

ԿԵԱՆՔԻՍ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ




Տպագրութիւն

ՀԱՅ ԴՊԲՑ

Են և ժընէվ, ԶՈՒԻՑԵՐԻՄ.

634
4-43

(2239)



5 FEB 2013

G39

Q-43

Don à la Bibliothèque Nationale
ՄԱՆԿՈՒԹԻՒՆ
ԵՒ par Onnig TATÉOSSIAN
1960
d'ERIVAN MARSEILLE

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՍՔԸ

29284-6

638 Անդրեան
Ա-43 Եղուսեան
Խոշոշական

Վ121 8036 27/80

1860ին, փետրվար ամսոյ մէջ, Վարդանանցի ԵՀ.
օրը, Պոլսոյ Խասգիւղ թաղը ծնած եմ:

Հինգ-վեց տարեկան եղած ժամանակու կ'երեւայ թէ
շատ անառակ էի և, կը յիշեմ, ինչ որ ձեռքս անցնէր
կը կոտրէի:

Վեց տարեկան հասակիս՝ հայրս զիս գիւղին Ներ-
սէսեան Վարժարանը զրկեց։ Մեր դասարանի կառա-
վարիչն էր Գրիգոր Վարժապետեան, հանգուցեալ Ներ-
սէս Պատրիարքի եղբայրը։ Շատ խիստ էր։ Օր մը
ընկերներէս մէկուն հանդէպ ըրած մէկ չարութեանս
համար Պ. Գրիգոր Ֆալախանը բարեկ տալով ամբողջ
աշակերտներու առջե ոտքերս բոլիկցուց և ֆալախա-
նին մէջ առնելով լաւ մը ծեծեց։ Երեկոյին երբ տուն
գացի՝ հօրս պատմեցի, կարծելով թէ հայրս, որ այն
ժամանակ Հեռագրական և Թղթատարական Ընդհ. Տնօ-
րէն էր, հետեւեալ օրը Պ. Գրիգորը պիտի վոնտէ։ Բայց
պատուական ծեծ մըն ալ հօրմէս կերայ, կ'երեւայ թէ
երեկոյին Պ. Գրիգոր Դպրոցին առջելը հօրս կ'սպասէ
և անցած ժամանակը եղելութիւնը կը պատմէ։ Հայրս,
փոխանակ բարկանալու որ պարզ կառավարիչ մը հա-
մարձակեր էր իր մէկ հատիկ մանչ զաւակը ծեծել, կը
շնորհաւորէ զինքը ձեռքը սեղմելով և կ'ըսէ։ «Եթէ
զաւակս ծեծած չըլլայիք՝ պիտի բարկանացի Զեզի
դէմ։ Դպրոցի մը մէջ խարը նայելու չէ, հարուստի և
աղքատի զաւկին մէջ խարութիւն դնելու չէ»։

Կը յիշեմ, երբ ցորեկները տունէն կերակուրս կը զրկէին դպրոց, ճաշի ատեն կը տեսնէի թէ աղքատ աշակերտները իրենց թաշկինակին կամ սակառին մէջ քիչ մը սև հաց, մի քանի ձիթապտուղ կամ կտոր մը պանիր ունէին: Ես սիրով իմ ճերմակ հացս և կերակուրիս մէկ մասը անոնց կուտայի իրենց սև հացին փոխարէն: Կը խղճայի աղքատ ընկերներուս վրայ, և որպէսզի իրենց օգտակար ըլլամ՝ սկսայ առաւօտները հօրս գրպանէն մի քանի 5 դրաշնոցներ գողնալ և դպրոց գացած ժամանակս աղքատ դասընկերներուս բաժնել:

Օր մը մեր կառավարիչը՝ Պ. Գրիգոր Վարժապետական՝ գրամ տուած ժամանակս զիս բօնեց: Տուած դրամներս հաւաքելով երեկոյին հօրս կը դիմէ և եղելութիւնը կը պատմէ: Հայրս իրեն կ'ըսէ. «Հոդ չէ, եթէ արդիշ անգամ մ'ալ դրամ տայ՝ չտեսնելու եկուր, Ուրախ եմ որ զաւակո՞ երուանդ՝ աղքատները կը սիրէ: Թո՞ղ վարժուի այս տարիքէն աղքատներու օգնել», ու այն օրէն սկսեալ հայրս գրպանի սակիները կը պահէր, միայն արծաթ դրամ կը թողար որպէսզի դողնամ աղքատներուն տամ:

Այնչափ անառակ էի որ մի քանի անգամներ բընակած տուներնիս կրակի տայ փորձեցի որպէսզի տեսնեմ թէ ի՞նչպէս տուն մը կ'այրի:

Տարիքու քանի կ'առնէի անառակութիւնս աւելի կը սաստկանար: Խեղճ մայրս շատ կը տանջուէր ինձմով, մանաւանդ հօրս մեռնելէն վերջ չէր գիտէր ի՞նչպէս զիս զաղէր: Իրեն տրուած կանացի խրատներուն անուալով՝ քանի՛ քանի՛ անգամներ շապիկս պատարագի ներքեւ դրուելու զրկած էր որպէսզի Աստուած ինձի խելօքութիւն տայ: Անգամ մը ծերունի կնոջ մը հետ Պոլսոյ Պալաթի եկեղեցին գիշերելու զրկեց: Պոլսոյ մէջ

այազմա չմնաց որ ուխտի չերթայի: Անուն հանած հօճաներու կը զրկէր զիս, որպէսզի իրենց աղօթքովը անառ ու կութիւնս անհետանար: Անգամ մ'ալ մինչեւ Արմաշ ուսկութիւնս անհետանար:



ԵՐՈՒԱՆԴԱ ԱՂԱԹԾՈՆ 9 տարեկանին, Նուպարեան Վարժ. ի համագետառով ևս քոյքը՝ ՆՈՅԵՄԻ

գացի, ուր երկու գիշեր եկեղեցին մէջ պառկեցայ, որպացի, ուր երկու գիշեր եկեղեցին մէջ պառկեցայ, որպէսզի Աստուած ինձի զգաստութիւն տայ: Շատ անուալով՝ քանի՛ քանի՛ անգամներ շապիկս պատարագի ներքեւ դրուելու զրկած էր որպէսզի Աստուած ինձի խելօքութիւն տայ: Անգամ մը ծերունի կնոջ մը հետ Պոլսոյ Պալաթի չմայլին:» Եւ երբեմ ալ բարկութեան

մէջ՝ «Աստուած քեզմէ ելածը քեզի պէս ընէ», կ'ըսէր: Ես այս խօսքը անէծքի մը տեղ կ'առնէի և չէի հասկնար թէ ի՞նչպէս մայր մը կրնայ իր զաւակը առնիծել:

Աստուած ինծի երկու մանչ զաւակ տուաւ, Ո՞րչափ կը փափաքէի որ ինձ պէս անառակ ըլլային. բայց երկուքն ալ հանդարտ, անուշ աղաքներ եղան

Վասահ եմ որ եթէ Աստուած զիս անառակ ստեղծած չըլլար՝ գործի կեանքիս մէջ չպիտի ունենայի այն տոկունութիւնը, գործունէութիւնը և յաջողութիւնը զոր ունեցայ:

Դիտած եմ որ դպրոցին մէջ անառակները վերջէն գործի կեանքին մէջը յաճախ շատ զգաստ և լուրջ անձեր եղած են: Մինչդեռ հեղաբարոյ աշակերտներ դպրոցական կեանքէն վերջը զանազան զեղիսութեանց տուած են ինքզինքնին:

Ասիկա կ'ըսեմ ի մասնաւորի անառակ զաւակ ունեցող մայրերու համար, որպէսզի չյուսահատին և վասահ ըլլան որ իրենց զաւակը երբ մեծնայ լուրջ մէկը կրնայ ըլլալ. կը բաւէ որ լաւ դաստիարակութիւն մը տրուի անոր:

Երբ նուպարեան-Շահնազարեան վարժ. ը բացուեցաւ 1866 ին, ուրիշ հարուստներու օրինակ ըլլալու համար, եօթը տարեկան հասակիս մէջ հայրս զիս գիշերօթիկ դրաւ սոյն վարժարանը, որ մեր տան դիմացը կը գտնուէր:

Անառակութեանս պատճառաւ հօրմէս ծեծ չուտեւ լու համար՝ պարտէզէն, շատ երեկոներ, մեծ մօրու տունը կ'երթայի հօրս տուն գալէն կէս ժամ առաջ, ու ձաշու կ'ընէի և կը քնանայի: Մայրս ծառաներէն մին կը դրէր և քնացած վիճակի մէջ զիս տուն բերել կու տար:

1868 ին, հայրս կառավարական պաշտօնով Բարիզ գտնուած ժամանակ, իր մարմնոյն վրայ տեղի ունեցած վիրաբուժական մի գործողութենէ (հետօրօն) վերքը կը թունաւորուի (զի այն ժամանակ հականեխականի գրութիւնը անձանօթ էր) և կը վախճանի:

Մայրս, նեկտար հանըմ, թէպէս փութացած էր Բարիզ մեկնիլ, բայց հազիւ հազ կը հասնի վերջին օրերուն: Հօրս վերջին խօսքերը կը լինին. «Խիղճ հանդարտ կը մեռնիմ. հանդէպ ազգիս և կառավարութեան իմ պարտականութիւնս կատարած եմ: »

Հօրս մարմինը Պոլիս բերուելով Խասդիւլի մեր ընտանեկան դամբարանին մէջ կը թագուի: Յուզարկաւորութեան հանդէպին կառավարութեան կողմանէ զինուորներ կը զրկուեին, նախարարներ և գեսպաններ կը մասնակցին, և կ'ըսուի թէ նոյն օրը 30000 հոգիէ աւելի բազմութիւն մը ներկայ գտնուած է:

Հօրս զագաղին վրայ խօսուած դամբանականներուն մէկ մասը սղբացեալ Տօքթ. Ն. Տաղաւարեանի մեր գերդաստանին մասին գրած գրքոյկին մէջ հրատարակուած է: (*)

Հայրս Միքայէլ անուն եղբայր մը ունէր որ իրմէ մի քանի տարի առաջ մեռաւ ամուրի: Երկու եղբայր շատ սիրով եղած են իրարու հետ:

Նուպարեան-Շահնազարեան վարժ. ի այն ժամանակուան անօրէնն էր թուարան Սիմոն Աղա Միքայէլեան, որուն յաջորդեց, մի քանի տարի յետոյ, ուսուահայ իրէքեան:

Մայրս, տեսնելով որ անառակութեանս պատճա-

ուաւ, դպրոցին մէջ բան մը չէի սորվեր, 1870-71 ին դիս Ամերիկացոյ Բոպէրթեան Վարժ. ը դրկեց, որ նոյն միջոցին տակաւին Պէպէք կը գտնուէր և յետոյ է որ Ռումէլի Հիսարի բարձունքին վրայ Տօքթ. Համլինին շինած հակայ քարաշէն շէնքը փոխադրուեցաւ:

Սոյն ամերիկեան դպրոցը շատ աւելի ազատ լինելով, դասերուս չէի աշխատեր և խելքս միտքս լիռ ելլել, մացառներու վրայ ոստղ դնելով թռչուն որսաւ լու տուած էի,

Դասընկեր մ'ունէի Մանկասարեան անուն: Ան լուղքական էր, ես ալ կասաղի լուսաւորչական. բայց լուսաւորչականութեան ի՞նչ ըլլալը չէի գիտեր և միւ առին միշտ կրօնքի վէճեր ունէինք այդ տասնըմէկ ասրեկան հասակնուս:

Օր մը, վիճարանած միջոցնիս, ինձ «մաշթոցավաշտ» ըստաւ: Առաջին անգամն էր կեանքիս մէջ որ այդ բառը կը լսէի և չէի գիտեր ի՞նչ ըսել է: Դպրոցին Յակոբ աղբար անուն հայ ծառային գիմնելով հարցուցի թէ ի՞նչ կը նշանակէր «մաշթոցավաշտ»: Մարկնար հասկնալ, ըստաւ: Իրեն հարցուցի, «Աղէկ անմիջապէս գրպանի զմելիս հանելով խեղճ Մանկասարեանին վրայ յարձակեցայ, ուժգին հարուած մը տալով վիրաւորեցի ու արիւնը վաղել սկսաւ: Մանկասարեան լալով Տր. Համլինին մօտը վաղեց: Ես սկսայ վախնալ, մտածելով որ այս ըրածիս համար թէ՛ պատահան ծեծ մը պիտի ուտէի և թէ դպրոցին պիտի վրանստուէի: Որչա՛փ միծ եղաւ զարմանքս երր Տր. Համլին զիս կանչեց իր մօտ և փոխանակ յանդիմանելու կամ ծեծելու, հայերէն լեզուով՝ «Դուք այստեղ մի քանի Հայեր էք. Յոյներ, Պուլկարներ և ուրիշ աղքեր ալ

կը գտնուին, ամօթ չէ որ երկու Հայ իրարու հետ կոռուին և դուն ընկերդ վիրաւորեա»: Տր. Համլինի այս անուշ խօսքերէն երես առնելով ըսի: «Զիս նախատեց «մաշթոցավաշտ» ըսելով:» Տր. Համլին՝ «Տղա՛ս, տակաւին փոքր ես, կրօնական վէճեր ընելու ժամանակը չէ ձեզի համար. մէյ մըն ալ մի ըներ» ըսելով Մանկասարեանին հետ զիս հաշտեցուց և միասին դուրս ելանք:

Ես երկու տարի ետքը Բոպէրթեան վարժարանը թողուցի և կրկին Խասգիւղի Շահնազարեան վարժանը մտայ:

Բաւական տարիներ անցնելէ վերջ՝ Ամերիկայէն եկող հայերէ կ'իմանայի թէ իմ միշտ ծեծած Մանկասարեանս մեծ հոչակ հանած է Ամերիկայի մէջ իր պերճախօս քրիստոնէական քարոզներովը, և երբ Ամերիկացիներ կ'իմանան եղեր թէ Պ. Մանկասարեան այն ինչ օրը, այն ինչ ժողովարանը պիտի քարոզէ հազարներով կը գիմնեն եղեր իր քարոզներն ունկըն գրելու:

1929 ին յունիս ամսոյ մէջ երբ Բարիգ կը գըտնուէի, իմացայ թէ Մանկասարեան պատուելին Բարիգի Grand Hotel թիեւանած է: Անմիջապէս գացի զինքը տեսնելու: Քարտս զրկնցի, մի քանի վայրկեան վերջը վար իջաւ: Զինքը ճանչցայ իր գեղնած գոյնէն ինչպէս որ էր դպրոցին մէջ, և ըսի: «Զիս ճանչցայ ր»:

—Ո՛չ, ըստաւ:

—Բայց միասին Բոպէրթեան վարժ. ը դասընկեր էինք:

Մտածեց և «Ո՛չ, ըստաւ, ձեզ ամենեւին չեմ յիշեր»: Երբ պատմեցի թէ Բոպէրթեան վարժ. ին մէջ զինքը դասակովս վիրաւորած էի և ինք լալով Տր. Համլինը դասակովս վիրաւորած էի և ինք լալով Տր. Համ-

լինի գիմած էր, այն ժամանակ միտքը եկաւ, «Այո՛, ըստ, հիմա կը յիշեմ», և գրեթէ վաթսուն տարի վերջը սկսանք սիրով տեսնուիլ:

Ես որ մանկութեանս կատաղի հակաբողոքական մեղած էի՛ վերջէն բարքականներու համակիր դարձայ, իսկ մեր Մանկասարեանը քառասուն տարի առաջածապաշտութիւն քարոզելէ վերջ՝ անաստուածութիւն քարոզել սկսած է եղեր Սմերիկայի մէջ:

Տարիները ի՞նչ զարմանալի փոխոխութիւններ կ'ընեն:

Երբ Ռօպէրթեան վարժը ը Պէպէքէն Ռումէլի Հիւարի լիսներուն վրայ փոխագրուեցաւ, ինձ պէս անոռակներու խումբ մը կազմելով գիշերները դպրոցէն կը փախէինք ու Պէպէքի և Սանավուտգիւղի եւ լակի արտերը գողութեան կ'երթայինք: Մի քանի անգամներ սոյն արտերուն պահապանները հրացան պարպեցին վրանիս, բարեբախտաբար ոչ մէկերնիս վիրաւորուեցանք:

Դպրոցին անօրէնը, Տօքթ, Համլինի յաջորդը և փեսան՝ Տօքթ, Ուօշպըրն, իմանալով որ կարդ մը աշշակերտներ գիշեր ատեն գողութեան կ'երթան, չէն քին վարի յարկի դուռները և պատուհանները գոցի տուաւ որպէսզի չկրնանք փախչիլ, ես, անառակներու պարագլուխը, շինութեան ժամանակէն մնացած երկայն պարսն մը գտնելով ասի, և գիշերները երկրորդ յարկի մեր պատուհանին երկաթին կապելով վար կը սահէինք ու մեր գիշերային գողութիւնները կը շարունակէինք: Շատ լաւ կը յիշեմ, գիշեր մըն ալ, իմացած ըլլալով որ Պալթա Լիմանիի կողմը ծխախոտ մշակուած էր, գացինք տերենները ժողվեցինք և գըպշ գիշերաբարձանք: Հետևեալ օրը զանոնք չորցնելով և դանակով մանրելով սկսանք ծիել:

Մեր պատուհանը առնուազն տասը մէթր բարձրութիւն ունէր և վարը սալայտակ էր: Եթէ պատուհանէն կամ պարսնէն իյնայինք՝ մահը անխուսափելի:



Եր. Ա.Պ.Ա.Թ.0Ն 12 տարեկանին, ես քոյքը՝ ՆՈՅԵՄԻ

պիտի ըլլար: Բայց մարդ տղայութեան հասակին մահուան վրայ չի մտածեր:

Անգամ մըն ալ՝ ննջարանի կռուի մը պատճառաւ՝ տնօրէն Տօքթ, Ուօշպըրնի կինը, որ Տօքթ, Համլինի աղջիկն էր, մեր կախւին ականատես ըլլալով՝ իմ և ընկերներուս անտւնը գրեց և քիչ վերջ մեզ սենեակի

մը մէջ բանտարկեցին, առաւօտեան և կէսօրուան ճաշերէն զրկելով։ Աւելորդ է ըսել թէ ես և ընկերներս սոսկալի անօթութենէ կը տանջուէինք։

Վերջապէս, երբ ժամը 4 ին բանտէն արձակեցին, դժուարաւ պատառ մը հաց գտայ անօթութիւնս ամոքելու։

Միտքս դրի վրէժու լուծել, Մի քանի օր վերջ, դպրոցին ախոռը երթալով Տիկ. Ուօշպըրնի, որ միշտ իշու վրայ հնծած Պէտէք կ'երթար, իշուն թամբը զմելով կտոր կտոր ըրի և անդործածելի դարձուցի։

Ահադին խողիր մը ծագեցաւ, Բայց ըրած չարութիւնս ընկերներուն ըսած չըլլալուն՝ գաղտնիքս մէջ տեղ չելաւ։

Քսան տարի վերջ, երբ օր մը շոգենաւին մէջ Տիկ. Ուօշպըրնի հանդիպեցայ, որ լաւ հայերէն կը խօսէր, ինքինքս ներկայացուցի. բայց անունս չէր յիշեր, Բնական է բոլորովին փոխուած էի։ Բայց երբ իր իշուստովանեցայ թէ այդ չարութիւնը ընողը ես էի, Խնդալով հարցուց թէ ինչու ըրած էի այդ բանը։ Պատասխանեցի թէ զիս բանտարկած և անօթի թողած ըլլալուն համար՝ վրէժու առնել ուզած էի։

1872 թուականին Թօպէրթ Գոյէճի մէջ բաւական մեծ թուով հայ աշակերտութիւն մը կար, Լաւ կը յիշեմ, Հայերս ու Պուլկարները շատ սիրով կ'ապրէինք միասին, երբեք մէջերնիս կոխ մը տեղի ունեցած չէ, Եթէ որեիցէ կոխ մը պատահէր աշակերտաց մէջ, Պուլկարները միշտ Հայոց կողմը կը բռնէին և Հայերն ալ Պուլկարաց կողմը։

Այդ դպրոցը որ մինչև այսօր կը շարունակուի՝ շատ մեծ ծառայութիւն մը մատուցած է ուսեալ, լուրջ հայ աշակերտներ հասցնելով։

ՄՕՐՈ ԿԱՏԱՐԱԾ ԴԵՐԸ

Մայրս Պոլիս ծնած է, բայց իր մայրը, որ Թագուհի Հանըմ կը կոչէինք, Ակնի Սպաւչեխ գիւղէն Պոլիս եկած և Ակնեցի Թերզոնց ընտանիքէն երիտասարդի մը հետ ամուսնացած է հղեր։ Որով մօր կաղմանէ Ակնցի կը սեպուինք։

Մօրս հայրը չեմ յիշեր, բայց կը յիշեմ իր մայրը՝ Թագուհի Հանըմը — լուրջ, խելացի կին մ'էր — ինչպէս նաև մօրաքոյլո՞ Մարիցա, և երկու մօրելբայրներո՞ Աղեքոսնդր և Մարտիկ։ Երեքն ալ ամուրի և անզաւակ մեռան։

Աղեքոսնդր մօրելբայրու լաւ տաճկերէն գիտնալուն՝ մեր գատերուն վերաբերեալ պէտք եղած աղերսագրերը յաջող կերպով կը խմբագրէր։

Մայրս մեծ ուսում մը առած չէր, սակայն կարդալ շատ կը սիրէր, մանաւանդ լրագրաց քաղաքական յօղուածները ուշի ուշով կը կարդար, Ինքնիրենը աշխատելավ քիչ մը գաղղիերէն ևս սորված էր։ Ինը տասը տարեկան եղած ժամանակս երբ արձակուրդի սութիւ տուն կու գայի՛ զիս ամէն օր սենեակի մը մէջ կը փակէր և կ'ուղէր որ գաղղիերէն բայերը սորվիմ։

Եթէ պարկեշտ, լուրջ մէկը եղած եմ, մօրս կը պարտիմ։

Տանըմէկ տարու եղած ժամանակս օր մը մի քանի ընկերներ տուն գալով սկսանք թուղթ խաղալ, Մայրս սենեակին դուռը բացաւ, աչք մը նետեց և առանց բան մը ըսելու մեկնեցաւ, Երբ ընկերներս գացին՝ զիս կանչեց ու հարցուց։

—Ներսու ի՞նչ կ'ընէիք:
—Մամա՛, թուղթ կը խաղայինք:
—Ինչի՞ կը խաղայիք:



Մայրս՝ ՆԵԿՏՈՐ Ա.Դ.ԱԹ-0Ն (1828-1911)

—Խաղը 10 փարայի:
Սչքերուս մէջլ նայելով ըստու.
—Եթէ հօրդ յիշատակը յարգել կ'ուզես, այս օրէն
սկսեալ երբեք թուղթ խաղալու չես. վասն զի հայրդ
թղթախաղը չէր սիրեր,
Սնկէ յետոյ այլես չխաղացի: Ո՞րչափ կ'օրհնեմ


մայրս որ թղթախաղը արգիլած էր ինծի: Վերջէն քա-
նի՛ քանի՛ բարեկամներ թղթախաղի կորուստի պատ-
ճառաւ. թշուառութեան մատնուեցան և ոմանք նոյն



Հայրս՝ ԳՐԻԳՈՐ Ա.Դ.ԱԹ-0Ն (1823-1868)

իսկ անձնասպանութեան գիմեցին:

Երբ տասնըհինգ տասնըվեց տարեկան էի, ծանօթ
մի քանի ընտանիքներով Գատրդիւղ՝ Գուշ Տիլի՛ պար-
տէղ մը գացինք, ուր հասակաւոր այրեր սկսան օղի
խմել: Մինչև այն ատեն օղիին ինչ ըլլալը չէի գի-
տեր: Ներկաներէն մին վորդիկ գաւաթով օղի մը տը-



շատ հմեցի և շատ համով գտայ: Երբ քիչ մը վերջը
կրկին գաւաթ մը օղի տալ կ'ուզէր և ես ուրախու-
թեամբ ձեռք կ'երկնցնէի զայն առնելու համար, մայրս
հեռուէն ժխտական նշան մը ըրաւ, որով ցաւ ի սիրտ
ստիպուեցայ մերժել:

Երբ երեկոյին տուն վերապարձանք՝ մայրս ըստաւ.
— Օդին ինչպէ՞ս գտար:

— Շատ աղուոր, կ'ուզէի երկրորդ գաւաթ մըն ալ
խմել, ինչո՞ւ արգիլեցիր:

— Տղա՛ս, հայրդ երբեք օղի չեր գործածեր, ոչ ալ
ուրիշ որևէ սպելից ըմպելի: Եթէ հօրդ արժանի զա-
ւակ մը ըլլալ կ'ուզես՝ երբեք պէտք չէ օղի գործածես:

Հանգուցեալ հօրս համար սրբազն պաշտամունք
մը ունենալուու՝ սպելից ըմպելի երբեք գործածած չեմ.
Ինչ որ առողջութեանս վրայ շատ մեծ ազդեցութիւն
ունեցած է:

Լաւ կը յիշեմ, Ահմէտ Վեգիք Փաշայի (*): Որդին՝
Շէֆիք Պէյը, որու հետ գրեթէ տարեկից էինք, հոկայ,
պարթե հասակ մը ունէր և ասիւծի պէս ուժով եր՝
այն աստիճան որ երբ տասը հօղի վրան կը յարձակէ-
ին՝ չին կրնար զինքը զգեանել: Աւա՛զ, ինքինքը
գինեմոլութեան տալուն պատճառաւ, երեսուն երկու
տարեկան հասակին մեռաւ:

Նոյնպէս կը յիշեմ՝ Յօպէրթեան վարժ, ի դասըն-
կերներէս Երուանդ Մարգարեանը որ զինեմոլութեան
պատճառաւ երեսուն տարեկանին մեռաւ:

Ո՞վ հայրեր, ձեր զաւակներուն գինեմոլութեան
օրինակ մի՛ տաք: Ո՞վ մայրեր, ձեր զաւակներուն
գինեմոլութեան չարիքներուն վրայ խօսելով՝ զգուշա-

(*) Թուրք բարերարս՝ որու մասին յեռոյ պիտի խօսիմ:

Երբ տասնըվեց տասնըերթը տարեկան էի, մօրու
հետ կամուրջէն կամ Դալաթիայէն անցած տաեննիս,
ֆրանկախտէ քիթը, շրթունքները ինկած նողկալի,
քսամնեցուցիչ դէմքերու կը հանդիսէինք որ փողոց-
ներու մէկ անկիւնը նստած կը մուրային: Մայրս այդ
դժբախտները ինձ ցուցնելով կ'ըսէր «Ահա՛ գէշ (բող)
կիներու երթալու հետեւանքը» ըլլա՛յ որ դուն ալ
երթաս, ապա թէ ոչ այդպէս կ'ըլլաս, և երբ օր մը
ամուսնանաս՝ վատառողջ, հիւանդ զաւակներ կ'ունե-
նաս որոնք քեզ իրաւամբ կ'անիծեն»:

Մօրու այս տեսակ խրատները վրաս մեծ ազդեցու-
թիւն կ'ընէին և զիս զերծ կը կացուցանէին երիտար-
սարդական փորձանքներէ: Եթէ անոր տեղ թոյլ և
անհեռատես մայր մը ունենայի, եռ՝ որ այնչափ անա-
ռակ ու կրակու էի՝ ամենամեծ սրիկայ մը պիտի ըլ-
լայի:

Մայրս միշտ կը խրատէր զիս յոյս աշխատութեանս
վրայ դնել, ու հօրմէս հարսառութիւն ժառանգած չըլ-
լալը ինձ բարեկախտութիւն մը եղաւ: Հայրս ինձ մեծ
անուն մը միայն թողած էր: Շնորհիս այդ նիւթական
աննախանձելի վիճակին՝ ստիպուած էի միշտ խոնեմ
ըլլալ, և երբ տարիքս հասունցաւ՝ աշխատութեանս
ապաւինեցայ:

* * *

Երբ 1873 ին երկրորդ անգամ ըլլալով նուպարեան-
Շահնազարեան Վարժ, ը մտայ, այնոեղ ալ չէի աշխա-
տեր: Հայոց պատճութեան դասերուն կը հետեւէի մեծ
ուշով, և նոյնիսկ հրաման առած էի բարձրագոյն
կարգի պատճութեան դասերուն ալ ներկայ գանուիլ:

Երբեք պատճութեան դասառու ունեցած եմ Մինա-
Զերազ և Աղարէկեան Մարկոս:

Տնօրէն իրէքեանի յաջորդած էր Ուկան անուն մի

անձ որ լաւ գիտէր սպանիական լեզուն և ատոր շը-
նորհիւ դրացի Հրեաներու հետ սպաներէն կը խօսէր:

Սնոր յաջորդեց Տէր Յովհաննէս Հիւնքեարպէյէն-
տեան քահանան, որ յունարէնի և հայերէնի շատ մեծ
հմտութիւն ունէր:

Մեր դասարաններու և ննջարաններու կառավարիչն
էր Պր. Մկրտիչ անուն մէկը: Ամէն գիշեր ընկերնե-
րուս հետ ննջարանին մէջ ահագին աղմուկ կը հա-
նէինք: Գիշեր մը երբ կրկին մեր անկարգութիւնը կը
շարունակէինք, յանկարծ ննջարանին դուռը բացուե-
ցաւ, Տէր Հայրը և Պր. Մկրտիչ ներս մտան: Բնա-
կան է ամէնքու անկողիններնուս մէջ պահութանցանք:
Պր. Մկրտիչ զիս Տէր Հօրը ցուցնելով ըստւ.

— Սա անառակն է որ ամէն գիշեր պատճառ կ'ըլ-
լայ մեծ աղմուկներու: պէտք է խոսիւ պատժել զին-
քը որ խելքը գլուխը դայ:

Տէր Հայրը բարկացայտ աչքերով՝ անկողինիս մօ-
տեցաւ և ձեռքը վերցնելով՝

— Ի՞նչ է անունդ, հարցուց,
— Երուանդ Աղաթօն:

Յանկարծ դէմքին արտայայտութիւնը բոլորովին
փոխուելով՝

— Լուսահոգի Աղաթօն էֆէնտիին զաւակն եռ
դուն, ըստւ:

Հազիւ «Այո՛» պատասխանած էի, երկու ձեռքերով
զիս գրկեց, երեսս համբուրեց և «Պառկէ՛ զաւակ» ը-
սելով վերմակը գուրգուրալով վրաս ձգեց:

Ո՛վ ընթերցող, ես որ պատառական ծեծ մը ուտե-
լու վախն ունէի, կը հասկնաք վիճակս երբ Տէր Հայ-
րը զիս համբուրեց:

Հետեւալ օրը կանչեց և ինձ պատմեց թէ հօրս
Գրիգոր Աղաթօնի մեծ բարեկամը եղած է և անոր Բաւ-

րիզ վախճանած ժամանակը (1868) քովը գտնուած է:

Ընդհանուր հակիչ Պր. Մկրտիչ՝ ընկերներէս մին
ծեծած ըլլալուս համար՝ զիս պատժած էր: Կը մտածէի
թէ ի՞նչպէս կրնամ վրէժս լուծել, երբ լուսաւոր գա-
ղափար մը յղացայ:

Եարաթ օր մը գլրոցին լուացարանը երթալով
խոշոր գնդասեղներու տրցակ մը գողցայ: Երեկոյին,
մութ ժամանակ, մեծ սրահին ամպիոնին քով գտնուած
փախաթէ աթոռին տակէն հարիւրի չափ գնդասեղներ
զետեղեցի, ուուր ծայրերը դէպի վեր:

Կիրակի առաւօտները սովորութիւն էր աշակերտ-
ները այդ սրահը հաւաքել և յանցանքի պատճառաւ
կիրակնօրեայ պայուտէն զրկուելիք տղոց ցանկը կար-
դալ: (*)

Երբ հակիչ Պր. Մկրտիչ ամպիոնին վրայ ելաւ և
աթոռը նստիլ ուզեց, գնդասեղները յետոյքը մտնե-
լուն՝ գրեթէ մէկ մէթր վեր ցատկելով ռաման, ա-
մանակ պոռալ ոկսաւ:

Սաստիկ բարկացած, աշակերտները խուզարկեց՝
գնդասեղները զետեղող մեղապարս ձեռքը գտնելու
համար: Վրանին գնդասեղ գտնուող բոլոր աշակերտ-
ները մէկ կողմ գնելով հարցաքննեց, բայց ամէնքն
ալ անմեղ էին: Զիս ալ խուզարկեց, բայց գնդասեղ
չշլաւ վրայէս:

(*) Ամէն կիրակի օր, ամբողջ աշակերտութիւնը (100 ի չափ)
կառավարիչներուն հսկողութեան ներքեւ դէպի Քեաղըտիանէ և
Զիլիիտար պտոյտի կ'ելլէր:

Սահմանադրութեան տօնի առթիւ մ'ալ, 1870 մայիս ամսոյ
մէջ, վարժարանին տեսչութեան կողմէ վարձուած շոգենաով՝
աշակերտներով Պէտք գացած էինք բաշուահանդէսի: Երբ
կը վերաբանակինք, թերայի մոտերէն անցած ատեննիս, ակա-
նատես եղանք թերայի պատմական մեծ հրդեիլն որ հազար-
ար տուներ փնտացուց:

Այն օրէն սկսեալ Պր. Մկրտիչ աթոռին վրայ նստելէ առաջ, անգամ մը ձեռքը կը քսէր ստուգելու համար որ մի գուցէ գնդասեղ դանուի:

1875ին գրամական նեղութեան պատճառաւ դըպ-րոցը գոյուեցաւ:

Դպրոցին նուպարեան ըստելուն պատճառը Պօղոս Փաշայի հօր՝ Մեծն Նուպարի՝ ի յիշատակ իր եզրոր Ա-ռաքել նուպարի 3000 ոսկի նոտէր տուած ըլլան է: Սոյն դրամը կարապետ վարդ, Շահնաղարեանի կտակած 1000 ոսկիին վրայ տելլյնելով թրքական արժեթաղթեր առնուած էր, որոնք լաւ եկամուտ մը կը բերէին: Այդ եկամուտով և աշակերտներու վճարած թոշակիներավ կարելի եղած էր դպրոցը բաց պահել, Բայց երբ արժեթուղթները իջան և հասոյթները նուազեցան՝ ա'լ անկարելի եղաւ դործը շարունակել:

1875էն մինչև 1877 մասնաւոր դասեր կ'ասնէի: Երբ տասնըեօթը տարու եղայ՝ տշաբերեցայ և ըդ-դացի լրջօրէն աշխատելու պէտքը: Փափաքեցայ Բե-ւական լեցուն տարեկթոշակ մը վճարել, ինչ որ մօրս կարողութիւնը չէր ներեր:

Այն միջոցին, Օսմանեան առաջին Երևանի անական ժողովոյ բացումը տեղի ունեցած էր և նախագահն էր հանրածանօթ Ահմէտ Վէֆիք Փաշան, որու հօրս հան-դէպ ունեցած բարեկամութիւնը լաւ գիտնալուն՝ կա-մուրջին վրայ երեկոյ մը իրեն սպասեցի և ձեռքը համ-

—Ես լիսէ մտնել կ'ուզեմ, բայց գիտէք որ հա-միջոց մը մտածեցէք:

—Ճա'տ լաւ, աղաս, վաղը առաւօտ քիչ մը կա-

նուխ, Երեսփոխ. Ժողովէն առաջ, պաշտօնատեղին ե-կուր, ըսաւ:

Հետևեալ օրը երբ գացի, զիս տեսնելուն պէս թուղթի մը վրայ հազիւ երկու երեք տող գիր մը գրե-լով պահարանի մը մէջ դրաւ և նամակը ինձ տուաւ յանձնարարելով.

—Անմիջապէս Պէշիկթաշ գնա՛, Սէրէնճի Պէյ եօ-քուշը հարցուր. երբ զառիվերին գագաթը հասնիս՝ ձերմակ չէնք մը կայ, հոն Պաշքեաթիպ Սայիտ Փա-շային քովը ելի՛ր, նամակս տուր և ինչ որ ըսէ՛ այն ըրէ՛.» ու աւելցուց:

—Հիմա պիտի ըսես թէ Պէշիկթաշ երթալու համար նաւու վարձք պէտք է: Ա՛խ, մեղի բաւական ժամա-նակ է ամսական տուած չեն:

Քսակը բացաւ, երեք օսմ. ոսկի ձեռքս դրաւ, ը-սելով՝ «Հայտէ գնա՛, տղաս»:

Զեռքը համբուրեցի, մեկնեցայ և անմիջապէս Պէ-շիքթաշ՝ Երլորզի Պալատին մօտ գտնուած Սայիտ Փա-շային պաշտօնատեղին գացի և նամակը իրեն յանձ-նեցի: Այս մարդը ծանօթ էր Քիւչիւկ Սայիտ Փաշա անունով՝ հասակը կարծ ըլլալուն պատճառաւ: Ո-ժանք ալ զինքը Քիւրտ Սայիտ Փաշա անուանած են, վասն զի Քիւրտիստանէն էր: Քանի մը անգամ Մեծ Եպարքոս եղած է:

Փաշան նամակը կարդալէն վերջ ինձ ըսաւ.

—Դուք հանգուցեալ Աղաթօն էք: Ին զաւա՞կն էք:

—Այո՛:

—Վաղը այս ժամուս նորէն եկէք», ըսելով զիս ձամբու դրաւ:

Երբ հետևեալ օրը գացի, մեծկակ նամակ մը տա-լով պատուիրեց որ Կրթական Նախարարութիւն եր-թամ և նախարար Միւնիք Փաշային յանձնեմ:

Անմիջապէս Պոլիս անցնելով կրթ. Նախարարին պաշտօնաւողին գացի և նամակը իրեն յանձնեցի: Կարգալէ վերջ «Եատ լաւ, տղա՛ս, քիչ մը նստէ՛» ըսկը պաշտօնեայ մը կանչեց, նամակը տուաւ, ականչին քանի մը բառ փախաց: Հինգ վեց վայրկեան չանցած՝ պաշտօնեան նամակով մը վերադարձաւ: Փաշան նամակը կնքելով պահարանին մէջ դրաւ և ինձ տալով ըստաւ:

—Յերա գնա՛, Լիսէի Դպրոցը, և տնօրէն Ալի Սուալի էֆ. ի յանձնէ այս գրաւթիւնը:

Նամակը առած՝ գէպի Յերա ուղղուեցայ: Ճաման ինքնիրենս կը մտածէի թէ աս ի՞նչ կատակերգութիւն է: զիս մէկ տեղէն միւսը կը զրկին:

Ալի Սուալի էֆ. պաշտօնական գրաւթիւնը կարդալով ըստաւ ինձ.

—Կայսերական հրամանաւ ձրի ընդունաւած ես այս գպրոցը, այսօրէն կրնաս յաճախել: Բարիզ աքսոր ուած ժամանակը մօտէն ճանչցայ քու հայրդ և իրմէ շատ լաւ յիշատակ մը պահած եմ:

Ուրախացայ որ յաճախելիք գպրոցիս տնօրէնը հօնական բարեկամ մըն էր:

Ալի Սուալի էֆ. ուրբաթ երեկոները Լիսէին ամփիթատրոնին մէջ բարձրագոյն կարգի աշակերտ կը ժողվէր և բանախօսութիւններ կ'ընէր: Անկը փափաքէր որ աշակերտներն ալ ճառեր կարդան կամ արտասանութիւններ ընէն:

Հասակով կարձ բայց լիցունկեկ, ճիշդ մոնկուեան տիպարն ունէր: Օսմաննեան պատմութիւնը և թուրանա եան ցեղինը լաւ ուսումնասիրած էր, և ընդհանրապէս իր բանախօսութիւնները այդ նիւթերուն շուրջ կ'ըլլային:

Քիչ ժամանակ վերջ, եթէ չեմ սխալը 1878 ին,

Սուլթան Ապարիւլ Համբարը գահընկեց ընելու նպատակաւ Մուհամբերներու ամբոխի մը գլուխն անցաւ և պալատ գիմած միջոցին սպաննուեցաւ:


Ամուսնացած էր Անդլուհիի մը հետ:

Լիսէն գտնուած միջոցիս թոյլ չէի տար որ յոյն կամ թուրք աշակերտ մը հայ ընկերներէս մէկը ծեծէր:

Կիլիկիոյ վրայ մեծ սէր ունենալուս՝ այն ժամանակ գոյութիւն ունեցող Կիլիկիան Ծնկերութեան անդամագրուեցայ և ամէն շաբաթ օր Լիսէին հայ աշակերտներէն մէկ երկու գանեկան ժողվելով այդ օրուան ցորեկէն վերջի արձակուրդին՝ իմ լումայիս հետ՝ Կիլիկիան Ծնկ, եան գանձապետին կը յանձնէի: 1878-79 թուրականներուն գոյութիւն ունեցող երեք ընկերութեանց ի մի ձուլման բանակցութիւններուն, ուրոնք տեղի կ'ունենային Դալաթիոյ եկեղեցիին քովի շէնքին սրահին մէջ, ներկայ կը գտնուէի: Եւ երբ Միացեալ Ծնկ, ը կազմուեցաւ ամէն շաբաթ օր հայ աշակերտներէ ժողված գրամս սոյն Ծնկերութեան կը յանձնէր:

Լիսէին ընթացաւարտ եղած ատենս՝ մայրս ծանր հիւանդութիւնով մը պառկած էր: Երբ Բարիզ երթալու փափառ յայտնեցի իրեն՝

—Ծղա՛ս, ըստաւ, գիտես ինձ համար ի՞նչ դժուար բան մ'է քեզմէ հեռու գտնուիլ: Մէկ հատիկ մանչս, աչքիս լոյսն ես. բայց ես չեմ ուղեր քու



Եր. Ա.Ղ.Ա.Թ.Օ.Ն
20 տարեկանին
Լիսէի համազգեստով

ապագայիդ արգելք ըլլալ։ Գնա՛ Բարիզ, սակայն քեզմէ մի քանի բան կը խնդրեմ։

Ա. Ութը օրը անգամ մը երկառղ նամակ մը անպատճառ գրես։ Նոյնիսկ եթէ քննութեան մէջ գրտնուիս և ժամանակ չունենաս երկար նամակ գրելութողմի մը վրայ ստորագրութիւնդ դնելով զրկէ։

Բ. Զըլլա՛յ որ այստեղ օտար աղջկան մը հետ աշմուսնասս։ Հօրդ օրինակին պէտք է հետեւիս, ան ալ եօթը տարի Բարիզ տևանող գոտնուած և նոյնիսկ հարուստ ընտանիքի աղջիկ մը առաջարկուած է եղեր ամուսնութեան համար, բայց ինքը ըսեր է։ «Ես հայ եմ և պէտք է որ հայ աղջիկ մը առնեմ»։ Դուն ալ միտք դի՞ր որ Հայուհիի հետ ամուսնանաս, և ըստ այնմ գտնուէ։

Գ. Բարիզի մէջ կանացի հեշտանքներէ զգոյշ կեցր, որպէսզի գէշ հիւանդութիւններ չառնես։

Ուրախ եմ ըսելու որ մօրս խրատներուն կրցայ հետեւիլ կէտ առ կէտ, կրինենէ շրջանաւարտ ըլլալէս վերջ (1883), տարիի մը չափ Գաղղիոյ հարստացին կողմը գոտնուեցայ։ Հարստատ գաղղլացի կին մը, որ հինգ ադարակի տէր էր, իր խիստ գեղեցիկ մէկ տարիկ աղջիկը առաջարկեց։ Ասիկա մեծ բախտ մ'էր ինձ համար՝ որ հարստութիւն չունէի, և սակայն ազգասիրական զգացումէ մղեալ և հօրս օրինակին հետեւիլ տղելուս մերժեցի։ «Ես Հայ եմ, պէտք է որ Հայուհ մը հետ ամուսնանամ» ըսելով։

ԵՂԲԱՑՐԱՄ ԵԽ ՔՈՅՐԵՐԱՄ

Իմ ծնելէս առաջ Սիսակ անուն եղբայր մը ունեցած եմ որ երկու տարեկանին վախճանած է։

Մեծ քոյրս Թիրզա 1852 ին ծնած էր, որով ինձմէ ութը տարու մեծ էր։ Հայրս զինքը Խասդիւզի Ազգ, Վարժարանը դրած էր։ Գծագրութեան մեծ յարմարութիւն ունենալուն՝ մեր քովի առնելը բնակող հայ գըծագրութեան դասաստեէ մը դաս կ'առնէր և շատ գեղեցիկ պատկերներ գծած է։ Մասնաւոր գաղղիացի վարժականի գաղղիկերէնի և Թովմաս Թէրզեանէ ալ հայերէնի դասերէնի կառնէր կ'առնէր։ Տասնընգուստ տարեկանին գեղեցիկ ոճով նամակներ կը գրէր։

Իբր նմոյշ կը գնեմ հոռ տասնընց տարեկանին իր հայրիկին գրած նամակներէն մին։



Թիրզա Ա. Ա. Աթօն
(1852-1909)

ԽԱՍԴԻՒԶԻ, 5 մարտ 1868

Մեծարոյ եւ Սիրեցեալ Հայր իմ,

Բազում բերկրանօք առ ձեզ յղեցուցանեմ զերկտող գիրս այս։ Ես Թէպէտ ոչ յուսամ զի դրուատեաց ձերոց արժանի եղիցի, այսու հանդերձ եթէ

զներողամտութիւն ձեր եւեթ ընկալցի խրախոյս
մեծ լիցի ինձ:

Խրատք ձեր հայրագորով եւ հանճարեղ ցորչափ
սերմունս ուսումնամիտութեան սերմանեալ էին՝ ի
սրտի իմում, սակայն ակն յանդիման տեսանեմ զի
պարտ էր ժամանակ առ ՚ի բողոքեցուցանել զսեր-
մունս, օր քան զօր ճանարկեմ. առաւել եւս վասն
արժանի զաւակ գրույ այդպիսի հօր պարտ է լու-
սաւորել զմիտս իմ ճառագայթիւք գիտութեան.
Ետև կ յետոյ սկսանիմ առնուլ տակա, առ տակա,
զժաշակն ուսմանց. եւ թէպէտ յայտ իսկ տեսանեմ
զի թէ եւ շատիլ նոցին տաղտուկ եւ դժնուտակ է զա-
ռաջնն, այլ վախճան յոյժ գեղեցիկ է. իսկ իմ ա-
մենայն դժուարութեանց զօր կրեմս քաղցրագոյն
մրցանակն լիցի գոհունակութիւն ձեր:

Ներեցէք, Հայր իմ Մեծարոյ, խառնել զքարե-
մաղթութիւնն իմ ընդ ամենայն մարդկան: Մնալ
ձեզ միշտ

Ելու եւ խոնարի դուստր քո
Թիրզա Աղաթօնեան

Երբ հայրս վախճանեցաւ, մայրս, վշտի տակ վեր-
ջն աստիճան ընկճուած, գրեթէ իր սենեակէն դուրս
չէր ելլեր և քոյրս՝ Թիրզան էր որ տունը կը կառա-
վարէր տասնըլեց տարեկան հասակին մէջ:

Տարիներ անցնելէ վերջ երբ, 1882 ին Վասփոր՝
Գանստիլիի քարափին վրայ մայրս մի քանի տուն
ծախու առաւ, քոյրս՝ Թիրզան էր որ նորոգութեանց
մեծ սիրով կը հսկէր. և տան նորոգութեան և շինու-
թեան այնչափ յարմարութիւն ունէր որ ինքն իր գըլ-
խուն՝ Գատըղիւղի եօղուրթձի Զէշմէսի ըսուած թա-
զին մէջ հօրմէս մնացած հողին վրայ երկու տուն շի-
նեց առանց որեւիցէ ճարտարապետի օգնութեան:

Կ'երեւի թէ քոյրս իր մեծ պապէն ժառանգած էր
ճարտարապետութեան ընդունակութիւնը, Գաղղիաց-
ւոց հերեಡիտէ կոչած օրէնքը ի՞նչ մեծ աղղեցու-

Թիւն ունի ապագայ սերունդներուն վրայ: Ես ժա-
ռանգած էի պապերուս հողագործական ընդունակու-
թիւնը, բայց չինութեանց համար որեւիցէ յարմարու-
թիւն չունէի:

Թիրզա քոյրս 1909 ին Գանստիլի վախճանեցաւ:



Քոյրս՝ ՆՈՅԵՄԻ ԱՐԱՄԵԱՆ, 6 տարեկանին

Փոքր քոյրս՝ Նոյեմի ինձմէ երկու տարի վերջը
ծնած է: Երբ տարիքը քիչ մը յառաջացաւ, մայրս
զինքը Ամերիկացւոց Հօմ Սքուլը գրաւ՝ որ այն ատեն
եէնի Գարուի կամ Գում Գարուի կողմերը կը գտնուէր
և նոր հաստատուած էր: 1885 կամ 1886 թուակա-
նին Թօքատցի Յովհաննէս Արամեանի հետ ամուսնա-

ցաւ և այժմ (1931) կը գտնուի Սօֆիա, Միայն մէկ աղջիկ մը ունեցաւ Զարուհի անունով, որ ամուսնացած է Ֆիլիպէցի Առնակ Սիւնկիւմեանի հետ և ունեցած է երկու մանչ զաւակ:

ՈՒՍՏԱՌԴՈՒԹԻՒՆ,

ԴՐԾՆԱԿԱՆ ՎԱՅԺՈՒԹԻՒՆՆԵՐ ՑՐԱՆՍԱՅԻ ՄԷՋ

Պղտիկ հասակէս սիրած արհեստու՝ հողագործութիւնը սորվելու համար, 1880 ին Պոլիսը թողլով Բարիղի մօտ Կրինեօնի Երկրագործական Վարժարանը մտայ, ուր ժամանակին հայրս ալ ուսած էր:

Այս ուսանողութեանս միջոցին խիստ լրջօրէն կ'աշխատէի. կրնամ ըսել թէ ժամ մը պարապ անցուցած չեմ:

Դասերս շուտով սորվելու և գոց ընելու դիւրութիւն չունէի: Կ'զմայլէի այն ընկերներուս վրայ որ գասերնուն վրայէն մէկ անգամ անցնելով՝ արդէն գոց կ'ընէին: Ես ստիպուած էի հինգ-վեց անգամ կարդալ: Աշխատանքիս չնորհիւ՝ ամսօրեայ քննութեանց՝ դասարանին յիսուն աշակերտներուն առաջին տասնեակին մէջ գտնուած եմ միշտ:

Կրինեօնի ուսանողական կեանքէս շատ քաղցր յիշատակներ պահած եմ:

Դպրոցին դրան ներսի կողմը մարմարեայ տախտակի մը վրայ հօրս անունը գրուած էր: Այսպէս կ'արձանագրէին անունները այն նախկին աշակերտներուն որոնք յետոյ ֆրանսական պատուանշան կ'ստանային, և անուններուն քով կը յիշատակէին նաև պատուանշանին տեսակը: Հօրս անունին քով գրուած էր՝ *Commandeur de la Légion d'Honneur*.

Հոն գտայ դասատուներ որք հայրս ճանչցած էին: Այս դպրոցը ինծի համար ընտանեկան մթնոլորտ մը եղաւ:

*

* *

Կեանքիս այս շրջանի ամենաքաղցր յիշառակներէն
մէկն ալ հետեւալ զարմանալի դուգադիպութիւնն է :



Եր. Ա.Պ.Աթօն, 20 տարեկանին (1880)
Կրինեօնի Երկրագործ. Վարժ. ի համազգեստով

Պոլիսէն Բարիզ մեկնելու առենու, 1880 ին, մայրս
ինձ ըստ թէ հնա հօրս բարեկամ գաղղիացի ընտա-
նիք մը ճանչցած էր, ու «Փնտու՛ այդ ընտանիքը,
յանձնաբարեց, վստահ եմ որ դո՞ւ կը մնաս» : Դժբախ-

տարար անունը չէր յիշեր: Բարիզ հասնելէս չորս
հինգ ամիսներ վերջ, Պօղոս Փաշայի մեծ մօր՝ Էպրու-
Հանըմ Գարաքէնեայի, որու յաճախ կ'այցելէի, հար-
ցուցի այդ Գաղղիացիին մասին: Ինձ պատասխանեց
թէ անունը Լանտօ (Landau) էր, հօրս խիստ բարե-
կամ, բայց ո՛ւր բնտկիլը չէր գիտեր: Բազմաթիւ ոս-
տիկանական գրասենեակներ այցելեցի և անուանա-
ցանկերը պրապտեցի: Լանտօ անունով հարիւրաւոր ան-
ձեր կային ամէն գասակարգէ, սակայն ո՞րն էր իմ
վինտեածու:

Վերջապէս իմացայ թէ ան Բարիզի մօտ Շաթու (Chatou) ըսուած գիւղը ամարանոց մը ուսնի: Կիրակի
օր մը Շաթու գացի: գտայ տունը, բայց հոն կար
պարտիզանը միայն, որ ինձ ըստ թէ Պ. Լանտօ
Բարիզ Boulevard Magenta 71 թիւը կը բնակէր ըն-
տանեօք: Անմիջապէս Բարիզ վերադառնալով այդ
հասցէին գացի: Ճերմակ մազերով կին մը դուռը բա-
ցաւ: Ըսի թէ Պ. Լանտօ տո՞ւնն էր, կը քափաքէի
զինքը տեսնել: Ո՛չ, պատասխանեց: Երբ կը պատ-
րաստուէի այցետոմսս տալու, «Աստուած իմ, արդ-
եօք մեր սիրելի բարեկամ հանգուցեալ Պ. Գրիգոր Ա-
զաթօնի գտաւ՞ին ես» գոչեց: Հաստատական պատաս-
խանիս վրայ՝ «Եկո՛ւր, զաւա՛կս» ըսելով զիս համբու-
րեց, Ճեռքէս բռնած հրւանոց մացուց, մօրս ու քոյ-
րերուս մասին տեղեկութիւն ուզեց և ե՞րբ Բարիզ
հասած ըլլալս հարցուց: Կարծես իսկապէս իր զաւակն
ըլլայի: Հօրս վրայ բաւական խօսելէ վերջ գզրոցէ մը
գաղղիական թերթերու ծրար մը հանեց ու ինձ տա-
լով ըստաւ.

—Հօրդ վերաբերեալ յօդուածներ են: Երբ ան Բա-
րիզ մեռաւ՝ ես իր վրայ գրուածները պահեցի: Կար-
ծես նախազգացում մը ունէի որ օր մը քեզ պիտի

տեսնեմ, զի հայրդ շատ անգամներ քու վրադ կը խօսէր: Ո՞րքան ուրախ եմ քեզ տեսնելու:

Մտածեցէ՞ք թէ հայրա Բարիզ 1868ին վախճանած էր և այս պատուական ծերունի Ֆրանսուահին 1881ին, տասերեք տարի վերջը, կը տեսնէի:

Աւելորդ է ըսել թէ մինչև ուսանողութեանս վերա թէ Պ. Լանտօ և թէ իր ընտանիքին բոլոր անդամները ինձ մեծ համակրութիւն ցոյց տուին:

Կարծեմ այս ծերունի կինը այս գաղղիացի հարուստ և ուսեալ աղջիկն էր որու ծնողքը հօրու առաջարկեր էին և հայրա մերժած էր ըսելով «Ես Հայ եմ, պէտք է Հայուհի մը տանեմ»:

*


* *

1883ին, մարտ ամսոյ քննութեանց, քառասունը ինը աշակերտաց մէջ եօթներորդ ելլելով՝ վեայականս տոփ և մեկնեցայ Գաղղիոյ հարաւային կողմը՝ Նիմ քաղաքը ուր, լարեկամի մը միջնորդութեամբ, յաջուղեցայ Պ. Բանպօն (Camberon)ի ազարակը մտնել: Սյդ մարզին հողագործութիւնը կը համապատասխանէր Տաճկաստանի հողագործութեան և որո՛ւն մասնաւորաբար պատրաստուիլ էր նպատակս, քանի որ Տաճկաստան պիտի վերադառնայի:

Երբ Պոլիս մօրս գրեցի այս ազարակին մէջ գըտնուիս, մի քանի շաբաթ վերջը ան իր նամակին մէջ կ'ըսէր. «Բու լարերարիդ՝ Ահմէտ Վէֆիք Փաշային ըսի Գաղղիոյ հարաւային կողմը գանուիլու: Պատուիրեց գրել քեզի որ, նկատի առնելով Տաճկաստանի մէջ շերամբուծութեան, այդեղանութեան և գինեգործականը լաւ մը սորվիս»: Փաշային այս խրատը

շատ իրաւացի էր և ինձ մեծապէս օգտակար եղաւ:

Տարիի մը չափ այս ազարակը բնակեցայ, բայց յաճախ շրջակայ ազարակներն ու այդիները կ'այցելէի և կը սորվէի այն տեղի գրութիւնները, որոնց կը պար-



Եր. Ա. Ա. Ա. 23 տարեկանին

ախմ ապագային ունեցած կարգ մը յաջողութիւններս:

Հանրածանօթ Բասթէօնի գրութեամբ շերամի հունտ պատրաստել սորվելու համար Մօնղանարի անուն մասնագէտի մը քով իրեւ ծառայ մտայ և սոյն արեւուար լու մը սորվեցայ:

Գաղղիոյ հարաւային կողմի այգիներուն մէջ սորվեցայ թէ ի՞նչպէս խաղողին ջուր խառնելով աւելի լաւ գինի կը շինուէք:

1883 ի աշնան Պ. Քանազոնի ագարակին մէջ սորվեցայ առուոյտի հունուր սերմանելու կերպը, որ միքանի տարի վերջ Պոլսոյ կայսերական ագարակաց քննիչ անուանուելուս պատճառ եղաւ Յակոբ Փաշայի օրով:

*

* *

Մտածելով որ Տաճկաստանի մէջ ցորենները մաքրելու համար battleuseներ չկան և բնական է վերադիս, եթէ ագարակի մը մէջ գտնուէի, այդ գործարաժեխտ պիտի ըլլար. և մանաւանդ որ Տաճյին, գիմեցի Նիմի Grégoire Bompar անուն տան որ իր battleuseները զանազան ագարակներ կը զրկէր արմտիք մաքրելու համար:

Պ. Պոնրատէն ինդրեցի որ զիս իրեւ մեքենագործի օգնական ընդունի: «Բայց, ըստ, օրական մէկու կէս ֆրանքէն աւելի չեմ տար»: Սիրով ընդունեցի իր պայմանը և հետեւեալ օրը առառն կանուխ իր մեքենագործին: Հետ լօխօմովիլը և պարհօղը առնելով մօտակայ ագարակ մը գացինք: Մեքենագործը պէտք եղած կարգադրութիւնը ընելով՝ ոկսանք մեքենան գարձնել և ցորենի հասկերը մեքենային միջոցով տրորել:

Ա՛ն ինձ սորվեցուց լօքօմօպիլին գործածութիւնը, ինչպէս նաև պաթէօղինը: Իմ պաշտօնս էր մեքենաքենային զանազան կտորները իւղոտել, ինչպէս նաև պաթէօղինները:

Յուլիս ամսուն մէջ էինք: Սոսկալի տաք կ'ընէր և առառութնէ մինչև իրիկուն այն կիզիչ արեւուն տակ գործաւորի շապիկո հագած՝ չարաչար կ'աշխատէի և գիշերն ալ յարդի կոյտի մը վրայ կը ննջէի:

Վարպետա տեսնելով որ պէտք եղածը սորվեցայ և օգնականի գերս լաւ կը կատարէի՝ ամբողջ գործը վրաս կը թողուր ու ինք կ'երթար ծառի մը շուքին տակ քնանալ: Ինքինքս շատ հպարտ կ'զգայի որ կարող էի մեքենայ մը առանձին վարել:

Այսպէս՝ մի քանի ագարակներ երթալով՝ արմտիք կը մաքրէինք:

Օր մը երբ մեքենային քով կեցած ածուխ կուտայի՝ նահանգին երկրագործական մասնաժողովը եկաւ ագարակին վիճակը քննելու: Երբ այցելուները ինձ մօտեցան՝ տեսայ իմ բարեկամն Պ. Բոս (Causse) ը որ մեծ ագարակներ ունէր: Խպնեցայ ձեռքերս իւզոտ, երեսս ածուխի փոշին սեցած, ամենաազտոտ վիճակի մը մէջ գտնուելուս: Պ. Բոս աւելի մօտեցաւ և ըստ,

—Ալզաթօն, գո՞ւն ես: Զեմ զարմանար . . . : Ու քովիններուն զառնալով՝

—Զեղ կը ներկայացնեմ Կրինեոնի երկրագործ. Վարժարանէն շրջանաւարտ մը որուն հայրը Տաճկաստանի մէջ նախարար եղած է: Հողագործութեան վրայ ունեցած սէրն է որ զինքը այս գործն ալ սորվելու մղած է:

Ա՛լ զաղտնիքս մէջտեղ ելած էր: Վարպետու՝ մեքենագործը՝ աչքերը բանալով ինձ ըստ.

—Ուրեմն գուն պարզ գործաւոր մը չես եղեր, պարո՞ն մը, և գիտո՞ւն պարո՞ն մըն ես եղեր. ինչո՞ւ համար այս տաժանելի գործին մէջ մտար:

Հսկի թէ արհեստ սորվելու համար էր. և իրօք ալ սորված ըլլալով՝ հրաժեշտս տուի և մեկնեցայ:

Տաճկաստանի մէջ՝ ձիթենիները յօտելու սովորութիւնը չկար, և մինչեւ այսօր ալ չկայ: Նիմ քաղաքին շրջակայ ձիթենիները ամէն տարի այգիի պէս կը կտրուեին: Այս արհեստն ալ սորզի ուղելով՝ որ մը մասնագէտ դործաւոր մը առի և միասին ձիթաստան մը գացինք ուր ան ինձ սորզից սոյն արհեստը, և երբ Տաճկաստան վերադարձայ՝ երկրագործական քննիչութեան պաշտօնիս մէջ շատ օգտակար եղաւ:

Գաղղիոյ հարաւային կողմը այգիները խոշոր մը կրատ (sécateur) ներով կը յօտեն: Յունվար ամսոյ վերջերը՝ շաբաթ մը շարունակ՝ զանազան այգիներ կ'երթայի և դործաւորներուն հետ որթատունկերը կը յօտէի: Ասիկա ալ ինձ օգտակար եղաւ Տաճկաստան վերագրձիւ:

Զիէ արիւն առնել սորզիւու համար՝ երեսուն ֆրանքի մահամերձ ծեր ձի մը գնեցի և վիզի մեծ երակէն վեց եօթը տեղէ արիւն առի:

Նիմի Պ. Մասօն անուն անասնաբայժին հետ շրջակայ ագարակները երթալով կենդանեաց վրայ զանազան վիրաբուժական դործովութիւններ կը կատարէինք: Այս արհեստը շատ սիրած եմ և քննիչական պաշտօնիս ընթացքին բաւական թուով դործովութիւններ կատարած:

Գաղղիոյ մէջ՝ 1883ի վերջերը՝ Պ. Բանպօնի ագարակին մէջ եղներու ֆէնվր արհեուսէ բառած հիւանադութեան ածիլիկութիւն անգամ ըլլալով ես փորձած եմ և նոյնիսկ երկրագործական թերթի մը մէջ հրատարակած:

Նիմի շրջակայ այգիներու մէջ Ֆիլօսիրայի հիւանադութիւնը մօտէն ուսումնականիրեցի:

ԹՈՒՐԲԻԱ ՎԵՐԱԴԱՐՁԱ

ԳՈՐԾԻ ԿԵԱՆՔՍ

ՊԱԼՐԲԵՍԻՐ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ

1884ին, Պոլիս վերագառնալէս ամիս մը առաջ, մայրս գրած էր ինձ թէ հաչակաւոր Ահմէտ Վէֆիք Փաշան պատուիրած է որ Պոլիս հասածիս պէս առաջին այցելութիւնս իրեն լինի:

Ապրիլի առաւօս մ'էր երբ Պոլիս հասայ: Ֆէս մը գնելով գլուխս դրի և չխակ Ռումէլի Հիւար երթաւով Փաշազին ներկայացայ: Փաշան ճակատս համբուրեց և հետեւեալ խօսքերը ըստաւ.

— Ծղա՛ս, երբ Բարիզ գացիր՝ կը կասկածէի թէ այնտեղ սրիկայութեան համար կ'երթայիր. բայց անօրէնիդ գրեցի որ ամսական քննութեանց նիշերդ ինձի Պոկէ, և ուրախութեամբ տեղեկացայ թէ շատ լաւ աշխատեր ես: Ահա ասոր համար է որ ճակատդ կը համբուրեմ: Ես իմ զաւկիս՝ Նէֆիք Պէյին (որ թագաւորական եավիր էր) ճակատը համբուրած չեմ: Հիմա ըստելիքներս մտիկ ըրէ՛: անմիջապէս Պոլիս իջիր, Սուլթան Պայազիտ գնա՛, ուր կը գտնուի Անտառներու, Հանքերու և երկրագործ. Վարչութիւնը: Հոն Մէքթուագձի Միւնիր Պէյը հարցուր տե՛ս և ականջէն վար ըսէ որ «Ես Աղաթօնն եմ»: Պէտք եղածը իրեն խօսած եմ. ըրէ՛ ինչ որ քեզ պիտի ըսէ:

Փաշային երախտագիտութիւնս յայտնելով մեկնեցայ և գացի Միւնիր Պէյը տեսայ: Յիշեալը իմ զանազան ուսումներուս վրայ քիչ մը տեղեկութիւն հարցնելէ վերջ՝ «Ես պէտք եղած հիմա կ'ընեմ, տունդ նելուդ պէս ինձի եկուր», ըստա: Իրօք ալ շաբաթ մը վերջը թուրքերէն թերթի մը մէջ կարդացի որ արքայական հրամանով Պալըքէսիրի, որ ժամանակին Պրուսյի վիլայէթին կցեալ էր, երկրագործական քննիչ կարգուած եմ: Անմիջապէս գացի Միւնիր Պէտքի Նարհակալութիւնս յայտնեցի: «Եկուր ժամանակին տանիմ ներկայացնեմ», ըստա: Այն լաւ ընդունելութիւն ըրաւ:

Նոյն առեն՝ երկրագործական Տնօրէնը Սերաստացի Ամասեան Յակոր էֆ. ն էր: Նա ալ ինձ պէս կրին եօնէ շրջանաւարտ եղած էր ժամանակին:

Երբ նոյն օրը ուղղակի Խումբէի Հիսար Ահմէտ Վէլութիւնս յայտնելու,

— Տղա՛ն, ըստա, ես կրնայի քիզի Պոլոսյ մէջ ալ պաշտօն մը տալ, կամ իզմիրի պէս մեծ վիլայէթի մը մէջ: Դիտմամիր Պալըքէսիրի Նահանգը Ընտրեցի, զի այնտեղ քիչ ժամանակուան մէջ շատ բան կրնաս սորւական չէ. այլ տեղական գործառնութիւնները, կառավարական մէթոսները սորվիլ պէտք է: Մի քանի տարի Պալըքէսիր կենալէդ վերջը կրնամ քեզ ուրիշ նահանգ մը դրկել կամ Պոլիս բերել տալ:

Փաշային զիս փոքր նահանգի մը մէջ պաշտօնեայ ընելը ինձ համար բարեբախտութիւնս մը եղաւ: Ամէն օր կարեւի էր մեծ պաշտօնեաներու հետ տեսնութիւն

կուսակալ, մէքթուազմի, մուհասէպէճի, աշար նազըրը, էֆքաֆ նազըրը, ևն. ևն., որոնց տեսութիւններէն կառավարական գործառնութեանց վրայ կարեւոր ծանօթութիւններ ստացայ որ իմ ապագայ պաշտօներուս մեծապէս օգնեցին:

Մայիս ամսոյ մէջ էր որ Պոլիսէն մեկնելով Պահատըրմա հասայ և հետեւեալ օրը, առանց զսպանակի հասարակ կառքի մը մէջ նստելով, երկու օրէն, ուկորներս ջախջախուած՝ Պալըքէսիր հասայ, ուր հիւրասիրուեցայ փաստարան Նաւասարդեան Յովհաննէս էֆ.ի տունը և հետեւեալ օրը կուսակալին, որ Աթըք Պէյ անունով ամենաազնիւ մէկն էր, ներկայացայ և պաշտօնիս ձեռնարկեցի:

Տաճկերէն լեզուի մթերքս շատ քիչ էր, այն առտիճան որ «աշար», «էօշիւր», «աղնամ» բառերուն տարբերութիւնը չէի գիտեր: Բայց մեծ պաշտօնեաներու հետ առօրեայ տեսութեանցս չնորհիւ շուտով պէտք եղածը սորվեցայ:

Աթըք Պէյ ժամանակին Սուլթան Ազիզի պատ ինապէտ եղած էր: Սուլթան Ազիզի մահէն վերջ տարիներով անգործ և գրեթէ անօթի մնացած միջոցին այդ նահանգին կուսակալութիւնը իրեն չնորհուած էր: Շատ բարեսիրտ և անկաշառակեր անձ մըն էր:

Պալըքէսիր հասնելէս մի քանի ամիս վերջ՝ պարտէզի, այգիի և արտի տէրերէն շատեր, մեծ մասամբ Թուրք, ինձի կը գիմէին և կը գանգատէին թէ գիշերները հովիւներ կամ գողեր իրենց պարտէզները, այգիները մանելով մեծ վաս կը հասցնէին: «Քանի որ երկրագործ, Քննիչ ես՝ միջոց մը մտածէ՛ և այս գէշ գրութենէն մեզ ազատէ», կ'ըսէին: Առաջին անգէշ գրութենէն մեզ ազատէ», կ'ըսէին: Առաջին անգամ ըլլալով Տաճկաստանի մէջ՝ garde champêtre ի

(գաշտերու պահապան) գրութիւնը հաստատեցի, սահպելով որ ամէն արտի տէր արտավար գլուխ հինգ դրուշ վճարէ պահապաններու ամսականները տարու համար:

Օր մը Պէլքիէն (քաղաքապետարան) նստած էի, երբ պահապաններէն մին գող մը բերաւ ինձ՝ տրցակ մը թթենիի ձիւղերով.

—Ահա՛ այս մարդը բռնեցի որ այսինչին արտը մտած՝ թթենիի ձիւղերը և տերենները կը գողնար:

Մտածեցի որ ազդու օրինակ մը պէտք էր, Պահապանին ըսի.

—Այդ թթենիի արցակը մարդուն կռնակը կապէ՛ և փողոց փողոց պտըտցուր:

Բնական է թուրք լակոտներ գողին ետեւէն երթաւով՝ «Խըրսըզն հալի պէօյէ օլուր» (գողին վիճակը այսպէս կ'ըլլայ) կը պոռային:

Երկու ժամ վերջը, երբ պաշտօնատեղիս գացի, կուսակալին դռնապանը վազելով եկաւ ինձ ըստաւ թէ կուսակալը զիս կ'ուզէր, Հազիւ կուսակալին սենակը մտած էի բարկացած ոտքի ելլելով ըստաւ.

—Նէ՛ եափուն, պաշընըն պէլասւնը մը իսթիյօրըիր. Գլխուղ ֆորձանքը մի արզույչյօրուն (ի՞նչ աքսոր երթաւ կը փափաքիս):

—Նէ՛ վար, էֆէնտիմ, նէ՞ օլտու (ի՞նչ կայ, Տէր իմ, ի՞նչ եղաւ),

—Դուն գող մը բռնել տուեր և փողոցներուն մէջ պտըտցնել հրամայեր ես, Սաոր տաճկերէն «թէշհիր» գործադրել:

Ես բոլորովին շփոթած՝ պատասխանեցի.

— Տակաւին նորեկ եմ. չէի գիտեր այդ կանոնը, Արտերուն մէջ եղած գողութեանց առաջքը առնելով երկրին օգտակար ըլլալ էր նպատակս:

— Տղա՛ս, գիտեմ որ գէշ միտքով ըրած չես, բայց այս երկիրը Տաճկատան է և ոչ թէ Ֆրանսա: Մէյ մըն ալ այս տեսակ բան չընես: Կարեւոր պարագաներուն եկո՛ւր ինծի խորհուրդ հարցուր:

Կուսակալին գիտողութիւնը և յանդիմանութիւնը շատ իրաւացի էր, եթէ լրտեսին մէկը Սուլթան Համացացուցած ըլլար ըրածու՝ շխտակ ամենագէշ աբորավայրի մը հոչակը ստացած Ֆիզանի անապատը պիտի զրկուեէ:

Սոյն յանդուկն գործս արտերու և այգիներու գողութիւնը բոլորովին դադրեցուց և հաստատած «գաշտերու պահապան»ի գրութիւնս տարիներով շարունակեց:

* * *

Ստիպեալ լինելով միշտ ձիով ձամբարդելու, պազարի օր մը հինգ տարեկան միջին հասակով, բոլորովին ու գոյնով կրակուբոց յովտակ (étaillon) մը ծախուափ ութը սոկիի, որ շատ գեղեցիկ բահվան քալուածք մը ունէր: Մանուկ հասակէս ձին սիրած ըլլալուս՝ սկսայ ձիս զաւկի պէս նայիլ: Սուաւօտները կանուխ գարին ձեռքովս կը մանրէի կու տայի և յետոյ օճառով և ջուրով կը լուրացի: Զիս, որ շատ խելացի բայց կատաղի կենդանի մըն էր, այնչափ ինձ հետ ընտելացաւ որ երբ հեռուէն զիս տեսնէր՝ ուրախութիւնէն կը խրխնջէր և մօտենալուս՝ ձեռքերս կը համբուրէր: Արտերը, լեռները գացած ժամանակս սանձը վիզին կապելով ազատ թող կու տայի: Աև ըլլալուն՝ անունը «Արապ» գրած էի: Երբ յոդնութիւն առնելէ

վերջ ուղէի ձիս նստիլ՝ բարձր ձայնով «Արա՛պ» կը պոռայի. հեռուէն ձայնս լսելուն պէս կը մօտենար և գլուխը ձախ գրպանիս կը մօտեցնէր, զի գիտէր թէ հոն կտոր մը շաքար կ'ըլլար երեն համար:

Սոյն ձին նոր առած ժամանակս, թուրքերէն շատեր ինձ խորհուրդ կու տային զգոյշ ըլլալ. «Բնաւու բութիւնը գէշ ձի մը կ'երեւայ, կրնայ օր մը գլխուդ փորձանք բերել» կ'ըսէին: Բայց իմ իրեն հանդէպ ցոյց տուած սիրոյս փոխարէն ինք ալ զիս շատ կը սիրէր և ուր որ երթայի ոչխարի պէս ետեւէս կու գար: Ինձմէ զատ ոչ մէկուն թող կու տար որ իրեն մօտենայ կամ վրան նստի:

Այս ձիովս նահանգին ամէն կողմերը օրերով կը ճամբորդէի և շատ անգամներ օրական տասնըհինգ տասնըվեց ժամ ձիու վրայ կը դանուէի, հետս ու նենալով ձիաւոր ժամացմ մը, Գողերէ յարձակում չկրելու համար միշտ կ'ընտրէի գողութէնէ դարձի եւ կած (քեօպէ ըրած) տարիքոտ ժանտարմ մը:

Ո՞ր գիւղը որ երթայինք՝ շատ սիրով կ'ընդունէին մեզ: Ճամբորդութիւննիս մի քանի ամիս կը տեւէր: Ճշմարտութիւնը պէտք է ըսեմ. թուրք գիւղերը, ուր հինգ հարիւր գիշերէ աւելի իջեւանած եմ, շատ սիմերժէին:

Երիտասարդ էի, վերջին աստիճան կրակոտ. ժամերով քառասմբակ կը վաղցնէի ձիս: Առջևս ինչ որ հանդիպէր, պղտիկ առուակ, փոս, պատ, ձիս մարակ կելով կ'անցընէի: Ինձ ընկերացող ոստիկանին հոգին կը հանէի: Շատ անգամ հարցուցած են. «Էֆէնտի՛, հարցնելը ամօթ չըլլայ, ո՞ւր տեղացի ես»: Երբ կը Պոլսեցի չես. Պոլսեցիները բամպակի մէջ մեծցած լի-

նելով՝ այսպէս ձի չեն կրնար քշէլ: Մենք այսչափ տարի կեանքերնիս ձիու վրայ անցուցած ենք, չենք կը բնար ետեւէդ հասնիլ: Դուն անպատճառ պղտիկութենէդ իվեր ձիերու հետ վարժուած ըլլալու ես»:

Կենդանեաց մէջ երբեմն չարեր կը գտնուին. բայց երենց տէրերուն չար վարուելակերպին պատճառաւն է որ այնպէս կ'ըլլան: Եւ գիտած եմ որ ամենաչար կենդանիի մը հետ մարդու եթէ անուշութեամբ վարուի ան քիչ ժամանակէն իր բնաւորութիւնը փոխելով ամենահլու կենդանի մը կ'ըլլայ: Անուշութիւնը մեծ ազդեցութիւն ունի կենդանեաց վրայ ալ:

* * *

Քննական պոոյտներուս ընթացքին, երբ գիւղերու մէջ կը հիւրասիրաւէի, գիւղացիները կու գային ինձ հետ աւենուելու: Երենց ընկերութենէն շատ գոհ կը մնայի: Ցորենեղէններու, կենդանիներու հիւանդութեանց դէմ պէտք եղած միջոցները իրենց կը բացատրէի, այնպէս որ՝ շատ տեղեր փոխանակ զիս «Երկրագործ, Քննիչ» անուաններու՝ «Թօփրաք Հէքիմի» (հողի բժիշկ) կը կոչէին:

Էտրէմիտ, Քէմէր և Այվալըք ըսուած քաղաքները, ուր ձիթենիի մեծ մշակութիւն կար, ձիթենիները կարելու եղանակները կը սորվեցնէի ժողովուրդին, ինչ որ մինչև այն ատեն երթեք ըրած չէին: Շրջականները մեծ քանակութեամբ այգի գտնուած քաղաքները երթալով՝ ժողովուրդը քաղաքապետութեան սրահը կը հաւաքէի և իրենց լաւ գինի պատրաստելու միջոցները ցոյց կու տայի: Գաղղիացի վաճառականներ ամէն տարի Տաճկաստան կու գային ֆրան-

սայի համար գինի ծախու առնելու . իմ ըստ միջուցաւ շինուած գինիներուն աւելի դրամ կը վճարէին , և շատ տեղեր այդ գինիներուն «Ալաթօն շարապը» անունը կու տային :

Պալքէսիրի նահանգին մէջ շերամաբուժութիւնը բաւական առաջ գայած էր : Երբ շերամի հունաբը վաճառականներու կողմէ ժողովուրդին կը ծախուէին կամ կը բաժնուէին , մանրացոյց ձիուս նելյափին մէկ կողմը տեղաւորելով՝ կ'երթայի շերամ բռնուած քաղաքներու քաղաքապետութեան սրահները , շերամի հունաբը կը քննէի և անոնք որ հիւանդութեան (réserve) նշանը ցոյց կու տային՝ ժողովուրդը կը խրատէի անմիջապէս վերադարձնել :

Պրուսացի հունուի վաճառական մը , որ Պանտըրմանի և երաէքի կողմերը գէշ հունու բաժնած էր , ինձ օրինակ եղաւ որ ուրիշ տարիներ վաճառականները լաւ հունու բաժնէին ժողովուրդին :

* * *

Տանս մէջ երկու տարի շարունակ՝ շերամ բանեցի , Սուաջին տարին շերամներուն մէկ մասը տօմուզ իլլիքի (grasserie) ըստուած հիւանդութեանէն բռնուելով պիտի ոչնչանցին , երբ դրացուհիս , Հաճի Մարիամ , հիւանդէն : Ամրով հիւանդ որդերս կողովի մէջ դնելով և տանս աղրիւրին ծորակը բանալով լաւ մը լուարէ յետոյ , մի քանի ափ թթենիի տերեւ նետեց վրանին և լաթով մը կողովին բերանը դոցեց : Տասը օր վերապէտ հիւանդ շերամներս ամէնքն ալ իրենց խողա-

կը շինած էին . մինչեռ այս հիւանդութեանէն բըռնուող շերամները մեռնելու գատապարտուած էին և որելիցէ գաղղիական կամ իտալական շերամաբուժութեան վերաբերեալ գիրքերու մէջ այս միջոցը յիշուած չէ : Երբ սոյն հիւանդութեան վրայ խօսին՝ կը գրեն թէ գարմանը չկայ :

Ահա՛ հայ կին մը , Գաստապ Գրզը Հաճի Մարիամ անուն , որ անոր գարմանը դատած էր : Եթէ այս կինը Գաղղիոյ մէջ ըլլար , կառավարութիւնը Légiон d'Honneurի պատուանշանով կը վարձատրէր զինքը :

* * *

ԼՈՒՅՏԿԻԻՆ ԴԱՍԻ . — Բուսաբանութիւն շատ սիրելուս , գարնան առաւօտները , բոյւերու հաւաքածոյի թիթեղեայ տուփը կոնակս անցուցած , արշալոյսին Եռները կ'ելլէի և հաւաքածոյիս համար զանազան բոյսեր կը ժողվէի :

Օր մը , յոգնած , լերան մը գագաթը համնելով նըստեցայ : Սիկառէթս վառել ուզեցի : Խիստ հով մը կը փէքր : Առաջին լուցկիս , ինչպէս երկրորդն ու երրորդը մարեցան : Միայն տասնըմէկերրոդ լուցկիս էր որ չմարելով սիկարէթս կրցայ վառել : Սկսայ մտածել և ինքնիրենս ըսի . «Ճասնըմէկ լուցկի պէտք եղաւ որպէսպի յաջողիմ ծխել : Թող ասիկա քեղի օրինակ մը ըլլայ . կեանքիդ մէջ , որ նոր սկսած ես , եթէ բանի մը ձեռնարկես և չյաջողիս՝ մի՛ վհատիր , փորձդ կրկնէ՛ . օր մը չէ օր մը կը յաջողիս» :

Լուցկիներուն ինձ տուած օրինակը մեծ դաս մը ըլլալով , ինչ բանի որ ձեռնարկած եմ՝ առաջին գըժուարութեանէն չվհատելով և յարատեւելով յաջողած եմ , կան շատ մը երիտասարդներ , որ երբ բանի մը կը ձեռնարկեն և չեն յաջողիր՝ կը յուսահատին և իրենց

փորձը կրկնել չեն ուղեր։ Ասի մեծ սխալ մընէ։ Յա-
րատեռութեամբ է որ մարդու կրնայ յաջողիլ։

* * *

Դարուն մը Զանաք Գալէ գացած էի։ Վերադար-
ձիս՝ Պիղա քաղաքը հանդիպեցայ ուր դաշտային մու-
կերը մեծ աւեր կը գործէին ցորենի արտերուն մէջ։
Պէտք եղած միջոցները գործադրելով՝ ժողովուրդին
ցորենի արտերը փանալէ ազատեցի։

Մի քանի օր վերջ Զէրքէղ ձիաւոր ժանտարմ մը
առնելով դէպի Պալքէսիր (որ չորս օրուան հեռաւու-
րութեան մէջ կը գտնուէր) ուղղուեցայ։ Այն ժամա-
նակները տօն չկար։ Փոքր այծի ճամբաներ էին։
Չիւն գալ սկսած էր երբ ահագին անտառ մը մտանք։
Քովս գտնուած ժանտարման երիտասարդ ըլլալուն՝
ճամբան կորսնցուց և սկսանք անտառին մէջ մինչև
գիշեր ճամբորդել։ Մութը բոլորովին կոխած ըլլալով
ստիպուեցանք ծառի մը տակ գիշերել։ Երեսուն սան-
թիմէթրէ աւելի ձիւն կար հողին վրայ։ Հելպիս մէջ
գտնուած հացն ու պանիրը ժանտարմային հետ բաժ-
նելով ուտելէ վերջ, որպէսզի գայլերը մեր ձիերուն
կամ մեր վրայ չյարձակին, ժանտարմային ծառի ձիւ-
դեր կտրել տուի և լաւ կրակ մը վառեցինք։ Ես հաստ
վերարկուս վրաս առնելով ձիւնին վրայ պառկեցայ և
ժանտարմային, իբրև պատիժ ճամբան կորսնցուցած
ըլլալուն, պատուիրեցի որ մինչեւ առաւոտ չքնանայ
և կրակը վառ պահէ։

Հետեւեալ օրը երբ լուսցաւ՝ ձիւնով երեսնիս լուս-
ցինք։ Երկու ժամ վերջը լազ գիւղի մը հանդիպե-
լով՝ գիւղին մեծը մեզ հիւրասիրեց և մի քանի ժամ
յոցնութիւն առնելէ յետոյ ճամբանիս շարունակեցինք։
Այս առթիւ միտքս եկաւ տաճկական առածը որ կ'ը-

սէ։ Ոեազըն չէմսիէսիզ, գըշըն էքմէքսիզ եօլա չըք-
մաց (ամառը առանց հովանոցի և ձմեռը առանց հա-
ցի ճամբորդութեան մի՛ ելլեր)։

Թուրքերուն շատ բաները գէշ են, բայց առածնե-
րը շատ խելացի և գործնական են։

Ո՛ր քաղաքը որ երթայի՛ բնական է կը փափաքէի
Հայ մը տեսնել։ Եւ ինձ համար շատ գիւրին էր։ ա-
ռաջին դիմաց ելած երկաթագործին խանութը կը
հանդիպէի և վստահ էի թէ Հայ էր, որը սիրով իմ
խնդրած տեղեկութիւններս կը հաղորդէր։

Այն ժամանակները որևէիցէ փոքր քաղաքի մը մէջ
թուրք երկաթագործ տեսած չեմ։

* * *

Թէ Ի՞ՆՉՊԵՍ ԳԱՅՑԱԳԱՄԻ ՄԸ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹԵԱՆ
ՊԱՏՃԱՌԻ ԵՂԱՅՅ. — Պօղա Շէրի ըսուած քաղաքը գըտ-
նուելով՝ այցելութիւն տուի տեղւոյն գայմագամին,
Գայմագամը պաղ ընդունելութիւն ըրաւ, նստած տե-
ղէն հազիւ շարժելով, և երբ սիկարէթ հրամցուց՝
գրեթէ երեսիս նետեց։ Ես ալ գոնապան զինուորը
կանչելով ըսի։ «Սա սիկարէթը ժողվէ՛ և գայմագա-
մին տուր»։ և անկիրթ մարդուն դառնալով՝ «Թա-
գաւորին չնորհիւ՝ քու սիկարէթիդ պէտք չունիմ։ իմ
գործածած ծխախոտս քուկինէդ աւելի ազնիւ տեսակ
է», ըսի։ Յասումս չկրցի զսպել և հասկցուցի իրեն
թէ ես իրմէ աւելի բարձրաստիճան պաշտօնեայ մըն էր։

Տեսակցութենէս յետոյ՝ երկաթագործ Հայու մը
խանութը մտնելով տեղեկութիւն հարցուցի գայմա-
գամին անձին մասին։ Բսուեցաւ ինծի թէ իսկապէս
խստաբարոյ մէկն էր ան և առած կաշառքներով կըր-
ցեր էր երկու հազար սոկիի շուրջ գումար մը դիզել

ու գնել տուն մը և բաղնիք մը։ Աւրիշ Հայ մը և Յոյն մը միւնոյնը հաստատեցին։ Նօթագլեցի իրութիւնները և Պալըքէսիր երթալու։ Խօսակցութեան մէջ ըսի կուսակալին թէ Պօղա Շէհրիի ժողովուրդը կը զարմանայ որ ի՞նչպէս Զեղ նման մաքուր և անկաշու անձ մը այդպիսի կաշառակեր գայմագամ մը դըրկեր է հոն։ Պատմեցի ստացած կաշառքներուն, գնած շէնքերուն մասին՝ թաղով և անունով։ Նա նօթագրեց ըսածներս, քննութիւն բացաւ և շատ չանցած պաշտօնանկ ըրաւ գայմագամը։

Մի քանի օր վերջ Պալքէսիր Մէքթուպճի Պէյին սենեակը նստած էի, երբ դէմս տեսայ այդ գայմագամը խեղճուկ երեւոյթով։ Սլկարէթ մը հանեցի գըրպանէս և այն միւնոյն շարժումներով որ ինք ինձի նստած էր սիկարէթը իր պաշտօնատեղին մէջ՝ իրեն երեսին նետեցի։ Մէքթուպճին զարմացաւ ըրածիս և գայմագամին մեկնելէն վերջ պատճառը հարցուց։ Երբ խնդիրը հասկցուցի, «Բէք էյի եաբարն օ եօէի թիւրքէ», ըստ։

Զարմանալի բան է, երբ թուրք մը ուրիշ թուրք մը նախատել ուզէր «Էշէք թիւրք» կ'ըսէր։ Աւ հասնոր սերունդը բոլորովին փոխուած է հիմա։

* * *

Երկրագործ։ Նախարարութիւնը Մէքթուպճի Միւնիր Պէյի հակողութեան ներքեւ հողագործական ամսայոդուածներ զրկեմ։ Ես ալ տեղական ճարտարարդարդական բուհուներու և հողագործութեան մասին բաւական ընդունացած էր զրկած գրութիւններէս։

Տաճկերէնի մէջ տկար ըլլալուս, քարտուղարութեան գրասենեակի Յակոր Պահարեան անուն հայ պաշտօնեայի մը, որ շատ լաւ տաճկերէն գիտէր, իմ գէշ տաճկերէնովս տեղեկագրերս կը զրուցագրէի։ Նա կը շակէր, կ'ստորագրէի և նախարարութեան կը դրէկէի։ Ասոր շնորհիւ է որ գրածներս շատ կը գնահատաւէին։

* * *

Թէ Ի՞՞ՉՊէՍ ԿԱՅՍ . ԱԳԱՐԱԿԱՅ ՄԷՋ ՔՆՆՈՒԹԻՒՆ ՄԸ ԸՆԵԼՈՒ ԱՌԺԱՄՄԵԱՅ ՊԱՇՏՕՆԻՆ ԿՈՉՈՒԵՑԱՅ . — Այս ժամանակները «Խազնէի Խասսա»ի կայս։ ագարակաց և կալուածոց նախարարը Յակոր Փաշա Դազգագեանն էր։ Յակոր Փաշա, պէտք զգալով որ կայս։ ագարակները մասնագէտի մը կողմէ քննութեան ենթարկուին, մեր Երկրագործ։ Նախարարութեան կը գրէ և կը խնդրէ որ իրենց կարող քննիչներէն միոյն հրաման տան մէկ ամսուան համար այդ պաշտօնը կատարել։

Մեր նախարարութիւնը՝ Մէքթուպճի Միւնիր Պէյի յանձնարարութեամբ՝ զիս կ'ըստէ և անմիջապէս հեռագրաւ ինձ հրաման կու տայ Պոլիս գալ։ Զէի գիտեր թէ ինչո՞ւ կը կանչուէի։ Երբ Միւնիր Պէյին դիմեցի ըսելով՝ «Ահա հրամաննիդ առի և եկայ. ինչո՞ւ համար զիս կանչեցիք», Յակոր Փաշային նամակը ցոյց տուաւ և անմիջապէս ինձ պաշտօնական գրութիւն մը յանձնելով անոր զրկեց։ Փաշան խնդիրը բացատրեց և մի քանի թուրք պաշտօնեաներով ամբողջ ագարակները այցելեցինք և վերագրածիս իմ ճիւղիս վերաբերեալ տեղեկագիրը իրեն յանձնեցի։ Յակոր Փաշա խիստ գոհ մնալով Սանիկի աստիճանը տուաւ ինձ։ Հօրինական բարեկամ՝ հանգուցեալ Տօքթ . Մէրվի-

Հին էֆ.ի միջոցաւ՝ Բարիզէն վերադարձիս երկրորդ
օրը Յակոբ Փաշային ներկայացեր էի պաշտօն խնդրեա-
լու իրմէ. բայց նա մերժեր էր ըսելով թէ պէտք ե-
ղած գիտական թիենիք պաշտօնեաները ունի արգէն:
Ինձ համար մեծ գոհունակութիւն մը եղաւ նախա-
րարութեան կողմէ կայս. ագարակաց մէջ քննութիւն
կատարելու այդ առժամեայ պաշտօնին արժանի տես-
նուիլս և յանձնարարուիլս:

* * *

ԶԵՓՆԻ ՑԵՂԸ. — Պալքէսիր, կառավարութեան
դուռը շատ զբաղում չունենալուո՞ յաճախ վաճառա-
ռականներուն, խանութպաններուն (որոնց գրեթէ ա-
մէնքն ալ հողի տէր էին) կ'երթայի և կը խօսակցէինք:
Յակոբ Սղա անուն հայ գերձակ մը ինձ պատմեց
թէ շրջակայ լիոններուն վրայ Զէփնի անուաննեալ ցեղ
մը կը գտնուէր՝ քրիստոնէութեան շատ մօտ, մանա-
ւանդ Հայերու. իրենց անունը Հասան, Հիւսէին ըլ-
լալով հանդերձ իրենց կիները և աղջիկները Հայերու
ցոյց կու տային, բայց ո՛չ թուրքերու:
Հետաքրքրուելով՝ խնդրեցի որ օր մը միասին
Զէփնի գիւղ մը երթանք, ու քանի մը օր վերջ՝ Պա-
տքէսիրէն երեք ժամ հեռաւորութեամբ լիրան մը վր-
րայ գիւղ մը գացինք և իջանք Մուսա Աղային տու-
նը, Յակոբ Սղա զիս ներկայացուց ըսելով թէ Հայ
մըն էի: Մարդը շատ ուրախութիւն յայտնեց. սիրով
ընդունելութիւն ըրաւ և ցորեկուան ճաշի ժամանակ
զարմանօք տեսայ թէ աղջիկը և կինը մեզի կ'ապա-
սարկէին: Խօսակցութեան միջոցին Մուսա Սղա ինձ
պատմեց թէ իրենք երբեք նամի չեն երթար, Բամա-
զանին ալ ծոմ չեն բաներ, և Մուհամմէտի փեսային
Ալիի վրայ մեծ սէր ունին:

Մի քանի ամիս վերջը, գիւղերուն մէջ կենդանի-
ներու ժանտախտը տարածուած լինելով, նահանգին
անասնաբոյժ թուրք Օսման էֆ.ի հետ լեռները գա-
ցած ժամանակնիս, յիշեալ Մուսա Աղային տունը
հանդիպեցայ: Ներկայացուցի ընկերս ըսելով, «Նա-
հանգին անասնաբոյժն է Օսման էֆէնտին»: Այս ան-
գամ շատ պաղութիւն ցոյց տուաւ. թէպէտ ցորեկ-
ուան պարզ ճաշ մը հանեցին, բայց ո՛չ կնոջը և ոչ
ալ աղջկանը երեսը տեսանք:

Մի քանի շաբաթ վերջը, երբ հինգչարթի, պազա-
րի օր մը, քաղաքին մէջ հանդիպեցայ Մուսա Աղային
անմիջապէս կեցուցի զինքը և ըսի.

—Արդեօք առջի անգամ որ եկայ՝ Զեր աղջկան կամ
կնոջ հանդէպ անքաղաքավար ընթացք մը ունեցայ
որ այս վերջին անգամ գալուս զանոնք ցոյց չտուիք
և պաղութեամբ վարուեցաք հետերնիս:

Մուսա Աղա ինգալով պատասխանեց.

—Յանցանքը Զերն է. ինչո՞ւ համար Թուրքի հետ
եկաք: Եթէ առանձին գալու լինէիք, կամ ուրիշ Հա-
յու մը հետ, կրկին կինս ալ աղջիկո ալ կրնայիք տես-
նել:

Զարմացայ այդ խօսքին և հարցուցի.

—Դուք Թուրք չէ՞ք:

—Աստուած չընէ, ըսաւ, Թուրքին և մեր մէջ
այնչափ հեռաւորութիւն կայ որչափ երկրէն երկինք:

—Ե՞, մեզի հետ:

—Հայերուն և մեր միջև տարբերութիւնը հազիւ
սոխի մը մաշկին չափ է:

—Ի՞նչ է այդ տարբերութիւնը:

—Ատոր չեմ կրնար պատասխանելու: Եւ աւելցուց.

—Աղջիկս որ տեսաք՝ շատ կը ոիրեմ: Եթէ հիւան-
դանայ և ստիպուած ըլլամ բերել քաղաքը թողու,

աչքս գոց՝ որեւիցէ Հայու մը տուն կը յանձնեմ. այն չափ մեծ վստահութիւն և սէր ունինք Հայոց վրայ: Այսափը ըսեմ որ, աղջկանս մեռնի՛լը եթէ գիտնամ թուրքի մը տուն չեմ յանձներ:

Այս ցեղը խաչնարածութեամբ կ'զբաղի լեռներու են: Հագուստնին վանեցի հայ գիւղացւոց տարաղին կը նմանի: Երբ օվի խմեն, հաղորդութեան սկիշը երենցմէ շէյխ մը կ'այցելէ և զիրենք կը հաղորդէ: Կառավարութիւնը թէկ սովորութիւն ունի ամէն տարի Բամաղանին գիւղերը հօճա պիկել, բայց Զէփնի գիւղացիները իրենց բնակութենէն քիչ մը հեռու, մասնաւոր շինուած սենեակի մը մէջ կը գետեղեն զայն և կ'ըսեն.

—Դուն հոս կեցի՛ր, մենք իրիկունները կերակուրդ կը զրկենք, բայց մեր գործին մի՛ խառնուիր:

Այս մարդիկը՝ երբ գողութիւն կամ սպանութիւն մը ըլլայ՝ երբեք չեն մատներ և չեն խոստվանիր. բայց եթէ հետեւեալ երդումը առաջարկուի, անմիջա պէս կը խոստվանին:

«Քէմբալէսթէ միւրշիսինտէն Հասանը քէջիսինի եա աթընը չալմատրընա, կեօրիալ տույմատրընա վէ եա քէնտիսինի Եօլիրմէտիինէ՝ սէքսէն թիր Հաճի Պէքթաշի վէլիինտէն մահրում օլո՞րմըսն:»

Եթէ Զէփնի գիւղացի մը Զէփնի կին մը թուրքի մը հետ չնական յարաբերութեան մէջ բռնէ, անմիշապէս հրազէնովը կ'սպաննէ այդ կինը և ամուսնոյն իմաց կու տայ, որ իր չնորհակալութիւնը կը յայտնէ. աշնքան ընտանեկան պատուի գգացումը զօրաւոր է իրենց մէջ:

Ո՞րչափ կը ցաւիմ որ ժամանակս ինձ չթոյլատրեց որ սոյն ցեղի կրօնքին և սովորութեանց վրայ մանարակիտ քննութիւն մը ընէի: Շատ հաւանական է Պէքթաշեան կրօնքին մէկ ճիւղն է, և այս ցեղին նաև խահայրերը մեր պատմութեան մէջ յիշուած Պաւղիկեանները պիտի լիսին:

* * *

Անգամ մը Պրուսայի նահանգին մէջ քննիչական պաշտօնով գիւղ մը գացի: Ինձ ընկերացող զինուուրը ըսաւ թէ այդ գիւղի ժողովուրդը Գըզըլպաշ էր: Երբ գիւղապետին սենեակը նստած սկսայ Գըզըլպաշներու պաշտած Ալիի (Մուհամմէտի փեսայ) վրայ խօսիլ և անոր մի քանի պատմութիւնները ընել՝ ներկայ գտնուողները մեծ ուրախութիւն յայտնեցին ըսելով՝ «Եփէնտին մեղմէ է»:

Գիւղ մտած ժամանակս կիները և աղջիկները զիս տեսնելնուն՝ քօղով երեսնին կը գոցէին: Մի քանի ժամ վերջը գիւղապետին և ներկաներուն հետ մօտակայ լեռ մը կ'երթայինք տեսնելու համար հինէն մնացած քար մը որու տակէն անցնող ամուլ կիները իրը թէ զաւակ կ'ունենան եղեր: Իմ իրենցմէ ըլլալուս լուրը անմիջապէս ժողովուրդը իմացած ըլլալուն, կիները և աղջիկները երեսնին բաց, ուրախութեամբ «Հօշ կէլտին էփէնտի, հօշ կէլտին պիրատէր», սկսան ըսել:

Երեկոյին, գիւղապետին տունը գիշերած ժամանակս կրկին Գըզըլպաշութեան և Հազրէթը Ալիի վրայ սկսանք խօսիլ: Զեմ գիտեր խօսքը ի՞նչպէս դարձաւ, գիւղացիք ինձ ըսին:

—Եփէնտի՛, այս կողմերը մեզի պէս քառասունէ աւելի Գըզըլպաշ գիւղ կայ: Մենք թուրքերը կ'ա-

տեհնք։ Հիմա՛ եթէ հրաման ընես՝ զէնքերնիս կ'առանք և վրանին յարձակելով կ'սպաննենք։

Զարմացայ մնացի։ Այսօր կը մտածեմ թէ Թուրքիոյ մէջ ո՛րչափ Թուրք կարծուած ազգութիւններ կային՝ որոնք Թուրքին ամենամեծ թշնամին էին և մենք Հայերս գաղափար անդամ չունէինք։ Մեր անհեռատես յեղափոխականները եթէ երկիրը լաւ ուստինասիրած ըլլային, կրնային այս ցեղերը իրենց գործիք ընել և ինքինքնին ու հայ ժողովուրդը ուղղակի վտանգի չենթարկել։

Սոկէ զատ ճանչցած եմ նաև Թահթաճի Աշիրէթի անուն ցեղը Սեբաստիոյ մօտերը։ Իրենց գիւղին մէջ նուիրական ծառ մը կայ որուն դպչողը կ'սպաննեն։

* * *

ՊԱԼԲՔԵՍԻՐԻ ՆԱՀԱՆԳԻՆ Ա. ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՄԻՒՍ-ԹԵԱՎՈԼԸ ՐԻՖԱԹ. Պիթի ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒ-
ԹԵԱՆՍ ՊԱՏԱՎՈԼ։ — Օր մը, ցերեկէ վերջ, երբ կա-
ռավարական Դուռը կ'երթացի, դրան մօտ ահագին
բաղմութիւն մը նշանաբեցի։ Մօտենալով՝ աեսայ թէ
Ռիֆաթ Պէջ աթոռի մը վրայ նստած ախուր էր և գրեթէ
կ'արտասուէր։ Իր ճերմակ ձին, որ զաւկին պէս կը
սիրէր, գետինը պառկած կը տապլտկէր։

Քաղաքին անասնաբոյժ Օսման էֆան և տեղական
ուրիշ անասնաբոյժներ ձիուն շուրջը ժողովուած՝ «Ալ-
լա-ն, Ալլա-ն» կ'ըսէին։

Մօտեցայ և պատճուը հարցուցի։ Պատասխանեցին
թէ ձին կնոշ մը նազարին հանդիպելով՝ «Գըզը գուրտ»
ըստուած խիթը ունեցած և, հակառակ տրուած գեղեւ-
րուն՝ մեռնելու դատապարտուած էր։

Ժամանակին՝ Եւրոպա գտնուած ատենս՝ ձիերէ ա-
րիւն առնելու կերպը ոորված ըլլալով, և հասկնալով

որ ձիուն հիւանդութիւնը congestion մըն է, Բիփաթ Պէյին մօտենալով ըսի։

—Այս անսանաբոյժները ամէնքն ալ կ'ըսեն թէ
ձիդ պիտի մեռնի, ես բան մը պիտի փորձեմ, կը յու-
սամ որ ձիդ ազատեմ։ Բայց եթէ մեռնի յանցանքը
իմ ըրածիս վերագրելու չէ։

—Ամա՞ն, ի՞նչ կ'ուզես նէ ըրէ, պարասիանեց
Մէքթուպձին լալով։ Եթէ այս սիրական ձիս ազատի՝
քեզի յաւիտեան երախտապարտ պիտի մնամ։

Տունս վագեցի։ flatոտե ըստուած վիրաբուժական
գործիքս բերելով՝ ձիուն վլղին մեծ երակէն երկու-
քիլոյի շափ արիւն առի և վերքը գոցեցի։ Տասը վայր-
կեան վերջը կենդանին ոտքի ելաւ և սկսաւ խորունկ
շունչ առնել ու քալել։ Ներկաները՝ «Ալլա-ն, Ալլա-ն,
գուրթու-լտու» (աղատեցաւ) ըսին։ Մէքթուպձի Պէյը
ուրախութենէն զիս համբուրեց։

Ինք որ այնչափ սօֆու, քրիստոնեայի հակառակ
մէկն էր, ատկէ յետոյ ինչ որ իրմէ խնդրէի կը կա-
տարէր։ Այս բուժումը քաղաքին մէջ տարածուելով,
հետևեալ օրէն սկսեալ՝ գրեթէ ամէն օր՝ քաղաքա-
ցին կամ գիւղացին իր հիւանդ ձին կամ կովը տունս
կը բերէր որ բժշկեմ։

Անատոլու գտնուող անձինք գիտեն թէ Թուրքերը
ո՛րչափ իրենց ձին կը սիրեն։

* * *

Ի՞նՉՊԵՍ ԻՆՉ ԻՍԼԱՄ ԸԼԼԱԸ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ։ —
Առաւօտ մը, երբ պաշտօնատեղիս նստած էի, մի քա-
նի մեծ պաշտօնեակը սենեակս եկած սուրճ կը խմէին։
Նոյն միջոցին Հիւսէյին էֆա, անունով էվլքաֆի պաշ-
տօնեայ մը ուրախութեամբ ներս մանելով ըսաւ։

—Հիմա Պոլիսէն լրագիր ստացանք, կարապետ

էֆ. Շահպազը հազ սինը (Ճշմարիտ կրօն) ընդուներ,
իսլամ եղեր է՝ Ալի էֆ. Շահպազ անուան տակ:

Կարապետ էֆ. Շահպազ Պոլիս Արդարութեան
պաշտօնատեղին կարեւոր գատարանի մը նախագահն
էր և մեծ հոչակ ուներ:

Ներկաներուն, որոնք մոլեռանդ իսլամներ էին,
մեծ ուրախութիւն պատճառեց այս լուրը: Մեր Մէք-
թուպիթ Բիփաթ Պէջը ինձ դառնալով ըստաւ.

—Աղաթօն էֆ., Շահպազ էֆ. Հազ տիմի գագուլ
էթմիշ, սէն առ կէլ միւսլիման ոլ (Շահպազ էֆ. ն ճշ-
մարիտ կրօնքը ընդուներ է, դուն ալ եկուր մահմե-
տական եղիր):

Ի՞նչ պատասխանելս չէի գիտեր: Վերջապէս ըսի
որ իսլամ ըլլալու համար թլվատութեան գործողու-
թիւնը կայ, ասի աչքու կը վախցնէ, անոր համար
չեմ ըլլար: Բիփաթ Պէջ անմիջապէս ըստաւ.

—Առանց այդ գործողութեան ալ կրնառ իսլամ ըլ-
լալ, անհրաժեշտ չէ: Իրաւ կ'ըսեմ, իսլամ եղիր:
Սնկիւնը նստած էր ձէմալ էֆ. անուն, գեղեցիկ
թօն էֆ. ն իսլամ ըլլալ ուզէ, յայտաբարեց, ևս թող

Բիփաթ Պէջ զարմացմամբ:

—Շէյխ էֆ., ի՞նչ կ'ըսէք. մեր կրօնքին մէջ քրիս-
տոնեայ մը իսլամութեան հրաւիրել նուիրական պար-
ծէյխը իսնդալով

—Դուք իսլամ էք:

—Այս, էլ համա իւլահ, իսլամ եմ:

—Ո՞չ, դուք իսլամ չէք: իսլամութիւնը օղին ար-
գիլած է: բայց դուք կը գործածէք: Մեր կրօնքին
մէջ արուագիտութիւնը արդիլուած ըլլալով հանդերձ

դուք կ'ընէք: Որով դուք անունով միայն խորամ էք:
իեղձ Բիփաթ Պէջ ամօթահար՝ գլուխը ծոելով լսեց:
Շէյխը աւելցուց.

—Աղաթօն էֆ., ն քրիստոնեայ է: բայց արդեօք
քրիստոնէական կրօնքին կանոնները խկապէս կը յար-
գէ: Վատահ եմ թէ ո՞չ: Որով անունով միայն
քրիստոնեայ է: Այնպէս ալ, եթէ այսօր խորամ ըլ-
լայ, անունը Աղաթօն էֆ. ի տեղ Մուսթափա էֆ. պի-
տի գնենք, բայց կատարեալ իսլամ մը չպիտի ըլլայ
երբեք, զի գիտակցաբար ըլլալու համար արարերէն
գիտնալու է, Գուրանը կարգալ համկեալու է, Աւետա-
րանի և Աստուածաշոնչի հետ բազգատելու է և ե-
թէ Գուրանին մէջ առաւելութիւն մը ահսնայ ու հա-
մոզմամբ իսլամութիւնը ընդունի՝ այն ժամանակ մի-
այն կատարեալ իսլամ կրնայ ըլլալ:

Զարմացայ Շէյխին այս աղատամիտ խօսքերուն:
Նոյն երեկոյ իր առնը զացի և ժամերով տեսնուե-
ցանք: Զարմանօք տեսայ նաև թէ ինձմէ շատ աւելի
լաւ ուստամասիրած էր Աւետարանն ու Աստուածա-
շոնչը: Եւ այն օրէն սկսեալ մեծ լարեկամութիւն մը
հաստատուեցաւ մեր երկուքին մէջ:

Այս Շէյխ ձէմալ էֆ. ն Պոլսոյ Թօփի Գարուի Մէկ-
լէխանէի մեծ շէյխին եղբայրն էր: Ամէն անգամ որ
գաւառէն Պոլիս կ'երթայի իրենց քիքէն կը յաճախէի
և գեշերը հոն կ'անցընէի ու կ'զմայլէի Մէկլէվի կրօ-
նաւորներուն սիսիլին ին և աղատամտութեան:

* * *

1884-1887 Պալըքէսիր գտնուած ժամանակս քաղա-
քին ժողովուրդը 5000 տուն կը հաշուէին, որոնց 200ը
Յոյն, 350ը Հայ և մեացեալը Թուրք: Քրիստոնեանե-
րը ամէնքն ալ թրքախօս էին: Ամէն բան առատ և

աժան էր: Ոչխարի միսին օխան 90 փարա (կէս փրանք ոսկի գաղղիական), կարագին օխան 6 դրուշ, 40 հաւկիթը 1 դր., և կանաչեղէնները գրեթէ ձրի: Զոյդ եղով կառք մը սեխ կամ ձմերուկ՝ 15-20 դր.: Կառք մը ատաղձի փայտ՝ 20 դր.: Հաւը՝ 2 դր.: Առնց շաքարի 3 սուրձը 10 փարա, շաքարով՝ 2 հաւը 10 փարա: Քաղաքին հոչակաւոր ճաշարանը Հածի Սարդիս անունով Հայ մը կը բանեցնէր, ցորեկուան ճաշ՝ միսով, կանաչեղէննով, անուշեղէննով՝ 3 դր.: ի պարանք կ'ըլլար, այսինքն 60 սանթիմ գաղղիական ոսկի դրամ:

Թուրքերու և Հայերու մէջ կատարեալ համերաշ-խութիւն և սէր կը տիրէր: Երբ Ռեժիի գօլնի ները Հայ այրերը և կիները անմիջապէս զայն իրենց տանը մէջ կ'առնէին և կը փախցնէին: Պէտք է ըսել որ Հայերն ալ նոյնը կ'ընէին հանդէպ թուրք մաքսանենքներուն: Բայց աւազ, Սուլթան Համիտի հայտեաց քաղաքա-կանութիւնը այս երկու տարրերու համերաշխութիւնը թշնամութեան վերածեց:

Պալքէսիրի նահանգը շատ բարերեր հող մը ունէր որ առատ ցորեն, գարի, բամպակ, սուսամ և ափինն կ'արտադրէր: Ծովեղերեայ քաղաքներու մօտակայ ան-տառներէն միծ քանակութեամբ խոզկաղին և դաշտե-րէն գինի և խոզակ կ'արտադրուէր:

Գողութիւն քիչ կը պատահէր: Պալքէսիր քաղա-քին մէջ վստահութիւնը այնչափ միծ էր որ բնակիչ-ները առանց դուսները կղպերու կը քնանային: Միայն Զէրքէններն էին որ իրենց սիրած արհեստը՝ ձիու դո-դութիւն կ'ընէին:

Երբ Պալքէսիրէն Պոլիս մեկնելով՝ հոն պաշտօնա-կիցներուս հետ կը տեսնուէի, ուրախութեամբ տեսայ թէ անոնց վրայ միծ առաւելութիւն մը ունէի. այն է՝ տեղական վարչական ամէն գործողութեանց տեղ-եակ էի: մինչդեռ պաշտօնակիցներէս շատերը միծ նա-հանգներու մէջ գտնուելնուն պատճառաւ անտեղեակ մնացած էին: Եւ երախտագիտութեամբ միտքս եկաւ իմ պաշտպանիս՝ Ահմէտ Վէֆիք Փաշայի ըսածը, թէ զիս գիտմամբ փոքր նահանգ մը կը զրկէր որպէս զի կառավարութեան գործողութեանց շուտով տեղեակ ըլլայի:

Երբ պաշտօնեայ եղայ ամսականս 2000 դր. էր, բայց եօթը ամսուան համար ամսական 500 դր. ա-մելի կը տրուէր իբր ճամբու ծախք:

Տարի մը վերջը, Պոլսոյ Մէքթէպը Միւլքիէն ե-լած երիտասարդ մը եկաւ Մէարիփ Միւտիրիփ պաշտօ-նով: տուն մը վարձեց և երկրարդական լիսէ մը հիմ-նեց: Ինձմէ ալ խնդրեց որ գաղղիերէնի դասերը ստանձնեմ: Սիրով ընդունեցի: Գաղղիերէնի դասա-խօսութեան ամսականը 1500 դր. որոշուած էր: Նա ինձ 1000 դր. կու տար և 500 ը գրպանը կը դնէր:

Իմ անձնական ծախքերուս համար ամիսը 3 սոկին կը բաւէր: Այսպէսով կրցի բաւական խնայողութիւն ընել:

ԱՊՏՈՒԼԱԶ ՊէՅ ՖՈՒՇԵԽԻ: — Այս անձը Ալպա-նացի Պէյ մըն էր որ Սուլթան Համիտի ժամանակ յի-զափիսութեան մը գլուխ անցած բայց յաղթուած

ըլլալով, ընտանեօք Պալըքէսիր աքսորուած էր: Օր մը զիս կանչեց և ըսաւ. «Դուն Եւրոպայէն նոր հկեր են, Ֆրէնկի պէս (արագ) կը քալես ճամբան, Պէտք է կամաց քալես, որպէսզի այստեղի Թուրքերը քեզի յարգեն: Պաշտօնեայ մը Թուրքիոյ մէջ որչափ կամաց քալէ՝ այնչափ կը յարգուի»: Կը խրատէր նաև որ նոյնիսկ յուլիս 15ին երկայն վերարկուով պարտիմ, «զի Էնամիլութեան նշան է: Այստեղի Թուրքերը տպէտ են, մարդ մը իր հագուստէն և քալուածքէն կը Եւ ասոր պէս կարդ մը խրատներ տուաւ, Երօք տեսոյ թէ իր խրատները շատ իրաւացի էին ու ապագային մէջ օգտակար եղան:

Այս Ապտուլլահ Պէյ Ֆռաշէսին տաճկերէնէ ֆրանսերէն բառարան շինած հոչակաւոր Սոմի Պէյին եղայրն էր:

* * *

ՊԱԼՔԲԵՍԻՐԻ ԹՈՒՐՔ ՄԵԾՍԻՈՐՆԵՐՈՒՆ ՏԳԻՏՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ. — Օր մը, երբ պաշտօնական գորտարէ հրաւիրուած էի, յանկարծ երկրաշարժ մը տեսալլահ, Ալլահ, Սակուլով սկսան աղօթել:

Երկրաշարժը անցնելէն վերջ Միւֆթին ինձ դառնալով ըսաւ. «Դուք Եւրոպա ուսած էք, Եւրոպացի կ'ըսեն երկրաշարժի մասին»: Ես ալ եր Միւֆթին՝ «Ստոնք ամէնքը սիալ բաներ են, ըսաւ. բուն պատճառը այն է որ աշխարհքը ճերմակ կովու մը վրայ կը գտնուի. Կովը երբ իր մարմնոյն վրայի ճանձերը հեռացնելու համար պոչով զարդէ:

պոչին ծայրը երկրագունադին կը դպի և ահա ատկէց երկրաշարժ կը լինի»:

Ես որ խօսքի տակ մնալ չէի ուզեր և կը փափաքէի Միւֆթիին լաւ դաս մը տալ, պատասխանեցի.

—Մեր Վեհափառ Կայսեր՝ Սուլթան Համբար բացած բարձրագոյն վարժարաններուն մէջ երկրաշարժի մասին իմ ըսածներս կը դասախոսեն. եթէ այդ վարկածները սիալ կը տեսնէք՝ Կայսեր գրեցէ՞ք»:

Ժողովականները հասկցան գործին ծանրութիւնը, մանաւանդ Միւֆթին՝ որ ձայնը իջեցնելով մեղմօրէն ըսաւ. «Ես այնպէս կը կարծէի, կրնամ սիալած ըլլալ»:

Ուրիշ օրինակ մը:

Սոաւօտ մը քաղաքապետութեան սենեակը գացած միջոցիս՝ հոն կը գտնուէին քաղաքին մհծաւորներէն 7-8 հոգի. Խոսակցութեան միջոցին ըսի թէ երկաթը տաքէն կ'երկնայ և պաղէն կը կարծնայ: Ներկաները իրարու երես նայեցան քմծիծաղով:

Հետեւեալ օրը Օսման էֆ. անուն խանութպանի մը խանութին առջեւէն կ'անցնէի: Օսման էֆ. զիս կանչեց և սուրճ պասպերէն վերջ՝ «Գիտե՞ս, ըսաւ, երէկ գիշեր քեզի համար քիչ մնաց ծեծ կ'ուտէի: Իրիկունը ճաշէն վերջ երբ մեր թաղին սրճարանը գացի՝ տեսայ թէ մեծ յուզումով քու վրադ կը խօսէին և կ'ըսէին. «Կառավարութեան ներելի չէ որ այս երկրագործ. Քննիչին պէս տգէտի մը մեծ ամսական տալով այստեղ զրկէ»: Երբ պատճառը հարցուցի, ինձ ըսին թէ երկաթին տաքէն երկնալը և պաղէն կարծնալը ըսեր են. «Կարելի՞ բան է որ, կ'ըսէին, երկաթը երկնայ կամ կարծնայ»:

Օսման էֆ.ն, որ բնագիտութեան գիրք մը կարգած էր, անոնց կը պատասխանէ. «Քննիչին ըսաւ-

ծը ճիշդ է»։ Ասոր վրայ զայրացած՝ վրան կը յարածակին։ Այս բանը չկրցի մարսել։ Միւս օրը կրկին քաղաքապետութեան սենեակը գացի։ Նոյն օրը ճամբաներու շինութեանց համար երկաթնայ գործիքներու աճուրդը բացուած էր և դրան առջեւը Հայ և Թուրք երկաթագործներ տեսայ։ Երբ սրահն ներս մտայ, ներկաները քմծիծազով իրարու երեւ նայեցան։ Պաշտօնական բարեները փոխանակելէ վերջ՝ «իջէնտիներ, ըսի, կ'երեւի թէ առջի օր մեկնելէս յետոյ, ըսածիս մասին» թէ երկաթը ցուրտէն կ'երկնայ և պազէն կը կարձնայ՝ երկար վիճաբանութիւն ունեցեր և վս վերջին ծայր տքէտի մը տեղ դրեր էք։ Դուրսը երկաթագործներ տեսայ, այդ մարդիկը իրենց արհեստը գիտեն. անոնց ալ գաղափարը հարցնենք»։ Ծառային ապսպրեցի երկու երկաթագործ ներս մոցնել և խօսքս անոնց ուղղելով ըսի։ «Բանի որ երկաթագործ էք՝ երկաթին բնութիւնը պէտք է գիտնաք, Հիմա ինձի ըսէ՞ք թէ երկաթը երբ կրակին մէջ դնէք կ'երկնանայ թէ կը մնայ ինչպէս որ է, և սոյն տաք երկաթը եթէ պաղութեան մէջ զնէք՝ կը կարձնայ կամ ոչ։ Երկու երկաթագործները մէկէն՝ «Այս՛, ըսին, ասոր համար է որ երբ կառքերու երկաթեայ շրջանակը կը շինենք և անիւին վրայ դնել կ'ուղենք՝ ան տաքէն անմիջապէս կը մեծնայ և դիւրաւ փայտէ անիւին վըրայ կ'անցնի. յետոյ՝ որպէս զի կարձնայ և լաւ մը սեղմէ անիւը՝ վրան պաղ ջուր կը թափենք»։ Խօսքս ներկայ իփէնտիներուն և Պէյերուն ուղղելով՝ «Հասկցա՞ք հիմա, իփէնտիներ, թէ իմ ըսածս ճշմարերեւան բերաւ, թող վս քաշքելը ձեր տղիտութիւնը ասկէ վերջը ձեր չգիտցած բանին մէջ գաղափար մի՛յայտնէք» ըսի և առանց բարեւ տալու մեկնեցայ։

Կ'երեւայ թէ եղելութիւնը կուսակալին ականջը կը հասցնեն։ Երեկոյեան երբ գործի պատճառաւ կուսակալ Աթըք Պէյին գացի՝ «Պու կիւն պիզիմ էշէքէրի էյի րէզիլ էթմիշսին» (այսօր մեր աւանակները լաւ մը խայտառակեր են) ըսելով խնդաց։

Այն օրէն սկսեալ և ո՛չ մէկը կը համարձակէր զիսքնադատել։

* * *

Ի՞նչՊէյ Ա.Ա.ԺԱՄԵՍՅ ՊԱՇՏՈՆՈՎ ԻԶՄԻՐ ՂՐԿՈՒԵՑԱՅ. — 1886ին երկրագործ, Նախարար Զինի Փաշային հեռագիր մը ստացայ որով կը հրամայէր անմիջապէս Պոլիս գալ։ Հետեւեալ օրը Պանտըրմա իջայ և հինգշաբթի օր մը Պոլիս հասայ։ Զինի Փաշան չէի ճանչնար, Իմացայ թէ երէն Գիւղ կը գանուի։ Հետեւեալ օրը ուրբաթ լինելուն, անմիջապէս իրեն գացի։ Սիրտս գողի մէջ էր, զի կանչուելուս պատճառը չէի գիտեր։

Զինի Փաշա, որ խոժոռագէմ մէկն էր, «Կայսերական հրամանով պէտք է Իզմիր քննութեան մը երթաս։ վաղը պաշտօնատունս եկուր, որպէսզի պէտք եղած հրահանգները և գրութիւնները սասանալով անմիջապէս իզմիր մեկնիս»։ և խօսքը փոխելով՝ «Դուք երկրագործ, քննիչներդ ի՞նչ գործ կը տեսնէք վիլայէթին մէջ։ վտան եմ թէ որեկից օգտակարութիւն չունիք և պարապ տեղը ամսական կ'առնէք»։ ըսաւ։

Ես՝ որ շատ համարձակախօս էի՝ ըսի։ «Կը ներէ՞ք, Փաշա, մենք Եւրոպիոյ մէջ երկրագործական արհեստը սորվեցանք և մեր փափաքն է երկրին օգտակար ըլլալ։ Մենք կը նմանինք արաբական ձիու մը (որուարագութիւնը ծանօթ է), որու սորքերուն շղթաներ անցուցած են, և Դուք կը փափաքիք որ այդ ձին ա-

բագ վազէ : « Դէմքը աւելի խոժոռելով ըստ . « Ի՞նչ ըսել կ'ուզես » : Պատասխանեցի . « Զեր նախարարութեան մեր յղած կարեւոր տեղեկագրերուն պատասխան չէք տար , որևիցէ դիւրութիւն կը զլանաք . ի՞նչ պէս կ'ուզէք որ գործ տեսնենք : »

Դիմաց նստած Ֆէհմի Պէյ անուն անձ մը , Տիվանը Մուհասէպաթի մեծը , ինձ դէմքի ծամածոռութիւններով նշան կ'ընէր որ պէտք չէ այդպէս խօսիմ :

Փաշան՝ « Վաղը կանոն պաշտօնատեղիս եկուրը ըսելով զիս ճամբու դրաւ :

Երբ դուրս ելայ , Ֆէհմի Պէյ ետեւէս դալով ըստ . « Ի՞նչու այդպէս խիստ խօսեցար Նախարարին հետո : Ճշմարտութիւնը ըսի » , պատասխանեցի :

Բայց ո՛չափ մեծ եղաւ զարմանքս երբ , մի քանի օր վերջը , կամուրջին վրայ Ֆէհմի Պէյին հանդիպեցայ՝ որ խնդալով ինձ ըստ . « Գիտե՞ս , Փաշան քեզմէ շատ գոհ մնացա : Իմ մեկնելէս վերջ ներկաներուն ըսեր է . « Ահա՝ երիտասարդ մը որ ճշմարտութիւնը կը խօսի :

Կ'երեւայ թէ մի քանի ամիս առաջ Տրապիզոնի երկրագործ . Քննիչ Մաղնար Պէյ՝ երբ Զիհնի Փաշային ներկայացեր է և Փաշան ինձ ըրած հարցումը իրեն ալ ուղղեր է իւղա Մաղնար Պէյ կակազելով՝ որևիցէ պատասխան մը չէ տուեր :

Հետեւալ օրը երբ դացի Փաշան տեսայ , ինձ ըստ . « Եղմիբէն անձ մը թագաւորին հեռագիր մը քաշեր է ըսելով թէ Երկրագործ . Մնտուկներու մէջ (Մէնափի Սանտըղ) մեծ գողութիւններ պատահած են . եթէ Պոլսէն կարող ու պարկեած քննիչ մը դրկուի զանոնք իրնայ մէջտեղ հանել , Թագաւորը՝ Սուլթան Համբար ինձ հրամայած է անմիջապէս մէկը զրկել : Քու վրադ լու տեղեկութիւներ առած ըլլալուս , այս պաշտօնը

քեզի կը յանձնեմ : Գնա՛ անաչառ քննութիւն մը ըսրէ և վերագարձի՛ր : »

Երկու օր վերջը իզմիր մեկնեցայ , յուլիս ամսոյ սկիզբը : Կուսակալը տեսնելէ առաջ իրեն վրայ մի քանի հայերու տեղեկութիւն հարցուցի : Ըսին թէ կարող անձ մ'է , բայց շատ մոլեսանդ : Հետեւալ օրը փօքին-բալօս հագայ՝ երկայն ըրտէնկօթով մը , գլուխ մեծ ֆէս մը գրած , մօրուքս և պեխս իրարու խառնուած , գրեթէ տերվիթ կերպարանքով՝ կուսակալ նազիֆ Փաշային ներկայացայ և պաշտօնական գրութիւնս յանձնեցի :

Փաշային առաջին նայուածքը ոտքիս եղաւ : Յետոյ աչքերը դարձուց ֆէսիս , մօրուքիս և հագուստիս : Կ'երեւայ թէ այս արտաքին ձևս լաւ տպաւորութիւն թողլով իր վրայ՝ ինձ նստիլ հրամայեց : Երրորդ հրամանէն վերջ էր որ նստեցայ աթոսի մը անկիւնը , զի այն ժամանակ այս էր ընկալեալ պաշտօնական սովորութիւնը՝ երբոր փոքր պաշտօնեայ մը մեծ նախարարի մը դիմացը կը գտնուէր :

Յայնեցի իրեն պաշտօնիս նապատակը , ինդրելով որ դիմումներուս բարեացակամ գտնուի : Իրօ՛ք ալ շատ լաւ վարուեցաւ ինձ հետ մինչև պաշտօնիս վերջը :

Երկրագործ . Մնտուկի նախակին պաշտօնեաները իւրենց ըրած գողութեան պատճառաւ տետրակները անյայտացուցած էին : Ինձ տրուեցաւ տոպրակի մը մէջ կարգ մը թուղթեր որոնք փաստաթուղթեր չէին կը ընար ըլլալ : Վերջապէս՝ մեծ աշխատութեամբ՝ վեց ամիս չարաչար աքնելէ վերջ՝ եղած գողութիւնները մէջ՝ տեղ հանեցի և բաւական դրամ հաւաքելով պանքային յանձնեցի :

Սոյն Երկրագործ . Մնտուկին գաւառի շատ մը պաշտօնեաներ մեծաքանակ գումարներ փոխ առած , բայց

պաշտօնեան կաշառելով ստացագրերը անյայտացուցած էին։ Սառվ հանդերձ կրցայ գողութիւնները երեւան բերել։ Շատեր եկան ինձ հարիւրաւոր ոսկի կաշառք առաջարկել որպէս զի գողութիւննին մէջտեղ չհանեմ, բայց անդրդուելի մնալով մերժեցի և գործո չարունակեցի։

Երբ վեց ամիս վերջը պաշտօնս աւարտելով ուզեցի Պոլիս մեկնիլ և կուսակալին ներկայացայ, ինձ ըստւ, «Քանի որ այս պաշտօնը այնքան լաւ կատարեցիր, կ'ուզեմ որ քարիֆ վէ մուավիրի, այսինքն ճամբաներու շինութեանց հաշիւներն ալ նայիս»։

Ասի իմ գործիս չէր գար։ Իմ մի՛այն երկրագործ։ Քննիչ ըլլալս և ճամբաներու ծախքերու խնդրոց մէջ որևէ իրաւասութիւն չունենալու յայտնելով՝ ինդրեցի որ այդ պաշտօնը ինձ չյանձնէ, մանաւանդ որ, ըսի, իմ նախարարութենէս այդ մասին որևէից արտօնութիւն չունէի։

Դիտաւորութիւնս երկու օր վերջը Պոլիս մեկնիլ էր, կուսակալը, որ շատ խորամանկ մէկն էր, կ'երեւի թէ հասկնալով միտքէս անցածը, գուրս ելլելէս վերջը անմիջապէս նախարարիս Զիհնի Փաշային կը հեռագրէ որ ինձ հրաման տայ հեռագրաւ՝ իզմիր մնալ և ժողովուրդէն գանձուած ճամրու տուրքերու (եօլ փարասը) հաշիւն ալ տեսնել։ Հետևեալ օրը այդ հրամանը առի և տիրեցայ, Քիչ մը վերջը կուսակալը զիս կանչեց և խնդալով մը ըստւ, «Պոլիսէն լուր մը առի՞ր»։

—Այս, Վսեմ, Տէր, պատասխանեցի, նախարարս հեռագրած է որ Զեր հրամանին ներքեւ գտնուիմ։
—Շիտակը ըսէ՛, միտքդ ի՞նչ էր, փախչիլ չէ՞ր։
—Ճի՞շդ է, Փաշա, գուշակութիւննիդ։
—Ի՞նչ է պատճառը որ մնալ չես ուզեր այս ճամբութեանց գործին մէջ։

—Կարդ մը անձնաւորութիւններ գողութիւն ըրած են։ Կը վախնամ որ իրենց թշնամութեանց առարկայ կ'ըլլամ։

—Հոգ մի՛ ըներ, տղա՛ս, ես քեզ կը պաշտպանեմ ըսելով հրաման ըրաւ որ վերջին տասը տարուան միշոցին ճամբաներու մասին եղած ամբողջ հաշիւները և սօվին ինձ յանձնուի։

Այս պաշտօնն ալ երեք ամսուան մէջ աւարտելով և գողցուած գրամներէն 13,000 ոսկիէ աւելի գումար մը կառավարութեան սնտուկը յանձնելով Պոլիս մեկնեցայ և անկէ՛ իմ նախկին պաշտօնատեղիս Պալըքէսիր։

Իզմիրի պաշտօնս ինը ամիս տեւեց։ Երկրագործ Նախարարութիւնը բացառիկ ամսական 900 դրամ տըւաւ իզմիրի զանազան ծախուցս համար։

Պալըքէսիր վերադառնալէս մի քանի շաբաթ վերջ երկրագործ։ Նախարարութենէն հեռագիր մը ստացայ որով կ'իմացնէր թէ Ադրիանուպոլսոյ նահանգին երկրագործ։ Քննիչ անուանուած էի և չուտով Պոլիս վերադառնալ կը հրամայէր։

Ուրախութեամբ Պոլիս վերադարձայ։

* * *

ԵՐԿՐԱԳՈՐԾ. ՏԵՍՉՈՒԹԻՒՆԸ Ի՞ՆՉՊԵՍ ԾԱԳՈՒՄ ԱՌԱԾ է ՏՈՃԿԱՍՏԱՆԻ Մէջ։ — Տաճկաստան էապէս երկրագործական երկիր մը լինելով հանդերձ, կառավարութիւնը որևէ քայլ մը առած չէր երկրագործութեան զարգացման ինպատ։

Առաջին անգամ ըլլալով՝ Սեբաստացի Ամասեան Յակոբ էֆան, որ ժամանակին Գաղղիոյ Կրիստոնի վարժարանէն շրջանաւարտ եղած էր և երկրագործութեան մէծ սիրահար, իր դիմումներուն չնորհիւ վեր-

Հապէս Վաճառականական Նախարարութեան մէջ երկրագործ։ Տեսչութիւն մը ստեղծել յաջողած և այդպաշտօնը իրեն յանձնուած էր։ Ամասեան էֆ., մտածելով որ Տաճկաստաճի հողերը ընդարձակ են և գիտական մասնագէտներու մեծ պէտք կայ, յաջողած էր կառավարութենէն արտօնութիւն առնել ութիւ աշակերտ ֆրանսա զրկելու՝ որպէսզի երկրագործութիւն սորվին։ Սոյն աշակերտներէն մին սիրելի բարեկամութորդունեան Գէորգ էֆ., որ Մօնփէլիէի դպրոցէն շրջանաւարտ ըլլալով Պոլիս վրբադառնալէն յետոյ կայս. Գանձին Այա-Մարայի ու Սաֆրայի ադարակաց տնօրէնութիւնը մեծ յաջողութեամբ վարած և Պրուսայի շերամագործութեան Institutut ին հիմնադիրը եղած է։ Այս հաստատութիւնը հազարէ աւելի հայ աշակերտներ հասցուցած և երկրին շերամագործութեան զարգացման պատճառ եղած է։ Գէորգ էֆ., ի շնորհիւ պետութեան շերամի եկամուտը տասնապատկուած է։

1880 թուականին Ամասեան էֆ. վերոյիշեալ ութը ուսանողները ֆրանսա կը տանի և իր ձեռքովը զանազան հողագործական դպրոցներու մէջ կը դնէ և 3 տարի վերջը, երբ սոյն ուսանողները շրջանաւարտ կը վերադառնան, երկրագործ։ Քննիչի պաշտօնով նահանգները կը զրկուին։ Ամասեան էֆ., ու եղած է Տաճկաստանի մէջ պաշտօնական երկրագործութեան հիմը դնողը։ 1884 թուականին նա կ'աշխատէր երկրագործ. դըպուոց մը հիմնելու և յաջողած էր արքայական հրամանը հանել և Այ-Մթէֆանոսէն (որ հիմա Թուրքիրը եշիլ Քէօյ կ'անուանեն) մէկ ժամ հեռաւորութեան վրայ գտնուող Հալդալըի ադարակը ծախու առնել դպրոցի վերածելու նպատակաւ։ Թէպէտ սոյն ադարակին աեւ յարմար չէր, բայց Ամասեան էֆ. ճնշման տափակեալ երեն բարձրագործ։ Տնօրէնութեան պաշտօնը իրեն համար բաւարար չպահպան կ'անուանելով, պալատի ազգային պալատութեան

տեղերէ յանձնարարուած ըլլալով որ եթէ այս ագարակը առնելու գժկամակի՝ ա՛լ երկրագործական դըպուոց հաստատելու գաղափարը մտքէն հանելու է։

1885 ին երբ արձակուրդով Պոլիս գացի, Ամասեան էֆ., զրկած տեղեկագիրներէս շատ գոհ մնացած ըլլալով, ինձ յանձնարարեց Հալդալըի ագարակը երթալ բնակիլ և պէտք եղածն ընել։ Ագարակին շէնքը փըլփլած վիճակի մը մէջ կը գտնուէր։ Հողերուն տեսակը վար ըլլալով՝ երբեք դպրոց մը ըլլալու յարմար վայր մը չէր։ Տեսնելով թէ պարապ տեղը ժամանակս պիտի կորսնցնեմ, շաբաթ մը վերջ Ամասեան էֆ. ին գացի, ինդրեցի որ Հալդալըի պաշտօնը վրայէն առնէ և կրկին զիս Պալըքէսիր զրկէ։ Խնդիրքս ընդունեց և մի քանի օր վերջ Պալըքէսիր մեկնեցայ։

Մի քանի տարի վերջ Երկրագործ. Վարժարանին հիմը դրուեցաւ այդ ագարակին մէջ, որու հանդէսին ներկայ գտնուեցայ։

Մեր հողագէտ պաշտօնակիցներէն մին, Մէհմէտ Նուրի Պէյ, որ Բարիզի *Institut Agronomique* ելած և ժամանակին Ամասեան էֆ., ի շնորհիւ իզմիրի նահանգին Երկրագործ. Քննիչ անուանուած էր, յետոյ ալ Պոլայ Հնդհ. Քննիչ, իր էնթրիկներուն շնորհիւ յաջողեցաւ Ամասեան էֆ., ու պաշտօնանկ ընել և անոր տեղը անցնիլ, Սոյն նուրի Պէյը Միրալայ Բէշատ Պէյին սորգին էր։

Բէշատ Պէյ Գաղղիացի Մարգի Տր Շաքո-Նեօֆ ըսուած աղնուական գերգաստանին շառաւիղներէն էր որ երիտասարդ հասակին մէջ Պոլիս գալով՝ շատ մը կիներ ունինալու մաղձէն բռնուած՝ իսլամացած էր։

Նուրի Պէյ, որ լաւ գաղղիերէն կը խօսէր և կը գրէր, Երկրագործ. Տնօրէնութեան պաշտօնը իրեն համար բաւարար չպահպան կ'անուանելով, պալատի ազգային պալատութեան

Հնորհիւ Արտաքին Գործոց Նախարարութեան Քարտուղարի պաշտօնը ստանձնեց և Երկրագործ Պանքայի տնօրէնը Ճէմալ Պէջ քիչ մը ատեն մեղի տնօրէն եղաւ . իոկ Ճէմալ Պէջի յաջորդեց Տրապիզոնցի Երամ էֆ . Ա որ Կրիստոնէ Մրջանաւարտ և վարչակոն գործերու մէջ խիստ կարող անձ մըն էր : Իր օրով պաշտօնական Երկրագործութիւնը մեծ զարկ ստացաւ :

ՀԱԼԳԱԾԻ ԵՐԿՐՈԳՈՐԾ . Վ.Ս.Բ. ԻՆ ՄԵԶ ՈՒՍՈՒՑ ՉՈՒԹԻՒՆՍ . — Երամ էֆ . ի տեսչութեան ժամանակն էր որ Հալգալը Երկրագործ . Վարժ . ին Հինութիւնը աւարտած լինելով 1892 կամ 93 թուականին դպրոցին բացումը տեղի ունեցաւ և հողագործութեան ճիւղն դասախոսութիւնը ինձ յանձնուեցաւ :

Ինչպէս վերը պատմած եմ , տաճկերէն լեզուին մէջ տկար էի : Կարեւոր էր նաև արարերէն գիտնալ : Ա . մենամեծ դժուարութիւն ունեցայ հողագործական գիտական բառերու տաճկերէնը գտնելու : Երբեմն մէկ գաղղիկերէն գիտական բառի մը համապատասխան բառը գտնելու համար օրերով կ'աշխատէի : Զոր օրինակ . ցաշ ձետ marais : էպիկրէի մէրզէղիէ . nitrification : թեհասիւլը սուրէնիէ , ևայլն : Բայց արհեստին լաւ տիրացած լինելուս դասերս շատ հասկնալի կերպով կ'աւանդէի և պէտք է ըսել թէ աշակերտներս , թուրք , Հայ , Յոյն , մեծ սիրով դասախոսութեանս կը հետեւէին :

Աշակերտներէս շատ լաւ յիշատակ մը պահած եմ : Եթէ Տաճկաստանէն հեռանալուս սրտի ցաւ մը ունեցած եմ , ան ալ անոնցմէ բաժնուիլս եղած է :



ԵԲ. Ա.ՂԱՋՈՆ, 26 տարեկանին
Պալքէսիրի տեղական իազուստով

ԱԳՐԻԱՆՈՒՊՈԼՍՈՅ ՆԱՀԱՆԳԻ

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Սոյն նահանգի Երկրագործ Քննիչ Ահմէտ ձէմալ Պէջ, սրու հետ Կրինեօնի դպրոցէն շրջանաւարտ եղած էինք, Պոլսոյ Երկրագործ Ընդհ. Քննիչութեան պաշտօնին անուանուելուն պատճառաւ, զիս իրեն յաջորդ ընտրած էին 1888 ին:

Ադրիանուպոլիս երթալուս՝ ձէմալ Պէջ զիս կուսաւ կալին և բարձր պաշտօնեաներուն ներկայացուց ըսեւլով. «Քետամիլ Էրմէնիլէրտէն տիր» (Խորջ Հայերէն է): Այս բառերը ինձ զարմանալի թուելով՝ պատճառը երբ իրեն հարցուցի՝ պատասխանեց. «Դիտցի՛ր որ հիմա հականյ քաղաքականութիւն մը կայ և պաշտօնեաները Հայոց վրայ գէշ աչքով կը նային ու ամէն Հայ յեղափոխական կը նկատեն: Դիտմամբ այս բառերը ըստ ամէնուն, որպէս զի քեզ գէշ աչքով չնային»: Իրօք ալ ձէմալ Պէջի այս ըրածը մեծ բարեացակամութիւն մ'էր ինձ:

Այն ժամանակուան կուսակալն էր Հաճի հղղէթ Փաշ, որ ժամանակին զինուորական Ֆերիթի բարձր աստիճանը ունեցած է եղեր:

Թէպէտ խելացի, բայց տանիազւ մարդուն մէկն էր: Ուեէ մէկուն ձեռք չէր տար: Երբ գիր գրելով քերը քիչ մը մելանոտէին ջուր բերել տալով ձեռքերը կը լուար: Սրբիչով երբեք չէր սրբուեր, կը թուուր որ օդին մէջ մատները չորհան: Կը պատմեն իւր կիչ ամէն գիշեր երբ անկողին կը մտնէր՝ ֆիւլսուն վեր կը նետէր օդին մէջ և եթէ ուղղակի գըլ-

կը քաշէր ու կը քնանար: Հակառակ պարագային՝ այս գործողութիւնը կը շարունակէր մինչև որ ֆիւլսի ըլլիսուն վրայ իյնար: Իր աղտոտ ճերմակեղէնները ծըննդավայրը (Խարբերդ Կամ Երդնկա) կը դրկէր որ այն տեղի ջուրով լուացուելին վերջ իրեն վերագարձուին:

Ըստանիքը վախճանած լինելուն՝ ամուրի կ'ազրէր: Սուլթան Համբարի սիրականն էր, վասն զի իր ամբողջ հարսառութիւնը անոր կտակած էր:

Հաճի հղղէթ Փաշայէն առաջ սոյն նահանգի կուսակալը Գատրի Փաշան եղած էր, սրու համար կ'ըսէլին թէ շատ զարգացնալ անձնաւորութիւն մ'էր: Ինք շինել տուած է Երկրագործ: Վարժարանը, բայց իր Պոլս մեկնելին վերջ վարժարանը փակուած էր:

Ադրիանուպոլսոյ նահանգը մեծ կարիւորութիւն ունէր, նախ իրեւ սահման նահանգ Պուլկարիսյ, որ բնական է՝ զինուորական մեծ կողբոն մը եղած էր: Երկրորդ՝ ընդարձակ և բարեկեր էր: Գլրդ-Բիլիսէ, Սօփուլու և ծովիզերեայ Խոտոսթօ, Միւրէֆտէ և Շարքէյ քաղաքները և շրջականները մեծ քանակութեամբ գինի կ'արտադրէին որ Գաղղիս կ'արտածուէր:

Այս նահանգին գրեթէ ամէն կողմերը ձիով և կառավար այցելած եմ: Գինի արտադրող քաղաքները երթալուլ՝ ժողովուրդին (որ գրեթէ մեծ մասամբ յոյն էր) լու գինի պատրաստելու մասին բանախօսութիւններ կ'ընէի: Կարգ մը սարիքոս գինեպան Յայներազարմանալի կը թուէր ինձ պէտ 27-28 տարեկան երիտասարդի մը իրենց գինիի մասին գաս տալու համարձակութիւնը: Մի քանի անգամներ Գլրդ-Բիլիսէի մէջ, որ գինիի կարեւոր կեդրոն մ'էր, բանախօսութեանս ժարանակ ներկաներէն սմանք զիս պղոփիկ ձգելու նպատակաւ իրօք գուարին հարցումներ կ'ուղղէին: Բարեգաղթարար, այդ ձիւղը Գաղղիս մէջ լաւ ու

սումնասիրած լինելուս, պէտք եղած պատասխանները
կու տայի:

Եւրոպայէն կենդանեաց յատկացեալ բանջարի
հունտէն քիչ մը բերած և ցանած էի: Հողը շատ զօ-
րաւոր լինելուն յաջող բերք ունեցայ: Հինդ օխա
կշող ահագին բանջար մը հետո առնելով կուսակա-
լին ներկայացայ: Կուսակալ Հաճի իզգէթ Փաշան մէ-
կէն ի մէկ վախցաւ: «Այդ նախավարը (անտուն) ի՞նչ
է որ գիրկդ առած ներս մտար», ըստ: «Բանջար է,
Փաշա՛» պատասխանեցի: «Աստուած, Աստուած,
այդպէս բանջար կ'ըլլայ», ըստ:

Այդ օրէն սկսեալ իրեն համար ամէնէն մէծ հողա-
դործն էի:

* * *

Ադրիանուալոլիս նահանդին մէջ աւազակներու աս-
պատակութեանց պատճառու ագարակի տէրեր — փա-
շաներ, պէյեր — չէին համարձակեր իրենց ագարակը
երթալ: Սոյն աւազակներէն ամէնէն հոչակաւորը, որ
ան ու սարսափ ազդած էր, Տէվէճի Ալի կը կոչուէր:
Բարեբազզութիւն ունեցայ իմ ճամբորդութեանց
մէջ գողերէ որեկիցէ վնաս մը չտեսնալու: Անգամ մը
միայն Գլրդ-Քիլսէի մօտերը երեք մուհանիր աւա-
զակի հանդիպեցայ. վիս կեցուցին և հարցուցին թէ
ո՞վ էի և ո՞ւր կ'երթայի: Ըսի թէ երկրագործական
պաշտօնեայ էի և պաշտօն տրուած էր ինձ Գլրդ-Քի-
լսէ երթալ և Ռումէլիէն նոր եկած մուհանիրներուն
ձրի հող բաժնել: Այս ըսածն ճշմարտութիւն չէր: Ա-
ւազակները, որ մուհանիր էին, իրենց այս խօսքս շատ
անուշ գալով, ըսին. «Անանկ է նէ, Պարոն Քննի՛չ,
մեր մուհանիր եղբայրներուն լաւ և շատ հող բաժնէ»:

Ես ալ պատասխանեցի. «Ամենայն սիրով. հողը իմս
չէ որ զրկեմ. կառավարութեանն է. որչափ ուղեն
այնչափ պիտի տամ»:

Մարդիկը այնչափ գոհ մնացին որ ինձ սուրճ ե-
փել հրամցնել ու զեցին, բայց սիրոս մեծ ահուդողի
մէջ ըլլալով, ժամ առաջ իրենցմէ հրաժեշտ առնելով
բաժնուեցայ:

Օր մը Տիմօթիքա քննութեան գացած էի, երբ ցո-
րեկ ժամանակ հայ փաստաբանի մը ձիով անցնիլը
տեսայ: Քովս կանչեցի և հարցուցի թէ ո՞ւր կ'երթար:
Պատասխանեց թէ ութը ժամ անդին այսինչ քաղա-
քը կ'երթար դատի մը համար:

Իրեն ըսի. «Տէվէճի Ալին չե՞ս վախնար. եթէ
քեզ բանէ՝ կ'սպաննէ»: «Ո՞չ, ըստ, Տէվէճի Ալին
բարեկամու է և ևս անոր փաստաբանն եմ», ու հետե-
եալ պատմութիւնը ըրաւ:

Երեք տարի առաջ՝ այն կողմերը լեռնէ մը անցած
ժամանակ մի քանի աւազակներ զինքը կը կեցնեն և
կ'ստիպեն մէկ ժամ հեռու գտնուած ձորի մը մէջ իջ-
նալ: Այնտեղ կը տեսնայ 7-8 աւազակ նստած, և քո-
վի աւազակը կ'ըսէ թէ անոնցմէ մէկը Տէվէճի Ալին է:
Սոյն աւազակները Տէվէճի Ալիի կ'ըսեն. «Այս մարդը
կ'երթար կոր, բռնեցինք. Զեզի բերինք»:

«Տէվէճի Ալի խոժոս դէմքով մը երեսս նայեցաւ»,
շարունակեց փաստաբանը. «Ակսայ վախէս դողալ: Ան-
պատճառ զիս սպաննելու հրաման պիտի տայ. ըսի
ինքնիրենս, Աւազակապետը ինձ հարցուց. «Ո՞ւրկէ
կու գտա, ո՞ւր կ'երթաս»:

—Տիմօթիքայէն կու գտամ, այսինչ քաղաքը կ'եր-
թամ:

—Ի՞նչ գործով այդ քաղաքը կ'երթաս:

—Արհեստու փաստաբանութիւն է։ դատի մը համար կ'երթամ»։ Այն ատեն դէմքի խոժոռութիւնը փոխելով ինձ հարցուց։ «Իրօք փաստաբան ես»։ —Այո՛» ըսեւ լուս վրայ միւս աւազակներուն հրամայեց որ փսիփթ մը բերեն որպէս զի նստիմ, և սուրճ եփեն, նոյնիսկ հարցուց թէ անօթի՞ եմ։ Եթէ անօթի ըլլայի սիրով զիս պիտի կերակրէր։ Աւազակապետին անյուսալի վարուելակերպը զիս զարմացուց և սկսայ մեծ շունչ մը առնել։

«Տէվէճի Ալին ինձ ըսաւ.

—Քանի որ փաստաբան ես՝ դատական կանոնները դուսես։ Լաէ՛ ինձի թէ եթէ օր մը զինուորները զիս բռնեն ի՞նչպէս կրնամ դատարանի առջև ինքինքս պաշտպանել։

—Եթէ առանց զէնքի բռնեն, ըստ դատական կանոններու այնինչ յօդուածին՝ իրաւունք չունին քսանչորս ժամկէ աւելի բանտարկելու։ իսկ եթէ զէնքով բռնեն, կրնաք պատասխանել թէ այսինչ գիւղը կ'երթայի կենդանի գնելու, բայց ճամբան գայլերու յարձակումէ ինքինքս և կենդանիները պաշտպանելու համար ստիպուեցայ զէնքով ճամբորդներ, և դատական կանոնագրութեան այսինչ յօդուածը իրաւունք կուքով ճամբորդել։

Տէվէճի Ալի մի քանի անգամ կրկնել կու տայ այդ կանոններուն թիւը, որպէս զի եթէ օր մը բռնուի՝ այդ թիւերը ըսելով դատական պաշտօնեան զինքը աշատ արձակէ։

Մեր հայ փաստաբանը աւելցուց թէ Տէվէճի Ալի իրեն ըսած է։ «Այս օրէն սկսեալ դու իմ փաստաբանու ուզես, մի՛ վախնար, գիշեր ցորեկ ճամբորդէ՛, եթէ

քեզ օր մը աւազակ մը բռնէ՛ ըսէ՛ իրեն թէ օԵս Տէվէճի Ալիին փաստաբանն եմ»։ Պիտի տեսնաս թէ ամէնքն ալ յարդանօք պիտի վարուին քեզի հետ։ Այսօր իսկ կու տամ պէտք եղած հրահանգները իմ կըտրիմներուն

* * *

Անգամ մը, Ադրիանուպոլիս քաղաքին բանտը այցելել ուզեցի և բանտի պաշտօնեայ հարիւրապետի մը հետ ներս մտանք։ Բանտարկեալներուն մեծ մասը Փօմաք կամ մուհաճիրներ էին։

Յանկարծ երեսուն տարեկան գեղեցիկ դէմքով բանտարկեալ մը քովս եկաւ, ըսելով՝ «Պարոն Քննի՛չ, ինձի մէկ երկու քաշ ծխախոս դրկէ՛»։

Զարմացած՝ հարցուցի թէ ինչէ՞ն գիտէր Քննիչ ըլլաւ։

—Օր մը, ըսաւ, երբ Տիմօթիքա կ'երթայիր կառքով աղմիւրի մը առջև կեցար ջուր խմեցիր։ Մենք քանի մը ընկերներով մացափի մը մէջ պահուըտած՝ ճամբորդներու կ'սպասէինք կողոպտելու համար։ Հրացանս թէպէտ քեզի ուզզուած էր, բայց կապարը չարձակեցի։

—Ինչո՞ւ համար չ'սպաննեցիր զիս։

—Քեզ տեսած էի անգամ մը, և գիտէի որ կառավարական պաշտօնեայ ես և այդ հանգամանքով հաշուգիւ գրապանդ կրնար գտնուիլ 5-6 ոսկի։ Մենք վաճառականներու կ'սպասենք որպէսզի հարիւրաւոր ոսկիներ կողոպտենք։ Պաշտօնեայ մը զարնել և կողոպտելը մեր գլխուն մեծ փորձանք կը բանայ։ անոր համար քեզի չգտայ։

Բանտէն մեկնելուն՝ անմիջապէս երկու քաշ ծխախոս առնելով իրեն զրկեցի։

* * *

Ադրիանուպոլիս պաշտօնավարութեանս միջոցին կէլիպօլու գայի, որուն կառավարիչն էր Հիքմէթ Պէյ անուն երիասարդ մը, Մեծ-Եպարքոս Քեամիլ Փաշայի որդին, Միւլքիէի Բարձ. Վարժարանէն շրջանաւարտ, միջահասակ, նիհար, հիւանդու գէմքով անձ մը:

Շուտով իրարու հետ բարեկամացանք, Զիս իր տունը հրափրեց և ամիս մը կառքով կամ ձիով շրջակայ գիւղերը և քաղաքները ճամբորդեցինք:

Հիքմէթ Պէյ շատ կարող, կորովի և պարկեցա պաշտօնեայ մըն էր: Ո՞ր գիւղը կամ փոքր քաղաքը երթայինք, ժողովուրդը կը կանչէր և կը խնդրէր որ իրեն ըսէին ինչ գանգատ որ ունէին կառավարութեան պաշտօնէից գէմ, Յետ քննութեան՝ իրաւացի բողոքները նկատողութեան առնելով՝ ինպաստ ժողովուրդին որոշումներ կու տար և կը գործադրէր:

Զոր օրինակ, անգամ մը փոքր քաղաք մը այցելեցինք: Ժողովուրդը գանգատեցաւ թէ քաղաքին մերձակայ արօտավայրը, որ տարիէ մը իվեր իրենց կը պատկանէր, Մալիէի (Ելեմտից Նախարարութեան) կողմանէ գրաւուելով ուրիշներու վարձու տրուած էր և իրենց կենդանիները անօթի կը մնային: Հիքմէթ Պէյ պէտք եղած քննութիւնը ընելէ վերջ՝ տեսնելով որ ժողովուրդը իրաւունք ունէր՝ արօտավայրը վերաբարձու:

Անգամ մըն ալ երբ ձիով գիւղի մը մօտէն կ'անցնէինք՝ տեսանք որ մի քանի գիւղացիներ իրենց արտի պտղատու ծառերը կը կարէին, Հիքմէթ Պէյ զարմացաւ և հարցուց, «Ծեղք չէ», ինչու կը կտրէք:» Գիւղացիք պատասխանեցին, «Ճասանորդի պաշտօնեաները՝ արտերու տուրքէն զատ՝ ամէն մէկ ծառի համար

10 զրշ. տուրք կ'առնեն մեղմէ. մինչդեռ մենք այս ծառերէն մէկ քաշ պտուղ խակ չենք կրնար ծախել. որով՝ աւելի յարմար սեպեցինք կտրել զանոնք:»

Հիքմէթ Պէյ գիւղացւոց ըստ. «Զեզ կ'արգիւմ ծառերը կարել: Վստահ եղէք որ ասկէ վերջ ծասի համար որևէիցէ տուրք չպիտի տաք:»

Իրօք ալ պէտք եղած պաշտօնական գիմումները ըսելով՝ այն օրէն սկսեալ արտերու եղերքները գըտնուած ինձորի, տանձի ծառերը տուրքէ ազատ մնացին:

Տաճկաստանի մէջ ո՛րչափ քիչ էին Հիքմէթ Պէյի պէս պաշտօնեաներ, Եթէ ամէն Ելուրք պաշտօնեայ իւրեն պէս զարգացեալ, ուղղամիտ և երկրին իրօք յառաջացումը վափաքող, ցեղի և կրօնքի որևէիցէ տարբերութիւն չդնող անձեր լինէին, այսօր Տաճկաստանը այս անդամահատեալ վիճակին մէջ չէր գտնուեր և մեր Հայերուս ալ ո՛չ ջարդ, ո՛չ բանտարկութիւն, ո՛չ թալան տեղի կ'ունենային:

* * *

Ադրիանուպոլսոյ Քէշան քաղաքի այդ ատենուան գայմագամը կարող հայ երիտասարդ մըն էր, Վարդան էֆ. անուն՝ Միւլքիէ դպրոցէն շրջանաւարտ:

* * *

Պոլիս Ադրիանուպոլսոյ մօտ ըլլալուն՝ պաշտօնիս բերմամբ յաճախ Պոլիս կ'երթայի: Այս ճամբորդութիւնը երկաթուղիով տասերկու ժամ կը տեւէր:

1889ին հին Մէնաֆիի Սնտուկները Երկրագործ. Պանքայի վերածուեցան, և Պոլիսէն ինձ տրուած հրահանգներուն համեմատ կարգ մը պաշտօնեաներ քննութիւնէ անցընելէ վերջ զանազան քաղաքներ կը դրէի իբրև Երկրագործ. Պանքայի պաշտօնեայ:

Մէնաֆիի Սնտուկի դրութիւնը մեծ Միտհաթ Փաշան, (Սուլթան Համբարի զոհը) հիմնած էր Ռումէլիի կուսակալ եղած ժամանակը (1868): Երկու տարի հող ցանողներէն բացառիկ տուրք մը առնելով՝ ամէն քաղաքի մէջ սոյն Հողագործ։ Սնտուկին դրամագլուխին յատկացուցած էր, որպէսզի հողագործը երբ դրամի պէտք ունենայ սերմնցու կամ կենդանի առնելու համար՝ վաշխառուներու ճիրաններէն զերծ մնայ, որոնք կ'երեւի թէ 30-40 առ 100 տոկոս կ'առնէին։

Այս դրութիւնը լաւ հետեւանք տալուն պատճառաւ ամբողջ Տաճկաստանի մէջ ընդհանրացած էր։ Ամէն մի քաղաքի Մէնաֆիի Սնտուկը յանձնուած էր քաղաքին մէջ իր պարկեշտութեամբը ծանօթ անձի մը, առանց ամսականի։

Բնական է թէ առանց ամսականի պաշտօնեայ մը՝ որչափ ալ բարի ըլլար՝ չէր կրնար աշխատիլ ինչպէս վճարեալ պաշտօնեայ մը։ Եւ այս պատճառով է որ ամէն քաղաքի մէջ գտնուած այս տեսակ Սնտուկները ամենացաւալի վիճակի մը մէջ կը գտնուէին և անոնց մէ օգտուողները աւելի հարուստներն էին՝ քան թէ աղքատ գիւղացիք։

Երկրագործ։ Քննիչներու պարտականութեան մէջ էր այդ Սնտուկները քննել, յետնեալ առնելիքները գանձել և քիչ շատ կարգի դնել։ Ասի շատ դժուար գործ մ'էր մեղի համար։

Մեր, Երկրագործ։ Քննիչներուս, տուած տեղեկագիրներուն վրայ էր որ Սուլթան Համբար Զրաաթ Պահաքասիի (Երկրագործ, Դրամատան) դրութիւնը հաստատել հրամայեց՝ վճարեալ պաշտօնեաներու անուանումովը, և Ծնդհան կարգեց իր հմտութեամբը և պարկեշտութեամբը հոչակ ունեցող Միքայէլ Փաշա Փօրթուգալ, որ այդ պաշտօնէն առաջ Ելեմտական

Նախարարութեան Խորհրդական էր և ելեմտական գործերու մէջ մեծ անուն վաստկած էր։

Միքայէլ Փաշա (որ այն ժամանակ տակաւին «Քահնարի» տիտղոսն ունէր) յաճախ Ադրիանուպոլէն վիս կը կանչէր նախկին Մէնաֆիի Սնտուկներու վրայ տեղեկութիւն ուղելու համար։



Եր. Ա. Ա. Աթոն, 30 տարեկանին

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ ՊԱՇՏՈՆՆԵՐՄ ԵՒ ԿԵԸՆՔՄ

Ի՞նչպէս ՊՈԼՍՍՅ ՀՆԴՀ. ՔՆՆԻՉ ԱՆՈՒԱՆՈՒԵՑԱՅ. — Ահմէտ Ճէմալ Պէյ, որու անունը քիչ մը վերը յիշած եմ, Պրուսայի նահանգին խորհրդական անուանուած լինելով՝ իր պաշտօնը թափուր մնացած էր: Նախարարութիւնը զիս անոր տեղ Պոլսոյ Երկրագործ Ընդհ. Քննիչ անուանելով՝ Պոլիս եկայ և գործիս ձեռնարկեցի:

Ի նկատի առնելով որ գաւառներու մէջ գտնուելովս Մէնաֆիի Սնուռուկներու վրայ բաւական հմտութիւն ունէի՝ զիս Երկրագործ. Պահքայի Ժողովին անդամ անուանեցին, որու նախագահն էր Նուրեան Յովհաննէս Էֆ.։ Նոյն ժողովին կը մասնակցէր Երկրագործ. Տնօրէն Նուրի Պէյը և ծանօթ վաճառականներէն Արիոտակէս Ազարեան Էֆ.։

Սոյն Պահքայի Բ. Տնօրէնն էր նախկին Եպարքոս Քհամիլ Փաշայի Շէվքէթ Պէյ անուն մի որդին, որ եղբայրն էր վերը յիշուած Կէլիալուի կառավարիչ Հիքմէթ Պէյին:

Այս պաշտօնիս բերմամբ՝ Միքայէլ Փաշայի հետ յաճախ կը տեսնուէի:

Ադրիանուպոլիս գտնուած ժամանակս հոն ծանօթացայ Գարագաշեան Միհրան Էֆ. ի հետ, որ Միւրքէյէ շրջանաւարտ՝ Ադրիանուպոլիս զրկուած էր ապագային գայմագամ ըլլալու համար։ Միհրան Էֆ. ն, որ շատ լուրջ և կարող անձ մ'էր, ինձմէ ինդրած էր որ երբ Պոլիս երթամ՝ Միքայէլ Փաշային ըսեմ թէ ինք գայմագամութեան պաշտօնը չի սիրեր և մեծ սէր և տրամադրութիւն ունէր հաշուական գործողութեանց

ու կը փափաքէր որ Միքայէլ Փաշան զինքը Պոլիս
կանչելով Պանքայի հաշուակալութեան ձիւղին մէջ
պաշտօն մը տայ:

Փօրթուգալ Փաշային պէտք եղածը ըսի: Փաշան
զինքը Պոլիս կանչեց և քիչ մը հարցաքննելէ վերջը՝
Երկրագործ, Պանքայի հաշուակալին օգնական ան-
ուանեց:

Քիչ յետոյ, Պէրպէրեան Սերոբէ էֆ. որ նոյնպէս
Միւլքիչէ շրջանաւարտ եղած էր, ոոյն հաշուակալու-
թեան սենեակին մէջ պաշտօն ստացաւ:

Այս երկու պաշտօննեաները մեծ օգտակարութիւն
ունեցան:

Սոյն նորահաստատ Երկրագործ, Պանքան իրօք
պանքայի մը վիճակին հասցնելու համար Միքայէլ Փա-
շա մեծ աշխատանք թափից և փայլուն յաջողութիւն-
ներ ունեցաւ չնորհիւ իր ճիգերուն և կարողութեան:

Ամէն տարի ժողովուրդէն առնուած տասանորդին
հետ 100ին 15 բայցարիկ տուրք մը կ'առնուէր, որուն
5 առ 100ը կ'երթար Երկրագործ, Պանքային դրամա-
շլուխը աւելցնելու և 10ը կրթական Նախարարու-
թեան կը յանձնուէր դպրոցներ բանալու համար:

Բնական է հայ գիւղացի հողագործն ալ այս տուր-
քը կը վճարէր, բայց այս դրամէն մէկ դահեկան հայ
դպրոցի համար չէր տրուեր:

Երբ կայս, Կալուածոց նախարար Յակոբ Փաշա
Գաղաղեան ձիէն իյնալով վախճանեցաւ, Սուլթան
Համիտ Միքայէլ Փաշան անմիջապէս անոր տեղը Ար-
քայական Գանձին Նախարար անուանեց և Երկրա-
գործ, Պանքային տնօրինութիւնը յանձնուեցաւ ձէմալ
Պէյ անուն նախկին Մալիէի պաշտօննեայի մը, որ շատ
կարող և պարկեցաւ անձնաւորութիւն մ'էր:

* * *

Զիհնի Փաշայի տեղ Հանրային Շինութեանց և Հո-
ղագործ, Նախարար անուանուեցաւ Վիտինի Ֆէրիք
Թէգֆիք Փաշա անուն զինուորական մը: Սա անաւոտ
մը զիս կանչելով ըստ, «Պալատէն կու գամ + կ'երեւ-
սի թէ Նիկոմիդիոյ դիմացի լեռներուն և Եալովայի
կողմերը մարախները սկսեր են: Արքայական Խիստ
հրաման կայ անմիջապէս քննիչ մը զրկել մարախնե-
րը բնածինչ ընելու համար, ուստի պէտք է որ մեկ-
նիս: Երկրագործ, Պանքայի կողմանէ տրամադրու-
թեանդ ներքե կը դնեմ 3000 սոկի:

— Ամենայն սիրով, ըսի, միայն թէ եթէ կը փա-
փաքիք որ լաւ գործ տեսնեմ և ամբողջ մարախները
մաքրեմ, Զեր Վանուութենէն կը խնդրեմ որ ինձ carte
blanche տաք:

— Ինչո՞ւ համար, Carte blanche ունենալով ի՞նչ
պիտի ընես:

— Փաշա Էֆէնտի՛, այժմէն որոշ բան մը չեմ կա-
րող ըսել, Կտրուկ գործ տեսնելու համար կտրուկ մի-
ջոցներ գործածել պէտք կրնայ ըլլալ: Զոր օրինակ,
մի քանի շաբաթ որսորդութիւնը արգիւել, դպրոցնե-
րը փակել, ի հարկին մարդ ծեծել, բանտարկել:

— Տղա՛ս, մարդ ծեծելը արգիւել է, ինչպէս նաև
միւս ըստածներդ, բայց զինուորական լինելուն՝ միտքդ
լաւ կը հասկնամ: Եթէ կանոնի հակառակ բաներ ը-
նես ինձ անձնական նամակով մը իմաց տուր, որպէս
զի եթէ ժողովուրդէն կամ լրտեսներէն գանդատ գայ
գործը գիտնալով՝ Պալատը քեզ պաշտպանեմ որ գըլ-
խուղ փորձանք մը չէայ»:

Նիկոմիդիոյ կողմերը բաւական քանակութեամբ
Զէրքէղ գիւղեր կային: Զէրքէղները իրենց աղջիկնե-

րուն և կիներուն պատճառաւ Սուլթանի Պալատին հետ յարաբերութեան մէջ գտնուելնուն, այն կողմերը գտնուած ընտանեաց կողմանէ Պալատը լուր կը հասնի թէ իրենց գիւղերը մարախ կայ և հունձքերնին վտանգի ներքեւ է: Ասոր վրայ Սուլթանը խիստ հրամաններ կու տայ որ մարախները ջնջուին,

Հետեւալ օրը պաշտօնական նամակովս Նիկոմիդիա մեկնեցայ: Կառավարիչը, որ Ալպանիացի Սըրրի Փաշա անունով գող լրտեսին մէկն էր, տեսայ: Պաշտօնական նամակիս մէջ 3000 ոսկի դրամի խօսք կար: Սըրրի Փաշա խիստ կաշառակեր լինելուն, պէտք էր իրեն դրամ խոստանալ, եթէ ոչ կրնար զիս Պալատը ժուռնալ ընել ըսելով թէ դրկուած քննիչը Հայ է և յեղափոխական:

—Փաշա՛, ըսի, սա սա հրամանները ամէն գիւղ հաղորդեցէք իմ պաշտօնիս մասին. ես երթամ անգամ մը մարախներուն վիճակը աչքէ անցընեմ. վերադարձիս աւելցած դրամը զեզ կու տամ:

Կառավարիչը շատ գոհ մնալով, անմիջապէս պէտք եղած պաշտօնական հրամանները գրել տուաւ և ես ալ մի քանի զինուոր առնելով գիւղերը մեկնեցայ:

Թէպէտ մարախները ընաջնջելու մասին բաւական գրքեր կարդացած էի, բայց մարախի աղէտի ներկայ գտնուած չէի երբեք: Գործը դժուար էր: Եօթանաւուն երկու գիւղի արտերու և արօտավայրերու մէջ մարախները նոր սկսած էին հողէն ելլել: Զի հեծած զինուորներով գիւղերը կ'այցելէի, կիները գիւղին մէկ կողմը, այրերը միւս կողմը բաժնելով մարախները ջնջելու կ'աշխատցնէի: Արշալոյսէն մինչև երեկոյ մէկ գիւղէն միւսը երթալով գիւղացիներու աշխատութեան կը հսկէի:

Նոյնիսկ դպրոցները կը գոցէի և աշակերտները

գաշտ կը դրկէի մարախ ժողվելու: Հրացան պարպելը, որսորդութիւնը արգիլեցի, որպէսզի չեֆրէկ գուցը (étourneau) ըսուած թոչունները, որք մարախի ամէնէն մեծ թշնամիներն են, չվախնան և չհեռանալով մարախները ջնջեն:

Սմէն գիւղէ անցած ժամանակս գիւղին սրճարանը կը մտնէի և հոն՝ եթէ փոխանակ գաշտերը երթալով մարախ ջնջելու՝ պարապ նստող թուրք կամ քրիստոնեայ գիւղացիներ տեսնէի՝ Զէրքէզի մարակովս կը ծեծէի: Մեծ-Նոր-Գիւղի, Ասլան-Պէկի հայ գիւղացիները Հայ ըլլալս չհասկցան: Երբ մարախներու ջնջումէն վերջ Նիկոմիդիա կ'երթան և կ'ըսեն այն տեղի Հայ խանութպաններուն թէ Պոլսէն խոժոռագէմ թուրք պաշտօննեայ մը եկած էր և շատ խիստ կը վարուէր, իրենց կ'ըսուի թէ այն պաշտօնեան թուրք չէր, այլ Հայ մը, անունս տալով: Մեր Հայ գիւղացիները կը պատասխաննեն թէ երբեք Հայ ըլլալս կուահած չէին:

Օր մըն ալ երբ թուրք գիւղի մը բնակիչները հաւաքած ուղեցի քարիւղով մարախները այրել, գիւղացիք սոսկալի կատղած վրաս յարձակեցան և զիս ծեծել սպառնացան ըսելով: «Մեր կրօնքին մէջ շունչ ունեցող կենդանի մը այրել մեղք է (ձանլը մախլուք եաքմաք՝ տինմիջնէ մէմնու տըր):» Մարախին վրայ այսքան գութ ունեցող թուրքերը վերջի ջարդերուն տասնեակ հաղար Հայ այր, կին և մանկտի այրեցին: Պալարինութիւնս չկորանցնելով անմիջապէս ըսի.

—Զեր մէջ Սուրբ Գուրանը գոց գիտցող մը կա՞յ. եթէ կայ թող քովս մօտենայ:

Գիւղացիին մէկը մօտեցաւ և ըսաւ. «Ես գիտեմ»: Ասոր վրայ ըսի. «Մեծ Մարգարէն Մուհամմէտ սահախսը ըսած է՝ «Բուլլու մուղուրուն եռքթէլ (Պէտք է մեղցնել ինչ որ վասակար է): Ես ձեզ Մարգարէին

հրամանը կ'ըսեմ . եթէ լաւ մուսուլմաններ էք իր հրամանը կը կատարէք : Եթէ չէք ուզեր՝ մի՛ ընէք ըստած :

Գիւղացիք «Ճիշդ է» ըսելով հրամանս կատարեցին : Մարդաբէին մի պատուէրը զիս վտանգաւոր դրութեւնէ մը ազատեց : Կրօնքը ի՞նչ մեծ դեր կը խաղայ մուսուլման տգէտ ժողովուրդներու վրայ :

Գիւղերը այցելած միջոցիս , կիւրծի խլամ եօթը աւազակներ իմանալով թէ դրամ կը բաշխիմ , զիս կոռցապել ջանացին . բայց բարերախտաբար չյաջողեւարինուուշտ են : Զէրքէզ և թուրք աւազակներու չեն նմանիր՝ որոնք կը կողոպտեն , բայց չեն սպաններ : Ասոնք թէ կը կողոպտեն և թէ կ'սպաննեն :

Եօթանասուներկու գիւղերու մէջ գտնուած մասիները տասնը ութը օրուան մէջ ոչնչացնելով անմիջապէս Պոլիս վերադարձայ , առանց Նիկոմիդիոյ կառավարիչին հանդիպելու : Իմ արամադրութեանս ներքեւ դրուած 3000 ոսկիէն 120 կամ 130 սոկի միայն ճախսած ըլլալուու նախարարս շատ գոհ մնաց :

Ի՞նչպէս կը ՅԱՅԱՀՈՒՆ ՆԱԽՍՐԱՐՈՒԹԵԱՆ երկրադրութ . ԴԻՏԱԿԱՆ ՔՆՆԻՋ ԱՆՈՒԾՆՈՒԵՑՅԱՅ . — Պոլոյ կայսերական ագարակաց մէջ կը գտնուէր Գատը Գիւղի մօտ Գուրապաղըլը Տէրէ անուն ագարակը՝ որուանորէնն էր Լեռն էֆ . Հիւնքերպէյէնսեան , վախւ և Բ . անորէնը՝ Վէհապի էֆ . անուն Գոնիացի հակայ կարիճ թուրք մը , որ կարդալ գրել չէր գիտեր :

Օր մը շոգենաւին մէջ Վէհապի էֆ . ին հանդիպելով ասդիէն անդիէն խօսելէ վերջ՝ «Քանի որ , ըսի , Զէր ագարակներուն մէջ մեծ քանակութեամբ կենդանի կը

պահէք , ինչու առուղյա չէք մշակեր որ ամառուան եղանակին շատ օգտակար կրնայ ըլլալ կենդանեաց իբր անունդ :

Վէհապի էֆ . ինձ պատասխանեց . «Ես ալ իմացած եմ որ օգտակար բայս մըն է ատիկա , բայց ցանելուն կերպը չենք գիտեր : Հունաը գտնելը գիւրին է , բայց ո՞վ պիտի ցանէ :

—Ես կը ցանեմ :

Զարմացմամբ երեսս նայեցաւ : «Դուք կրնաք ձեռքով , գործաւորի մը պէս այդ հունաը ցանէ՞լ :

—Գաղղիոյ մէջ ցանած եմ . գիտեմ կերպը : Հողը սապէս սապէս պատրաստէ՛ , հունաը այսինչ տեղէն սերել տուր . երբ ամէն բան պատրաստ ըլլայ՝ ինձ իմացուր , միասին կ'երթանք ագարակը և կը ցանենք :

Իրօք ալ 2-3 ամիս վերջը , ուրբաթ առաւօտ մը Վէհապի էֆ . Գատը Գիւղէն Գանափիլի իմ տունս գալով ըստաւ . «Արար և սերմը պատրաստ է . հետո ձի մը բերի . երթանք Զավուշ Պաշի ագարակը և ցանենք» :

Սոյն ագարակը Վոսփորի Գանափիլի գիւղէն երկու ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուէր :

Ագարակը երթալով պատրաստուած արտին մօտեցայ : Վերարկուս և բաճկոնս հանելով ֆէսիս մէջ առուղյափ սերմը գնելով սկսայ ցանել : Վէհապի էֆ . ն զարմացմամբ ինձ կը նայէր և մէջ մըն ալ ցանած հունատիս , հասկնալու համար թէ հաւասարապէս լաւ կը ցանե՞մ թէ ոչ :

Մէկ ժամ վերջ , երբ ցանքը աւարտեցի , փոքրիկ ճաշ մը ընելով Վէհապի էֆ . ի հետ Գանափիլի վերադարձայ : Նա իմ ձիս և իրենը պահապանին տալով շոգենաւ նստաւ գնաց :

Երկեք օր վերջը՝ Խազնէի Խասսայի ծառաներէն մին առաւօտուն կանուխ տունս գալով ըստաւ թէ Յակոր

Փաշա Գազագեանը զիս տեսնել կ'ուղէ։ Զէլ դիմեր
թէ ինչո՞ւ համար կ'ուղուիմ։

Հետևեալ օրը Բերա իր տունը գացի և զինքը տե-
սայ։ Ինձ ըստւ։ «Դիտեմ, Երկրագործ։ Նախարարու-
թեան մէջ Ընդհ. Քննիչի պաշտօն ունիս։ Արդեօք
շաբթու մէջ կրնա՞ս մէկ կամ երկու օր տրամադրել
որպէսզի կայսերական ագարակներն ալ քննես։

—Այս, Փաշա, ըսի։ ուրբաթ և կիրակի օրերը
մեր պաշտօնատեղին գոց է, որով բոլորովին ազատ
եմ. շատ անգամ չորեքշաբթի օրերն ալ չենք երթար,
զի Նախարարաց ժողովի օրը վիճելուն՝ մեր Նախա-
րարը ժողովի կ'երթայ և մեր պաշտօնատունը գրեթէ
փակուած կը համարուի։

—Եթէ քեզ կայս. ագարակաց Ընդհ. Քննիչ ան-
ուանեմ՝ կ'ընդունի՞ս» ըստւ։

—Ամենայն սիրով, պատասխանեցի։

—Շատ լաւ, ըստւ, այսօր իսկ կայսերական իրա-
տէն կ'առնեմ, և Արագորին մէջ կարդալուդ պէս՝ պաշ-
տօնատունս եկո՞ւր, զիս տես։

Կարելի չէ երեւակայել ուրախութիւնս։ Ո՞չ թէ ա-
նոր համար որ աւելի ամսական պիտի ստանայի, բայց
Արքունի կալուածոց և ագարակներու քննիչի պաշտօ-
նը մեծ առաւելութիւն մը կու տար ինձ՝ գաւառները
զանազան պաշտօններու գացած ժականակս։

Եթէ չեմ սխալիր, 1891ին ընթացքին էր որ սոյն
պաշտօնը ստացայ 1500 դր։ ամսականով, Երկրա-
գործ. Նախարարութեան մէջի պաշտօնս շարունակե-
լով հանդերձ։

Կը մտածէի թէ ի՞նչ պատճառաւ Յակոր Փաշա ին-
ծի այս պաշտօնը տուած էր։ Խնդիրը շուտով պար-
զուցաւ երբ վերը յիշուած Վէհպի էֆ. ին հանդիպե-
ցայ։ Ահա՛ եղելութիւնը։

Վէհպի էֆ. ինձմէ զատուելէ վերջ շիտակ Բերա
ելով Յակոր Փաշային տունը կ'երթայ։ Յակոր Փա-
շան Վէհպի էֆ. և զաւկին պէս կը սիրէր (քիչ մը
վարը պիտի ըստմ թէ ինչո՞ւ)։ Փաշան երբ Վէհպի
էֆ. և կը տեսնէ՝ «Ի՞նչ կայ, ի՞նչ չկայ, Վէհպի. ո՞ւր-
կէ կու գաս, ի՞նչ կ'ընես», կը հարցնէ։

—Փաշա՛, կը պատասխանէ, Զավուշ Պաշիի ագա-
րակէն կու գամ։ Աղաթօն էֆ. անունով Երկրագործ։

Քննիչ մը կայ, ան եկաւ հետո առուոյտ ցանեց։

Փաշան զարմանքով կը հարցնէ։ «Աղաթօնը իր
ձեռքո՞վը ցանեց, թէ ոչ քու գործաւորներէդ մէկուն
ձեռքովը։

—Ո՞չ, Փաշա՛, ի՞ր ձեռքովը։

Յակոր Փաշա, որ ժամանակէ մը իվեր գաղղիա-
կան Երկրագործական գիրքեր կարգալուն չնորհիւր
առուոյտի մշակութեան առաւելութիւնները ուսումնա-
սիրած և կը փափաքի եղեր որ կայսերական ագարա-
կաց մէջ ալ առուոյտ ցանուի, ագարակներուն մէջ
գտնուած պաշտօնեաներէն և ո՞չ մին առուոյտ ցանե-
ւուն կերպը գիտալուն՝ Փաշային փափաքին գոհա-
ցում տուած չեն եղեր։

Փաշան Երեք անգամ կը հարցնէ։ «Վէհպի՛, շիտա-
կը ըսէ՛, Աղաթօն էֆ. իր ձեռքո՞վը ցանեց», Վէհպի
էֆ. և Երգում ընելով կը պատասխանէ։ «Ես ալ զար-
մացայ, Փաշա՛. Երեք չէի յուսար որ էֆէնտիի հա-
գուստով մէկը պարզ գործաւորի մը պէս, գլուխը բաց,
արեւին տակը, առուոյտի հունտը՝ որ շատ փոքր է՝
կարող վլայ ցանել։

Յակոր Փաշա ինքնիրեն կ'ըսէ՛. «Այս Աղաթօնը իմ
փնտուած մարդու է. իրեն պէտք է որ ագարակներուն
մէջ քննիչութեան պաշտօն մը տամ»։

Գաղղիոյ Նիմ քաղաքը ագարակի մը մէջ գտնուած ժամանակս, երբ առուոյտի սերմը ցանելու կերպը սորվեցայ, որու միտքէն կ'անցնէր թէ ասի պատճառ պիտի ըլլայ որ կայսերական ագարակաց Ընդհ. Քննիչ ըլլայի:

Աշխատութիւն մը, ինչ որ ալ ըլլայ, օր մը չէ օր մը կը վարձատրուի:

Իմ իրաւասութեանո ներքեւ կը գտնուէին Պոլսոյ շրջակայ կայսերական Գուրպաղըլլ Տէրէի, Գանոլ Գավաքի, Այա Մամայի, Սաֆրայի, Փիլիպպոսի, Հէքիմ Պաշըի, Զավուշ Պաշըի, Պէյքոզի, Ալի-Պէյի ագարակները, ինչպէս նաև Մէհալընի հոչակաւոր 15,000 հէքթարէ բաղկացած ագարակը, զորս յաճախ կ'այցելէի և պէտք եղած հրահանգները կու տայի:

Շատ լաւ կը յիշեմ, Պոլսոյ շրջակայ ագարակները այցելելու համար, նոյնիսկ ձմեռ ժամանակ, ժամը 5ին առնէն կ'ելլէի և երբ Այ-Սթէֆանոս կամ Գատըգիւղ կը հասնէի՝ հաղիւ արշալոյսը կը ծագէր:

* * *

ՅԱԿՈԲ ՓԱՇԱ. ԳԱԶԱԶԵԱՆ. — Յակոբ Փաշա Գաղղիան բնիկ Պոլսից էր, իր ուսումը Պոլիս ազգային վարժարաններու մէջ առած, երբեք եւրոպական համալսարան յաճախած չէր: Տաճկերէն լեզուին լաւ տեղիակ էր: 1877ի Թուրքիոյ առաջին Երեսփոխանական Ժողովին մէջ երեսփոխան եղած էր: Բայց սոյն ժողովը Սուլթան Համիտի հրամանաւ՝ կարձատե կեանք մը ունենալով փակուած էր: Սոյն պաշտօնէն առաջ՝ Դալաթիոյ Վոյքոսա ըսուած շրջանակին գայագամ անուանուած և մեծ կարողութիւն և քաջութիւն ցոյց տուած էր:

Կառավարութիւնը Ղալաթիոյ մէջ գտնուած բախ-

տախաղի վայրերը փակել ուղած լինելով, Յակոբ Փաշան (այն ժամանակ Յակոբ էֆ.) պահականոցի ոստիկաններէն վերոյիշեալ Վէհպի էֆ. ն միասին առնելով Խաղավայրերը կը կոխէր կառավարութեան հրամանը գործադրելու համար: Այս տեսակ խաղավայրերը ընդհանուրապէս Յոյներու կողմէ կը շահագործուէին, և Պոլսեցի Հայերը գիտեն որ այս կարգի Յոյները շուտով դանակի կը գիմեն: Յակոբ էֆ. մահը աչքը առաջախ իր պաշտօնը կը գործադրէր:

Երբ անգամ մը, գիշեր ժամանակ, չորս հինգ Յոյներ դաշոյններով իր վրայ կը յարձակին, իրեն ընկերացող Զավուշ Վէհպի էֆ. Յակոբ էֆ. ն մահէ կ'ազատէ յարձակողները ծեծելով և դաշոյնները ձեռքերնուն առնելով:

Յակոբ Փաշա, նախարար ըլլալէն վերջ, յիշելով ոստիկան Վէհպիի իրեն ըրած աղէկութիւնը, կը փընտռէ զայն, և իմանալով որ Գոնիայի կողմը իր գիւղը քաշուած կ'ապրի, անմիջապէս բերել կու տայ և կայսերական հրամանով՝ Գուրպաղըլլ Տէրէի, Հէքիմ Պաշըի և Զավուշ Պաշըի կայսերական ագարակաց Բ. Տնօրէն կ'անուանէ, առ ի վարձատրութիւն զինքը մահէ ազատած լինելուն:

* * *

Կայս. ագարակաց մեծ դրան վրայ ժամանակին սովորութիւն է եղեր դրօշակի փայտ մը դնել և ուրախ օրերը դրօշակ պարզել:

Գուրպաղըլլ Տէրէի ագարակի շնչքը նորոգուելէ վերջ, Վէհպի էֆ. նոր երկայն դրօշակի փայտ մը շինել կու տայ և Պոլիսէն դրօշակ մը կը գնէ որպէսպի՝ ըստ սովորութեան՝ ուրբաթ օրերը դրօշակ քաշէ:

Սովորութիւն էր նաև որ, երբ ցորենի հասկերը

կը ժողվէին և ագարակին մօտը կը դիզէին, դէղերուն վրայ փոքրիկ դրօշակիներ կը դնէին անցնող դարձողին հասկցնելու համար թէ այդ դէղերը կայսերական սեփականութիւն լինելով ժողովուրդը որեւիցէ վնաս մը պէտք չէ հասցնէ:

Ուրբաթ օր մը, առառուն կանուխ, վէհապի էֆ. Գանտիլի ինձ գալով՝ միասին ձիով Սկիւտարի ետել գտնուող Ալէմտաղիի ագարակը դացինք: Երբ արտերուն մէջ կը պարտէինք՝ հեռուէն տեսանք որ սոյն Գուրպավոլը Տէրէի ագարակի պահապաններէն Հաճի ըսուած Ալպանիացին ձիով քառասմբակ մեր կողմը կու գար: Երբ ձիէն վար իջաւ և մեղ մօտեցաւ՝ իրեն հարցուցինք թէ ինչո՞ւ այդչափ շտապով կու գայ: Խոսքը վէհապի էֆ. ի ուղղելով ըսաւ, «Պալատէն ագարակը կոխեցին. զինուորականներով, պալատական բարձր պաշտօնեաններով ագարակը լիցուն է: Պալատական կիտիշ Միւտիւրի Մահմուտ Պէյ անունով մէկը ինձ հրամայեց որ քեզ վնասում և իմաց տամ որ պէտք է շուտով պալատ երթառ և զինքը տեսնեմ»:

Պահապանը պատմեց նաև թէ ինչպէս նոյն պաշտօնեանները մի քանի զինուոր զրկելով ագարակին տնօրէնը՝ կառն էֆ. Հիւնքեարպէյէնտեանը, որ Գաւորդիւղ իր տունը հիւանդ պառկած էր, բերել տալով միասին պալատ կը տանին:

Վէհապի էֆ. և ես զարմացանք ու այլայլեցանք: Վէհապի էֆ. «Շատ աղէկ, պալատ կ'երթամ այսօր» ըսաւ և պահապանը ձամբեց:

Երկու ժամ վերջը Սկիւտարի պահականոցէն երկու ձիւտոր սստիկան գալով վէհապի էֆ. ին ըսին. «Սկիւտարի կառավարիչը քեզ կ'սպասէ իր պաշտօնատեղին և հրաման ունինք նոյնիսկ բռնի քեզ իրեն տանելու»: Ան իր վրայ գոնուած մեծ դաշոյնը և վեցհարուած-

եանը ինձ յանձնելով, սստիկաններուն հետ մեկնեցաւ: Հասկցայ որ խնդիրը դրօշակին վրայ էր. զի նոյն օրը Վէհապի էֆ. ագարակին չմեկնած՝ նոր ծախուած դրօշակը պարզած էր: Իրեն ըսի. «Երբ պալատ երթաս ըսէ՛ թէ նոյնիսկ յունական նաւերը ուրբաթօրերը դրօշակ կը քաշեն. ագարակը կայսերական ըլլալուն՝ ես ալ դրօշակը քաշեցի ինչպէս ժամանակին սովորութիւն էր»:

Իր մեկնելէն վերջը՝ գիշերը անկարելի եղաւ ինձ քնանալ:

Արշալոյսէն երկու ժամ առաջ պահապանի մը հետ ձի նստելով, զառիվայրերէն մեծ արագութեամբ երկու ժամէն Անատօլու Հիւարի նաւամատոյցը իջայ և նաւակով ուղղակի վոսփորի եէնի Քէօյ ըսուած գիւղը դացի, ուր կը բնակէր մեր նախարարը՝ Գաղաղեան Յակոբ Փաշան, որպէսպի իրեն իմացնեմ եղելութիւնը:

Երբ իր տունը գացի և ըսի թէ Փաշան կ'ուղէի տեսնել՝ ինձ պատասխանեցին թէ առջի օրը պալատէն խնդրուած ըլլալուն՝ հոն գացած էր և գիշերը վերադած չէր:

Ես ալ շոգենաւ նստելով ուղղակի Պէշիկթաշ իր պաշտօնատեղին գացի որպէսպի Փաշան տեսնեմ և խնդիրը հասկցնեմ:

Հոն գտնուող մեծ պաշտօնեանները երբ զիս տեսան այլայլած ձեւերով «Ի՞նչ ըրիք, ի՞նչ ըրիք», կ'ըսէին:

Ահա՛ այս իրարանցումին խակական պատճառը:

Սոյն Գուրպավոլը Տէրէի ագարակը Սուլթան Մուրատի կը վերաբերէր: Սուլթան Մուրատ, այն ժամանակ իր մտացին խանգարման պատճառաւ գահէն վար առնուած և ագարակէն քիչ մը անդին իր պալատին մէջ կ'ապրէր: Սուլթան Համիտ գիտնալով որ իր եղայրը Մուրատ մեծ ժողովրդականութիւն ունի, ա-

նոր պալատը շատ խիստ հսկողութեան ներքեւ առնել տուած էր:

Նոյն ուրբաթ առաւօտ, վէճալի էֆ.ն դրօշակը ադարակին դրան վրայ կախելէն և մեկնելէն վերջը, լրտես մը կ'անցնի և դրօշակը տեսնելով պալատին կը հեռագրէ թէ Սուլթան Մուրատի ադարակին վրայ դրօշակ կախուած է, յեղափոխութիւն կայ: Եւ այս հեռագրը պալատին և թագաւորին մեծ վրդովում պատճառելով՝ Սուլթան Համիտ խիստ հրամաններ տուած էր սոյն ադարակին մէջ գտնուող բարձր պաշտոնները ձերբակալել և պալատ բերելով հարցաքննել:

Բնական է երբ լրտեսի կողմանէ այս լուրը պալատ կը հաղորդուի, հրաման կուգայ Յակոբ Փաշայի որ կայսեր ներկայանայ: Յակոբ Փաշա երբ պալատ երաթալով Սուլթան Համիտի դիմացը կ'ելլէ, կայսրը մեծ բարկութեամբ եղածը կը պատճէ և հրաման կ'ընէ որ այդ ադարակի բոլոր պաշտօնեանները, ամենամեծէն կայի, քանի որ սոյն ադարակի քննիչն էի:

Յակոբ Փաշա ամենայն քաջութեամբ կը պատասխանէ. «Ազարակին մէջ գտնուողները ամէնքն ալ մօտէն կը ճանչնամ. Զեր հաւատարիմ ծառաններն են, Այնպիսի բարակ խնդիրներու խելքերնին չի հասնիր: Եթէ պատճէ մը առաջ կ'ուզէք՝ ես իբրև անոնց մեծը՝ ինձ տուէք»:

Սուլթանի միտքը կը հանդարափ և կ'ըսէ. «Շատ լաւ, այդ նախլներուն պատուիրէ՝ որ ուրիշ անգամ այդպէս խենդութիւն չընեն»:

Հետևեալ օրը, շաբաթ, Յակոբ Փաշան զիս, լեռն էֆ.ն և վէճալի էֆ.ն կանչելով խստիւ պատուիրեց որ ուրիշ անգամ առանց իրեն իմաց տալու բան մը չընենք:

Խնդիրը այսպէս անուշութեամբ փակուելով՝ ամէն մէկերնիս մեր գործին գացինք:

* * *

Գուրապաղը Տէրէի արտերը շատ տկար լինելով ոչինչ հասոյթ մը կ'արտադրէին: Ազարակին մէջ կենդանի չկար որպէսզի անոնց ալլը գործածէի: Գաւարդիւղ շատ մօտը լինելով, կը տեսնէի թէ ի՞նչպէս ամէն օր հարիւրաւոր Պէլէտիյէի կառքեր փողոցներու աւլուքները ծովը կը թափէին: Մտածեցի ադարակին մէջ մեծ փոս մը բանալ և հոն պարզել տալ: Մէկ երկու տարիէն անսնք լաւ աղբ մը պիտի լինէին, որով, առանց ծախսի, պիտի կրնայի հողերը պարարտացնելու բերքը բարեկաւել:

Երբ այս գաղափարը Յակոբ Փաշային ըսի, պատասխանեց. «Չըլլայ որ այդպիսի անխոնեմութիւնն ընես, զի վերջը կայսեր կ'իմացնեն թէ իր ադարակը աղքանոցի (պօքլուք) վերածած ենք և երկուքս ալ աքսոր կ'երթանք»:

Ո՛վ ընթերցող, ա՛լ հասկցիր Սուլթան Համիտի շրջանին տիրող քաղաքականութեան մտայնութիւնը: Ի՞նչպէս կրնար զարգանալ երկիր մը ուր ամէն բան լրաեւններէ կախում ունէր:

Սուլթան Համիտի ժամանակ երբ մարդ մը, թուրք կամ քրիստոնեայ, իր տունէն կ'ելլէր՝ չէր գիտեր թէ երեկոյին պիտի կրնայ դարձեալ իր տունը վերադառնալ:

* * *

Բոինք թէ Յակոբ Փաշա կօյվօտայի գայմագամ և ապա երեսին իրած էր:

Իր վարչական ու հաշուական կարողութիւններուն

չնորհիւ կրցած էր կարեւոր պաշտօն մը ստանալ Օսմանեան Պանքային մէջ և սոյն պանքայի տնօրէնին, անդլիցի Ֆօռթըրի համակրութիւնը շահիլ:

Օր մը Սուլթան Համիտ պանքայի տնօրէնը կը կանչէ և կ'ըսէ. «Իմ կալուածոց Նախարարութիւնս լաւ չի կառավարուիր. արդեօք գիտե՞ս մէկը որ կարող ըլլայ այդ գործերս կարգի դնելու»: Տնօրէնը կը պատասխանէ. «Մէկը կայ մեր դրամատունը՝ զոր մօտէն լաւ կը ճանչնամ. ան միայն կրնայ Զեղի կատարելապէս գոհացում տալ»:

Սուլթան Համիտ այդ անձին անունը կը հարցնէ և հետեւալ օրը կայսերական հրամանով Գաղաղեան Յակոբ էֆ. ն Կայս. կալուածոց (*Liste civile*) Տնօրէն և յետոյ Նախարար կ'անուանուի:

Սոյն Նախարարութիւնը գողերու, կաշառակերներու բոյն մը եղած էր և Յակոբ Փաշայի գործի գլուխ անցած ժամանակը հազիւ 150,000 ոսկիի տարեկան եկամուտ մ'ունէր. Յակոբ Փաշա չարաչար աշխատութիւններէ վերջ կը յաջողի, տասը տարիէն, մէկուկէս միլիոնի բարձրացնել զայն.

Իր պաշտօնավարութեան միջոցին որեկցէ զեղծում և գողութիւն կարելի չէր. Բոլոր պաշտօնեաները կը դողային իրմէ. Լաւ գիտէր քաջալիրել և շուտով յառաջ տանիլ երիտասարդ կարող պաշտօնեաները:

Խազնէի Խասսայի պաշտօնատունը կատարեալ պահապահի դրութեան վերածած էր:

Երբ իր մահէն վերջ իրեն յաջորդող Միքայէլ Փաշա Փօրթուգալի հարցուցի թէ ի՞նչպէս կը գտնէր նեց. «Յակոբ Փաշա այնպէս մը լաւ կերպով կարգադրած է ամէն բան որ ստորակէտ մ'անդամ փոխելու պէտքը չգտացի»: Շատ մեծ վկայութիւն մ'էր այս,

մահաւանդ երբ նկատի առնուի թէ սոյն երկու անձնաւորութիւնները իրարու հետ մտերիմ յարաբերութիւն մը ունեցած չէին:

Ելեմտական Նախարարութեան գործերը շատ խառնաշփոթ վիճակի մը մէջ կը գտնուէին: Սուլթան Համիտ ասոր վերջ դնելու համար սոյն Նախարարութիւնն աւ Յակոբ Փաշայի յանձնեց՝ որ մի քանի ամսուան մէջ կրցաւ կարգի դնել ամէն բան:

Յակոբ Փաշա Խազնէի Խասսայի պաշտօնատունը գրեթէ փոքր Հայաստանի մը վերածած էր: Ո՛ր սենեակը որ մարդս մտնէր՝ անպատճառ մի քանի հայ պաշտօնեայ կը գտնէր: Գաւաներու մէջ ալ ընդհանրապէս կայս. Կալուածոց պաշտօնները Հայերու յանձնած էր, որոնց աշխատութեան և պարկեշտութեան շնորհիւ՝ կայսերական եկամուտը տարուէ տարի կ'աւելնար:

Յակոբ Փաշա, հակառակ այնչափ տարիներ մեծամեծ ամսականներ առնելուն, մեծ հարստութիւն մը չթողուց: Ասի ապացոյց մ'է իր պարկեշտութեան և անկաշառակերութեան: Եթէ թուրք մը ըլլար իր սեղը՝ միլիոններ գիշած պիտի ըլլար:

Շատեր կը կարծեն թէ իր մահուան պատճառը թունաւորում մը եղած է: Ասի ձիշու չէ: Իր ձին հեծածած՝ երբ օր մը կը պարագանէր՝ շան մը յարձակումէն ձին մէկնիմէկ խրոչելով զինքը գետինը նետած և մահացու կերպով վիրաւորած ըլլալուն հետեւանքով մեռած է:

Սուլթան Համիտ, հակառակ իր հականայ քաղաքականութեան և հայութիւնը բնաջինջ ընելու դիւային ծրագիրներուն, ի՛ր շահուն համար իր կալուածները և դրամը միշտ Հայոց վստահած էր: Յակոբ Փաշայի վերջ Միքայէլ Փաշա Փօրթուգալ, և Միքայէլ

Փաշայէ վերջ Սագըղեան Յովհաննէս Փաշան անուանած է իր Նախարարութեան :

Հակառակ կարգ մը եւրոպացի հրապարակագիրներու, որոնք Տաճկառանի Հայերը անպարկեշտ ցոյց տալ աշխատած են և կ'աշխատին, Սուլթան Համիտի պէս Հայուն արիւնը ծծող անձի մը իր ամէնէն կարեւոր գործը, կալուածն ու դրամը, միշտ Հայերույանձնելը այդ տեսակ սոսրին, կեղծաւոր եւրոպացի հեղինակներու երեսին շառաչուն ապտակ մըն է :

* * *

ՄիՔՅՅԷԼ ՓԱՇԱ ՓՈՐԹՈՒԳԱԼ. — Խարտեաչ, գեղկադէմ, թիկնեղ անձ մըն էր Միքայէլ Փաշա և շատ համակրելի արտայատութիւն մը ունէր :

Հոռվմէական հօր զաւակ էր, բայց շատ ազատամիտ և վերջին աստիճան ազգասէր :

Գաղղիերէնի, անգլիերէնի, պարսկերէնի, տաճկերէնի, նամանաւանդ հայերէնի մէջ մեծ հմտութիւն ունէր, և երիտասարդ հասակի մէջ պաշտօնի սկսելէն վերջն ալ՝ իր չարաչար և յարատե աշխատութեան չնորհիւ՝ սոյն լեզուներուն աիրացած էր: Քաղաքաւաւ և ելեմտական գիտութեանց սոյն ճիւղերը կը դասախոսէր:

17-18 տարեկան հասակին Բարիզի Մուրատեան Վարժարանէն ելած, և Պոլիս վերադառնալուն՝ անմիջապէս կուսակալութեան թարգմանի պաշտօնով կրետէ գացած է: Այնտեղ մեծ գործունէութիւն կ'ունենայ, և, հակառակ երիտասարդ տարիքին, մի քանի տարի վերջ Պոլիս փոխադրուելով՝ Մաքսային Նախարարութեան մէջ պաշտօնի կ'անցնի, և յետոյ՝ Գանձակի ամառական Նախարարութեան միջնական կամացարութեան լորհրդականի պաշտօնականի պաշտօ-

նին կը բարձրանայ և Խաղնէի Խասսայի նախարարութեան անցնելէն յետոյ վեզիրութեան աստիճան և փաշայութեան տիտղոսը կ'ստանայ:

Օր մը երբ իրեն հետ Գանձակի ետեւը գտնուող Զավուշ Պաշը ազարակը կ'այցելէինք, լեռներէն և անտառներէն անցած ժամանակնին ինձ ըստա: «Ո՞չ չափ կը փափաքիմ քու պաշտօնիդ: Եթէ կարելի ըւլար՝ իմ Նախարարութեան պաշտօնս քու քննիչութեան պաշտօնիդ հետ կը փոխէի: Դու ազատ ես: ուղած ժամանակի այս ազարակները կը պուրտիս, մաքուր օդի չնչես և գեղեցիկ տեսաբաններ կը տեսնես: մինչ դեռ ես Պոլիսէն ոտքու դուրս դնելու համար պէտք է Կայսրէն: Սուլթան Համիտէն՝ հրաման առնեմ: առանց հրամանի տեղ մը չեմ կրնար երթալ»:

Բածը ճիշդ էր: Սուլթան Համիտի այն բանապետութեան ժամանակ որևէցէ նախարարի հրաման չկար Պոլիսէն դուրս ելլելու: Սմենափոքր քայլերնին լըրտեսներու կողմէ Կայսեր իմաց կը արուէր և անտառների հարցաքննութեանց կ'ենթարկուէին:

Միքայէլ Փաշա զիս շատ կը սիրէր, և՝ բացառիկ սիրոյ ապացոյց մը՝ շատ անգամ գիշեր ժամանակ իր տունը կը հրաւիրէր:

Թուրք պաշտօնական շրջանակներու մէջ իր հըմտութեան, կարողութեան և պարկեշտութեան մասին մեծ հռչակ հանած էր: Երբ թուրքերը իր խօսքը ընէին՝ «Ամոմ կիպի տօղրու տըր» (աշտանակի պէս ուղիղ է) կ'ըսէին:

Հայկական պատմութիւնը կատարելապէս գիտէր: Հայոց պատմութեան դասախոս Աղարէկեան Մարկոս էֆ.ն, որ իմ գիւղու՝ Գանձակի լի բնակէր, յաճախ Փօրթուղալ Փաշային կ'երթար: Երբ օր մը իրեն հարցուցի թէ Փաշային հետ ի՞նչ նիւթերու վրայ կը խօ-

մէր, թէ Փաշան Հայոց պատմութիւնը գիտէ՞ր.
—ի՞նչ կ'ըսես, աղաս'ս, ըսաւ, ևս որ այսչափ տա-
րի է Հայոց պատմութեան դասատու եղած եմ և մեր
պատմութիւնը լաւ գիտնալու յաւակնութիւնը ունիմ,
կը յայտարարեմ թէ իմ գիտցածս ոչինչ է Փաշային
հմտութեան հետ բաղդատելով»:

Զարմացայ միացի: Երբ իր մահէն վերջ իր անդ-
րանիկ աղջիկը Աշխէն (Տիկ. Հիւրմիւղ)՝ հանդուցեալ
հօրը տարիներու ուսումնասիրութեանց պատուղը եղող
Եղիշէի պատմութեան վրայ գրած աշխատասիրութիւ-
նը հրատարակեց, որ իրօք գլուխ-գործոց մըն է, այն
ժամանակ հասկցայ թէ ի՞նչ մեծ հմտութիւն ունի ե-
ղեր արեւելեան զանազան լեզուներու և պատմութեան
մէջ:

Նա մեռաւ կեանքին հասուն ժամանակը և բուռն
գործունէութեան շրջանին: Ուրի վերքի մը թունա-
ւորումը պատճառ եղաւ իր մահուան: Ուրիաթ օր մը
պալատական եավէր մը գալով կ'ըսէ թէ Սուլթան
Համիտ զինքը տեսնել կ'ուզէ, անմիջապէս պէտք է
պալատ երթայ: Միքայէլ Փաշա, որ նոյն օրերը սո-
քին վրայ վերք մը ունեցած էր և կը փափաքէր մի
քանի օր տունը հանգիստ մնալ, կ'սովորուի պալատ
երթալ, բայց կօշիկը վերքին վրայ ազդելով բորբո-
քում յառաջ կը բերէ և արիւնը թունաւորուելով կը
վախճանի:

Իր մահը մեծ կորուստ մը եղաւ Հայութեան հա-
մար:

Միքայէլ Փաշա շատ պարզասէր մարդ էր և իր ա-
մէնէն մեծ հաճոյքը մատենադարանին մէջ փակուիլ
և աշխատիլն էր:

Հայ լեզուն այնչափ կը սիրէր որ նոյնիսկ իր հայ
ծառաներուն պատուիրած էր մաքուր հայերէն խօսիլ:

Ամենօրեայ կերակուրի ճաշացուցակները զուտ հայե-
րէնով կը պատրաստուէին: Իր կինը, որ կաթոլիկ էր
և լաւ հայերէն կը խօսէր, օր մը ինձ պատմեց թէ աղ-
ջիկնութեան ժամանակը բառ մը հայերէն չէր գիտեր: Ամուսնացած օրը Փաշան (որ այն ժամանակ էջէնտի
էր) իրեն կ'ըսէ: «Այսօրուընէ սկսեալ պէտք է հայե-
րէն սորվիս և հայերէն խօսիս. քեզ կ'արգիլեմ ինձ
հետ ֆրանսերէն կամ թուրքերէն խօսիլ: Հայերէն
պէտք է սորվիս, որպէսզի ապագային զաւակացդ հետ
ալ այդ լեզուով խօսիս»: Ու տիկինը կ'ստիպուի հա-
յերէն սորվիլ:

Այս փոքրիկ օրինակը ցոյց կու տայ թէ Փաշան
ո՞րքան ազգասէր Հայ մ'էր:

Փաշային հայրը, Յովոէփ Փօրթուգալեան, Պոլոյ
1860ի Բարեգործական Ընկերութեան անդամ եղած էր:

* * *

Ի՞նՉԶՊէՍ ԻՆՉ ԱՆԱՑՈՂՈՒԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԸ ԿՈՒՍՍ-
ԿԱԼՈՒԹԻՒՆԸ ԱՆԱՉԱՐԿԵՑԻՆ. — Նախորդ էջերուն
մէջ յիշուած երկրագործական քննիչ և ապա Արտա-
քին Գործոց Նախարարութեան քարտուղար Նուրի Պէյ
Խնդրոյ մը առթիւ ինձ երախտապարտ մնացած էր:

Սուլթան Համիտի շնորհներէն օգտուելու համար
յաճախ պալատ կ'երթար ան:

Օր մը իր ծառան ինծի եկաւ ըսելով՝ «Նուրի Պէյը
քեզ կ'ուզէ. վազը անպատճառ իր տունը գնա՛»:

Հետեւեալ օրը գացի: Նուրի Պէյ ուրախութեամբ
ձեռքս թոփվեց.

—Դուն ժամանակին ինծի աղէկութիւն ըրած ես.
ես ալ անոր փոխարէն այսօր քեզ Վանի կամ երզու-
մի կուսակալ անուանել պիտի տամ: Անատօլւի ո՞ր
նահանգը կ'ուզես:

Զարմացմամբ հարցուցի պատճառը: Ինձ ըստու.
—Եթէկ պալատին մէջ ժողովի մը ներկայ գտնուեւ-
ցայ, ուր կը խօսէին Հայ պաշտօնեաներ Արեւելեան
հայկական նահանգներու մէջ կուսակալ անուանելու
մասին, և ինձ հարցուցին թէ կը ճանչնայի՝ մէկը որ
կարող ըլլայ այդ պաշտօնը վարել: Գիտնալով՝ որ
դուն գաւառներու մէջ բաւական գտնուած և պաշտօ-
նական կեանքը լաւ ուսումնասիրած ես, քու անունդ
տուի և քեզ առաջարկեցի: Ինձ պատասխանեցին.
«Լա՛ւ, տեսնուե՛ հետը, եթէ կ'ընդունի՝ զինքը ան-
ուանենք»: Ես ալ այդ միւծեն քեզի հաղորդելու հա-
մար քովս հրաւիրեցի:

Քիչ մը մտածելէ վերջ իրեն ըսի.

—Կ'ընդունիմ, բայց հետեւեալ պայմաններով.
1. Պատրաստ եմ թուղթ մը ստորագրել որ եթէ ամեւ-
նաջնջին գողութիւն մը ընեմ՝ կառավարութիւնը զիս
գլխատէ: 2. Եթէ երեք տարուան մէջ նահանգներ ե-
կամուաը չկրկնապատկեմ՝ կառավարութիւնը պաշտօ-
նանկ ընէ զիս: 3. Ժողովուրդին դիւրութեանը հա-
մար կամուրջի կամ ճամբաններու շինութիւններ ընեւ-
լու արտօնեալ լինիմ, առանց կեդր: Կառավարութե-
նէն հրաման առնելու և առանց պետական գանձին
դահեկան մը բեռ ըլլալու: 4. Եթէ Հայ մը Քիւրտ
մը, կամ Քիւրտ մը Հայ մը սպաննէ՝ նահանգային
ժողովին մէջ (Մէջլիսը իտարէ) դատավարութիւնը
նելով յանցաւորը դատապարտելէ վերջ կախելու իւ-
րաւունք ունենամ:

Եռորի Պէյ դէմքը քիչ մը ծուելով ըստու.

—Այս պայմանները խիստ են, չեմ յուսար որ պա-
սիմ: Ենդունին, բայց նորէն պէտք եղածը կը խօ-

իրօք ալ խօսեր էր. բայց պալատէն, իմ պայման-

ներս զարմանալի թուելով և անիրականալի գտնելով,
մերժած էին ընտրութիւնս: Ես շատ գոհ մնացի այս
մերժումն:

Փիէո Լօթիի Désenchantées գրքին մէջ յիշած
գեղեցիկ Թրքուհին այս Նուրի Պէյին աղջիկն էր որ
4-5 տարեկան եղած ժամանակը ծունկիս վրայ խաղա-
ցած է:

ԸՆՏԱՆԻՔՈ

1902 փետրուար ամսոյ Բարեկենդանի հինգչարթի օրը ամուսնացայ՝ Մաքսային ժողովոյ անդամ Զմիւռնիացի Գուշատալեան Ասատուր էֆ. ի Եղիսաբէթ անուն դատեր հետ:

Պատկի արարողութիւնը Խասդիւզի հարիւրամեայ Տէր Գէորգ Արծրունիի ձեռամբ տեղի ունեցաւ, որ ժամանակին հայրս պատկած և իմ մկրտութիւնս կատարած էր:

Պոլսոյ մէջ ծնան երկու աղջիկներս՝ Բարինէ (որ



Կինս՝ Ելիջան Ա. Դ. Ա. Թ-0ն (1929)

1929 ին վախճանեցաւ Նիսի մէջ) և Գեղինէ, և յետոյ Եղիպտոսի մէջ՝ երկու մանչերս՝ Գրիգոր և Օլին:

Աղջիկներս իրենց ուսումը Զուիցերիոյ Ժընէվ քաղաքին մէջ առին և չորս տարի քաղաքին Վաճառականական Բարձր. Վարժարանը յաճախելով իրենց վկայականը ստացան:

Մտածելով որ մեր աղջիկներն ալ պէտք է ձեռքի



Հանգուցեալ աղջիկս՝ ԲԱՐԻՆԵ Ա. Գ. Ա. Թ-0ն (1929)

արհեստ մը ունենան, որպէսզի եթէ օրին մէկը աղքաւութեան մէջ իյնան կարող ըլլան ապրիլ, ձեռքի զանազան արհեստներ սորվեցուցի, ինչպէս փայտի, կաշի, մետաղի, յախճապակիի վրայ փորագրութիւն և նկարչութիւն:

Իսկ մեծ մանչուս՝ Գրիգորին երկրագործութիւն սորվեցուցի, մտածելով թէ քանի որ Կիլիկիան Գաղղացւոց կողմէն կը կառավարուի (1919), ան կրնայ

Կիլիկիա երթաւ և հոն հողագործութեամբ զբաղիլ:
Բայց, աւաղ, Գաղղիա Կիլիկիան թողուց և զաւակս
աւ ստիպուեցաւ մեր ընտանեկան մտսնագիտութիւնը՝
երկրագործութիւնը՝ թողելով թանկագին գունաւոր



Կրտսեր աղջիկս՝ ԳԵՂԻՆԵ Ա. ԹԻՐԻԱՔԵԱՆ (1930)

քարերու վաճառականութեամբ զբաղիլ Բարիզի մէջ,
Կրտսեր որդիս՝ Օչխ Յիւրիիսի Polytechnicumի
քիմիական ճյուղին հետեւելով չորս տարիէն Ingénieur
Chimisteի վկայական ստացաւ քսանըմէկ տարեկա-
նին։ Յետոյ ժընէվի մէջ տարիի մը չափ աշխատելէ



Որդիս՝ ԳՐԼԳՈՐ Ա.ՂԱԹՅՈՆ 29 տարեկանին

վերջ՝ Docteur ès Sciences տիտղոսին արժանացաւ, և
հիմա (1931) Ամերիկայի մէջ գորդի վաճառականու-
թեամբ կ'զբաղի:

Երկու մանչերա ալ իրենց 24-25 տարեկանին յա-
ջողեցայ հայուհիներու հետ ամուսնացնել:

Մանչերուս, իրենց փոքր տարիքէն սկսեալ, կը
խրառէի որ երբ ամուսնութեան տարիքնին գայ՝ հա-
յուհիի հետ ամուսնանան։ Շատ անգամներ ըստած եմ։

—Եթէ կամքիո հակառակ ըլլալով՝ օտար աղջիկ
մը առնէք, անմիջապէս ձեզ տունչու կը վանտեմ, ժա-
ռանգութենէ կը դրկեմ և ձեզ ինձ համար մեռած կը
նկատեմ։

Ուրախ եմ որ, հակառակ եւրոպական միջավայրի
մէջ գտնուելնուն, ուր օտարուհիները այնչափ մօտու-
թիւն ցոյց կու տան երիտասարդներու, զաւակներս
հայու հետ ամուսնացան։

Կան մարդիկ որ գրելու, խօսելու, ձառախօսելու
մեծ դիւրութիւն կ'ունենան։ Ես ունեցած չեմ։ Կան
ալ որ երաժշտութեան, գծագրութեան, բանաստեղ-
ծութեան կամ մաթէմաթիքի յարմարութիւն կ'ունե-
նան։ Ես ասոնցմէ ոչ մին սիրած եմ, զի դիւրութիւն
կամ յարմարութիւն ունեցած չեմ։ Ես սիրած եմ Հա-
յոց և օտար աղջաց պատմութիւնը, ինչպէս նաև քի-
միաբանութիւնը։ Մանկութենէս հողագործութեան
մեծ սիրահար էի և այս պատճառու է որ հողագոր-
ծական ասպարէզին մէջ յաջողեցայ։

Ինչպէս ասկէ առաջ նկարագրած եմ մանրամաս-
նօրէն՝ բնաւորութեամբ շատ կրակու և կրքու եղած
եմ։ Անառակ մանկութիւն մը ունեցած եմ, որը զիս
չարքաշ և տոկուն ըրած է։ Մինչև 17 տարիքս, գըտ-
նուած գլորոցներուս մէջ գասերուս աշխատած չեմ։



Որդիս՝ ՕՇԻՆ Ա.Ջ.Ա.Թ.ՕՆ 18 տարեկանին

Սոյն տարիքիս կալաթա Սէրայի լիսէն մանելէս վերջն
է որ լրջօրէն աշխատիւ սկսայ և այն թուականէն
իվեր մեծ աշխատող մը եղած եմ: Մինչև հիմա ու
նոյնիսկ այս ծերութեանս մէջ ծուլութեան ինչ ըլլալը
չեմ գիտեր:

Հրազբէնները սիրած եմ տասը տարեկան հասակէս:
Երբ հայր եղայ և ամառները Զուիցերիոյ լիոնները մի
քանի ամիս անցընելու կ'երթայինք, իմ երկու մանչ
և երկու արջիկ զաւակներուս, իրենց 6-7 տարեկա-
նին, ամէն օր հրազբէնով նշանառութիւն կը սորվե-
ցնէի: Անդրանիկ մանչս Գրիգոր՝ մեծ յարմարութիւն
ցոյց տուաւ և բազմաթիւ անդամներ ատրճանակի,
վեցհարուածեանի և հրացանի մրցումներու մասնակ-
ցելով առաջին ելած է:

Համոզումս է թէ երիտասարդներ պէտք է զանազան
սրուներէ մէկուն տան ինքզինքնին, որպէսզի կանա-
ցի հեշտանքներէ կարելի եղածին չափ հեռի միան և
չթունաւորուին զանազան ախտերէ:

Միշտ աշխատած եմ օգտակար ըլլալ նմաններուս:
Շատեր, անձնասիրութեան երեսէն, ուրիշներու օգ-
տակար ըլլալու համար քայլ մը առնել չեն ու զեր:
Ես այդ ախտը ունեցած չեմ:

Հպարտ եղած չեմ և հպարտութիւնը կ'ատեմ:
Անցեալին մէջ ինձմէ շատ համեստ, նոյնիսկ շալվարով
անձերու հետ բարեկամացած եմ. կը բաւէր որ պար-
կեշտ և աղբասէր լինէին:

Ապէրախտներէ, բարվենիւներէ և մեծութիւնը,
ցուցամոլութիւնը սիրողներէ խորշած եմ: Պարզանէր
եղած եմ միշտ:

Երիտասարդական ախտներէ, փորձանքներէ հեռի
մնացած եմ, որու չնորհիւ առողջ կեանք մը ունեցած
եմ մինչև այսօր:

Թղթախաղէ, խաղամոլութենէ, spéulation է և ո-
գելից ըմպելիներէ հեռի մնացած եմ:
Կատարելութիւնը և ոչ մէկի արուած է: Հետեւա-
բար ես ալ իմ թերութիւններս ունեցած եմ: Եղած
եմ կրքոտ, կռուազան, վրիժառու, ինձ հանգէպ եղած
նախատինքներու չներող և autoritaire: Ի մի բան,
կակուղ եղած չեմ, այլ կորովի և խիստ բնաւորու-
թեան տէր մէկը:

ԹՈՒԻՐՔԻ ԵՒ ՀԱՅ
ԱԿԱՆԱՀՈՐ ԱՆՁՆԱԽՈՐՈՒԹԵԱՆՑ
ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՄԻՏՀԱԹ ՓԱԼՃԱ. — Միտհաթ Փաշա, որ ժամանակին Օսմանեան Սահմանադրութեան հայրը եղած էր, հօրս՝ Գրիգոր Աղաթօնի հետ խիստ մեծ բարեկամներ եղած են: Իրենց բարեկամութիւնը ոկած է երբ հայրս և Միտհաթ Փաշա — այն ժամանակ Միտհաթ էֆէնտի — Ելեմտական Նախարարութեան ժողովոյ անդամ էին (Մէջլիսի Մալիէ ազար): Միտհաթ Փաշա օր մը հօրս կը հարցնէ. «Բարեկամս, գաղղիերէն սորվիլ կ'ուզեմ, արդեօք այս տարիքէս վերջ (40 տարեկանին) կրնա՞մ սորվիլ և լուչպէս»: — Եթէ իրօք փափաք ունիք, կը պատասխանէ հայրս, վստահ եղէք թէ կրնաք սորվիլ: Վաղուընէ ոկսեալ ամէն օր, մեր ժողովի ժոնեւէն առաջ, ձեզի դաս կու տամէ: Ու հետեւեալ օրն իսկ գաղղիերէն այբբենարան մը գնելով դասերը կ'սկսին: Տարի մը միայն կը շարունակէ հայրս թղթատար. և չեռագր. Տեսուչ անուանուելուն հետևանքով: Բայց յանձնարարէ. նա ալ տարի մը դաս կու տայ: Քիչ յետոյ Միտհաթ էֆ. Փաշայի տիտղոսով Ռումելիի նաւագ կուսակալ անուանուելով, Ռուսաքաք կը մեկնի և հօրս յանձնարարութեան վրայ Օտեան Գրիգոր էֆ. և Վիլայէթ Բօլիթիքա Միւտիրի անուանել կու տայ:

Հայրս Հայ. Սահմանադրութեան հիմնադիրներէն մին լինելով՝ շատ հաւանական է որ Մալիէլ նախարարութեան մէջ Միտհաթ Փաշայի հետ պաշտօնակից գտնուած ժամանակ, թէ՛ Հայոց շինած սահմանադրութեան և թէ եւրոպական կառավարութեանց մէջ ի գործ դրուած սահմանադրական դրութեանց վրայ խօսած ըլլայ, և Միտհաթ Փաշա ատկէ՛ ունեցած ըլլայ Տաճկաստանի մէջ ևս սահմանադրութիւն հաստատելու գաղափարը: Խիստ հաւանական է նաև որ Ռուսաքաք գտնուած ժամանակ օգտուած ըլլայ Օտեան Գր. էֆ. ի այդ մասին ունեցած հմտութենէն:

Հօրմէս միացած պարութային մէջ Միտհաթ Փաշայի՝ հօրս ուղղեալ՝ 17 է աւելի գաղղիերէն նամակշները կարգացած եմ, ինչպէս նաև Գր. էֆ. Օտեանի հօրս գրած 10 է աւելի հայերէն նամակները: Շատ անգամներ Փաշան Օտեան էֆ. ին կ'ըսէ եղեր. «Եթէ օր մը եղարքոս ըլլամ, առաջին գործս պիտի ըլլայ Աղաթօն Գր. էֆ. ն Ելեմտական նախարար անուանել:

Երբ հայրս վախճանեցաւ, Միտհաթ Փաշա մօրս լուր կը զրկէ ըսելով թէ «Աղաթօն էֆ. ն իմ շատ սիրած և յարգած բարեկամս էր, իր զաւակները իմ զաւակներս կը սեպուին: Եթէ որեկցէ գործ մը ունենայ, թող չքաշուի ուղղակի ինձի գիմէ. ևս պէտք եղածը կ'ընեմ»: Իրօք ալ այն օրէն ոկսեալ մեղի հանդէպ մեծ բարեկացակամութիւն ցոյց տուած էր:

Պայրամի օրերուն, մայրս զիս կ'ստիպէր որ հօրս բարեկամ փաշաներու, նախարարներու շնորհաւորական այցելութեան երթամ: Այն տահն տաս-տասերկու տարեկան ժողովիկ տղայ մըն էի, մեծ սրտի դողով կ'երթայի փաշաներուն տուները և բազմաթիւ այցելուներու հետ միասին կը ներկայանայի: Ամէն անգամ Միտհաթ Փաշայի ապարանքը երթալում՝ զիս իր քովը

կը նստեցնէր և այցելուներուն ներկայացնելով՝ «Հանգուցեալ Աղաթօն Գր. Էֆ. ին որդին է» կ'ըսէր:

Օր մը, երբեք չեմ մոռնար, ինձ հարցուց. «Տղա՛ս, ո՞ր դպրոցը կ'երթաս»:

—Նուպարեան Ազգ. Վարժարան, ըսի:

—Գաղղիկին կը սորվի՞ո կոր:

—Այո՛:

Երբ հարցուց՝ «Ֆրանս. գրականութեան (littérature) սկսա՞ր», ևս որ Գաղղիկինի մէջ տկար էի, littérature բառը lecture կարծելով՝

—Էֆէնտիմ, littératureի չօքտան պիթիրտիմ, grammairէ պաշտառմած, պատասխանեցի:

Փաշան ծիծաղելով մը ըստւ.

—Աշխատէ՛, աղա՛ս, աշխատէ՛:

Կոսհեցի թէ սխալ մը գործեցի: Երեկոյին տուն վերադառնալուն՝ littérature բառը նայեցայ բառարանին մէջ և հասկցայ ըրած կաֆս:

Օր մը երբ կրկին Պայրամի առթիւ իր քովը կը գտնուէի ըստւ.

—Տղա՛ս, տունը քեզի ի՞նչ անունով կը կանչեն: Երուանդ, պատասխանեցի:

—Երբ այս երեկոյ տուն երթաս, մօրդ իմ բարես հաղորդէ և ըսէ՛ որ ասկէ վերջը քեզի «Աղաթօն ըսին». Աղաթօն անունը մոռցուելու չէ:

Այս մի քանի բառերը Միտհաթ Փաշայի փափկավարութիւնը և հօրս հանդէպ ունեցած մէծ բարեկամութիւնը ցոյց կուտան: Ուր են հիմա այս տեսակ թուրքերը:

Երբ լիսէ կը յաճախէի, ամէն անդամ Փաշային երթալուն՝ կը հարցնէր.

—Վկայականդ առնելու քանի՞ տարի մնաց:

Երբ «Երկու տարի» կամ «տարի մը», կ'ըսէի.

—Վկայականդ առնելուուդ պէս ինծի եկուր որ անմիջապէս քեզի պաշտօն մը տամ, կ'ըսէր:

Երբ վկայականս առնելէ վերջ իրեն ներկայացայ, և յայտնեցի թէ Գաղղիկա երթալ կը փափաքիմ՝

—Ինչո՞ւ համար Գաղղիկա երթալ կ'ուզես, հարցուց:

—Հողագործութիւն սորվելու համար, Փաշա՛:

—Ո՞չ, ըստւ, գուն պետական պաշտօնեայի մը զաւակ ես, բնական է գուն ալ պետական պաշտօնեայ մը պիտի ըլլաս ապագային: Ասոր համար պէտք է — քանի որ Գաղղիկա երթալ կ'ուզես — որ իրաւագիտական վարժարան յաճախես:

Երբ իրեն յայտնեցի որ եթէ տասը տարի ալ աշխատիմ գու՛րծեալ չեմ կարող իրաւագիտութիւն սորվիլ, զի չեմ սիրեր այդ ճիւղը, և միայն երկրագործութիւնը կը սիրեմ:

—Հիմակունիմա, ըստւ, երկրագործութեան մէջ քեզի մեծ ապագայ մը չեմ տեսներ: Մանաւանդ որ, եթէ նոյնիսկ երկրագործութիւն սորվիս՝ կրկին հոս պիտի վերադառնաս և պաշտօն պիտի փնտոես. ես քեզի վազուընէ սկսեալ 2000 դր. ամսականով պաշտօն կրնամ գտնել:

—Մեծապէս չնորհակալ եմ, Փաշա՛, ըսի: Սակայն ես միտքո գրած եմ պղտիկ տարիքէս հողագործութիւն սորվիլ, անոր համար Գաղղիկա՝ պիտի երթամ:

—Բանի որ այդպէս է, գնա՛, աղա՛ս, ըստւ: Բայց վերադարձիու ուղղակի ինձ մօտ եկո՛ւր, որ քեզի լաւ պաշտօն մը տամ, եթէ մինչեւ այն ժամանակ ողջ մը նացած ըլլամ:

Խե՞ղձ Միտհաթ Փաշա կը գուշակէր կարծէք՝ որ քիչ ժամանակէն Սուլթան Համիտ զինքը պիտի աքսորէր. և յետոյ ալ պատաէն զրկած իր երկու փեմիլ-

վաններուն միջոցաւ խեղդել տար: Կը պատմեն թէ Սութան Համբա, որուն մղաւանջն էր Միտհաթ Փաշա, վասահ ըլլալու համար որ իրօք մեռած է, կը պատմիրէ որ գլուխը կտրեն, աղին և սնառուկի մը մէջ գնելով իրեն բերեն, և երբ սնառուկը իր առջե կը բանան ու աշքովը կը տեսնէ Փաշային գլուխը, ու բախութիւնը անհուն կ'ըլլայ:

Միտհաթ Փաշայի բոլոր բարեկամները կ'աքսորուէին և կը հալածուէին: Գր, Օտեան ալ, որ Փաշային մահրիմներէն եղած էր, հասկնալով թէ իր գըլխուն ալ փորձանք պիտի գայ՝ Բարիզ փախած էր: Ան Սուլթան Համբաի ուրիշ մէկ զոհն ալ:

1916 ին, պատերազմի ժամանակ, Գանախլիի մէջ պատահած հրդեհին մեր տունը այրեցաւ և Միտհաթ Փաշայի ու Գր, էֆ, Օտեանի համակներն ալ միասին փնտացան:

ԱՀՄԷՏ ՎԵՖԻՔ ՓԱՇԱ. — Մեծ բարեկամն էր հօրս, որուն մենանելէն վերջ մինչեւ իր մահը՝ կատարեալ հայրութիւն ըրած է ինծի: Սոյն բարեկամութեան շարժառիթը վէճ մը եղած է: Կառավարական կարեւոր խնդրոյ մը մասին Բ, Դուռը ժողով մը կը գումարուի՝ որուն կը մասնակցին Ահմէտ Վէֆիք Փաշան, որ այն ժամանակ էֆէնտի էր, և հայրս: Կառավարական եւ կամուսները աւելցնելու խնդրոյ մը մասին՝ Ահմէտ Վէֆիք էֆ, որ իր խիստ բնաւորութեան պատճառաւ սկսած է եղեր ահ ու սարսափ ազդել, կարծիք մը կը յայտնէ: Հայրս բոլորովին սարակարծիք կը գտնուի և բաւական բուռն վիճաբանութիւն մը տեղի կ'ունենայ իրենց միջեւ: Հետեւեալ օրը, հայրս ուղղակի Մեծ Եպարքոս՝ հոչակաւոր Ալի Փաշայի կը դիմէ, եղելութիւնը կը պատմէ ու իր հրաժարականը կու

տայ ըսելով. «Ահմէտ Վէֆիք էֆ, ն շատ ուսեալ, շատ զարգացած և մեծ տականդ ունեցող մէկն է. բայց ելեմտական մասնագիտութիւն չունենալուն՝ իր առաջարկութիւնը, եթէ ընդունուի, երկրին օգտակար ըլլալու տեղ վեսակար կրնայ ըլլալ:

Մի քանի ժամ վերջը, Ահմէտ Վէֆիք էֆ, ալ Ալի Փաշայի կը դիմէ և հօրմէս կը գանգատի: Փաշան խնդրալով կ'ըսէ.

— Քեզմէ առաջ Աղաթօն էֆ, ալ եկաւ, քեզմէ գանգատեցաւ և հրաժարականը տուաւ. բայց չընդունեցի: Առաջարկութեանդ վրայ լաւ մտածէ, կարեւի է կարծածիդ չափ օգտակար ըլլայ տէրութեան:

Ահմէտ Վէֆիք էֆ, ինքնիրենը կը մտածէ թէ՝ երբ ինք ամէն մարդու ահ ու գող ազդած է՝ ի՞նչպէս հայ պաշտօնեայ մը կը համարձակի իրեն հակառակ խօսիլ: Եւ լաւ մը մտածելէ վերջ կը հասկնայ որ հօրս ընդուհմախօսութիւնը իրաւացի էր և առաջարկութիւնը աւելի օգտակար: Եւ երկրորդ օրը կը հաշտուի: Առեւ կէ սկսեալ ամենամեծ բարեկամութիւն կը տիրէ երկրութիւն միջնէ:

Երբ հայրս կը վախճանի՝ նա ալ Միտհաթ Փաշայի պէս մօրս լուր կը զրկէ. «Առկէ վերջը Աղաթօն էֆ, ին որբերուն հայրը ես եմ. ի՞նչ գործ որ ունենայ թողովզակի կնոջս գայ յայտնէ»: Իրօք ալ ամէն անդամ որ գործի մը համար իրեն կը գիմէինք՝ անմիջապէս պէտք եղած հրաժարականը կու տար և մեր գործը կը կարգադրէր:

Ահմէտ Վէֆիք Փաշա՝ ժամանակին մեծ թէշխտ Փաշայի օրով Բարիզ գացած և այնտեղ ուսած էր: Տաճակասանի մէջ զանազան կարեւոր պաշտօններու գլուխ գտնուած, Պարսկաստան, Ռուսիա և Գալլիա գեսպան եղած է:

Քննիչութեան պաշտօնով Պրուսայի նահանգը զբրկուած ու մեծ գործունէութիւն ցոյց տուած է։ Մինչև այսօր Պրուսայի նահանգին թուրք ժողովուրդը օրհնելով կը յիշէ իր անունը։

Ինք կատարելապէս պարկեցո, ուղղամիտ և անկաշառակեր ըլլալուն՝ անպարկեշտ պաշտօնեաները ամէն տեղ հալածած, և կ'ըսեն թէ նոյնիսկ միւֆթի մը կախել տուած է։

Իր ծագումը պուլկարական է, զի Կէլիպօլուի նահանգին մէջ պուլկար ազգականներ ունենալը ըսած էր ինձ որ մը։ Միջահասակ, ըմբիշի կազմով, առիւծի աչքեր, թովիչ դէմք մը ունէր։

Եւրոպացիները զինքը շատ կը յարգէին. Գաղղիոյ և Անդլիոյ գեսպանները իր տունը կը յաճախէին և իրմէ շատ խնդիրներու մասին ծանօթութիւն կը խընդրէին։ Մօլիէսի թատրերգութիւնները պարզ լեզուաւ թուրքերէնի թարգմանած և, Պրուսայի կուսակալ եղած ժամանակ, ժողովուրդը կրթելու նպատակաւ թատրոն հաստատած էր։ Շատ կ'աջակցէր հայ դերասաններու և գերասանուհիներու, Գաղղիերէն, անգլիերեն, լատիներէն, հին յունարէն, պարսկերէն և արաբերէն լեզուներուն մէջ մեծ հմտութիւն ունէր։ Տեղմաքը զուտ տաճկերէն լեզուով թարգմանած է։ Տաճկերէն բառարան մը շինած է և իր փափաքն էր հին չլաբայի լեզուն վերականգնել։

Օր մը երբ իր քով կը գտնուէի ինձ ըսաւ։

—Կը փափաքէի հին հայերէն և հին յունարէն լաւ գիտցող հայու մը հետ աեսնուիլ. արգեօք կը ճանչնա՞ս այդպիսի մէկը։

Անմիջապէս միտքը Հիւնքեարպէյնտեան Տէր Յովհաննէս Քահանան եկաւ։

—Ուրեմն տղա՞ս, այդ քահանան ինձի դրկէ, ըսաւ։

Առանց ժամանակ կորսնցնելու Բերա գացի, Հիւնքեարպէյնտեան Տէր Հայրը գտայ։ Երբ ըսի թէ Փաշան զինքը տեսնել կ'ուզէր (Փաշային շատ խիստ մէկը ըլլալուն համբաւը Տէր Հօրը ծանօթ լինելուն) մէկէնիմէկ վախցաւ. «Ի՞նչ բանի համար կ'ուզէ կոր, ի՞նչ պիտի ընէ»։ Երբ խնդիրը հասկցուցի. «Ճատազէկ, կ'երթամ»։ ըսաւ։

Ութը տասը օր վերջը իրեն այցելութեան երթալուն՝ Տէր Հայրը պատմեց խնդալով։

—Բու Փաշայիդ գացի։ Երեք օր զիս իրեն հիւր ըրաւ. Ի՞նչ հիանալի և ի՞նչ հմտւա անձնաւորութիւն. Երբեք չէի յուսար որ թուրքերուն մէջ այդպիսի տաղանդաւոր մէկը գտնուի։

Ժողովուրդին մէջ մեր Փաշային Տէլի Անմէտ Վէֆիք Փաշա անունը տուած էին։ Այս անունով ճանչցուած էր. Բարիդ ուսանողութեանս ժամանակ, երբ Գր. Օտեան էֆ.ի այցելութեան գացած էի, իրեն ըսի։

—Էֆէնտիկ, Դուք կարծեմ բաւական ատեն Անմէտ Վէֆիք Փաշայի հետ աշխատակցած էք։ Իրեն Տէլի Անմէտ Վէֆիք Փաշա կ'ըսեն՝ ինչպէս զիտէք։ Արդեօք իրա՞ւ խենթ է, կամ կէս խենթ։

Օտեան էֆ. խնդալով ինձ պատասխանեց.

—Ես երկար ժամանակներ իրեն հետ գանցուած եմ, ոչ իր գործերուն և ոչ ալ իր խօսքերուն մէջ խենթ հայութեան նշոյլը անգամ նշմարած չեմ։ Ինչ որ կ'ըսէր և կ'ընէր շատ իմաստալից էր։

Օր մը նոյնիսկ, Փաշան ինձ ըսաւ։

—Ճատեր ինծի Տէլի Վէֆիք Փաշա կ'ըսեն. չեմ կարծեր որ ուեէ խենթութիւն մը ըրած ըլլամ։ Մեր թուրքերուն մէջ սովորութիւն է բոլոր այն

կրնայ ըլլալոց Բայց վերջը դէպքերը ցոյց տուին որ
Փաշան շատ իրաւունք ունի եղեր, և այն ժամանակ
ոչ մէկուն մտքէն կ'անցնէր թէ խեղճ հայ ազգը մի
քանի անփորձ, տպէտ, տաքդուխ համիլներու պատ-
ճառաւ, հարիւրհաղարաւոր զոհեր պիտի տայ և գրե-
թէ բնաջինջ պիտի ըլլայ:

Այս պատմութեանց մէջ կարեւորը՝ Ահմէտ Վէֆիք
Փաշայի, որ երեք անգամ եպարքոս եղած էր, խռառո-
վանութիւնն է. C'est la conséquence de notre mau-
vaise administration — մեր յոտի վարչութեան հետե-
ւանքն է»:

Բուսաբանութեան մէջ մեծ հմտութիւն ունէր:
Ինձմէ խնդրած էր որ երբ Անատոլուի կողմերը եր-
թամ՝ լեռներուն վրայ գտնուած տարիքոս հովիւները
ժողվելով բոյսերուն, զանազան խոտերուն թուրքե-
րէն անունները հասկնամ և իրեն հաղորդեմ: Ամէն
անգամ Պոլիս վերադառնալուս 15-20 բոյսի թուրքերէն
անունները կը բերէի: ուրախութիւնը անհուն կ'ըլլար:

Եւրոպական լեզուներ գիտցող հայ մտաւորական-
ներու մեծ պատիւ կ'ընէր: Շատ անգամներ իր տու-
նը հանդիպած եմ Զամիչ Յավհ, Էֆ. ին և Խորէն Նար-
պէյ Սրբազնին: Երկար բարակ գրականութեան և
գիտութեանց վրայ կը խօսակցէին:

Ահմէտ Վէֆիք Փաշան աղքատ մեռաւ, զի երբեք
գողութիւն ըրած չէր: Առւլթան Համիտ իմանալով
աղքատութիւնը՝ անգամ մը եավերով մը 500 ոս-
կի նուէր զրկեր էր: Ես նոյն միջացին Փաշային քովն
էի: Եավէրը արքայական բարեւը հաղորդելէ վերջ,
երբ կարմիր մետաքսէ քսակ մը հանեց ըսելով թէ
արքայական նուէր մըն է, Փաշան:

—Այդ գրամը Թագաւորին դարձուր, ըսաւ, ես ո-
գորմութեան պէտք չունիմ: Քառասուն տարի Կառա-

անձնաւորութեանց որք կորով և քաջութիւն ցոյց
տուած են՝ խենք անունը տալ:

1890ին հնչակեան ձանկիւլեանի՝ Գումար Գարսով
Պատրիարքարանին մէջ կատարած փորձը Զատկի կի-
րակի օրը տեղի ունեցաւ: Նոյն օրն ալ Թուրքերուն
Պայրամ ըլլալով առաւտուն ծանօթ թուրք անձնաւ-
որութեանց շնորհաւորութեան գացած էի, երեկոյին
ալ Բումէլի Հիսար Ահմէտ Վէֆիք Փաշային տունը
գացի: Փաշան զիս տեսնելուն պէս
—Տղա՛ս, ըսաւ, այս օրուան Պատրիարքարանին
մէջ եղած դէպքին ի՞նչ կ'ըսես:

Ճշմարիտ խօսելով ես տեղեկութիւն չունէի, մի-
այն շոգենաւին մէջ Հայէ մը իմացած էի թէ Պատրի-
արքարանին մէջ կոխ մը պատահեր է:

—Փաշա՛, ըսի, այսօր Զատկի է, քրիստոնէից
ստորին դասակարգը կը գինովնայ և հրազէն կը պար-
պէ: Ամէն տարի այսպէս բաներ կը պատահին: Կա-
րեւորութիւն տալիք բան չէ:

—Ո՛չ տղաս, այնպէս չէ, ըսաւ: Խնդիրը քու կտր-
ծածէդ շատ աւելի ծանր է: Հայերը հարիւրաւոր տա-
րիներէ իվեր մեզ հետ ապրած են և երբեք այսպէս
բան մը ըրած չէին: Ասոր վերջը շատ գէշ պիտի ըլ-
լայ: Ես տարիքս առած եմ, չպիտի տեսնեմ, բայց
դուն պիտի տեսնեա: Խօսքը գաղղիերէնի գարձուց ու
սրտէն մեծ հառաջանք մը արձակելով աւելցուց. C'est
la conséquence de notre mauvaise administration.

Ես, որ այն ժամանակները, հայ յեղափոխական
ընկերութեանց վրայ որեւից գտղափար մը չունէի,
ինքնիրենս ըսի: «Փաշա՛, դուն մեծ մարդ ես բայց
այս մասին կը սխալիս: Երկու երեք դինով եկեղեցին
կամ Պատրիարքարանին մէջ հրազէն պարագելով ի՞նչ

վարութեան աշխատած եմ, հանգստեան ոռճիկ մը ուշնիմ որ իրաւոնքս է: Եթէ ինձ աղէկութիւն մը ընել կ'ուզէ, թող Ելեմարից Նախարար՝ Յակոբ Փաշա Գաղաղեանի խստիւ հրաման տայ որ իմ 10,000 զրչ. ամսականս ամսէ ամիս կանոնաւոր կերպով վճարուի ինձ: Եւ Թագաւորին ըսէ՛ որ պէտք իւլ մալին դրամը առդիինին անդիինին տալու իրաւոնք չտնի:

Խեղճ եավէրը՝ գոյնը նետած՝ կարմիր քսակը գըրպանը դնելով մեկնեցաւ:

Ո՞վ կը համարձակէր Տաճկաստանի մէջ, Սուլթան Համբարի ահ ու սարսափ ազդած, ամենակաստաղի միջուցին այսպիսի անարդանք մը ընել անոր:

Քիշինք ԱԱՅԻԾ ՓԱՇԱ. — Քիշիւք Սայիտ Փաշան ծագումով քիւրու էր, բայց շատ խելացի լինելուն՝ շուտով ամենաբարձր պաշտօններու հասաւ: Քանիցս եպարքոս եղած է: Երբ տակաւին Սայիտ էֆ. կամ Սայիտ Պէյ էր, գաղղիկէն լեզուն Գարաեան Սաեփան էֆ. էն սորված էր: Այս վերջինը միակ Հայը եղած է որ Սայիտ Փաշայէն բարիք մը տեսած ըլլայ:

Վերը յիշուած Ահմէտ Վէֆիք Փաշային միջոցաւ զինքը ճանչցայ, երբ ինք այն ատեն պալատան առաջին քարտուղարն էր (Մապէին Պաշքեաթիպի), Ահմէտ Վէֆիք Փաշայի յանձնարարութեան վրայ էր որ, ինչ պէս յիշած եմ: Լիսէ մանելուս արքայական հրամանը ստացած էր: Քիշիւք Սայիտ Փաշան Հայիր կ'ատէր և ինքը պատճառ եղած է հայատեաց քաղաքականութեան: Թէպէտ իր հրատարակած գրքին մէջ ինքզինը բը բոլորովին կ'անմեղացնէ, բայց սուտ է: Մեծ եպարքոս գտնուած ժամանակը գաւառներու կուսակալութեան մը բռնեն:

Գաւառներէն Պոլիս եկած ժամանակս յաճախ Սայիտ Փաշայի կ'այցելէի: Ինձ լաւ ընդունելութիւն կ'ընէր: Օր մը, խօսակցութեան միջոցին, իրեն ըսած էի թէ գաւառներու մէջ, երկրագործ, քննիչներս երիւթէ տասարդ լինելուս, մեր խրամաներուն պէտք եղած տասարդ լինելուս, որպէսզի հաւատանք թէ երէ աչքովնիս տեսնանք որպէսզի հաւատանք թէ երք ձեր ըսած կերպով մշակութիւն ընենք աւելի բերք կրնանք ստանալոյ: Փաշան հարցուց, «Ո՞նչ միջոց ցոյց կու տաս»:

— Եթէ ամէն նահանգի կեդրոնին մօտ մի քանի հէքթարէ բաղկացած տիպար արտեր հաստատուին և երկրագործ, քննիչներս մեր սորված մեթոսները ի գործ գնենք՝ ժաղավորդը մեր մշակութեան առաւելութիւնը տեսներով վստահութիւն կ'ունենայ և մեր խրամաներուն կ'անսայ:

Փաշան իր պաշտօնակաղին երթալուն, այն ժամանակուան երկրագործ, նախարար՝ Սուլպհի Փաշան մասնակուան կամ պատուի կամ պատուի արտեր ստեղծելու հրամավ կու տայ: Որով, Տաճկաստանի մէջ տիպար արմանը կու տայ: Թուով, Տաճկաստանի մէջ տիպար արմանը երերու և տիպար ագարակներու դրութեան պատճառ եղած եմ անուղղակի կերպով:

ՃԵՎՃԵԹ ՓԱՇԱ. — ՃԵՎՃԵԹ Փաշա քանիցս դաշտական նախարար եղած է, և առաջինը եղած է Թրքական պատմութիւնը գրող՝ որ Թուրքերուն մէջ ծանօթ է «Թարիխի ճԵՎՃԵԹ» անուամբ:

Կ'երեւայ թէ ժամանակին հօրս հետ շատ լաւ բարեկամներ են եղեր: 1865ին, թէ թուրքականը չեմ սիամ բարեկամներ են եղեր: ԶԵյթունցի եղայրները ապստամբութիւնն մը լիր, մեր ԶԵյթունցի եղայրները ճԵՎՃԵԹ Փաշայի (այն ըրեր են: Կառավարութիւնը ճԵՎՃԵԹ Փաշայի (այն ժամանակ ճԵՎՃԵԹ էֆ.) լիազօրութիւն կու տայ երժամանակ ճԵՎՃԵԹ էֆ.)

Թալ ժողովուրդը ջարգել և Զէյթունը հիմնայատակ ըստ նելու։ Հայրս՝ Աղաթօն Գրիգոր, որ սոյն միջոցին կառավարական բաւական կարեւոր խաշտօն մը ունէր, այս բանը իմանալով՝ ձէվտէթ Փաշայի լուր կը զրկէ որ սոյն իրիկունը իրեն հիւր պիտի երթայ։ Հայրս երեկոյեան ճաշէն վերջը, Զէյթունի խնդիրը բանալով կ'ըսէ։

—Տեղեկութիւն ունիմ որ Զէյթուն պիտի երթաք և Զեղ պաշտօն տրուած է որ ժողովուրդը ջարդէք ու քաղաքը հիմնայատակ ընէք։ Ոչ մին, ոչ ալ միւսը պէտք է ընէք։

Ճէվտէթ Փաշա ղարմացած ու քիչ մը բարկացած կը պատասխանէ.

—Աղաթօն էֆ. մի՛ մոռնար որ գուն ալ կառավա-
րութեան պաշտօնեայ ես : Ի՞նչպէս կը համարձակիս ինձ
այդ տեսակ բան մը առաջարկեմ, երբ անդին քու աղ-
դակից Զէյթունցիներդ ապստամբութեան դրօշը պար-
զած և թուրք զինուորներ սահմանեւ անցուածաւ : Եւ

Հայրս իր ազգասիրական զգացումնեն մղեալ ժամեւ-
րով խօսելէ յետոյ, վերջապէս կը յաջողի ձէվուէթ
Փաշացէն Գուրեանի վրայ երդումով խօսք առնել որ
ո՞չ պիտի ջարդէ, ո՞չ քաղաքը հիմնայատակ պիտի ը-
նէ. բայց միայն պարագլուխներէն մի քանի հսկի Պո-
լիս պիտի աքսորէ:

Հայրս ձեզվեթ Փաշային կը գիշերէ և հետեւեալ եւ բեկոյին տուն վերադառնայով ուրախութեամբ կը պատմէ մօրս իր յաջողութիւնը:

իրոք ալ ձէվահէթ Փաշա երկու Զէյթունցի իշխան
Պոլիս աքսորենով կը բաւականանալ :

Տղայ էի, կը յիշեմ այն երկու իշխաններուն մեր տունը հիւրասիրութիւնը, երբ հայրս քիչ յետոյ կը յա- ջողի անոնց ներումը ձեռք բերելով իրենց երկիրը դրկել:

Երբ օր մը ձէվաէթ Փաշայի դացած էի և կտու-
վարութեան մեզ կապած ամսականները ամիսներէ ի
վեր չտրուելու մասին կը գանգատէի և կ'աղաչէի որ
ելևատից նախարարին խօսի որպէսզի մեր ամսական-
ները ամսէ ամիս տրուին, Փաշան՝ որուն հետ մինակ
էինք Ենի Գիւղի իր ապարանքին մէջ՝

—Ա՛լ տղաս, ըսաւ, յանցանքը հօրդ է. իրու ով
քանի անգամ խրատներ տուի որ իր շահն ալ մտածէ.
բայց խօսքս մափկ չըրաւ. Մեծ գործերու մէջ գանուե-
ցաւ, կրնար շատ գրամ վաստկիլ բայց չըրաւ, և այ-
սօր, տե՛ս, քանի մը հարիւր զրշի համար ինձ կու
գաս կ'աղաքես կոր:

Ճէվտէթ Փաշայի այս ինձ ըսածէն հեռ
ինք կաշառակիր պաշտօնեայ մը եղած է:

Միհնիր ՓԱՇԱ. — Միւնիր Փաշա, Օսմ. Երկրորդ
Սահմանադրութենէն առաջ Բարիդի դեսպան, Սուլ-
թան Համիտի շատ սիրելին էր: 17-18 տարեկան հա-
սակին Օսմ. Առաջին Սահմանադրութեան քարտուղա-
րութեան պաշտօնը վարած է: Գաղղիկրէնը, Կալա-
թա Սէրայի Լիսէն ուսած, լաւ կը գրէր, նոյնաէս
տաճկերէն: Շատ խելացի էր: Իրեն հետ ծանօթու-
թիւնս 1884 թուականին կ'սկսի, երբ, 24-25 տարե-
կան հասակին մէջ, երկրագործ, հանքերու, անտառ-
ներու նախարարութեան Ա. քարտուղարն էր: Ահմէտ
Վէֆիք Փաշայի յանձնարարութեան վրայ՝ Պալըքսիր
նահանգին երկրագործ, քննիչութեանս իրատէն ստա-
ցած և այսպէս պաշտօնի անցնելուս պատճառ եղած
էր: Պալըքսիրի նահանգէն իրեն զրկած տեղական
արհեստներու մասին տեղեկագրերէս շատ զոհ մը-
նալուն՝ իրեն համարման արժանացած էի: Երբ
1896ին, Պոլիսէն Բարիդ փախայ, երբեմն կ'երթայի

Ղենքը տեսնելու։ Թէպէտ իր գեսպանական պաշտօնին հետ Սուլթան Համիտի տեղեկատուի պաշտօնն ալ կը կատարէր, բայց միշտ Հայերը սիրած էր ու քիչ մըն ալ հայերէն սորված։ հայերէն գրով տաճկերէն նամակ կը գրէր։ Մեծ պատերազմի միջոցին, ընտանեօք Ժընէլ եկաւ և երեք չորս տարի շատ մտերմօրէն կը տեսնուէինք։

Մեծ պատերազմին սկիզբը, երբ Թուքիա ալ պատերազմի մտաւ, Եւրոպայի զանազան քաղաքները գտնուող մեր ազգայինները սկսան Թուքիայոյ գէմ յօդուածներ գրել, առանց հետեւանքը մտածելու։ Օր մը երբ Ժընէլ Միւնիր Փաշայի հետ Քաֆի Տիր ըսուած սրճարանը կը գտնուէինք, Թղթապանակէն Թերթէ կարուած թուղթ մը հանեց և ինձ կարգաց։ Հայու մը յօդուածն էր Le Temps լրագրոյն մէջ հրատակուած։ Բնական է Թուքիայոյ աննպաստ։ Ուսրիշ մըն ալ կարդաց, մարսիլիաբնակ Հայու մը կողմանէ գրուած, որուն մէջ 200,000 հայ զինուորներու կողմանէ հայութեան վրէժը լուծելու պոռոտախոսութիւններ կ'ըլլար։ Սոյն յօդուածները տեսնելէս վերջ Միւնիր Փաշան ինձ ըստաւ։

—Ես Հայերը խելացի կը կարծէի, բայց ցաւ ի սիրտ կը տեսնեմ որ անխելք ժողովուրդ մըն էք եղեր։ Այդ յօդուածները գրողները Գաղղիայ մէջ են, մեր Թուքիւ վախ չունին, ուզածնին կը գրեն, բայց չեն մտածեր որ թուքը լրտեսները այս յօդուածները Թալաթ Փաշայի կը հասցնեն։ ան ալ իր վրէժը կը լուծէ տասնեակ հազարաւոր անմեղ Հայեր ջարգել աւալով։ Եւ եթէ կը կարծէք որ պատերազմէն վերջ ձեր վստահած Դաշնակից կառավարութիւնները Հայոց պիտի օգնեն, մեծապէս կը սիսալիք։ Պատերազմէն վերջ պիտի տեսնես որ նորէն մեղ՝ Թուքիայուու

հետ բարեկամ պիտի ըլլան և ձեզ պիտի լքին։ Միւնիր Փաշայի այս խօսքերը շատ իրաւացի ելան։ մարդը իրօք մեծ dipломate (դիւանագէտ) մըն է եղեր։ ինչպէս գիտենք՝ ճիշդ իր ըսածին պէս եղաւ։

Միւնիր Փաշա իր ինձ հետ ունեցած խօսկցութեանց մէջ կը պատմէր դարերէ իվեր Հայոց Թուքիա Կառավարութեան մատուցած ծառայութիւնները, ի մէջ այլոց Սուլթան Պայազիտի Տէլիլէր Ալայրին՝ որ կարձակ սկսուած կարդի կը բաղկանաց եղեր, պահեցուա անատօլուցի Հայերէ կը բաղկանաց եղեր, պահեցուա մէջ ունեցած յաջողութիւնը։

Տեսնելով որ Հայոց վրայ լաւ գաղափար ունի և մեր պատմութեան ալ քիչ շատ հմտու է, իրմէ խընդուրեցի որ Հայութեան վրայ կարելի եղածին չափ ընդուրեցի արձակ անդեկադիր մը պատրաստէ և ինձի տայ։ ինչ գարձակ սիրով ըրաւ երկու ամիս աշխատելէ վերջ։ Այդ տեսութիւնը որ գաղղիերէն գրուած է՝ լաւ զէնք մը կրնայ զեկագիրը որ գաղղիերէն գրուած է՝ լաւ զէնք մը կրնայ ըլլալ բոլոր այն գաղղիացի, անդիլիացի, գերմանացի ըլլալ բոլոր այն գաղղիացի, անդիլիացի, գերմանացի հրապարակագիրներուն գէմ որ Հայոց աննպաստ գրած է Հայերը Տաճկաստանի ազգուկները անուանած են։ և Հայերը Տաճկաստանի ազգուկները անուանած են։ Ապահաջող տեղ մը պահած եմ զայն ու կը հրատարակուի անշուշտ Միւնիր Փաշայի և իմ մահէս վերջ։

Միւնիր Փաշայի հայրը ծանօթ Մահմուտ ձէլալէտափին Փաշան էր, որ թուքիւուս պատերազմին վրայ մը հրատարակած է։ իրենց նախահայրը սերպիգիրք մը հրատարակած է։ իրենց նախահայրը սերպիգիրք մը հրատարակած է։ բայց վերջը իրաւական իշխաններէն մին եղած է։ բայց վերջը իրաւական իշխաններէն մին եղած է։

Սէր ԽՍ.Ֆիէ ԳԱ.ՏՐԻ ՊէՅ. — Պոլսոյ երկրագործ։ Ընդհանուր միջոցին կեսարացի Գաղազեան ընդհանուր միջոցին կեսարացի Գաղազեան պատմակից անուն մէկու մը (զոր շփոթելու չէ Պատմակու էֆ, անուն մէկու մը) ծանօթացած էի որ Պատմակու թակու Փաշայի հետ) ծանօթացած էի որ Պատմակու թակու Փաշայի հետ յարաբերութեան մէջ էր։ բայց վերջի հետ լաւ յարաբերութեան մէջ էր։

կը փութամ ըսել որ սոյն հայազգին լրտեսական պաշտօն չէր կատարեր:

Օր մը վոսփորի շողենաւին մէջ ինձ հանդիպելով ըստաւ. «Թատրի Պէյ Մեծ կղզի հող մը առած է, կը փափաքի ծառեր տնկել, բայց չի գիտեր ի՞նչ տեսակներ պէտք է: Քու անունդ տուի իրեն. խնդրեց որ միասին իրեն երթանք և պէտք եղածը ընես»:

Սիրով ընդունեցի և մի քանի օր վերջը Յակով Եֆ.ի հետ Գատրի Պէյի տունը գացինք: Դիմացս տեսայ երկայնահասակ, համակրելի գէմքով, վայելչագեղ երեսուն տարեկան երիտասարդ մը: Ծառերու և այլնի վրայ խօսելէ վերջ Գատրի Պէյ խօսքը հայկական հարցին վրայ բերելով ըստաւ.

—Հայկական հարց չկայ. հայկական հարց սուեղծող ները մեր անպիտան, գոզ աւազակ պաշտօնեաներն են: Կայսրէն պարզե ստանալու, պաշտօնի բարձրացում և շքանշան առնելու նպատակաւ՝ զանազան մեքենայութիւններ կը բանեցնեն, ժողովուրդը կը կեղեգեն ու իրենց համար հայկական խնդիրը շահու աղբիւր մը ըրած են: Այս պաշտօնը զոր ունիմ՝ կ'ատեմ, շատ աւելի կը նախընտրէի 100 ոսկի ամսական առնելու տեղ 30 միայն առնէի և Բ. Դուռը պաշտօն մը ունենայի: Փոքր հասակէս Պալատին մէջ մեծցած եմ և Սուլթան Համբատ զիս զաւկին պէս սիրած է: Եթէ իրեն ըսեմ որ «այս լրտեսութեան պաշտօնը չեմ սիրեր, ինձ ուրիշ պաշտօն մը տուր», անպատճառ զիս կ'ոչնչացնէ, ըսելով թէ «այս պաշտօնը քեզի տալով՝ իմ կեանքս քեզ վստահած եմ, և քանի որ չես ուզեր, ուրեմն դուն ալ իմ կեանքիս թշնամի ես»: Այս պատճառաւ ցաւ ի սիրտ սոյն պաշտօնը (լրտեսութիւն) կը վարեմ:

Պէտք է ըսեմ որ բուն լրտեսուպետը (Պաշ Խափիէ) Ահմէտ ձէլալէտին Փաշան էր և ինք երկրորդ կողար, ու անոր պէս Զէրքէզ էր:

Հետևեալ օրը, Կղզի գացի իր պարտէզը այցելեցի, պէտք եղած ծառերուն ցանկը շինելով օր մը վերջը երեն ներկայացուցի:

Ուրիշ անգա'մ մըն ալ զինքը տեսայ, մեր խօսակցութիւնը բոլորովին չէզոք նիւթերու շուրջ գարձաւ և ինձ կատարեալ վստահութիւն ներշնչեց որ այս անձը լրտես լինելու համար ծնած չէր:

1896ի Օսմ. Պանքայի գէպքէն տասը օր վերջ Կամուրջին վրայ Գատրի Պէյի հանդիպեցայ, ինձ մօտեցաւ և խնդարով ըստաւ. «Ինչո՞ւ անցեալ չորեքշաբթի, Պանքայի գէպքէն օրը, պաշտօնատեղիդ չգացիր»:

Զարմացայ մնացի, և իրեն ըսի.

—Պէյ իֆէնտի, ինչէ՞ն գիտէք չգացած ըլլալս:

—Դէպքէն երկու օր վերջը երբ թագաւորին քով կը գտնուէի: Ինձ ծուռեալ (լրտեսական տեղեկադիր) մը տուաւ և ըստաւ. «Կարդա՛ և պէտք եղածը տհօրինէք»: Սոյն ժուռնալը քու բարեկամդ Հասիպ Պէյը տուերնէ: Ըսկելով թէ Աղաթօնը Հայ Հնչակեան յեղափոխականներուն պարագլուխն է: Սնցեալ տարի Բ. Դրան կաններուն պարագլուխն է: Սնցեալ տարի ալ Պանցոյցին օրը պաշտօնատուն չեկաւ, այս տարի ալ Պանցոյցին օրը պաշտօնատուն չեկաւ, նւ այս գէպերը քայի գէպքին օրը կրկին չեկաւ: Եւ այս գէպերը սարքողներէն մէկը պիտի ըլլայ, վրան ալ միշտ մեծ վեցհարուածեան մը կը կրէ: Իբր Զեր խոնարհ ստրուվը՝ հաւատարմօրէն Զեզ կ'իմացնեմ»:

Գատրի Պէյի այս պատմածէն բոլորովին այլայլով

—Դուք ի՞նչ ըրիք, ըսի:

—Սնմիջապէս կոահեցի թէ, պատասխանեց, խընդիրը նախանձութեան և թշնամութեան արդիւնք մը պիտի լինի և թագաւորին ըսի. «Այս Աղաթօնը, որ

Երբեք յեղափոխական ցոյց կը տրուի, մօտէն կը ճանչանամ։ Լուրջ մարդ մըն է, հայրը նախարար եղած է և Զեր հօրը ծառայած։ Ինքն ալ Զեղի կը ծառայէ իր ընդէն։ քննիչ Զեր ագարակաց։ Ասոր վրայ թագաւորը հրամայեց։

Քանի որ այդպէս է, պատուի՛ այդ ժուռնալը։

Ուզեցի Գատրի Պէյին ձեռքը համբուրել ինձ ըրած այս մեծ ծառայութեանը համար։

Զիս մատնող Հասիպ Պէյին հետ պաշտօնակից էինք և եղբօր պէս զիրար կը սիրէինք։ Ինքը 1883 թուականներուն Բարիզի Օսմաննեան դեսպան գտնուող էւստ Փաշային քրոջ որդին էր։ Տասերկու տարեկան հասակին Բարիզ գացած, ուսեալ, գաղղիերէնը Գաղղացիի մը պէս կը իսուէր և վերջին աստիճան աղաւամիտ ցոյց կու տար ինքինքը։ Ահա՛ այդ աղաւամիտ, զարդացեալ Հասիպ Պէյը՝ երբ Պանքայի դէպքը կ'իմանայ՝ դաշոյն մը կ'առնէ փողոց կ'ելլէ որ ինք ալ մի քանի Հայ մեսցնէ։

Մեծ փորձառութեամբ տեսած եմ որ Եւրոպա տարիներով ուսանող Թուրքերը շատ աւելի մոլեսանդ և քրիստոնեայի թշնամի են քան թէ Եւրոպայի երես չտեսած Թուրքերը։

Տարիներ անցան, Թուրքեիտալեան պատերազմէն վերջ, Ժընէվ գտնուած պահուս իմացայ թէ Գատրի Պէյ, որ Ժէօն-Թիւրքերու կողմէ Տրիպոլիս աքսորուած էր, Օրէլ Տրիւսի կը գտնուի։ Գացի տեսայ զինքը, Տիրահոչակ Արագ Իզզէթ Փաշայի տղուն՝ Մէտ Սլի Պէյի հետ կը գտնուէր։ Զինքը շատ փոխուած գտայ, ինձ ըրած ծառայութիւնը յիշելով, ըստ արեւելեան սովորութեան ձեռքը համբուրել ուզեցի, անունս տուի, չչիշեց, Վերջապէս ստիպուեցայ տարիներ առաջ Պոլսոյ մէջ ինձ ըրած ծառայութիւնը

պատմել։ Շատ գոհ մնաց, «Ուրախ եմ որ, ըստ, այդ եղելութիւնը Մէհմէտ Ալի Պէյի քով կը պատմես, որպէսզի ան ալ գիտնայ որ ես ստորին լրտես մը չէի»։

Պէտք է ըսել որ Մէհմէտ Ալի Պէյ, «որ ժամանակին Նիւ-Եօրքի մէջ տաճկական դեսպան եղած էր, Հայոց հակառակ խիստ շատ ժուռնալներ զրկած էր թագաւորին։

Ո՞վ ընթերցող, միշտ զգուշանալու է զարդացեալ և ուսեալ Թուրքերէ։ Այսպիսիները շատ աւելի վտանգաւոր են քան թէ Անտառուի փաթթոցաւոր հօճաները։ Երբեք Թուրքերն վրայ վստահութիւն ունենալու չէ։ Հին Թուրքերուն մէջ լսւ, բարեսիրա, հայսէր չէ։ Հին Թուրքերուն մէջ լսւ, բարեսիրա, հայսէր անձնաւութիւններ կը գտնուէին, բայց հիմակուան Թուրքերուն մէջ մէկ հատ չի գտնուիր։

Միհմթ-Աջանձի Բէ՛՛՛ ՓԱ՛՛՛ ։ — Պատերազմի միջոցին թուրք աւագանիներէն Բէշիտ Փաշա անուն անձը 3-4 տարի Ժընէվ բնակեցաւ։ Ինք ժամանակին ներքին գործոց նախարարութեան խորհրդական, Պրուսայի նահանգին կուսակալ եղած, ինչպէս նաև Պոլսոյ քաղաքագիտութեան պաշտօնը վարած էր։ Իրեն հետ յաճախ կը տեսնուէր։ Ինձ պատմեց թէ, ներքին գործոց նախարարութեան մէջ կը գտնուէր կայս։ Պալատէն Պիթլիսի նահանգին կուսակալ կը նշանակուի անբարոյական անձին մէկը։ Նակալ կը նշանակուի անբարոյական անձին մէկը։ Կըսարարութիւնը, համամիտ չըլլալով հանդերձ, կ'ըստիպուի ընդունիլ Պալատին որոշումը։

Կուսակալը Պիթլիս երթալէն քիչ ժամանակ վերջ՝ իր ամէն ճիգը կը թափէ Հայերէն կաշառք առնելու, Օր մը սոյն նահանգի Մէծլիսը իտարէի հայ անդամ Յակոր Էֆ. կ'ըսէ։ «Վազը Երեկոյ քեզի ճաշի պիտի Յակոր Էֆ. կ'ըսէ։ Վակոր Էֆ. մեծապէս գոհ մնացած այսպիսի գամ»։

պատիւի մը արժանանալուն, յաջորդ օրը փառաւոր ճաշ մը կը կերցնէ անոր: Խեղճ մարդը միտքէն չէր անցըներ թէ ի՞նչ փորձանք իրնար բերել կուսակալը իր գլխուն: Կուսակալին մեկնելէն երկու ժամ վերջը քաղաքին փոլիս քօմիսէրին կու գայ և կ'ըսէ թէ Պալատէն եկած հրամանի մը համաձայն ստիպուած է իր տունը խուզարկելու: Յակոր էֆ., վատահ թէ ուեկ վտանգաւոր առարկայ մը չունի, «Հրամմեցէ՛ք, խուզարկեցէ՛ք» կ'ըսէ: Ձեւակերպութեան համար մի քանի սենեակ խուզարկելէ վերջ կուսակալին նստած բաղմոցին բարձին ետեւէն հայերէն նամակ մը կը գտնէ և «Կուսակալին ցոյց տալու ստիպուած եմ» ըսելով կը մեկնի: Սոյն նամակը իրը թէ Հնչակեան Կօմիտէի կողմէ գրուած ըլլայ, որուն մէջ չնորհակաւութիւն կը յայտնուի Յակոր էֆ.ի 50 սոկի յեղափոխութեան համար տուած գրամին համար: Ժամ մը վերջը կուսակալը Յակոր էֆ.ն կը կանչէ և մեծ զայրոյթով երեսն իվեր կը պառայ. «Դուն յեղափոխական մըն ես եղեր. ոտքո կոտրէր, տունդ չգայի: Պալատէն զիս պաշտօնանկ պիտի ընեն և քեզ ալ աքսոր պիտի զրկեն: Հիմա ժամանակը ուշ է. գնա՛, վաղը առաւօտ եկո՛ր»: Մեր Յակոր էֆ.ն բոլորովին ինքնիրմէն ելած՝ նահանգին Մէքթուապճին կը դիմէ, ուրու մօտէն ծանօթ է եղեր, և գլխուն եկածը կը պատմէ: Մէքթուապճին կը պատասխանէ. «Կուսակալը շատ գէշ մարդ մըն է. այս խազը ի՞նքը ըրած է որպէսզի քեզ. մեծ գումար մը քաշէ: Ան կրնայ Պալատը իմացնելով գլխուգ ամենամեծ փորձանքներ բերել: Քեզ կը խրատեմ 1-2000 սոկի տալով խնդիրը փակել:» Եղեգն Յակոր էֆ.ն կ'ստիպուի հետեւեալ օրը կուսակալին երթալ և կաշառքով կարգադրել հարցը: Վերոյիշեալ Բէշիտ Փաշան աւելցուց թէ Մէքթուապ-

ճին՝ իրեն մօտէն ծանօթ ըլլալուն՝ անձամբ տեղեկացուցած է իրողութիւնը: Նախարարութիւնն ալ հարկեղածը ընելով կը յաջողի կուսակալը պաշտօնէ դադրեցնել:

Ահա թէ ի՞նչպէս Սուլթան Համիտի շրջանին՝ Հայերը թուրք պաշտօնեաներու համար ոսկիի հանք մը եղած էին:

Երբ Պոլսոյ Միլքիյէի վարժ.էն շրջանաւարտ թուրք երիտասարդ մը գայմագամութեան պաշտօն թուրքը բարձրացները կը խնդրէր, իր փորձառու պաշտօնեայ բարեկամները կը խրատէին որ նախապատռութիւնն տայ Հայ գտնուող արատէին որ նախապատռութիւնն ետք չայց վրայ խոռվարական քաղաքներու, որովհետեւ Հայոց վրայ խոռվարական գանգան ամբաստանութիւններ ընելով կարելի էր շուտով հարստանալ:

Պոլսոյ Հանրային Պարտուց (Dette Publique) թուրք բարձր պաշտօնեաներէն մին, որու հետ լութուրք բարձր պաշտօնեաներէնք, ինձ պատմեց թէ ի՞նչպէս էսկիրարեկամներ էինք, ինձ պատմեց թէ ի՞նչպէս էսկիրարեկամներ էինք, որովհետեւ հայութիւն 120 դրշ. թոշակ ունէր, այս կարու ամսական միայն 120 դրշ. թոշակ ունէր, այս կարու միջոցներով յաջողած էր մէկ տարուան մէջ 1000 սոկի շինել:

Բէշիտ Փաշա հետեւեալ եղելութիւնն ալ պատմած է ինձ:

Գերմանիոյ կայսրը՝ Կիյեօմ երկրորդ անգամ Պոլիս եկած ժամանակ, ի՞նքը Պոլսոյ քաղաքապետ (Շէհիր եմինի) է եղեր: Սուլթան Համիտի հրամանին համաձայն, մասնաւոր շոգենաւով Մարմարա Ծովուն բացեած գայն, մասնաւոր մաղթելու համար կիյեօմ կայսեր, որ զրագալուստ մաղթելու համար կիյեօմ կայսեր, որ զրագալուստ Պոլիս կը ժամանէր: Խօսակցութեան միջոնաւորովը Պոլիս կը ժամանէր: Բէշիտ Փաշային թէ Պանցին, Կայսրը կը հարցնէ Բէշիտ Փաշային թէ Պան-

քայի դէպքին ո՞րչափ Հայ ջարդուած էր, թէշիտ Փաշա 3-4000 միայն կ'ըսէ, ինչպէս գիտենք՝ 8000 է աւելի էր։ Կայսրը, բազուկովը գլուխ կորելու կրքոտ շարժում մը ընելով կ'ըսէ։ «Եթէ Սուլթան Համիտին տեղը ըլլայի, Պոլսոյ ամբողջ Հայերը ջարդել կուտայի»։ Այս բառերը կը կրկնեմ ճիշդ այնպէս ինչպէս թէշիտ Փաշա ինձ ըսած էր ժընէվ։

Ահա շատ աստուծասէր, մեծ քրիստոնեայ, Գերմանիոյ կայսր կիյեօմի մարդասիրութիւնը։

Ա.Բ.Ա. ԻԶԳԻԹ. ՓԱՇԱ. — Նախկին հոչակաւոր աւազակապետ Հօլոյի որդին է։ Կառավարութիւնը այս Հօլոյին ձեռքէն ազատելու համար՝ փաշայութեան առաջան տուած էր անոր։

Արագ Իզգէթ Փաշա խիստ խելացի բայց չարութեան հակամէտ, իւր մեքենայութեանց և լրտեսութեան շնորհիւ Սուլթան Համիտի սիրելին դարձած և անոր ներշնչած էր Հայերը բնաջինջ ընելու քաղաքականութիւնը։

Իւր կաշառակերութեան շնորհիւ ահագին հարատութիւն դիզած և միայն Անդլիոյ ամենամեծ պանքաներէն մէկուն մէջ մէկ ու կէս միլիոն ոսկի պահ դրած էր։

Իր հայատեացութիւնը իմացած ըլլալուս՝ երբ, ինչպէս քիչ մը վերը կը պատմէի, Օթէլ տը Ռիւսիի մէջ Գաստրի Պէյի քով կը գանուէի, Իզգէթ Փաշա ալ եկաւ։ Խոսքը Եգիպտասի երկրագործութեան վրայ գալով՝ իմ ըսած մէկ ահսութիւնս ջրել ուղեց, և շատ ամբարտաւան կերպով՝ «Այսպէս պէտք է ընել» ըսաւ։ Սիրտու ոխով տոգորուած և իրմէ ուելից վախ մը չունենալուս՝ կատարեալ կոշտութեամբ երեսն ի վեր պոռացի։

—Մ'զ Փաշա, դուք ի՞նչ համարձակութեամբ իմ ըսածիս ոխալ է կ'ըսէք. ո՞ր երկրագործ դպրոցէն

ելած էք, ո՞ւր է վկայականնիդ։ Ես քսան տարի է եգիպտոսի մէջ բրարին հողագործութեամբ կ'զբաղվիմ, ինչ որ կ'ըսեմ ճիշդ է։ Ինդրեմ ձեր չգիտցած մասնագիտութեան վրայ գաղափար մի՛ յայտնէք։

Իզգէթ Փաշա որ կեանքին մէջ երբեք Հայէ մը այսպէս անարգուած չէր, ձայնը մեղմացուց։

—Ես ալ Արապիստանի մէջ շատ հողեր ունիմ, ըսաւ։

—Արապիստանի հողագործութիւնը ուրիշ է Եգիպտոսի հողագործութիւնը ուրիշ, պատասխաննեցի և իրեն կէս բարե մը տալով մեկնեցայ։

Մի քանի ամիս ետքը, Ժընէվի *Café de la Cordonnée* մէջ հանդիպեցայ Նորատունկեան Գարրիէլ Եֆ.ի որ Իզգէթ Փաշայի հետ կը խօսակցէր, Երբ ուրեարանէն ելլելով դէպի կայարան կ'ուղղաւէլնք, Իզգէթ Փաշա Նորատունկեան կֆ.ի ըսաւ։

—Խորհուրդ կու տամ Զեղի որ քիչ մը բամբակի շահագիտութիւն ընէք։ Այսօր գիները շատ ինկած են, պատերազմէն վերջ պիտի բարձրանան, մեծ շահ կրնաք ընել։

—Ի՞նչ տեսակ բամբակ առնելուէ, հարցուց Նորատունկեան կֆ.։

—Եգիպտական բաժինի ըսուած բամբակը պատասխաննեց Փաշան։

Անմիջապէս խօսքի մէջ մանելով՝ «Փաշա», Եգիպտոսի մէջ բաժինի անունով բամբակ չկայ, ըսի։

—Ի՞նչպէս չկայ, վստահ եմ թէ կայ, պատասխաննեց Իզգէթ Փաշա։

—Կը զարմանամ, Փաշա, որ չգիտցած մէկ ինդիրուգ վրայ կը պիտի քայի, Ես քսան տարի է Եգիպտոսի մէջ բամբակ կը ցանեմ. բաժինի անունով բամբակ չկայ, բաժինի անունով բրինձ կայ։ Իսկ

բամպակի գալով՝ սա, սա, սա տեսակները կան:
Փաշան պզտիկ իյնալը հասկցաւ և լսեց: Երբ կա-
յարան հասանք ու իզզէթ Փաշա մեղմէ հեռացաւ, նո-
րատունկեան էֆ. զարմանքով ինծի նայեցաւ.

—Դուք որ այնքան քաղաքավար էք, ինչու Փա-
շային հանդէպ այսքան խստ գտնուեցաք:

—Էֆէնտի, ըսի, պատճառը շատ պարզ է. Անա-
տօլուի Հայերը ջարդելու թելադրիչը եղած է: Հայ
ազգին ջարդարարին դէմ ուրիշ լեզու չեմ կրնար գոր-
ծածել:

ՄԵՄՏՈՒՀ ՓԱՇԱ. —Երկրագործ. Նախարարու-
թիւնը էնկիւրիի մէջ «տիպար ագարակ» (ferme mod-
èle) ստեղծելու համար կուսակալութեան հետ տարի-
ներէ իվեր բանակցութիւն ունեցած և չէր յաջողած,
երկրագործ. առժամեայ տեսուչ ձէմալ Պէյ ինձ պաշ-
տօն տուալ էնկիւրի երթալու և տիպար ագարակ մը
հաստատելու:

—Սյուչափ տարի է նախարարութիւնը աշխատած է,
դիտել տուի, քանից քննիչ զրկած և չէ յաջողած.
Ես ալ չեմ յուսար յաջողիլ:

—Ես քու վրադ վստահութիւն ունիմ, կրնաս յա-
ջողիլ, ըսաւ, ո զիս ճամբայ հանեց. եթէ չեմ սիսա-
լիր 1890 կամ 91 թուականներուն էր:

Նոյն միջոցին էնկիւրիի կուսակալն էր Մէմտուհ
Պէյ: Իրեն համար կ'ըսէին թէ Սեբաստիոյ կուսակալ
գտնուած ժամանակը մինչև 20 զրշ. կաշառք առնելու
կը զիջանի եղեր: «Դործս աւազակի մը հետ է, խոր-
հեցայ, տեսնենք մէջէն ի՞նչպէս պիտի ելլեմ»:

Մէմտուհ Պէյ գեղեցիկ դէմքով, կատարեալ աղ-
նուականի մը կը նմանէր: Տիպար ագարակի մը զըն-
ման համար, մեր նախարարութեան որոշումը 200

ոսկի էր: Կուսակալին կաշառակեր ըլլալը գիտնալով,
պաշտօնական գրութիւնս իրեն յանձնելէ վերջ ըսի.

—Հիմա Զեղի անպաշտօն կերպով պիտի խօսիմ:
Տիպար ագարակին գնման համար 200 ոսկի որոշուած
է: Մեծ գումար մը չէ: Անով մինչև մէկ շա-
էթ արտը առնելու է, վերջը ես Զեղի 5000 ոսկի
կը վաստկցնեմ:

Այս խօսքերուն վրայ, դրան առջև գտնուող զին-
ուորը կանչելով հրամայեց որ որևէից մէկը սենեակէն
ներս չմտցնէ: Յետոյ ինձ դառնալով ըստւ.

—Բացատրէ՛ ըսելիքդ:

—Այս արտը առնելէ վերջ, ըսի իրեն, ժողովուրդին
կողմէ չնորհակալութեան գիրմը կ'ուղղէք կայսեր և
մէջը կը շնչառէք որ՝ «Նկատի առնելով էնկիւրի նահան-
գին երկրագործական կարեւորութիւնը՝ ժողովուրդը
գին երկրագործական կարեւորութիւնը՝ ժողովուրդը
գարակին մէջ երկրագործ. վարժարան մըն ալ շինուի»:
Գարակին մէջ երկրագործ. վարժարանի մը պիտմէն 10,000 ոսկի է. շի-
նուալիսի վարժարանի մը պիտմէն 5000 ոսկի է: Զե-
ղի շինուալիսի մէջ պիտմէն 5000 ոսկի է.

Մէմտուհ Պէյ շատ ուրախացաւ և անմիջապէս հրա-
ման ըրաւ որ աղուոր ժերակը մը բերուի ինձ:

Իրօք ալ մեծ գործունէութիւն ցոյց տալով մի
շարթուան մէջ 200 տէօնիւմի չափ հող գնուեցաւ:

Տասը տարիներու միջոցին չլինցած ամենապարզ

խնդիր մը՝ շահու յօյսով շաբաթէ մը աւարտեցաւ:

Երբ օր մը իրեն հետ առանձին գտնուած ժամա-
նակս թուրքիոյ օրըստօրէ աղքատանալուն և տկարա-
նակս գրայ կը խօսէի և երբ աւելցուցի թէ՝ «Եթէ
նալուն վրայ կը խօսէի և երբ աւելցուցի թէ՝ «Եթէ
ամէն պաշտօնեայ հոգիով սրտով իր գործին փարի և
երկրին զարգացման աշխատակի՝ Թուրքիա կրնայ քիչ
ժամանակէն հարուստ երկիր մը ըլլալ».

—Ո՞չ տղաս կը սխալիս, ըսաւ, մենք դատապարառուած ենք ոչնչանալու. խելացի պաշտօնեայ մը պէտք է ձեռքէն եկածին չափ գողնայ, որպէսզի օր մը իր զաւակները անօթի չննան»:

Թուրքիոյ պաշտօնէից 90 առ 100ը այս գաղափարը ունէր. ի՞նչպէս կարելի էր որ երկիրը յառաջդիմէր:

Մէմառէ Պէյ օր մը ինձ արծաթեայ խարազան մը ցոյց տուաւ ըսելով թէ «Վարժապիտո» անուն մը բուսոր հայ հնչակեան յեղափոխականի մը կը պատկանէր, որ էնկիւրիի և Մերաստիոյ կողմները տարիներով հայ յեղափոխութեան համար ժողովուրդէն ծեծելով դրամ կ'առնէ եղեր: Այս յեղափոխականը, որ Համբարձում Փօյաձեանի (Մուրաս) եղբայրը Ժիրայրն էր, վերջէն իր ընկերներուն մատնութեամբը բռնուելով էնկիւրիի մէջ կախազան կը հանուի: Սոյն հայ յեղափոխականը նուէր կ'ընէ այս խարազանը Մէմառէ Պէյին և կ'ըսէ. «Թող իմ յիշատակո ըլլայ»: Մէմառէ Պէյ ինձ պատմեց,

—Երբ քովս կանչեցի և իրեն ըսի թէ անխելքութիւն չէր ըրածը և մեղք չէր որ իր այս յեղափոխական վարժունքին համար պիտի կախուէր», մեր հայ յեղափոխականը կը պատասխանէ խնդարով. «Այսո՛, գիտեմ որ պիտի կախուիմ. ազգիս համար մեռնիլը ինձ համար ամենամեծ երջանկութիւնն է», և Մէմառէ Պէյ աւելցուց. «Կախուած օրը զարմացայ. ուրախութեամբ գնաց ու իր ձեռքովը պարանը վիզը անցուց:

Մէմառէ Պէյ չնորհիւ իր լրտեսական կարողաւթեան՝ Պողիս կանչուելով ներքին գործոց նախարար եղաւ և փաշայութեան աստիճան ստացաւ:

Նոյն միջոցին էնկիւրիի երկրագործ. քննիչն էր Տիգրան Աբալանեան, եղբայր Յարութիւն իֆ. Արա-

լանեանիւ. Տիգրան իֆ. Բարիղի մէջ անձնասպան եւ զած է:

ԱՊՏԻՒՐԻԱՀՄԱՆ ՓԱԾՈ. — Այս անձը մէծ եպարքոսի պաշտօնը ունեցած և քանիցու դատական նախարար եղած է:

1893ին իզմիրի կուսակալ եղած ժամանակ՝ երկրուագործ. նախարար Աէլիմ Մէլհամէ Փաշա (տիգրահըռուագործ. նախարար Աէլիմ Մէլհամէ Փաշայի եղբայրը), զորչակ լրտես նէնիպ Մէլհամէ Փաշայի եղբայրը, հեռագիր մէկ'ունի (անիծեալ) կ'անուանէին թուրքերը, հետեւեալ իմը կ'ստանայ Ապտիւրահման Փաշայէ. հետեւեալ իմը ցոյց այսուպով, «Այս նահանգին երկրագործ. քննիչ Հայկամաստով, «Կարգագործ կ'ըսէն է, իրեն տեղը ուղուն Պէկեան իֆ.ն խենթին մէկն է, իրեն տեղը ուղուն մէկը զրկեցէք», Մեր պաշտօնատունը լաւ գիտէր րիշ մէկը զրկեցէք», Մեր պաշտօնատունը լաւ գիտէր Պէկեան իֆ.ն խենթ չէր, ընդհակառակը շատ գիտուն և կարող պաշտօնեայ մըն էր:

Նախարարը՝ Աէլիմ Մէլհամէ Փաշա՝ զիս կանչելով կ'ըսէ. «Կարգա՛ սա հեռագիրը: Պէտք է իզմիր երկրուագործ կարգագործն է. Խիստ գժուարահման թաս և այս գործը կարգագործն է. Ապտիւրահման Փաշան, անձնաւորութիւն մըն է Ապտիւրահման Փաշան, պէտք է քաղաքականութեամբ վարուիլ հետը»:

Պաշտօնական նամակը առած՝ երկու օր վերջը իշմիր կը մերկնիմ: Խեղճ պաշտօնակիցս խնդիրը իմաստը կը մեծ տիրութեան մէջ ինկաւ: Ինք այստեղ օնալով մեծ տիրութեան մէջ ինկաւ: Ինք այստեղ օնալունացած և տարիներէ իվերտարուհիի մը հետ ամուսնացած և տարիներէ իվեր հաստատուած ըլլալով, շատ գժուար էր իրեն համար ուրիշ նահանգ մը փոխագրուիլ: Իրեն պէտք եղած քաջալերական խօսքերը ըսի և իմանալով որ կուսափաշայիւրահման Փաշան հապար և կրօնամոլ մէկն էր, հետեւեալ օրը ըստ այնմ հագուելով, պաշտօնական միջուկս իրեն ներկայացայ: Գլուխս դրած էի ձընամակովս իրեն ներկայացայ:

ալարութեա բօքին կալօս, մօրուքո ու պեխո իրար խառնուած: Աւելի տէրվիշի կը նմանէի քան թէ զի՞ պաշտօնեայի մը: Պաշտօնական նամակու կուսակալին ներկայացնելով ըսի: «Մեր նախարարը Զեր Բարձրութեան ոսքերը կը համբուրէ: Զեղի կատարեալ գոնունակութիւն տալու համար, զիս մասնաւոր կերպով զրկեց որ Զեր հրամանները առնելով պէտք եղած գործադրեմ»:

Կուսակալը գոհ մնաց և իր գանգատները յայտնեց: «Պէկեան էֆ.ն, թէպէտ Եւրոպա գացած, բայց երկրագործութենէ բան չի հասկնար, զեկզէի խենթին մէկն է»: Ես ալ իրեն անմիջապէս պատասխանեցի: «Վազը իսկ պաշտօնանկ կ'ընենք: Քննիչ մը կայ, Բէշիտ Պէյ անունով, որ շատ կարող է և հակառակ Եւրոպա ուսած ըլլալուն՝ ամէն օր հինգ անգամ իր նամազը կ'ընէ, բայց այս միջոցիս երկու ամսուան համար Սուրբոյ կողմերը զբաղեալ է: Իր պաշտօնը աւարտելուն պէս այսուեղ կը զրկենք զինքը և վստահ եմ թէ Զեր Բարձրութիւնը շատ գոհ պիտի մնայ: Միայն պիտի ինդքէի որ երկու ամիս ևս համբերէիք և Պէկեան էֆ.ն հոս մնար, մինչև Բէշիտ Պէյին գալը»: Այս շինծու պատմութեանս վրայ կուսակալը՝ «Քանի որ այդպէս է, այսչափ ժամանակ համբերեցի, երկու ամիս ևս կրնամ համբերել այս ինքնթին հետա ըսաւ: Շնորհակալութիւն յայտնելով գուրս ելայ: Ուրախութիւնս մեծ էր, թէպէտ երկու ամսուան պայմանաժամ մը միայն ստացած էի և ինքնիրենս կ'ըսէի. «Ո՞վ գիտէ երկու ամսուան մէջ ի՞նչ կը պատահի», և գացի պաշտօնակցիս՝ Պէկեան էֆ.ին հազորդեցի: Բարեկամս շատ գոհ չմնաց: Իրեն ըսի: «Մի՛ վհատիր, ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ չ'ըլլար»: Զարմանալի զուգադիպութիւն, ճիշդ ամիս մը վերջը Ապախւրահման Փաշա պաշտօ-

նանկ եղաւ և Պէկեան էֆ. կրցաւ տակաւին բաւական ժամանակ իզմիր մնաւ: Կուսակալին Պէկեան էֆ.ի դէմ ունեցած հակառակութիւնը՝ այս վերջնոյն շատ զի՞ հագուելուն արդիւնք էր: Ընդհանրապէս դիտած եմ որ հին կրօնամոլ մեծ պաշտօնեաները երբեք չէին ախորդեր քրիստոնեայ պաշտօնեայի մը եւրոպականացած արդուզարդէն և շարժուձեւերէն:

ՍԵՆԵԿՈՂԵՏ (ՄՄՊԷՅԻՆՃԻ) ՐԱԴՐՈՓ ՓԱՃԱ. — 1890-91 թուականներուն՝ թէ Պոլոսյ ընդէն քննիչի պաշտօնը և թէ կայսերական ագարակաց քննիչի պաշտօնը ունենալուն՝ թուրք պաշտօնակիցներուս նատակածէն և թշնամութենէն վախնալով փափաքեցայ խանձէն պաշտօնեայի մը պաշտպանութիւնը պալատական մեծ պաշտօնեայի մը պաշտպանութիւնը վայելել, և յաջողեցայ սենեկապետ Ռազրպ Փաշայի վարեկամութիւնը ձեռք բերել: Բաղըպ Փաշա Թագաբարեկամութիւնը ձեռք բերել: Սիլիվրիի կողմերը՝ Օւորին քով շատ ազգեցիկ էր: Սիլիվրիի կողմերը՝ Օւորին քով շատ ազգեցիկ էր: Իր վայելով՝ ինձմէ մուրծայի ագարակը ծախու առած ըլլալով՝ ինձմէ թեանս արդիւնքը տեղեկադրեմ իրեն: Իր վստահելի թեանս արդիւնքը տեղեկադրեմ իրեն: Այս վայելով՝ ինձմէ մուրծայի ազգեցիկ էր: Այս վերջը Փաշա եղաւ և Այս այն Հափըլ էֆ.ն է որ վերջը Փաշա եղաւ և Սուլթան Համբար հրամանով, Բերա մուհալէպիճիի մը Սուլթան Համբարի հրամանով, Բերա մուհալէպիճիի մը խանութիւն մէջ՝ ալպանացի կանի Պէյը սպաննեց:

Օմուրծայի ագարակը ժամանակին գաղղիական ընկերութեան մը կողմէ առնուած, ահագին տարածութեան վրայ այգիներ անկուած և գինի պատրաստութեան համար սպանչելի մառաններ շինուած էր: Պոտուելու համար սպանչելի մառաններ շինուած էր: Պաղըպ Փաշայի յանձնաբարեցի լիս վերադառնալուն՝ Բաղըպ Փաշայի յանձնաբարեցի որ սոյն այգիներուն խաղողէն քօնեաք և օղի շինէ, և որ սոյն այգիներուն խաղողէն քօնեաք և օղի շինէ:

Պէտիկթաշի ապարանքը երթալով իրեն կը սորվեցնէի
քօնեաք շինելու կերպերը :

Բաղըպ Փաշա զիս շատ կը յարգէր և մեծ բարեաւ
ցակամութիւն ցոյց կու տար : Երբ իրեն այցելութեան
կ'երթայի զիս միշտ իւր վերի կողմը կը նստեցնէր,
հակառակ որ հայ փոքրիկ պաշտօնեայ մըն էի և Հայ-
յերուն շատ գէշ աչքով կը նայէին այն ժամանակի:
Ինձմէ շատ աւելի բարձր աստիճանաւոր պաշտօնեա-
ներ կու գային , միշտ ինձմէ վար կը նստեցնէր զա-
նոնք : Ալպանացի Ֆէրիս Պէյ որ Շուրայը Տէվլէթի
(Պետական Խորհուրդ) նախագահ էր և որ ետքէն մեծ
եպարքոս եղաւ , ամէն անդամ որ կու գար Բաղըպ
Փաշայի և զիս պատույ տեղը կը տեսնէր , ակռայ կը
կրատէր : Այս անձը , օր մը Եգիպտոս իրեն հետ խօ-
սակցութեան մը միջոցին , ինձ պատմեց թէ Պոլսոյ
ուուս գեսպանին հետ տեսնուած ատեն անոր ըսած է .
«Ինդիր մը կայ որուն մասին Ռուսիա և Թուրքիա
միշտ համամիտ պիտի գտնուին , այն է Հայերը բնա-
ջինջ ընել» , և գեսպանը ժայտելով մը՝ «Ճատ ճիշդ է»
ըսեր է :

Այս առթիւ հետևեալ պատմութիւնը միտքո կու գայ :
Սասունի ջարդերէն վերջ , եւրոպական կառավա-
րութեանց բողոքներուն վրայ , Պոլս գտնուող գես-
պաններուն իրենց կառավարութեանց կողմէ պաշտօն
կը յանձնուի գեսպաններու ժողով մը կազմել և բա-
րենորոգումներու ծրագիր մը ներկայացնել Սուլթան
Համիտի :

Լիսէի թուրք ընկերներէս մին , որ կայս պալա-
տին մէջ երկրորդական քարտուղարի պաշտօն մը ու-
նէր , ինձ պատմեց . «Թէպէտ գեսպաններու ժողո-
վը որոշած է եղած խօսակցութիւնները և որոշումնե-
րը դուրսը և ոչ մէկու հաղորդել , բայց Ռուսաց գեսպա-

նը (եթէ չեմ սիալիր՝ Նէլիտօֆ) ժողով տեղի ունեցած
օրը , կէս գիշերէն վերջ Պալատ կու գայ և կայսեր կը
հաղորդէ եղեր ժողովին մէջ անցած դարձածը : Նոյ-
նիսկ կ'ըսէ եղեր թէ «Զեզ վախցնելու համար իլիս
գրութիւններ պիտի հաղորդենք , բայց մի՛ վախնաք .
Դուք անդրդուելի մնացէք : Մենք որոշած ենք որևի-
ցէ գործնական սպառնալիք մը չընել» :

Եւ իրօք ալ , ինչպէս գիտենք , սոյն գեսպաններու
ժողովը որևէ օգուտ մը չունեցաւ Հայոց համար :

Ի՞նչպէս պէտք է որակել քրիստոնեայ գեոպանի մը
խեղճ հայ ժողովուրդին դէմ ըրած այս դաւաճանու-
թիւնը :

Պանք Օթօմանի գէպքին ջարդերէն վերջ , Երբ օր
մը Բաղըպ Փաշայի գացած էի և իրեն ըսի թէ «Զար-
մը Վաղըպ Փաշայի գացած էին և մեծ վախ ունեցած էի ,
գերը վրաս շատ ազդած էին և մեծ վախ ունեցած էի ,
ինձ ըսաւ . «Ալպօն , եկուր մահմետական եղիր . այն
ժամանակ ջարդի վախ չես ունենար» : Անմիջապէս
ժամանակախանեցի . «Մէկ բանի համար մահմետական ըլ-
պատասխաննեցի . Զեզ վախնամ Զեր իմ վրաս
լալ չեմ ուզեր , այն է որ կը վախնամ Զեր իմ վրաս
լալ համարումը կորսնցնելէ» : Փաշան՝ «Ընդհա-
պատասխաննեցի . Այս կառակը , ըսաւ , քեղի աւելի՛ պիտի սիրեմ» : «Ո՛չ
Փաշա , այնպէս չէ , ըսի . կարելի է առաջին օրերը
մահմետական ըլլալուս համար աւելի ուրախութիւն
մահմետական ըլլալուս համար աւելի ուրախութիւն
յայտնէք , բայց մի քանի ժամանակ վերջ Զերի
յայտնէք , բայց զիս վախանակ , ինչպէս որ հիմա
այցելութեան գամ , զիս վախանակ , ինչպէս որ հիմա
կ'ընէք , Զեր վերի կողմը՝ պատույ տեղը նստեցնելու ,
գրանք քիմի նստեցնէք և Զեր ներալդին ինձ հա-
գրան քով պիտի նստեցնէք : Զեր անդրդուելին ինձ հա-
գրան քով պիտի նստեցնէք : Այս գույն չնորհքով մարդ մը ըլ-
մար պիտի ըսէք . «Եթէ գուն չնորհքով մարդ մը ըլ-
մար կրօնքէ չէիր փոխեր» , և այն օրէն Զեր սէրը և
համարումը պիտի կորսնցնեմ» : Մտածեց և ձեռքս
սեղմելով ըսաւ . «Ճատ ճիշդ է ըսածդ , լաւ կը մտա-
սեղմելով ըսաւ . «Ճատ ճիշդ է ըսածդ , լաւ կը յարգեմ» :

Սոյն տեսութենէն տարի մը առաջ, Պապը Ալիք ցոյցէն երկու ամիս վերջը, երբ իրեն այցելութեան գաղած էի, երեկոյ մը ասդիէն անդիէն խօսելնէս յետոյ՝ «Աղաթօն», ըստ, այսչափ ժամանակ է ինձի կու գաս կ'երթաս. ագարակս գացիր, ինձ օգտակար ըլլալ աշխատեցար, հիմա քօնեաք շինել ալ կը սորվեցնես. ցարդ որևէից չնորհ մը չխնդրեցիր ինձմէ», և թուղթի կատր մը առնելով անունս, մականունս, պաշտօններս և աստիճանս հարցնելով սկսաւ գրել:

— *Ի՞նչ կ'ընէք, Փաշա՛, հարցուցի՛:*

—Այս երեկոյ թագաւորին քով հերթազան եմ . իւրեն պիտի առաջարկեմ որ քեզի խլայի առաջին առափձանը տալ :

Ես այդ միջոցին միայն միւրեմայիզի և աստիճան ու նէի: «Կ'աղաչեմ Փաշա՛, այդ գէշութիւնը մի՛ ընէք ինծի» բախ:

— Ի՞նչպէս թէ գէշութիւն . քեզի աղէկութիւնը ը-
նել կ'ուզեմ : Հասկցո՞ւր նայինք ինծի թէ ինչու :

—Գուք զիս սիրելնուդ այդ բարձր աստիճաննը առանել պիտի տաք: Հետեւեալ օրը լրագիրները պիտի գրեն: Թուրքերը պիտի կարդան ու անցնին, բայց երբ Հայերը՝ կարդան՝ պիտի մտածեն թէ ես անպատճառ մեծ դաւաճանութիւն մը ըրած ըլլալու եմ հանգէպ ազգիս, որովհետեւ երկու ամիս առաջ Պապը Ալիք քարերը հայ արխիւնով ողողուեցան, ի՞նչպէս կարելի է որ Սուլթանը այսպիսի բարձր աստիճան մը տայ Հայու մը: և ամէն Հայ զիս մատնիչի տեղ պիտի դնէ: Աղաթօն անունը դարերէ խվեր մաքուր մնացած է, ես երբեք չեմ ուզեր որ գերդաստանիս անունը աղաթօն, և աւելցուցի: «Այժմ հականայ քաղաքականութիւն մը կայ, եթէ օրին մէկը նորէն կառավարութիւնը հայսէր քաղաքականութեան մը հետեւ

ւի, ան ատեն ալսօրուան ինձ առաջարկածնիդ կ'ընէք:

Հասուա Փաշա իրաւունք տուաւ

Ծատեր շքանչան կամ աստիճան առնելու համար
ամէն ջանք կ'ընեն, նոյնիսկ դրամական զննողու-
թին: Առանց ինքզինքս գովելու, ես երբեք այդ հիշ-
ւանդութենէն բռնուած չեմ: Տաճկաստանի մէջ ու-
նեցած բարձրաստիճան պաշտպաններուն չորհիւ կըր-
նայի զիւրաւ պատուանչաններ ստանալ, ինչպէս նաև
Եղիպտոսի մէջ Խտիվ Ապառ Հիլմի Փաշայի հետ ու-
նեցած մտերիմ յարաբերութեանցս չնորհիւ՝ օտար
պատուանչաններ ձեռք բերել: բայց օր մը մտքէս չ-
անցած դիմում ընել: Հակառակ Խտիվին առաջարկու-
թեան՝ որ զիս փաշա ընել կ'ուզէր՝ մերժեցի: Այ-
մասին վերջը քիչ մը աւելի երկարօրէն պիտի խօսի-
արդէն: Կարծեմ այս խառնուածքը հօրմէս ժառան-
գած պիտի ըլլամ:

Պատերազմէն վերջ, իմանալով թէ հին բարակառ
Բաղըստ Փաշա Լօգան եկած և հիւանդ պառկած է, ի-
րեն այցելութեան գայիք: Հակառակ անունս տալուս՝
զիս չիշեց: Երբ ըսի թէ իրեն քօնեաք շնորհը սոր-
վեցուցած էի և այժմ՝ իմանալով որ հիւանդ է եկած
էի զինքը տեսնել, այն ատեն յիշեց և զիզիս փաթ-
թուելով զիս համբուրեց արտասուելով:

— Հիմա շատ լաւ կը յիշեմ քեզ, ըստու: Ժընէվ
գտնուող շատ մը մեծ թուրքերու աղէկութիւններ ը-
րած եմ, բայց ո՛չ մին եկաւ զիս հարցնելու. մինչ-
դեռ դուն որ Հայ մըն ես և քեզի որմեցէ բարիք մը
չեմ ըրած՝ այսօր կու գաս զիս տեսնել: Մենք թուրք-
քերս ձեր Հայոց յարդը չգիտցանք: Զեզի պատահած
չարիքներուն և պատուհաններուն և ո՛չ մէկին ար-
ժանի էլք»:

Ահա՝ խոստովանութիւն մը ևս ի սպասուած արքուն

ԱՐՑԱՀՈՒՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԲԵՇԻՏ ՓԱՇԱ. — 1884-
87 թուականներուն, երբ Պալքէսիրի երկրագործ.
քննիչութեան պաշտօնը ունէի, որ մը Պանտրբայի
մօտ ԲԵՇԻՏ Փաշա անուն անձին ազարակը դացի:

Ինձ պատմեց թէ 1877ի պատերազմին, երբ ինք
Արտահանի հրամանատարն էր, իր մեծէն՝ Կաղի ԱՀ-
մէտ Մուխթար Փաշայէն ստացած հրամանին վրայ
ստիպուեր էր ճերմակ դրօշակը քաշել և անձնատուր
ըլլալ, հակառակ անոր որ Արտահան անառիկ գիրք մը
ունենալուն՝ տակաւին կարելի էր երկար ժամանակ
դիմադրել Խոռոչուն:

Արտահանը պաշարող սուս բանակին հրամանատա-
րը ԺԷՆՔՈՎ Տէր Դուկասի երբ իրեն հետ բերդը կ'այ-
ցելէ և ուղմամթերքի և ուտեսափ քանակը կը տեռ-
նէ, իրեն դառնալով՝ Ատրպէյճանի թուրքերէնով ՇԱ-
մօթ չէ քեզի, ո'վ Փաշա, որ այսչափ ուղմամթերք
և պաշար ունենալով և այսպիսի անառիկ վայրի մը
մէջ գտնուելով հանդերձ անձնատուր եղար» կ'ըսէ:

ԲԵՇԻՏ Փաշա արտասուելով՝ իրեն եղած հրամանը
ցոյց կռ տայ:

Սոյն անձը, որ չատ զարգացեալ և համակրելի
մէկն էր, պատերազմական ատեանէն դատապարտուե-
լով Պանաըրմայի կողմերը աքսոր զրկուած էր:

ՄԵԾՆ ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ. ՆՈՒՊԱՐ. — Պօլոս Փաշայի
հայրը՝ Մեծն Նուպար Փաշա և հայրս, մին եղիպտա-
կան պաշտօնեայ, միւսը օսմանեան, խիստ մտերիմ
բարեկամութեամբ կապուած էին:

Երբ 1880ին Բարիկ երթալով կրիստոնի երկրա-
գործ, Վարժ. մտայ, նոյն միջոցին Մեծն Նուպար
ընտանիոք Բարիկ կը բնակէր և զիս զաւկի պէս կ'ըն-
դունէր իր տունը, ինչպէս նաև իր կինը՝ Թուլիկ Հա-

նըմ որ, Պոլիսէն մօրս չատ ծանօթ լինելով, վրաս
մօր մը գուրգուրանքը ցոյց կռ տար:
Երբ Կրիստոնէն շրջանաւարտ ելայ Փաշային ըսի.
—Հայրս, ինչպէս գիտէք, ժամանակին Տաճկաս-
տանի մէջ պաշտօնեայ եղած էր: Ես Տաճկաստան եր-
թալ և հոն պաշտօնեայ ըլլալ չեմ փափաքիր. միթէ
կարելի՝ է որ Եղիպտոս երթամ և այնտեղ երկրագոր-
ծական գործով մը զրադիմ:

—Ո՞չ տղաս, ըսաւ Փաշան, դուն պէտք է թուր-
քիա երթաս. հօրդ բարեկամները բաւական չատ են
այնտեղ, կրնաս շուտով առաջ երթալ և մանաւանդ
աղգիդ ալ օգտակար ըլլալ: Դիւրաւ կրնամ քեզի Ե-
պէտքասի մէջ գործ մը գտնել, բայց կը խրատեմ Պո-
գիպասուի մէջ գործ մը գտնել, բայց կը խրատեմ Պո-
գիպասուի մէջ գործ մը գտնել: Հայր պէտք է իր հայրենիքին մէջ
մնայ:

Իր խրատին հետեւեցայ:
Երբ 1896ին, Պոլոսյ Զարդերէն յետոյ, Բարիկ ա-
պատանեցայ, Մեծն Նուպար Բարիկ կը բնակէր. յա-
ճախ իրեն կ'երթայի: Փաշան ինքզինքը երկրագոր-
ծախ ծութեան տուած ըլլալով՝ զարմացմամբ տեսայ թէ
ծութեան տուած ըլլալով՝ զարմացմամբ տեսայ թէ
կենդանեաց և անոնց սնուռնդներուն մասին մեծ հըմ-
տութիւն ձեռք բերած էր: Հարցումիս վրայ թէ ի՞նչ-
պէս կ'ըլլալը որ այդքան հմտութիւն ունէր.

—Աղջկանս՝ Զիկայի (որ Տիգրան Փաշա Ապրոյի
կինը եղած էր) մահուընէն վերջ, պատասխանեց, ինք-
ուինքս միսիթարելու: համար երկրագործական գիրքեր
առի և սկսայ կարգալ: Սկիզբները բան չէի հասկնար,
մաց կամաց այդ ճիւղին զաղանիքներուն տեղեակ ըլլալ:

Ու ինձմէ խնդրեց որ յաճախ իրեն երթամ հողա-
գործութեան վրայ խօսելու համար:
Պոլոսյ Պանքայի գէպքէն վերջ՝ մեծ թուով Հայեր

փախչելով Բարիզ ստպաստանած էին, շատեր իրենց կիներով ու զաւակներով։ Ամանք Ամերիկա երթալ կը փափաքէին, գրեթէ ամէնքն ալ նամակներով Փաշային կը դիմէին և օգնութիւն կը խնդրէին։ Փաշան, որ բարին բռւն նշանակութեամբը, վեհանձն անձնաւորութիւն մըն էր, ամէնսւն կ'օգնէր և, որպէսզի գոհացում տայ իրեն ևղած խնդրանքներուն, Բարձր Եգիպտոսի Մինիէ քաղաքին մօտերը իր 400 ֆէտանանց (աշր, ֆէտանը 4200 քառ. մէթր է) ամէնէն գեղեցիկ ագարակը, 40,000 անգլ. սոկի ծախեց և ամբողջը հայ փախստականներուն յատկացուց։ Նոյնիսկ մեծ շենք մը վարձելով կահաւորեց՝ ուր աղքատութեան պատճառաւ փողոցը մնացող Հայերը ապաստան կը գանէին ու կը կերակրուէին, ձրիօրէն բնականաբար։ Եւ սակայն գանուեցան այնպիսիներ այդ պատսպարեալներէն՝ որ բաւական ազմուկ հանեցին թէ ինչո՞ւ ամէն կերակրոէ վերջ անուշեղէն մըն ալ չէր տրուեր իրենց։


Մեծն Նուպար գաղթականաց հանդէպ այնքան մեծ հոգածութիւն ունէր որ իր կառքը և ձիերը ծախեց որպէսզի անոնց ամսական ծախքն ալ գաղթականաց յատկացնէ։

Եթէ վերսիշեալ Մինիէի ագարակը Փաշան ծախած ըլլար, յետոյ 160,000 սոկի պիտի արժէր։

Շատերը կը կարծեն թէ Մեծն Նուպար ահագին հարստութիւն թողած է։ Բոլորովին սիսալ է։ Եթէ ուրիշ մէկը Մեծն Նուպարի պաշտօնները և առիթները ունեցած ըլլար, սազմաթիւ միլիոններու աեր կը ըստ ըլլալ։ Մեծն Նուպար միշտ ուղիղ և անկաշառակեր գտնուած է։

Փահիրէի մէջ ջուրի ընկերութիւնը հաստատած է որ ժողովորդին համար նախախնամութիւնն մը և

իրեն համար ալ հարստութեան աղբիւր մը եղաւ։
1896ի վերջերը երբ երեկոյ մը Մեծն Նուպարի դացի, խնդալով մը ինձ պատմից։



Մեծն ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

Գլուհոս ով եկաւ ինձի այսօր։ Հնչակեաններուն մեծը՝ Նազարբէկեան և ըսաւ։ «Թուրքերը ամէն տեղ Հայերը կը ջարգեն։ այսօր Զեզ կը գիմեմ խորհուրդ հարցնելու համար։ Դուք մեծ ու փորձառու գլուհանարցնելու համար։

գէտ մըն էք, ի՞նչ խրատ կու տաք մեղի»: — Զարսանալի բան, պատասխանեցի, այսօ՞ր է որ յիշեցիք թէ հայ Նուպար մը կայ, քիչ շատ ալ քաղաքականութեան տեղեակ և կրնայ ձեղի օգտակար խրատներ տալ: Տարիներով ձեր խենթութիւնները ի գործ դնել և խեղճ Անատոլուի ժողովուրդը ջարդի, թալանի ենթարկելէ վերջ՝ այսօ՞ր է որ միայն կու գաք: Շատ ուշ է: Թուրքերը չեն որ Հայուն արիւնը մտան, այլ դուք և ձեզի պէսնե՞րը»:


Փաշան վերջացուց իր խօսքերը ըսելով. «Զինքը վռնտեցի»:

Նուպար Փաշային այսպէս վսնտուելուն համար է որ տիրահոչակ Նազարբէկը նստած ելած տեղը Մեծն Նուպարի դէմ կը խօսէր:

Փաշան հայերէն քիչ կը հասկնար, գաղղիերէն կամ թուրքերէն կը խօսէր: Իմացած ըլլալով որ՝ 1877ի թուրքեռուս պատերազմէն վերջը՝ Պէոլինի մէջ տեղի ունեցած վեհաժողովին Նուպար Փաշա ինպատճ Հայաստանի տեղեկագիր մը տուած է, երեկոյ մը երբ իր քով կը գտնուէի, իրմէ ուզեցի զայն և ուրիշ սենեակ մը երթալով մեծ ուշագրսութեամբ մէկ ծայրէն միւսը կարդացի: Յուսախար եղայ. սոյն տեղեկագրին մէջ ես կը յաւսայի տեսնել Հայաստանի անունը, Հայուն անունը, ընդհակառակը արդարութեան, ժանտարմըի, դատարաններու, ապահովութեան ընդարձակ առաջարկութիւններ կը պարունակէր միայն:

Տեղեկագիրը Փաշային յանձնեցի, բայց դէմքէս յայտնի էր որ գժգոհ մնացած էի: Փաշան անմիջապէս հասկցաւ.

— Ի՞նչո՞ւ դէմքդ կախեցիր. գոհ չմնացի՞ր, հարցուց: — Փաշա՛, բաի, եթէ ինձ համարձակութիւն կու տաք, ճշմարտութիւնը ըսեմ:



ՄԵԾՆ ՆՈՒՊԱՐ 40 տարեկանին

—Հոե՛, տղաս, մի՛ քաշուիր:

—Փաշա՛, ես այս տեղեկագրէն բան չհասկցայ. ո՛չ հայ վիլայէթներուն անունը կայ մէջը, ոչ ալ Հայոց համար մասնաւոր առանձնաշնորհներու խօսք: Զէք մասնանշած իսկ որ նահանգային ժողովներու մէջ անդամոց մեծամասնութիւնը Հայերէ պէտք է կազմուած ըլլայ, ինչպէս նաև ժանուարիներու մեծամասնութիւնը, ևայլ:

Փաշա՞ն խնդալով պատասխանեց.

—Դուն շատ քաջ հողագէտ մըն ես, բայց շատ տկար քաղաքագէտ մը: Եթէ Հայաստանի մէջ արդարութիւնը կատարելապէս ի գործ դրուէր, եթէ Հայը ինչքի և կեանքի կատարեալ ապահովութիւն ունենար, շնորհիւ աշխատասէր և վաճառական ըլլալուն՝ քիչ ժամանակէն երկրին տէրը կը գառնար: Եթէ հայ անունը յիշած ըլլայի, եւրոպական քաղաքականութէնը լաւ գիտնալու, վատահ եմ որ ո՛չ եւրոպացիք պիտի ընդունէին, ոչ ալ թուրք կառավարութիւնը:

Մասնաւոր և իրաւունք տուի:

Եգիպտոս նոր գտնուած ժամանակս, սրճարաններու մէջ ազգայիններէ ոմանք Մեծն նուպարը կը քըննադատէին ըսկելով թէ Անիկա Եգիպտոսի մէջ երկար տարիներ ահագին ազգեցութիւն ունեցած էր, կրնար Տաճկաստանէն շատ մը Հայեր բերել և յառաջացնել, հարստացնել, բայց չըրաւու:

Ամառուան եղանակին երբ Բարիի կը գտնուէի Մեծն նուպարի պատմեցի այդ քննադատութիւնները:

—Շատ իրաւացի են, ըստ, ես միշտ փափաքած և աշխատած եմ որ տաճկաստանցի Հայը իր հայրենիքին մէջ մնայ և այնաեղ յառաջանայ, որպէսզի, եթէ օրին մէկը, առիթները նպաստաւոր ըլլան, կարող ըլլայ իր հայրենիքին տէրը գառնալ: Բայց Աստուած

չէի որ ապագան գուշակէի: Որո՞ւն միտքէն կ'անցնէր թէ քսաներորդ դարու եւրոպական պկտութեանց քիթին տակ 300,000 Հայ պիտի ջարդուի և եւրոպան բառ մ'իսկ չպիտի ըսէ: Եթէ գուշակէի այս ջարդերը, կրնայի հազարաւոր Հայեր Եգիպտոսի մէջ տեղաւորելո»:

Մեծն նուպար ահագին ծառայութիւններ մատուցած է Եգիպտոսի: Սուէզի ջրանցքը բացուելու համար շատ աշխատած և մեծ դիւրութիւններ տուած է: Հասն գատարանները ինք հաստատած է, որոնք եւրոպացի դրամատէրերուն մեծ վստահութիւն ներշնչած են և եւրոպական ահագին դրամագլուխներ Եգիպտոսի մէջ շահագործուելով երկիրն ու ժողովուրդը մեծապէս օգտուած են: Մեծն նուպար երկրագործութիւնը սիրելուուն՝ երկրագործ ժողովուրդին, Ֆելլահին, մեծ պաշտպանութիւն և դիւրութիւն ցոյց տուած է: Ասոր համար է որ Եգիպտոսի հողագործ դասակարգը, որ ժողովուրդին 90 առ 100ը կը կազմէր, իրեն Ազու Ֆելլահ (Փէլլահին հայրը) մակդիրը տուած է:

Եգիպտոսի ջրաբաշխութեան գործին մէջ մեծ դեր խաղացած է:

Մեծն նուպարի կինը՝ Ֆուլիկ Հանըմ, Գարաքէնեան Երամեան Գէորգ, Պէյին աղջիկն էր, այսինքն Պոլոսյ Արքահամ Փաշայի քոյրը: Շատ հմտալից, լուրջ, քաղաքագէտ կին մը եղած և իր ամուսնոյն քաղաքագիւական գործերուն մէջ մեծ դեր խաղացած է: Բոլոր տական գործերուն մէջ մեծ դեր խաղացած է: Բոլոր այն եւրոպացի քաղաքագէտները որ Ֆուլիկ Հանըմի հետ շփում ունեցած են՝ մեծ գովեստով խօսած են իր մասին:

Ֆուլիկ Հանըմ վերջին աստիճան ազգանէր էր: Բարսը, Պօղոս Փաշայի կինը, որ միենոյն ժամանակ իր հարսը, Պօղոս Փաշայի կինը, որ միենոյն ժամանակ իր քրոջ աղջիկն էր, ստիպած էր որ իրեն ուղարկուած իր հայրենիքին տէրը գառնալ:

դեալ նամակները հայերէն գրէ։ Ինք շատ լաւ գաղզիերէն կը գրէր, բայց Հայո, մը երբեք գաղղիերէն չէր գրեր, այլ միայն հայերէն։

Բանի որ առիթը կը ներկայանայ, պէտք է յիշեմ թէ Ֆուլիկ Հանըմի մայրը՝ Էպրու Հանըմ՝ Պոլիս բնակած ժամանակ առաջինը կ'ըլլայ, Ետի Գուլէի Ա. Փ. Նզգ։ Հիւանդանոցին համար մի քանի հայ տիկիններէ յանձնախումբ մը կազմող։ Շաբաթը անդամ մը կառքով Ետի Գուլէ կ'երթայ եղեր հիւանդներուն այցելու և պէտք եղած հսկողութիւնը կատարելու, երբ տակաւին երկաթուղի հաստատուած չէր։

ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ ԳԱՅԲՐԻԷԼ ԷֆենՏԻ. — Առաջին անդամ իրեն հանդիպեցայ, 1896ի վերջերը կամ 1897ի սկիզբները, Բարիզ, Մեծն Նուպար Փաշայի տունը, իր որդին Տիրան, որ այն ատեն Բարիզի իրաւագիտական վարժարանը կը յաճախէր, թիֆոյէ կը բռնուի։ Հայրը, այդ միջոցին Թուրքիոյ արաւաքին գործոց նախարարութեան խորհրդական, իր մէկ հատիկ որդւոյն հիւանդանալուն լուրը առածին պէս, արտօնութիւն կը խնդրէ որ Բարիզ գայ։ Սուլթան Համիտի մերժման վրայ գաղղիական գեսպանատան միջոցաւ կը փախչի և տղուն քով կու գայ, պաշտօն և ապագայ ոտքի տակ առնելով։ Բայց Սուլթանը իրողութիւնը հասկնալով լուր կը զրկէ որ տղուն առողջանալէն յետոյ կրնայ Պոլիս վերադառնալ և գործին գլուխը անցնիլ։ Իրօք առ քանի մը ամիս Բարիզ մնալէն վերջ Պոլիս վերադառնաւ։ Կայսեր այս ըրածը կարծելու չէ թէ համակրանքի մը արդիւնքն էր, այլ իւր վախուն թէ մի գուցէ Նորատառնկեան էֆ., որ Տաճկառանի ամբողջ գաղտնեաց տեղեակ էր, Թուրքիոյ դէմ սարացնեց մզէ և զանոնք Եւրոպիոյ ցուցադրէ։

Նուպար Փաշայի տունը մեր հանդիպումէն մի քանի օր վերջ իրեն այցելութեան գացած միջոցիս՝ խնդրեց որ միասին Բէոլաշէզի գերեզմանատունը ուխտագնացութեան երթանք Գրիգոր Օտեանի հողակոյտին։

Հետեւեալ օրը միասին գացինք այդ գերեզմանատունը։ Ահագին տեղ մը ըլլալուն մէկ ժամ ասդին անդին, ձիւնի ու ցեխերու մէջ թափառելէ յետոյ, մարմարի կառը մը գտանք որու վրայ անշուք կերպով «Գրիգոր Օտեան» գրուած էր։ Հակառակ օդին խիստ ցուրտ և անձրեւոտ ըլլալուն նորատունկեան էֆ։ Գլուխը բացաւ և գերեզմանին առջև ծնրադրելով «Հայր մեր» մը ըստաւ, իր այս ծնարը վրաս մեծ տպաւորութիւն գործեց։

1909ի գարնան Գահիրէ եկած էր։ Բնական է միասին խօսեցանք և միասին ալ Խտիվին՝ Ապասս Հիւմի Փաշայի այցելութեան գացինք։ Նոյն տարուան օգոստոս ամսոյ մէջ, երբ Պոլիս գացի, քրոջու՝ Թիրզայի յուղարկաւորութեան ներկայ գտնուելու, Մեծ Կղզի Գարրիէլ էֆ.ի այցելեցի։ Բարեգործականի և ուրիշ զանազան խնդիրներու մասին երկար խօսեցանք։ Ինք այդ միջոցին հանրային շինութեանց նախարար էր։

Պոլիսէն մեկնելէս առաջ՝ Գարրիէլ էֆ.է հրաժեշտ առնելու համար երբ իր պաշտօնատան մէջ իր քով կը գտնուէի՝ լսաւ ինձ։

Զեր մասին երկարօրէն խօսեցայ եպարքոս Հիւմի Փաշայի։ Ինկատի առնելով որ ժամանակին գուշացած պաշտօնատունը գտնուած էք և տարիներով՝ թէ՛ Եգիպտոսի թէ Թուրքիոյ մէջ երկրագործութեան աշխատած էք, Հիւմի Փաշա պատրաստակամութիւն յայտնեց ձեզ երկրագործական նախարար անուանել,

կամ հանրային շինութեանց նախարար իմ տեղու զի
որոշած եմ մի ամիս վերջը հրաժարականու տալ:

Շնորհակալութիւն յայտնելէ վերջ՝ հետեւալը ըստ
Գաբրիէլ էֆ. ի.

Նախարարութիւնը առանկ մը գերութիւն է ։ այդ
փառասիրութիւնը չունիմ ։ Եգիպտոսի մէջ շատ ա-
ւելի ազատ եմ և նախարարի մը այտեղ ստացած ամ-
սականէն աւելի դրամ կը շահիմ հոն ։ Տակաւին վեց
ամիս չեղաւ Ատանայի ջարդը ։ ես այսպիսի երկրի մը
համար՝ որ միշտ ազգակիցներուս արիւնը թափած է
չեմ ուզեր աշխատիլ ։

Հանգուցեալ Տօքթ. ն. Տաղաւարեանի շնորհի
Պոլոյ մէջ Բարեգործական մը կազմուեցաւ որոյ ա-
տենապետութիւնը սիրով յանձն առաւ Գաբրիէլ էֆ. ։

Պատերազմի միջոցին Գաբրիէլ էֆ. Նորատունկեան
Լօզան կը բնակէր ։ Խաղաղութեան կնքուելէն վերջ
երբ ամէն գաղութներէ ներկայացուցիչ կը զրկէին
Ազգային Պատուիրակութեան մասնակցելու, բոլոր ճի-
գըս թափեցի որպէսզի Նորատունկեան էֆ. Զուլիցե-
րիոյ հայ գաղութին կողմէ ընտրուի ։ և ընտրուելով
Բարիզ մեկնեցաւ և պատուիրակութեան մասնակցե-
ցաւ ։

Երբ Բարեգործականը Բարիզ փոխադրեց իր կեղ-
րոնը, Գաբրիէլ էֆ. Միութեան Բ. ատենապետ ընտ-
րուեցաւ ։

Զար քննադատութիւններ պակաս եղած չեն իր
մասին, բայց ամէնքն ալ նախանձի և թշնամութեան
հետեւանքներ են ։

Գաբրիէլ էֆ. առաջին օրէն պատուական ազգա-
ռէր մը եղած է և շատ անդամներ փորձով ալ ցոյց
տուած է այդ բանը,

ԹՈՒՐՖԻԱՅԷՆ ԴՈՒՐՍ

ՊՈԼՍԵՆ ԻՆՉՈ՞Ի ՓԱԽԱՅ

1895ի Բ. ԴՐԱՆ ԴԷՊԲԸ. — Տարիքոտ անձերը կը
յիշեն թէ Պոլսոյ Հնչակեանները Հայաստանի մէջ
բարենորդումներ կատարելու համար ազերսագիր մը
պատրաստած և խմբովին Բ. Դուռ գիմած էին ոյցն
ազերսագիրը Մեծ Եպարքուին տալու ։

Բ. Դուռը ի պաշտօնի գանուող թուրք աստիճանա-
ւոր զինուորականնը, փոխանակ Հայոց տուած ազեր-
սագիրը Մեծ Եպարքուին ներկայացնելու, թրքական
ամենասորին հայհոյութիւններով գիմող Հայերը կը
նախատէ ։ Անոնցմէ տաք-գլուխ մէկն ալ ։ հօր ու մօր
եղած հայհոյանքներուն չհանդուրժելով վեցհարուած-
եանը կը քաշէ և զինուորականը կը զարնէ ։ Ասոր
վրայ խուճապ և փոքրիկ ջարդ մը յառաջ կու գայ ։

Ես, առանց խնդիրէն ունէ տեղեկութիւն ունենա-
լու, նոյն օրը առաւօտուն կանուխ Գաար Գիւղի կայ-
սերական ազարակը քննութեան գացած էի ։ Երբ ցո-
րեկէն յետոյ Պոլիս վերադարձայ Կամուրջին վրայ բա-
րեկամի մը հանդիպեցայ որ ինձ իմացուց թէ Բ. Դու-
ռը գէպք մը տեղի ունեցեր է և բաւական Հայեր սօ-
վաններով սպաննուեր են ։

Սովորութիւն ունէի ազարակները գացած ժամա-
նակս վրաս վեցհարուածեան կրել և այս մասին հրա-
ման առած էի նախարարէս՝ Միքայէլ Փաշա Փօրթու-
գալէ ։

Երբ կամուրջէն Պոլսոյ կողմը կ'ուղղէի քայլերս, տեսայ թէ ինձմէ 40-50 քայլ հեռու, կամուրջի դրամ առնուած տեղը երկու Հայեր խուզարկեցին և սօփաներով սպաննեցին։ Կ'երեւայ թէ այդ Հայերէն երկուքին վրայ ալ զէնք գանուերէ և հրաման արուածէ եղեր զէնք կրող Հայերը սպաննել։

Վեցնարուածեանս մէջքս գտնուելուն՝ սկսայ վախսալ։ Քայլերս գանդաղեցուցի։ Գրպանս գտնուած Բամազանի համբիչը ձեռքս առնելով քալուածքս շարունակեցի։ Այդ սօփանիներէն մի քանի հոգի ծուռ ծուռ ինձի նայեցան, բայց զիս թուրք կարծելով թողուցին որ անցնիմ։

Ուղղակի Սիրքէճիի կայարանը գացի, անկէց ալ շոգեկառքով Այ-Աթեֆանոս երթալով՝ Այս Մամայի կայս։ ագարակը գիշերեցի։ Յաջորդ օրը, վեցնարուածեանս հոն թողելով, Պոլիս պաշտօնատեղիս գացի։

Շատ հաւանական է որ, եթէ զիս խուզարկելով զէնքս գտնէին, ուրիշ Հայերու ըրածնուն պէս՝ զիս ալ մեռցնէին։

Այլևս Թուրքիայէն բոլորովին զգուելով, կը մտածէի օրին մէկը հեռանալ։

Որպէսզի կարող ըլլամ ապագային օտար երկրի մը մէջ գործ գտնել, զանազան երկիրներէ հողագործութեան մասին հրամարակութիւններ բերել կուտայի և կը քննէի թէ ո՞ր երկիրը ինձ աւելի պիտի յարմարէր Թուրքիան թողելու պարագայիս։

ՕՍՄ. ՊԱՆՔԱՅԻ ԴԵՊԲԸ. — 1896 օգոստին Գաշնակցականներուն Օսմ. Պանքան յարձակելով գրաւելէն վերջը ահագին ջարդ մը տեղի ունեցաւ որ երբեք օր տեւեց։ Զարդին երկրորդ օրը, բնակած գիւղին գանտիւլի թուրք բնոնակիր և գործաւորները

երբ փոլիսի հրահանգին համեմատ Հայոց տուները յարձակեցան և ջարդ ու թալան ըրին, քառասուն հոգին չափ խումբ մը ծովեղերեայ տանս վրայ յարձակելու ատեննին՝ Աթա Պէյ անուն թուրք գրացիս, որ ժամանակին Թուրքատի զատը եղած էր, այսինքն փաթթոցաւոր կրօնաւոր մըն էր, խնդիրը հասկնալով անմիջապէս մեղ ընտանեօք իր հարեմը տարաւ և փողոց ելլելով խուժանին զիմացը գնաց և արգիլեց որ մեր տունը մտնեն։ Այս բարի մարդուն չնորհիւ՝ ես, կինս և զաւակներս մահէ ազատեցանք և մեր տունը կողովուտի չարուեցաւ։

Տունս ծովեղերքը գտնուելուն, զիմացը՝ Պէտքի կողմերը հրազէններու ձայները և վերաւորեալներու աղաղակները կը լսէի։ Դրութիւնը շատ ցաւալի էր։ Քովս ունէի վեցնարուածեան մը բայց ի՞նչ օգուտ ունի վեց գնդակ 40 հոգիի դէմ։ Մէկ կողմէն ընտանիքս և զիս պաշտպանել կ'ուղէի, միւս կողմէն կը մտածէի թէ եթէ հրազէնս պարպեր խուժանը կինս և փոքրիկ զաւակներս պիտի սպաննէ։ Ահուգողի մէջ մինչև առաւօտ անկարելի եղաւ. ննջել։ Այս ջարդի խնդիրը այնչափ զիս յուզած էր որ տասը օր չկարողացայ ճաշել։ Առաս ջուր կը խմէի և սիկառէթ կը ծխէի։ Այդ օրէն վերջնակատէս որոշեցի անիծեալ Պոլիսէն և Տաճկաստանէն հեռանալ։ Այն միջոցին տարիքս երեսունըվեց էր։ Ինքնիրենս կը մտածէի։ աւելի լաւ է պաշտօնս, ամսականս, ապագաս ոտնակուն ընել, օտար սրկիր մը երթալ և այնտեղ իրոք պարզ գործաւոր մը աշխատիւ, բայց ազատ ապրիլ և թրքական ջարդերու ենթակայ չըլլալ։

Մի քանի օր վերջ առաւօտ մը կանուխ Միքայէլ Փաշային տունը գացի և իրեն յայտնեցի Պոլիսէն հեռանալու գիտաւորութիւնս, խնդիրով որ գաղտնի

պահէ ըստածս։ Փաշան քիչ մը մտածելէ վերջ «Հոս զանազան պաշտօններ ունիս, առատ անսական կ'ստանաս, 75 ոսկիի չափ։ Եթէ վստահ ես թէ օտար երկիր մը երթալով նոյնիսկ ամիսը 20 ոսկի կրնաս վաստկիլ՝ քեզ կը խրատեմ վայրկեան մը այս երկիրը չինսալ։ Ես ալ եթէ քու տեղդ ըլլայի այդպէս պիտի ընէի։ բայց ի՞նչ օգուտ որ նախարարի այս բարձր պաշտօնս թողուլ և փախչիլը մեծ գայթակղութեան մը առիթ կրնայ տալ։ Ուստի ստիպուած եմ այստեղ կենալ»։

Հարցուցի իրեն թէ եթէ եղիպատոս երթամ թուրք կառավարութիւնը զիս կրնայ անկէ բերել տալ։

—Ա՛չ, պատասխանեց։ «Աստուած հետդ ըլլայ» ըստաւ։

Հրաժեշտ առի, մեկնեցայ և ջարդէն երկու ամիս վերջը Պոլիսէն փախայ, հոկտեմբերի սկիզբը։

Իմ Պոլիսէն փախչիլէս վերջը թուրք ընկերներէս շատերը դիմում ըրած են իմ կայս։ ագարակաց քըննիչութեան պաշտօնս ստանձնելու համար, բայց Միքայէլ Փաշան մինչեւ իր մահուան օրը պաշտօնս բաց թողուցած էր, այն նպատակով որ եթէ օրին մէկը եւրոպիոյ կամ Եդիպտոսի մէջ չյաշողիմ և փափաքիմ վերստին Տաճկաստան դառնալ՝ կարող ըլլայ արքայական հրամանով զիս իմ նախկին պաշտօնիս մէջ հաստատել։ Ասի իր ազնուութեան և բարեկամութեան մեծ ապացոյց մըն էր։ Բարեբախտաբար պէտք չունեցայ և երբեք ալ մաքէս չանցուցի այդ անիծեալ երկիրը տեսնել։

Միքայէլ Փաշայի մահէն վերջը Սագըղեան Յովհաննէս էֆան իրեն տեղ նախարար անուանուեցաւ և քիչ յետոյ վեզիրութեան աստիճանը ստանալով եղաւ Յովհաննէս Փաշա Սագըղ։

Հայրա շատ կը սիրէր Յովհաննէս Փաշան։ Տարի-

քով ինք հօրմէս աւելի երիտասարդ էր։ Շատ անգամ իասզիւղ մեղի կու գար, կը գիշերէր, և, կը յիշեմ, երբ տակաւին փոքր մանուկ մըն էի՝ զիս իր ծունկերուն վրայ կ'առնէր և հետո կը խաղար։

Սուլթան Համիտ հայ բարձր, կարող պաշտօնեաներու ցանկ մը կը պահէր, որպէսզի եթէ յանկարծիր գանձուն հայ նախարարը վախճանի՝ անմիջապէս անոր տեղը ուրիշ Հայ մը անոււանէ։

ՊԱՆՔ ՕԹՈՄԱՆԻ ԴԷՊՐԻՆ ԵՐԿՈՒ ՍՄԻՍ ԱՄԱԶ ԱՐԴԻՆ ԿԱՅՍ ՊԱԼԱՏԸ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ԵՂԵՐ ԹԷ ՀԱՅԵՐԸ ՍՈՍԿՈԼԻ ՑՈՅՑ ՄԸ ՊԻՑԻ ՀՆԵՆ։ — 1896 յունիս ամսոյ մէջ օր մը պաշտօնատեղիս՝ Խալնէի Խասոս գացած էի, որ Տօլմա Պահճէ ըսուած տեղը կը գտնուէր։ Սոյն նախարարութեան գծագրութեան սենեկի պետ՝ զինուորական Միրալյ Սրիֆ Պէյ անունանձին հետ գուրս ելանք և դէպի Պէշիկթաշի նաւամատուցը կ'ուղղուէինք։ Ճամբան Սրիֆ Պէյ ինձ ըստաւ։ «Կ'երեւի թէ ձեր Հայերը նորէն խենթութիւն մը պիտի ընեն»։

—Ինչէ՞ն զիտէք, ըսի։

—Երէկ Պալատն էի, այնուեղ իմացայ։ բոլոր պահականոցներուն պէտք եղած հրահանգները տրուեցան, (Աւելորդ է ըսել թէ սօները պատրաստելու և Հայերը մեսցնելու հրահանգներ էին)։

Երբ իրեն հարցուցի թէ երբ պիտի պատահի սոյն փորձը, «Չեմ զիտէր, ըստաւ, բայց պիտի պատահի»,

Իրօք ալ օգոստոսի սկիզբը Պանք Օթօմանի գէպքը պատահեցաւ։ Ուրիմն Պալատը տեղեկութիւն ուշէր չնորհիւ իր լրտեսներուն և կրնար այս չարիւնաննէր պէտք առաջքը առնել։ բայց նախընտրեց որ Հայերը

ցոյցը ընեն որպէսզի զանոնք ջարդել և թալանել տայ:

Ի՞նչզիս ՊՈԼԻՍԽԵՆ ԿՐՅԱՅ ՓԱԼՈՉԻ ԵՒ ԲԱՐԻԶ Ա-
ՊԱՍՏԱՆԻԼ. — Պանք Օթօմանի դէպքէն վերջ, կառա-
վարութիւնը Հայերը մեծ հսկողութեան տակ առւծ
էր: Թէ՛ դուրսէն եկող շոգենաւի ճամբորդները և թէ
Պոլիսէն մեկնող հայ ճամբորդներ խիստ քննութեան
կ'ենթարկուէին:

Հայ և պաշտօնեայ լինելուս, արտօնագրով Պոլի-
սէն հեռանալ անկարելի լինելով, միակ միջոցը փա-
խուսան էր:

Իմանալով որ Փաքէի ընկերութեան շոգենաւերէն
մին օր մը վերջ Մարսիլիա պիտի ուղեւորուի, գացի
շոգենաւին քարափին վրայ գտնուած տեղը հասկնա-
ւու: Հետեւեալ օրը (7 հոկտ. 1896) ընտանիքս հրա-
ժեշտ առնելով՝ ըսի: «Եթէ երեկոյ ժամը ալաթուրքա
մինչև 12 տուն չգամ՝ գիտցէք որ մեկնած եմ»:

ՖԱԼՈՒՆԵԱԽ քննիչութեան պաշտօնն ալ ունենա-
լով, շատ անգամներ Դալաթիոյ մաքսատունը կ'իջնէի,
Եւրոպայէն եկած ծառերը քննելէ և վկայագիր տալէ
վերջ պաշտօնահղիա երկրագործ: Նախարարութիւն
կ'երթայի:

Մոյն առաւօտ նախ Դալաթիոյ մաքսատունը գացի:
Մի քանի վկայագիրներ տալէ վերջ քարափին վրայէն
դէպի շոգենաւը ուղղուեցայ, կարծելով որ առաւօտ
լինելուն շոգենաւը տակաւին փոլիսներու հսկողու-
թեան տակ չէր գտնուեր: Բայց երբ շոգենաւին մօ-
տեցայ անսայ թէ շոգենաւէն դէպի քարափ ձգուած
սանդուխին վրայ երկու փոլիս կը գտնուէին: Երբ սո-
քըս սանդուխին վրայ դրի՝ փոլիսներէն մէկը զիս
կեցուց և խսժոռ դէմքով մը ըսաւ: «Եֆէնտի, ո՞ւ-
րէյէ կիտիյօրսուն» (Պարո՞ն, ո՞ւր կ'երթամ): Պա-

զարիւնութիւնս չկորսնցնելով, բայց սիրտս ահուդո-
զի մէջ, ձեռքս դէպի մաքսատունը երկարելով, «Պէ-
նի թանը մատարնը մը, եօքարտան կէլիյօրըմ: Վա-
փափորտա մուայէնէ էտէճէք պիր չէյ վար տըր, մուա-
յէնէ էթմէյէ կիտիյօրըմ» (Զիս չճանչցա՞ք, վերէն կու-
գամ: Նաւուն մէջ քննելիք բան մը կայ, քննելու
կ'երթամ) ըսի: Այս «վերէն կու գամ» բառերը դիտ-
մամբ գործածեցի, որ «Պալատէն կու գամ» ըսել էր:
Փոլիսը զիս պալատական լրտես մը կարծելով՝ խո-
նարհաբար բարեւեց և «Հրամմեցէ՛ք» ըսաւ: Այն
սանդուխի 10 կամ 15 աստիճանները որոնցմէ անց-
նելով շոգենաւին վրայ դրի ոտքս, ինձ դարի մը չափ
երկար թուեցան: Սիրտս սոսկալի կնքպով կը տրո-
փէր, մատծելով որ եթէ փոլիսը զիս բռնէր և ըսէր՝
«Կ'աղազեմ, Զեղ չեմ ճանչնար: մեր գօմիսէրին քով
եկէք և Զեր ո՛վ ըլլալը յայտնելէ վերջ կրնաք շոգե-
նաւը մանել», ի՞նչ պատասխան պիտի տայի և ի՞նչ
վտանգի կրնայի ենթարկուիլ: Թէպէտ պատասխանս
պատրաստած էի թէ «վերէն կու գամ» ըսելս «մաքսա-
տունէն կու գամ» ըսել է: «Գացէք մաքսատունը հար-
ցուցէք թէ մէկ ժամ առաջ հո՞ն էի կամ ոչ: Պաշ-
տօնս ծառերը քննել ըլլալով՝ շոգենաւին վրայ ելի՛
ուղեցի հասկնալու համար թէ Գաղղիայէն եկած ծա-
ռեր կա՞ն կամ ոչ: Բնական է՝ պիտի կրնայի օձիկս
ազատել, բայց ո՞վ գիտէ ի՞նչ դժուարութեամբ: Բա-
րերախտաբար այս վախս չիրականացաւ:

Երբ շոգենաւին վրայ ոտքս դրի, ուղղակի նաւա-
պետին դիմելով ինքնութիւնս յայտնեցի: «Առաջին
կարգով պիտի ճամբորդեմ: Խնդրե՛մ, զիս Զեր սեն-
եակին մէջ պահեցէք» ըսի:

Նաւապետը, որ բարի մարդ մէր, ըսաւ: «Մի՛
վախնար, հիմա գաղղիական հողի վրայ կը գտնուիս:

փոլիսը իրաւունք չունի քեզ վար իջեցնելու։ Միայն
մէկ պարագայի մէջ քեզ պարտաւոր եմ յանձնել։ Ե-
թէ գաղղիական հիւպատոսարանէն ինձ այդպէս հրա-
ման գայ։

Խնդրանքիս համաձայն՝ նաւապեալ զիս իր սեն-
եակը պահեց, ուր վեց ժամ մնացի և ցորեկէն վերջ
ժամը 4ին երբ շոգենաւը քարափէն զատուելով դէպի
Մարմարայի ծովը ուղղուեցաւ՝ ուրախութեամբ կա-
մրջակին վրայ ելայ և վերջին մնաս բարովս տափ
Պոլոյ։

Եօթը օրէն Մարսիլիա հասանք։ Կը յառայի թէ
դիւրութեամբ շոգենաւէն պիտի կարենայի ելլել։ Բայց
երբոր Մարսիլիա հասանք գօմիսէր մը եկաւ և ճամ-
բորգներուն ցանկը առնելով հայ անուն կրող (այ-
սինքն մականունը «եան» վերջաւորդ) անձերը մէկ
կողմ դնել և անոնց անցագիրները քննել ուզեց։ Ե՞ն-
բեւի թէ հրաման ստացած էր Բարիզի արտաքին գոր-
ծոց նախարարէն՝ անցագիր չունեցող Հայերը բան-
տարկել և կրկին Պոլիս վերադարձնել։ Այն ժամա-
նակուան նախարարը Մ. Հանօթօն էր որ իր թրքա-
սիրութեան պատճառով Հանօթօ Փաշա կ'անուանուէր։
Ես անցագիր չունէի։ Բարեբախտաբար նաւապե-
ալ Գաղղիացիի մը անունին ներքե գրած էր իմ ա-
նունս «գաղղիական հպատակ» նշանակելով, և գօմի-
սէրն ալ «Աղաթօն»ը ֆրանսական անուն կարծելով
հրաման տուաւ շոգենաւէն գուրս ելլելու։

Նոյն երեկոյ շոգեկառք նստելով Բարիզ մեկնեցաց
և լուվոի մօտ պանդոկ մը իջայ։

ԲԱՐԻԶ

Բարիզ հասնելուս հետևեալ օրը ուզեցի բարեկա-
միս՝ Միւնիր Փաշայի (որ Բարիզի տաճկական դեռ-
պահն էր) այցելութիւն մը տայ։ Փողոց ելած ժա-
մանակս տեսայ թէ մի քանի կիներ կը վաղէին։ Մէ-
կէնիմէկ ինքզինքս Պոլիս կարծելով «Ա՛խ, ըսի, նո-
րէն ջարդը սկսաւ», և սկսայ վախնալ։ ա՛յն աստի-
ճան մեծ եղած էր Պոլոյ մէջ պատահած ջարդին տը-
պաւորութիւնը վրաս։ Բայց անմիջապէս հասկցայ թէ
այդ կիները օմիկոպիւս մը առնելու համար է որ կը
վաղէին։

Մտածեցի որ շատ հաւանական է ամիսներով Բա-
րիզ մնամ։ Բարիզի կեանքը սրճարանի կեանք լինե-
լուն և ժամանակս պարապ անցընել չուզելով, խոր-
հեցայ կրկին ուսանողութեան կեանքին հետեւիլ և
անմիջապէս Institut Agronomique և Ponts et
Chausséesի տնօրէններուն գիմելով ազատ ունկնդիրի
քառթ առի և կանոնաւորապէս յաճախել սկսայ այն
գլուցները։ Երեկոներն ալ՝ կերակուրէ վերջ՝ Conservatoire des Arts et Métiersի սրահները կ'երթա-
յի Բարիզի ամենամեծ փրոֆէսէոններուն գիտական
գասախօսութիւնները ունկնդրելու։ Տարի մը այդպէս
շարունակեցի։

Այս միջոցին Մեծն նուպար Բարիզ կը գտնուէր,
որուն կ'այցելէի յաճախ, ինչպէս ասկէ առաջ յիշա-
տակած եմ։

ՍՕՖԻԱ

Յուլիս ամսոյ մէջ, երբ Բարիզի զանազան դպրոցներու դասերը դադրեցան, ժամանակս պարապ չանցընելու համար և յուսալով նաև Պուլկարիոյ մէջ գործ մը գտնել, Սօֆիա քաղաքը մեկնեցայ: Հոն գտայ Պոլսոյ բարեկամներէս Սիմոն էֆ. Քիւչիւկեանը, որ Սօֆիա քաղաքին անասնաբոյժը եղած էր: Նա ինձ պատմեց թէ Պոլսոյ ջարդէն վերջ սոյն քաղաքը ապաստանած և երեք ամսուան մէջ պուլկարերէն սորվելով քննութիւն տուած ու յաջողած էր անասնաբոյժի պաշտօնը ստանալ:

Ես ալ մտածելով որ կարելի է երկրագործ + քննիչի մը պաշտօնը կրնամ ստանալ՝ երկրագործութեան տնօրէնին դիմեցի, ո՛վ ըլլալս և փափաքս յայտնեցի: Նա ինձ ըստաւ. «Ձեր անունը մեզի ծանօթ է. դուք մեր սահմանակից Ադրիանու պոլսոյ գաւառին մէջ գըտնուած էք; և մենք միշտ կը հետաքրթութինք մեր դրացիներու երկրագործական ձեռնարկներով: Պուլկարերէնը դիւրին լեզու մ'է, մի քանի ամիսէն կրնաք սորվիլ: Անհրաժեշտ է քննութիւն մը անցընել որպէսզի կարող ըլլամ ձեզ քննիչի պաշտօն մը յանձնել: Զեղի համար բացառութիւն մը ընելով՝ մէկէն Ա. կարգի քննիչ կ'անուանեմ 500 լէվա ամսականով: Ես անօրէն մը ըլլալով՝ 600 միայն կ'ստանամ: Մեր երկիրը աղքատ է, պաշտօնեաներուն մեծ ամսական չի կրնար տալ»:

Երեք ամիս չարաչար աշխատեցայ պուլկարերէն սորվելու. և յաջողեցայ գաղլ.-պուլկարերէն և պուլ.-գաղլիերէն թարգմանութիւններ ընել և քննութիւնս անցուցի:

Բայց, ինկատի ասնելով որ Պուլկարիոյ ձմեռուան

Խիստ ցուրտը ինձ յարմար չէ և աղքատ երկրի մը մէջ յառաջանալը դժուար է, շունչս եգիպտոս ասի՞ թրիէսթի ճամբով: Մեծն նուպարի իր որդւոյն՝ Պօղոս Փաշայի իմ մասիս զրկած յանձնարարագրին վրայ՝



Եր. Ա. Պ. Ա. Թ-0ն 37 տարեկանին

վեց ամիս Պօղոս Փաշայի կողմէ իր տան մէջ հիւրասիրուեցայ և այս հանգամանքով ասիթ ունեցայ խիստ մօտէն ծանօթանալ իրեն: Առաջին անգամ իրեն հանգիպած էի 1881 կամ 1882 թուականներուն, իր մեծ մօրը՝ էպրու Հանըմին տունը ի Բարիզ:

ԵԳԻՊՏՈՍԻ ԿԵԸՆՔԸ

Երբ Եգիպտոս հասայ (1897), կը կարծէի թէ ան Տաճկաստանի մէկ մասը լինելուն՝ ժողովուրդին հետ կրնայի թրքերէն խօսիլ. բայց տեսայ թէ Ֆելլանը տաճկերէն բառ մ'իսկ չէր գիտեր և իմ տաճկերէն գիտնալս ինծի ուեէ օգտակարութիւն մը չունեցաւ:

Բնական է՝ սկսայ արաբերէն սորվիլ, և ինքնիւրենս կ'ըսէի. «Երեւայ թէ իմ ճակատագիրս է, ու մէն անգամ որ երկիր մը հաստատուիլ ուզեմ» այն տեղի լեզուն պէտք է սորվիմ»:

Հանգուցեալ Պօղոս Փաշա Նուպարի ասպետական հիւրասիրութիւնը վեց ամիս վայելելէս վերջ՝ զիս իր զանազան ագարակաց քննիչ կարգեց: Երեք տարի այդ պաշտօնը վարեցի և տեսնելով որ երկրին մէջ ինձ համար մեծ ապագայ կար եթէ ազատ լինէի՝ հրաժարականս տուի:

Փաշան թանթա քաղաքին մօտ, Սէկին գիւղին մէջ, կառավարական հողերէն 900 ֆէտան (acre) երկու կտորէ բաղկացեալ ագարակ մը ծախու առած էր և ես սոյն ագարակը կը բնակէի: Հողերուն մեծ մաս սը աղի և խոպան լինելուն՝ աշխատեցայ զանոնք բարելաւել: Նոյն միջոցին (1898), հանգուցեալ թագւոր Փաշա Յակոբեանի կողակիցը՝ Տիկ. Երանուհի, որու հետ արդէն Բարիզի մէջ ծանօթութիւն ունեցած էի, և որ քոյլըն էր Պոլսոյ Տօքթ. Խօրսանհնեան Փաշայի, Բարիզէն Գահիրէ եկած ժամանակ փափաք յայտնեց քիչ մը հող առնել: Իրեն առաջարկեցի Պօղոս Փաշայի սոյն ագարակի փոքր մասը, որ շուրջ 350 ֆէտանէ կը բաղկանար, և իրեն ծախուեցաւ ֆէտանը 45 սոկիի. մինչդեռ Փաշան գնած էր ֆէտանը 13 սոկիի: Այդ կտորին համար Տիկ. Յակոբեան վճարեց

շուրջ 16,000 սոկի: Ագարակին աղի և անմշակ հողերը յարատե աշխատութեան շնորհիւ յաջողած էի բարելաւել, այսինքն մշակելի հող դարձնել:

Օր մը երբ Փաշային հետ կառք նստած Գահիրէի մօտ Շուպրայի ագարակը կ'երթայինք, ինծի հարցուց թէ հիմա ֆէտանը ի՞նչ կրնար արժել: Երբ պատասխանեցի թէ 40 սոկի կրնար արժել՝ Փաշան իմ այս գինս չափազանց գտնելով ըստւ. «Եթէ 40 սոկիի յաձախորդ մը կրնաս գտնել անմիջապէս կը ծախեմ»: — 48 ժամէն պատասխանը կու տամ», ըսի: Բարիզ Տիկ. Յակոբեան Փաշայի հեռագրեցի որ իր արդէն առած հողին միւս մասը, որ 550 ֆէտանէ կը բազկանար, եթէ ուզէր ծախու առնել ֆէտանը 40 սոկիի՝ ինծի արտօնութիւն տար: Հետեւեալ օրը արտօնութեան հեռագիրը ստանալով Փաշան տեսայ և այդ կտորն ալ Տիկ. Յակոբեան Փաշայի հաշուոյն ծախուափ, որուն համար վճարուեցաւ 24,000 սոկի: այսինքն, այդ երկու կտոր հողին համար, որ 900 ֆէտան տարածութիւն ունէր, Տիկինը 40,000 սոկի վճարեց:

Ան ինձ պաշտօն յանձնած էր իր հողի տեսչութիւնը: Երկու տարի աշխատելէ վերջ, հողը բոլորովին բարելաւելուս շնորհիւ, առաջին գնուած մասը (350 ֆէտան) որ 16,000 սոկիի գնել տուած էի, յաջողեցայ ծախել տեղացի հողատէրի մը, 48,000 սոկիի: Ուրով Տիկ. Յակոբեանի կը մնար 8000 սոկիի շահ մը և 550 ֆէտան լաւ վիճակի մէջ ձրի հող, որ մի քանի տարիներ վերջ կ'արժէր մօտաւորապէս 100,000 սոկի:

Տիկ. Յակոբեան Փաշա ինձմէ խնդրած ըլլալով՝ որ Պոլսոյ իրեն համար հասութաբեր կալուած մը առնեմ և Ետիզուլէի Ս. Փ. Ազգ, Հիւանդանոցին վագրք ը-

նել տամ, սիրելի բարեկամիս՝ թղթավաճառ հանգուցեալ Խաչիկ Սղա Խօրասաննեանի գրեցի ու ան 12000 թրքական սոկիով Բերա Շիտակ Փողոցը «Աէպահ» լուսանկարչատան շէնքը ծախու առնելով վագրֆ ընել տուաւ Օրմաննեան Սրբազնի պատրիարքութեան օրով:

Սոյն շէնքին եկամուտը, որ տարեկան կարեւոր գումարի մը կը հասնի, մինչև այսօր յատկացուած է հիւանդանոցին յիմարանոցի ճիւղին:

Եգիպտոս հասնելէս 2-3 ամիս վերջը, 1900ի մօտերը, Աղեքսանդրիոյ Ռամէի կողմը տունս գտնուած մի օր յանկարծ Երուանդ էֆ, անուն անձը քովս եկաւ: Այս երիտասարդը Երոպիոյ Երկրագործ, դպրոցներէն շրջանաւարտ և Պոլիս Հալքալը Երկրագործ, վարժարանը երբ կը դասախոսէի՝ օգնականն էր: Իրեն բարի գալուստ մաղթելէ վերջ հարցուցի թէ ինչո՞ւ Եգիպտոս կու գար: Ինձ ըստւ, «Պոլսոյ կեանքէն զզուեցայ, իմացայ որ դուք այստեղ յաջողեր էք, մտածեցի թէ ես ալ հողագէտ ըլլալով՝ կրնամ ձեզի պէս յաջողիլ: Խնդրեմ, ինձի գործ մը գտէ՛ք»:

Իրեն պատասխաննեցի. «Գործ մը գտնալու համար ամէն բանէ առաջ քիչ շատ անուն մը շինելու է: Դուն գաղղիերէնի մէջ զօրաւոր ես (և իրօք ալ ինձմէ շատ աւելի զօրաւոր էր). Երկրագործ, այսինչ նիւթերուն վրայ յօդուածներ գրէ՛ La Réforme լրագրին տո՛ւր որ հրատարակէ, և ահա՛ յանձնարական նանամակն ալ: Յօդուածները հրատարակուելէն վերջ քեզ կրնամ հողացին գործ ընող պանքաներու անօրէններուն կամ մեծ հողատէրերու ներկայացնել, ուրոնք յօդուածներդ կարդացած ըլլալով՝ անունով քեզ ճանչցած լինելնուն՝ դիւրաւ պաշտօն մը կու տան»: Աւա՛զ, շաբաթ մը անցաւ, լրագրաց մէջ որեւից

յօդուած չտեսայ: Քանի մը օր վերջը Երուանդ էֆ, Կրկին եկաւ, նեղութեան մէջ գտնուիլը ըսելով, բնական է՝ պէտք եղած օգնութիւնը ըրի: Երբ հարցուցի թէ ինչո՞ւ յօդուած հրատարակած չէր, «Հիւանդ էի, տկար էի. բայց վաղը պիտի սկսիմ գրել և հրատարակել», պատասխանեց:

8-10 օր անցնելէ վերջ կրկին լրագրաց մէջ որեւից յօդուած չտեսայ: Աղեքսանդրիոյ Մէնչիէի հրապարակին վրայ գտնուած մեծ սրճարանի մը քոլէն անցած ժամանակս տեսայ թէ մեր Երուանդ էֆ, ներսը անկիւն մը նստած նարտ կը խաղար: Մէկ երկու օր շարունակ գացի և տեսայ որ առառութնէ մինչև Երեկոյ նարտ կամ թուղթ կը խաղար: Եւ երբ դրամը կը հատցնէր ինձի կը դիմէր:

7-8 ամիս այսպէս ժամանակ անցընելէ վերջ ինձ եկաւ ըսելով, «Այստեղ մարդու յարդ չեն ձանչնար. ես որոշեցի Պոլսոյ վերադառնալ. խնդրեմ ինձի քիչ մը օգնացէ՛ք»: Պէտք եղածը ըրի և մեկնեցաւ:

Այս մարդը որ ինձի չափ լաւ հողագէտ էր և գաղղիերէն գրելու մէջ մեծ դիւրութիւն ունէր ու նոյնիսկ գաղղիերէն բանաստեղծութիւններ գրած էր, եթէ աշխատէր կրնար յաջող գիրքի մը տէր ըլլալ: Աշխատի չուզեց և ստիպուեցաւ այն գժոխք երկիրը վերադառնալ:

Այս գրածս դաս մը ըլլայ սրճարաններու մէջ իւրենց կեանքը անցընող երիտասարդներուն:

Օր մը Գահիրէի Սրբանտիս Գափէ ըսուած սրճարանը նստած էի մի քանի եւրոպացի բարեկամներով, որոնց մէջ կար ամբողջ Եգիպտոսի ծանօթ անասնաբոյժ գաղղիացի Բիօ (Piot) Պէյ անուն անձը: Խօսակցութիւննիս բախտի վրայ եկած միջոցին Բիօ Պէյ ը-

սաւ. «Բախտ չկայ. բախտը չօշափելի առարկայ մը չէ որ մարդու կարող ըլլայ բռնել: Խելացի մէկը ևթէ կ'ուղէ բախտ ունենալ՝ պէտք է առիթները ստեղծէ և այդ առիթներէն օգտուելով բախտը շինած կ'ըլլայ»:

Երեկոյին Բիօ Պէյի այս խօսքերուն վրայ մտածեցի և ըսի ինքնիրենո, «Ես քիչ շատ արհեստիս մէջ հըմտութիւն ունենալու յաւակնութիւնը ունիմ: Ճակտիս վրայ գրուած չէ կարող հողագործ մը ըլլալս, և մարդու ծանօթ չիմ: Պէտք է ուրեմն առիթներ ստեղծեմ որպէսզի ժողովուրդը զիս ճանչնայ և օգտուիմ»: Այս խոկ պատճառաւ սկսայ գաղղիերէն թերթերու մէջ երկրագործութեան վրայ յօդուածներ տալ: Որով անունո քիչ շատ հանրածանօթ եղաւ:

Իմանալով որ Եգիպտոսի մէջ Եւրոպա առած մի քանի հողագէտներ կային, գաղղիերէն թերթերու մէջ պղափիկ ազդ մը հրատարակեցի ըսելով որ յառաջիկայ ամսոյ մէջ հողագործական առաջին ցուցահանդէսը տեղի պղտիս ունենայ Գահիրէի մօս՝ Կիղէի մէջ, առափ կը հրաւիրէի բոլոր հողագէտները՝ ցուցահանդէսին առաջին իրիկունը Գահիրէի էղպէքիսի պարտէլին սրահը:

Երբ նոյն օրը Երեկոյեան սոյն սրահը կ'սպասէի՝
17 հատի չափ օտարազգի երիտասարդներ եկան ինքնինքնին ներկայացուցին: Ասոնք ամէնքն ալ Եւրոպա ուսած էին: Զիրենք ժողովելով ըսի, «Ես երեք չէի յուսար որ ձեզ պէս 17 երիտասարդ ուժեր կային Եգիպտոսի մէջ: Այսօր շատ ուրախ եմ ձեզ ծանօթանալու: Մենք հողագէտներս Եգիպտոսի զանազան աղարակներուն մէջ կ'աշխատինք և իրարու բոլորովին անծանօթ մնացած ենք: Ինչպէս ճարտարապետները և երկրաչափները զանազան ընկերակցութիւններ կազմած են՝ ձեզ կ'առաջարկեմ որ մէնք ալ հո-

դագործական ընկերակցութիւն մը հիմնենք: Թէ՛ իւրարու օգտակար կ'ըլլանք և թէ երկրին»:

Ներկաները սիրով ընդունեցին առաջարկս և ինձ յանձնեցին այլպիսի ընկերակցութեան մը կանոնագիրը պատրաստելու գործը: Ինձ պէս՝ Կրինեօնէն շրջանաւարտ Լէորու Ժիւլիէն անուն երիտասարդին հետ միանալով սոյն կանոնագիրը պատրաստեցինք: Եւ կրկին լրագիրներուն մէջ ազդ մը տալով, թէ՛ ներկայ հողագէտներուն և թէ առաջին ժողովին չկըրցող մասնակցող ուրիշ հողագէտներու հրաւեր կարգացինք Աղեքսանդրիոյ մէջ տեղի ունենալիք ծաղկներու և բոյսերու ցուցահանդէսին ներկայ գտնուիլ: Նոյն օրը քսանէ աւելի ներկաներու՝ պատրաստած կանոնագիրս կարգացի, զոր վաւերացուցին և զիս ատենապետ ու ընկերու՝ և, Ժիւլիէնը ընդհանուր գարտուղար անուանեցին:

Նոյն ժողովին մէջ ըսի թէ՝ որպէսզի մեր ընկերակցութիւնը թէ՛ իրարու և թէ երկրին հողագործական զարգացման օգտակար ըլլայ՝ պէտք կը տեսնէի հողագործական ամսաթերթի մը հրատարակման: Ժողովը միաձայնութեամբ ընդունելով առաջարկս՝ մեր նոր կազմած 5-6 հոգիէ բաղկացեալ կօմիտէին արտօնութիւն տուաւ: Այլպիսի թերթ մը հրատարակելու համար դրամ պէտք էր և մէջտեղը մէկ լումայ չկար: Անմիջապէս բամպակի վաճառականներու դիմելով հասկցոցի մեր նպատակը և իրենցմէ 15 ական ուկի նուէր մը ինքրեցի, ըստ մեր կանոնագրի: 100 սոկիի չափ գումար մը ժողովելէս վերջ սկսանք ամսաթերթին հրատարակութեան, որու մէջ՝ գրեթէ ամէն թիւլին՝ բամպակի, ցորենեղէններու մշակութեանց վրայ յօդուածներ կը հրատարակէի: Ուրախ եմ ըսելու որ սոյն թերթը մինչև այսօր կը շարունակուի:

Իշխան Հիւսէյին, որ մեծ ազդեցիկ հողատէր մ'էր և որ վերջէն Եգիպտոսի թագաւոր եղաւ, յօդուածներէս շահագրգռուելով՝ ուզեց զիս տեսնել։ Երկու ժամ խօսակցութենէ վերջ, որ աւելի ինձ թուեցաւ երկրագործական հմտութեանս մասին հարցաքննութիւն մը քան թէ խօսակցութիւն, ինձ ըստ։ «Յօդուածներուդ շատ հաւնեցայ. քեզ կ'առաջարկեմ ամիսը երկու օր ինձ յատկացնել։ Միասին ագարակս կ'երթանք և այնտեղ պէտք եղած հրահանգները կուտաս։ Ասոր փոխարէն քեզի 25 ոսկի ամսական կը վճարեմ»։ Ուրախութեամբ ընդունեցի։

Եղայրը՝ Իշխան Խորահիմ ալ, իմանալով մեր այս կարգադրութիւնը, ինձ լուր զրկեց երթալ զինքը տեսնել։ Յօդուածներս կարգացած և շատ գոհ մնացած ըլլալը յայտնելէ վերջ՝ «Եղայրս՝ Իշխան Հիւսէյինի հետ ըրած կարգադրութիւնդ ես ալ ընել կ'ուզել։ Եթէ ամիսը երկու օր գալ ագարակս այցելել և պէտք եղած հրահանգները տալ ուզես՝ պատրաստ եմ նոյն վճարումը ընել»։ Այս առաջարկն ալ սիրով ընդունեցի։

Ինչպիրենս կը մտածէի. «Ո՞րչափ ճշմարիտ է եղեր գաղղիացի բարեկամիս ըստծը — Ասիթ պէտք է ստեղծել որպէսզի բախտը գայ»։ Ահա՝ յօդուածներուս ըլնորհիւ՝ ամսուան մէջ չորս օր աշխատութեան փոխարէն 50 ոսկի ոռձիկի մը կ'արժանանայի, և կ'ըսէի. «Բախտը ինձ ժպտիլ սկսած է»։

Մի քանի ամիս վերջ, Կազի Ահմէտ Մուխթար Փաշային (որ թրքական կառավարութեան կողմանէ իբրև գօմիսէր զրկուած էր Եգիպտոս) տղան՝ Ժէնէռալ Մահմուտ Մուխթար Փաշան Պոլիսէն Եգիպտոս եկաւ. Նա Խտիվ հսմայիլ Փաշայի աղջկան՝ Իշխանուհի Նիյմէթի հետ (որ մի քանի մեծ ագարակներ ունէր) ամուսնա-

ցած ըլլալով՝ եկած էր կնոջը ագարակներուն վիճակը քննիւ. Սուիթէն օգուտ քաղել ուզելով, հողագործական ամսաթերթիս հաւաքածոն իրեն տարի և նուիրեցի, ըսելով. «Դուք այս երկրին մէջ մեծ ագարակներ ունիք. այս յօդուածներս Զեղ կրնան շահագըլուգուելք»։

Հետեւեալ օրը Մահմուտ Փաշա ինձ լուր զրկեց «Ի երթամ զինքը տեսնեմ։ Երբ գացի՝ ինձ ըստ. «Տըւած թերթերդ մեծ հետաքրքրութեամբ կարտացի։ Ճիշդ ինծի ալ քեզի պէս մէկը պէտք էր։ Կը փափաքիմ քեզ 100 եգիպ. ոսկի թոշակով իմ վեհիլու (font de pourvoir) ընել ագարակներուս»։

Ինչպէս ընթերցազը կը տեսնայ, ա'լ բախտին կը ու իմ կաղմս հակած էր։ Միայն այս յիշուած երեք ունչական 150 ոսկի (որ նախարարական ուղարկը բէն պէտք չահէի։ Փաշային պատասխանեցի. «Զեր ներկայ փոխանորդը՝ Ղալիփ Արմանիուս Պէյը (որ թէպէտ տպէտ՝ բայց պարկեշտ անձ մ'էր) ընտանիքի տէր է։ Անոր հացը ասնել չեմ ուզեր։ Ինծի, հսդէ, տէր է։ Անոր հացը ասնել չեմ ուզեր։ Ինծի, հսդէ, փոխանորդի տիտղոս տալու տեղ՝ ընդհ. քննչչի տիտղոսնորդի»։

— Հոգ չէ, Փաշա. անունի, տիտղոսի կարեւորութիւն չեմ տար. Միայն թէ ամսականով չեմ ուզեր աշխատիլ Զեր քովը, որպէսզի երբ Պոլիս մեկնիք հոն գտնուած ժամանակնիդ մաքերնուդ չանցնի թէ ես պէտք եղածին պէս չեմ աշխատիր, հանգիստ տեղս կը գոմիսէր պէտք չեմ աշխատիր, կ'սպասեմ որ թոշակս առնատիմ և ամսուն վերջին կ'սպասեմ որ թոշակս առնատիմ. Ես Զեղ կ'առաջարկեմ Զեր ամէն մէկ ագարակի զանազան մշակութեանց երեք տարուան միջին կի զանազան մշակութեանց երեք տարուան միջին (rendement) հաշուել և աւելի ինչ որ ստա-

նանք երեք չորսրրդը Զեղի և մէկ չորսրրդը միայն ինձի
թող լինի։ Եթէ չչաջողիմ աւելի բերք ստանալ։ Հոգ
չէ, աշխատութիւնս առանց վարձքի մնացած ըլլայ։

Փաշան զարմանօք և մեծ գոհունակութեամբ ըն-
դունեց և հինգ տարուան պայմանագիր մը կնքեցինք։

Քիմիական աղբերու և լաւ մշակութեան շնորհիւ-
յաջողեցայ առէն ագարակի մէջ ցորենեղէններու և
բամպակի բերքը կրկնապատկել, մինչեւ խալ եռապատ-
կել։ Որով տարեկան կարեւոր եկամուռ մը ձեռքս
կ'անցնէր։

Կազի Ահմէտ Մուխթար Փաշայի Եղիպատոս բնակած
ժամանակ՝ որ տեսակ մը աքսոր էր Մուլթան Համբ-
տի կողմէ, յաճախ առիթը կ'ունենայի իրեն երթարու-
և զանազան խնդիրներու վրայ կը խօսակցէինք։ Ան-
ինձ պատմեց թէ 1877ի թուրքեառու պատերազմին
ժամանակ ինք Սնատոլուի ընդհ. հրամանատարը հ-
ղած էր։ Գովեստով խօսեցաւ հայ գիւղացիներու և
հայ ժողովուրդին կառավարութեան հանդէպ ցոյց ար-
ևած հաւատարմութեան մասին, ըսելով թէ ինչպէս
թուրք զինուորներու մեծ քանակութեամբ ուտելիք
կը հայթայթէին և ձիերուն՝ խոս ու զարի (աւելորդ
է ըսել թէ ձրի)։ Պատմեց նաև թէ 1856ի Խրիմի
պատերազմին՝ կառավարութիւնը հայ ժողովուրդէն
ահազին քանակութեամբ թէ բանակի զինուորներուն
և թէ կենդանեաց ուտելիք գնած և պատերազմին
վերջ փոխարժէքը վճարել խստացած ըլլալով հան-
գերձ դահեկան մ'խալ տուած չէ եղեր, և հակառակ
իր Պոլիս ըրած գիւղուներուն՝ չէ յաջողեր Հայոց առ-
նելիքները վճարել տալ։

Կազի Ահմէտ Մուխթար Փաշայի վկայութիւնը ան-
գամ մը ևս ցոյց կու տայ թէ Հայերը միշտ հաւատա-

րիմ գտնուած են և միշտ ալ կառավարութիւնը իրենց
իրաւունքները կերտծ է։

Փիէո Լօթիի, Քլօս Ֆառէոի և նմաններու ականջը
խօսի։

Եղիպատոս գտնուած ժամանակս հոն քիչ շատ ազ-
դեցութիւն ձեռք բերած ըլլալուն՝ շատ Հայեր ինձ կը
դիմէին որպէսզի իրենց գործ մը հայթայթեմ, և իրօք
ալ աշխատած հմ օգտակար ըլլալ։

Ինձ զիմողներու մէջ 40-45 տարեկան մարդիկ ալ
կը գտնուէին և կ'ըսէին թէ բախտ չունենալուն հա-
մար մինչև այդ տարիքնին որեփցէ կանոնաւոր գործ
մը ունենալու յաջողած չէին։

Այդ տեսակներուն շատ երես չէի տար, զի, երբ
մէկը մինչև 45 տարիքը կոմէ և գէշ կամ լաւ գիր-
քի մը տէր չըլլար՝ անպատճառ մեծ թերութիւն մը
ունեցած ըլլալու է, կամ ծուլութիւն, կամ կռուա-
զանութիւն, կամ գողութիւն, ևն։ Պարկեշտ և կա-
րող մէկը կրնայ ամիսներով անգործ մնալ, բայց օրին
մէկը կը յաջողի։

Եղիպատոսի մէջ ունեցած յաջողութիւնս չարաչար
աշխատութեանս կը պարտիմ։ Սուաւոնները, երբ ա-
զարակները կը գտնուէի, արշալոյսին արդէն ոստի
վրայ էի։ Կը փափաքէի սոսրադաս պաշտօնեաներուս
բարի օրինակ տալ, որպէսզի անոնք ալ կանուխ ել-
լարի մէկ ագարակէն միւսը, մէկ հողէն միւսը կ'եր-
տակ մէկ ագարակէն միւսը, մէկ հողէն միւսը կ'եր-
տակ և շատ անգամներ կենդանիէն վար իջնելով ար-
թայի և շատ անգամներ կենդանիէն վար իջնելով ար-
թայի և շատ անգամներ կոտէն տեսնելու և ըստ այնմ պէտք ե-
կութիւնը մօտէն տեսնելու և ըստ այնմ պէտք ե-

կամ հրահանդները տալու։ Ցորեկուան ճաշս գրպանս

գտնուած մի քանի պիսքիւիով և կտոր մը չօքոլայով
կ'ընէի: Մինչև երեկոյեան ժամը 8 այսպէս չարաչար
կեանք մը անցուցած եմ տարիներով:

Ես ստիպեալ չէի առաւոտները այնչափ կանուխ ել-
լել և մարմինս այնչափ չարչարել. բայց պարտակա-
նութեանս գիտակութեան զգացումը ունենալով՝ իմ
պարտքս կը կատարէի, քանի որ վճարեալ էի:

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂԲԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ. — Ե-
գիտառ հասած ժամանակո՛ յետ քննութեան հասկցայ
թէ քիմիական աղբերու գործածութիւնը բոլորովին
անձանօթ է հողագործներուն:

Պօղոս Նուպար Փաշայի Սէկինի ագարակին մէջ
գտնուած միջոցիս ուզեցի փորձեր ընել և Մարտէլէն
մի քանի պարկ ուրեց-րհօսրհատ բներ
տուի: Ասոնցմով բամպակի և ցորենի վրայ ըրած փոր-
ձերս շատ յաջող արդիւնք տալէն քաջալերուած՝ սկը-
սայ աւելի մեծ քանակութեամբ սոյն աղբերէն գոր-
ծածել:

Եգիտառոսի աւագանիներէն Ռիսս Փաշա, որ երեք
անդամ նախարարապետ եղած է, Սէկինի ագարակէն
կէս ժամ հեռաւորութեան վրայ 500 ֆէտանն գեղե-
ցիկ ագարակ մ'ունէր: Երբ կ'իմանայի թէ Փաշան
Դահիրէն իր ագարակը եկած է՝ կը փութայի իրեն
այցելութեան երթալ: Զիս սիրով կ'ընդունէր: Ինք
երկրագործութեան մեծ սիրահար մը ըլլալով՝ բրա-
թիքով և իր խելքովը արհեստին շատ լաւ ծանօթա-
ցած լինելուն՝ ժամերով երկրագործական զանազան
խնդիրներու վրայ կը խօսակցէինք տաճկերէն լեզ-
ուով: Զի, Եգիտառոսի հին նախարարները, որ տաճ-
կական, ալպանական կամ չէրքէզ ծնունդ ունէին,
տաճկերէն կը խօսէին:

Օր մը երբ իրեն ըսի թէ քիմիական աղբերու փոր-
ձը ըրած էի և լաւ արդիւնք տուած էր, բարկանալով
մը ըսաւ. «Ես քեզ լուրջ մէկու մը տեղ դրած եմ, ու-
րիշ անգամ կ'արգիւեմ այդ նիւթին վրայ ինծի խօսե-
լու: Ժամանակին Դոմայու (պետական հողերու)
վարչութիւնը Դաղղիայէն հողագէտ մը բերել տուած
էր, այդ մարդը քու ըսած քիմիական աղբերովդ փոր-
ձեր ըրաւ և ամենեւին չյաջողեցաւ: Մեր հին ձեւով
ըրած մշակութիւնը աւելի բերք տուաւ»:

Զարմացայ Փաշային այս ըսածին: Երբ Դոմայու
վարչութեան ընդհանարար Բիօ Պէյին (որ տա-
րիներէ իվեր Եգիտառ կը գտնուէր) Ռիսս Փաշայի
ինձ ըսածը կրկնելով տեղեկութիւն հարցուցի թէ ին-
չէ՞ն այդ Դաղղիային չէր յաջողած քիմիական աղբերու
իր փորձին մէջ, Բիօ Պէյ ինդալով ինձ ըսաւ. «Այս
անձը շատ կարող էր: Փորձերը լրջօրէն կատարեց.
բայց փորձերը տեղի ունեցած ագարակին տնօրէնը,
որ ագէտ Զէրքէզ մըն էր, վախնալով թէ մի՛ գուցէ
եթէ փորձերը յաջող ելք տան՝ վարչութիւնը զինքը
պաշտօնանկ կ'ընէ: և այդ Գաղղիացին իր տեղը կ'ան-
ցընէ, ցորենին հասունցած կտրուած ժամանակը իր
պահապաններուն միջոցաւ քիմիական աղբով մշակ-
ուած հունձքին կէսը գիշերանց իր հին ձեւով ցանած
արտին վրայ տանիլ կու տայ: Եւ վերջը իր վարչու-
թեան ներկայացուցած տեղեկագրին մէջ կ'ըսէ. «Այս
Դաղղիային վրած փորձին պատճառաւ ցորենը մէկին
չորս տուաւ, մինչդեռ մեր հին դրութեամբ ըրած մշա-
կութենէն մէկին տասը տոինք: Այս քիմիական աղբը
հողին վեսասկար է, ևն»: Դոմայու վարչութիւնն
ալ հաւատալով այդ Գաղղիացին կը ճամբէ:

Ահա այս էր պատճառը որ Ռիսս Փաշա քիմիական
աղբերու հակառակ կը գտնուէր:

Երկրարդ տարին՝ իրեն այցելութեան գացած ժամանակու՝ կրկին, հակառակ իր արգելքին, փորձերուս վրայ խօսելով ըսի թէ ցորենը սաչափ և բամպակը սաչափ բերք տուած էր ինծի: Մի քանի ամիս վերջը, մարտ ամսոյ մէջ, Ծիստ Փաշային նամակ մը ստացայ որով կը խնդրէր անմիջապէս իրեն երթալ: Երբ գացի՝ ըստւ, «Թօսի աղարակիս մէջ (որ 900 ֆէտան տարածութիւն ունի) ամէն տարի 300 ֆէտան բամպակ կը ցանեմ: Այս տարի կենդանեաց ազրը քիչ ըլլալուն՝ միայն 200 ֆէտան կրցի ազրել, և մնացեալ 100 ֆէտանը, որ տկար հող մ'է, առանց ազրի պիտի մնայ: Դուն ժամանակին քիմիական ազրի վրայ խօսած էիր: Խնդրե՛մ, սոյն 100 ֆէտանին համար ո՞ր տեսակ և ի՞նչ քանակութեամբ քիմիական ազր որ պէտք է՝ ըսէ՛, լիրել տամ և միասին աղարակս երթալով այնտեղ այդ 100 ֆէտանին վրայ ցանես»:

Ինձ համար մեծ գոհունակութիւն մը եղաւ Փաշային լինձմէ խնդրածը, նա որ քիմիական ազրին անունն անգամ բերան առնել ինձ արգիլած էր:

Շահու յոյսը մարդուս շատ բան ընել կու տայ, նոյնիսկ եթէ մի քանի անգամ եպարքոս եղած ըլլայ:

—Փաշա՛, լսի, Դուք արգէն 200 ֆէտանը աղբած և ցանած էք Զեր միւս ուժով հողին մէջ: Կ'ըսէք որ այս 100 ֆէտանը տկար հող մ'ունի և ցանքը ուշ պիտի ըլլայ: Այդ հողին թէ տեսակը գէշ լինելուն և թէ միւս 200 ֆէտանէն ուշ ցանուելուն պատճառաւ բնական է պակաս բերք պիտի տայ և Դուք ամբողջ յանցանքը քիմիական ազրին պիտի վերադրէք:

—Իրաւունք ունիս, ըստւ, սոյն 100 ֆէտանին ամէն մէկ ֆէտը 5 քանթարէն ինչ որ աւելի տայ քիմիական ազրին պիտի վերագրեմ»:

Պէտք եղածը ըրի և բամպակը ժողվելէն վերջ, նոյնիմբեր ամսոյ վերջերը, երբ օր մը Փաշային գացած էի՝ զիս տեսածին պէս ուրախութեամբ ըստւ: «Գիտե՞ս, փորձդ 8 քանթար տուաւ, 3 քանթար աւելի քան ինչ որ կը յուսայի: Հիմա քիմիական աղբերուստակարութեան կը հաւատամ և համոզուեցայ:

Հ. Բ. Բ., ՄիԱՀԻԹԻԻՆԸ. — Ազգային տեսակէտով՝ Եգիպտասի մէջ ամէնէն կարեւոր գործու եղաւ 1905 թուականին Վաւեմ. Պօլոս Փաշա Նուպարէ խնդրել որ Բարեգործական ընկերութիւն մը հաստատէ Անատոլուի չարչարեալ և հալածեալ մեր եղբայրներուն համար և այդ գործին գլուխը անցնի: Ինչ որ Փաշան, իր ազգասիրական զգացումէն մղեալ, սիրով ընդունեց և կատարեց. և այն օրէն սկսանք միասին աշխատիւ:

Ուրախ եմ ըսելու թէ այս կերպով ալ յաջողեցայ սիրելի ազգիս օգտակար ըլլալ:

Ուրիշ գրքոյկով մը Բարեգործականի հիմնադրութեան պատճութիւնը մանրամասնորէն հրատարակած լինելուս՝ աւելորդ կը սեպեմ խօսիլ այս մասին:

ԽՏԻՎ ԱՊՊԱՍ ՀԻԼՄԻ ՓԱՇԱՅԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻԻՆԸ ԵՒ ՊԼՅՈՒԹԵԱՆ ՏԻՏՈՒՍ. — Եգիպտասս նոր գացած ժամանակու, երբ հողագործութեան առաջին ցուցահանդէսը տեղի ունեցաւ, Սէկինի աղարակէն ցորենեղէններու, բամպակի զանազան նմոցներ ցուցադրած էի: Խափվ Ապպաս Հիլմի Փաշան երբ քովս մօտեցաւ՝ իրեն ընկերացով պալատականներէն մին, իզգէթ Փաշա, զիս ներկայացուց և սկսանք տածկերէն խօսիլ: Պէտք եղած բացատրութիւնները տուի և կ'երեւայ թէ շատ գոհ մնալով՝

ինձ պելութեան աստիճան տուաւ և այդ օրէն մեծ բարեկամութիւն մը հաստատուեցաւ մեր երկուքին մէջ։ Միասին իր պարակները կ'երթայինք, ուր բամպակի մշակութեան վրայ քիմիական ազբերու փորձեր ըրած եմ։ Նոգեկառքով իր Մարիոթի կողմը ունեցած հողերը այցելած և գիշերած ենք։

Բարձր եղիպատուի Ասուանի նոր շինուած ջրամբարին (barrage) պաշտօնական բացման համար երր իր Տահապիեով (նաւ) հոն կ'ուզուէր, իր նաւուն մէջ զիս հրաւիրեց և տասը օր միասին գտնուեցանք։

Ամէն անդամ որ պալատը երթայի, անմիջապէս սիրով կ'ընդունէր զիս և շատ անդամ ցորեկուան ճաշչի վար կը գնէր։

Երբ իր Գուպպէի պալատը (որ պարակի մը մէջ էր) կ'երթայի, կառքին մէջ զիս իր քովը նստեցնելով կը պտըացնէր։ Խոխին ինձ այս ցոյց տուած մօտութիւնը մեծ պատիւ մ'էր ինձ համար։

Օր մը երբ կը խօսակցէինք՝ ինձ ըստւ, «Ամէն անդամ որ Սէկինի պարակէն քաղաք իշնես՝ եկո՛ւր զիս տես։ մի՛ քաշուիր։

—Տէ՛ր, ըսի, շատ անդամ հետո որտէնիօթ չեմ կրեր և առանց որտէնկօթի ալ Զեր Բարձրութեան ներկայանալ անպատշաճ է։

—Քեզի համար չէ այդ պաշտօնական բանը, ըստւ։ եթէ կալապիեով (ֆէլլահի վերարկու) անդամ գաս՛քեզի կ'ընդունիմ։

Օր մ'ալ, երբ Գուպպէի պալատը գացած և իր սենեկապետին միջոցով գոլուստս իմացուցած էի, Խոխ Ապպաս Փաշան անմիջապէս պարակէղ իջաւ, քովս եւկաւ և, երկուքս թիկնաթուներու վրայ նստած, ինձ հետ խոսած ժամանակը ըստւ։ «Աղաթօն Պէջ բարեկամ», մինչեւ իմա դու իմ գործերուս աշխատեցար

առանց որեկցէ վարձքի։ կ'ուզեմ քեզի ամսական մը յատկացնել։

—Կ'աղաչեմ, Տէ՛ր, ըսի, ինձի այդպէս շնորհք մը մի՛ ընէք։

Զարմացմամբ հարցուց, «Ինչո՞ւ»։

Պատասխանեցի, «Ես Զեր շնորհիւը ասդիէն անդիէն բաւական ամսական կ'ստանամ, որ ինձ լիուլի կը բաւէ։ Ես Զեղ վերջին աստիճան սիրելուս՝ կը փափաքիմ առանց վճարումի աշխատիլ, որպէսզի վսահ ըլլաք իմ առ Զեղ ունեցած յարգանքիս և սիրոյս։ Եթէ ամսական մը տաք՝ կարելի է միտքերնուող անցնի որ Զեր գրամին համար է որ կ'աշխատիմ։ Զեր ինձ ըրած սիրալիր ընկունելութիւնը գրամէն շատ աւելի յարգի է։

Ապպաս Փաշա շատ գոհ մնաց։ Քիչ մը յետոյ ըստւ, «Ամէն մարդ ինձ կը դիմէ շնորք մը ստանալու համար գուն մինչեւ հիմա որեկցէ դիմում մը չըրիր։ քեզի փաշայութեան աստիճանը պիտի տամ»։

Երբ իր առաջարկութիւնը լսեցի՝ «Տէ՛ր իմ, ըսի, կ'աղաչեմ ինձի այդպիսի գէշութիւն մը մի՛ ընէք»։

Խոխիլը զարմացմամբ՝ «Խօսքո չհասկցար։ քեզ փաշա պիտի ընեմ» ըստւ։

—Տէ՛ր, շատ լաւ հասկցայ», ըսի։

—Զեմ հասկնար», յարեց նորէն։

—Խոնդիրը շատ պարզ է, ըսի։ եթէ «Փաշա»ի տիտրուս ունինամ՝ ծախքերս պիտի քառապատկուին։ Ես որ աստուընէ մինչեւ երեկոյ այն կիզիչ տաքերուն ինձ յանձնուած արտերը կ'այցելիմ, ամսական լաւ եկամուտ մը կ'ստանամ։ Փաշայութեան ախտղոսին համար ծախքերս մնձցնել և տարւոյն վերջը որեկցէ խոնյողութիւն մը չունենալէ սերի կ'ընտրեմ «պէջ»ի համեստ տիտղոսավը ապրիլ, որպէսզի կարող ըլլամ

Խնայողութիւն ընել զաւակներուս և ընտանիքիս առպահն ապահովելու համար»:

Խտիվը վայրկեան մը մտածեց և ձեռքո ուժով մը բռնելով ըստաւ. «Ուրախութեամբ կը տեսնեմ որ խելացի մէկն ես և իրաւունք ունիս: Նայէ», պալատին հիւրանոցը զիս տեսնել ուզող փաշաներով լիցուն է. քու գալդ իմացածիս պէս զանոնք թողուցի և քովդ եկայ: Տիտղոս մը որեւիցէ կարեւորութիւն չունի, արժանիք ունեցող մէկը միշտ կը գնահատուի»:

Մինչև վերջը Ապահո Փաշայի կատարեալ համակրանքը և սէրը կը վայելէի:

Գահիրէ գտնուած ժամանակս օր մը Առաջնորդարանէն լուր եկաւ թէ Հնդկաստանի և Պարսկաստանի թեմերու առաջնորդը՝ Այլատեան Սրբազն եկած է և կ'ուզէ զիս տեսնել: Փութացի Առաջնորդարան և զինըը տեսայ: Ինձ ըստաւ. «Իմացայ որ Խտիվին հետ լաւ յարաբերութեան մէջ ես. զինքը տեսնել կը փափաքիմ. միթէ կարելի՞ է ունկնդրութիւն մը ստանալ իրմէ»:

—Ճատ սիրով, Սրբազն», ըսի: Անմիջապէս պալատ երթալով հետեւեալ օրուան համար ժամադրութիւն մը ստացայ և կրկին Առաջնորդարան դառնալով Սրբազնին իմաց տուի:

Հետեւեալ օրը Սրբազնը միասին առած՝ պալատ տարի և Խտիվ Ապահո Փաշային ներկայացուցի: Բայց նախապէս կառքին մէջ իրեն ըսի թէ լաւ տպաւորութիւն կ'ընէր Խտիվին վրայ եթէ ըսէր. «Ես պաշտօնով Եդիստառու եկած չեմ, բայց եկած օրէս իվեր հայ ժողովուրդէն այնչափ Զեր գովեսաը իմացայ որ փափեցայ իմ յարգանքներս Զեղ ներկայացնել առ ի երախտագիտութիւն Հայոց հանդէպ Զեր ցոյց տուած

համակրանքին»: Սրբազնը ներկայացնելէս վերջ, ինք խօսք առնելով տուած դասս նոյնութեամբ կը րկնեց: Խտիվը շատ գոհ մնաց և զանազան խնդիրներու վրայ խօսելէ յետոյ երբ Սրբազնին հետ հրաժեշտ տանելով կը մեկնէինք՝ զիս կանչեց կամաց մը և ըստաւ. «Ճատ գոհ մնացի Սրբազնէն: Կարծեմ նշան չունի, իրեն հարցուր թէ Օսմանիէի՞ թէ ոչ Մէջիտիէի պատուանշան մը ունենալ կ'ուզէ, որպէսզի իրեն տամ:

Սրբազնին մօտ վագեցի և Խտիվին ըստածը կրկնեցի: Սրբազնը՝ «Ո՛չ, ըստաւ. Խտիվին տալիք նշանները թրքական նշաններ են: Ես չեմ փափաքիր կուրծքիս վրայ թրքական շքանշան կրել»: Ես ապշած մնացի: Խտիվը անդին կ'սպասէր. ի՞նչ պատասխան տայի իրեն: Եթէ ըսէր թէ տալիք նշաննիդ կը մերժէ՝ իրեն հանդէպ մեծ անարգանք մը պիտի ըւրար: Կարծէք այդ միջոցին Նախախնամութենէն ներչնչուելով Խտիվին մօտեցայ և ըսի, «Արբագանին հաւարդեցի Զեր ըստածը, Տէ՛ր իմ. պատավսանեց թէ ես պաշտօնով եկած չեմ, պարզ ճամբորդ մ'եմ. շատ երախտապարտ եմ իր բարեացակամութեան համար: Քանի որ կրօնաւոր մըն եմ, իթէ ինծի շնորհք մը ըսնել կ'ուզէ, թո՛ղ իր պատկերը տայ որ առաւոտ երեկոյ վրան նայելով իրեն համար ազօթք ընեմ»:

Խտիվը բնականաբար շատ գոհ մնաց: Հետեւեալ օրը պատկերը ինծի տուած և ես ալ Սրբազնին յանձնեցի:

Այլատեան Սրբազնին այս ըստածը իր ազգասիրութեան մի ապացոյցն է: Ան չփափաքեցաւ իր կուրծքին վրայ կրել Մէջիտիէի կամ Օսմանիէի թրքական պատուանշանը, քանի որ այն միջոցին թուրք կառավարութիւնը հայութիւնը կը հալածէր ու կը ջարդէր:

Այդ ատեն Եղիպատոս իրեն մասնաւոր Եղիպտական նշանները չունէր։ Մեծ պատերազմէն վերջը միայն ունեցաւ։

ԼՕՐՏ ՔՐՈՄԷՐԻ ԵՒ ԼՕՐՏ ՔԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՅԱՐՍԲԵՐՈՒԹԻՒՆՆԸ. — Երբ Եղիպատոս հասայ՝ Լօրտ Քրօմէր անգլիական կառավարութեան ներկայացուցիչն էր։ Իմանալով իմ երկրագործական գործունէութիւնս, զիս տեսնելու փափաքը ունեցեր էր և ժամագրութիւն տուաւ։ «Քանի որ գիւղերը յաճախ կը գտնուիս, ըստ, գիւղական կեանքի ծանօթ ես. ի՞նչ է գաղափարդ»։

Իրեն ըսի. «Ֆէլլահը երթալով կ'ըմբռստանայ։ Թուրքերուն ժամանակ խարազանով կը պատճուէր ան։ Կիմա խարազանի վախը չըլլալուն՝ ամէն օր գուղութիւն կ'ընէ, և երբ կը բոնուի՛ իրբւ պատիգ բանս կը դրուի մի քանի ամիս։ Յանտը ֆէլլահին համար պատիգ չէ, զի հոն մաքուր տեղ մը կը պառկի, մաքուր ջուր և հաց կ'ստանայ և շատ աւելի հանգիստ է՝ քան իր տունը։ Այդ աւելի քաջալերութիւն կը լինի իրեն համար։ Եթէ կը փափաքիք որ ապահովութիւն տիրէ գիւղերու մէջ՝ պէտք է խարազանի դրութիւնը վերահաստատել»։

Լօրտ Քրօմէր ըսածէս գոհ չմնաց։ Բայց երկրագործական նիւթերու վրայ տուած տեղեկութիւններէն զինքը գոհ ձգեցի և մեկնեցայ։

Լօրտ Քիչնէր մեծ ոէր և փափաք ցոյց տուած էր երկրագործութիւնը զարգացնելու, և հողագործներուն ամէն տեսակ դիւրութիւն տալ կ'ուզէր։ Լսած էի թէ ամենափաքը ֆէլլահ մը իսկ երբ իրեն դիմում ընէր խեղիրը կը քննէր և եթէ իրաւացի գտնէր՝ անմիջաւ

պէտ պէտք եղած հրամանը ընելով գոհացում կուտար։ Լեռն Պէջ Յակոբեանի Գաֆրը Շէյլի կողմերը ունեցած ագարակին ջուրի նեղութեանը համար՝ Գահիրէ Լօրտ Քիչնէրի ապարանքը դիմեցի և զինքը տեսնել ուղեցի։ Խնդիրքս մտիկ ընելէ վերջ՝ «Պէտք եղածը կ'ընեմ» ըսելով զիս ճամբեց։ Իրօք ալ պէտք եղած հրամանները տուած ըլլալուն չնորհիւ՝ ագարակին ջըրանցքին մէջ ջուր գալով կրցինք հունձքը չորնալէ պատել։

Եղիպատոսի մէջ բաւական տարիներէ իվեր ծխախոսի մշակութիւնը արգիլուած էր։ Վերջերը լրագիրները մեծ պայքար կը մզէին որպէսզի արգելքը վերցուի։ Լօրտ Քիչնէր զիս կանչելով գաղափարս հարցուց։ Իրեն ըսի. «Եղիպատոսի հողը ազնիւ բամպակ կը հասցնէ, բայց ստորին ծխախոտ։ Տաճկաստանի հողն ալ շատ լաւ ծխախոտ, բայց գէշ տեսակ բամպակ կը հասցնէ։ Մենք Եղիպատոսի հողագործներս պէտք է բամպակի մշակութեան կարեւորութիւն տանք և ծխախոտի մշակութեամբ չզբաղինք։ Եթէ նոյնիսկ ծխախոտի մշակութեան հրաման տրուի՛ Եղիպատոս ստիպեալ է Տաճկաստանէն ծխախոտ ներածել։ որով ծխախոտի մշակութեան արտօնութիւնը մեծ բարիք մը չի կրնար սլլալ ֆէլլահին։»

Կ'երեւի թէ ըսածներս Լօրտ Քիչնէրի շատ հաճելի թուեցան, զի այն օրէն սկսեալ երկրագործութեան վերաբերեալ կարեւոր խնդիրներու համար զիս կը կանչէր և գաղափարս կը հարցնէր։

Ինձ համար մեծ պատիւ մ'էր այս։

ՀԻՒՍԼՅԻՆ ԹԱԳՈՒՈՒՐԸ. — Եղիպատոսի Հիւսէյին թագաւորը երբ իշխան Հիւսէյին էր տակաւին, երկրագործութեան վրայ ունեցած իր մեծ փափաքէն մըղ-

եալ՝ հողագործական ընկերութիւն մը հաստատած էր
որ Société Khediviale d'Agriculture անունը կը
կրէր և պաշտօնական հանգամանք մը ունէր:

Ինք նախագահն էր սոյն ընկերութեան վարչ, ժո-
ղովին և Պօղոս Փաշա Նուպար Բ., նախագահն, ևս ալ
խորհրդատու անդամներէն էի: Այս բարձր ժողովին
մէջ կային եղիպատացի մեծ հողատէր մի քանի փաշա-
ներ և կառավարութեան մէջ գտնուած անդիպացի
խորհրդականներ: Երբ խիստ կարեւոր ու դժուար
խնդրոյ մը զրայ կը զիմարանուէր և ներկաներէն ո՛չ
մին ելք մը ցոյց կու տար, Իշխան Հիւսէյինի աչքի-
բը (ինչպէս նաև միւս ներկաներուն) Պօղոս Նուպա-
րի կ'ուղղուէին: Պօղոս Փաշա վայրկեան մը մտածե-
լէ զերջ սուքի կ'ելլէր, ճամբայ մը ցոյց կու տար զոր
ներկաներուն ամէնքն ալ միաձայնութեամբ կ'ընդու-
նէին և այնպէս ալ կառավարութեան կը գրուէր:

Բնական է՝ ինձ համար մեծ պատիւ մ'էր որ սոյն
ժողովի երկու Հայերէն մէկն էի, և ինքզինքս հպարտ
կ'զգայի ամենադժուար խնդիրներու մէջ Փաշային յա-
ջողութիւնը տեսնելով:

Մեծ պատերազմին սկիզբը, բարեկամիս՝ Խոիվ Սպ-
ասո Փաշայի թրքաւէր և հականնդիպական քաղաքա-
կանութիւնը պատճառ եղաւ իր գահնկէցութեան, և
իր տեղը անցաւ հօրեղբայրը՝ Իշխան Հիւսէյին,

Թագաւոր Հիւսէյին, որու հետ հինէն բարեկամու-
թիւն ունեցած էինք, պատերազմին երկրորդ տարին,
1915ին, երբ Եգիպտոս գացի Փօրթ-Սայիտի ճամբով,
զիս պատռուելու համար Փօրթ-Սայիտի կուսակալին
հրաման ըրած էր որ պաշտօնական կերպով զիս ըն-
դունի և երկաթուղիի կայարանը առաջնորդէ: Երբ մեր
շոգենաւը առաւտուն կանուխ Փօրթ-Սայիտ հասաւ,

կառավարիչը զինուորներով կառավարական նաւ մը
նստած՝ շոգենաւ եկաւ զիս զիմաւորելու և մինչեւ կա-
յարան ինձ ընկերացաւ, շոգեկառքին մեկնելուն սպա-
սեց և ինձ հաղորդեց թէ թագաւորը կ'ուզէ զիս տես-
նել: Անմիջապէս Սդէքսանդրիա մեկնեցայ և թագաւ-
որ Հիւսէյինը տեսայ:

Թագաւորը շատ զարգացեալ, կորովի անձնաւորու-
թիւն մ'էր:

Պօղոս Նուպար Փաշային հանդէպ մեծ սէր և յար-
գանք կը տածէր և իր սէրը ցոյց տալու համար, կա-
ռավարութեան սովորութեանց հակառակ ըլլալով հան-
դերձ, թագաւոր ըլլալուն երկրորդ օրը Պօղոս Փաշա-
յի ապարանքը երթալով այցելութիւն տուած էր:

Թագաւորը անդամ մը ինձ ըստաւ, «Եթէ օր մը
ծարաւ լինիմ կամ անօթի, Եգիպտոսի մէջ և ո՛չ մէ-
կուն տունը ուաքս կը կոխեմ: միայն իմ խիստ յարգե-
լի և սիրելի բարեկամին՝ Պօղոս Փաշային կ'երթամ»:

Մի քանի տարի վերջ թագաւոր Հիւսէյին վախճա-
նեցաւ և իրեն յաջորդեց իր եղբայրը՝ այժմեան թա-
գաւոր Ֆոււատ Ա.:

Ֆոււատ Ա. Պօղոս Նուպարի հանդէպ մեծ յարգանք
ունէր: Սոյն յարգանքին մէկ օրինակը պատմեմ:

1927ին երբ Ֆոււատ թագաւոր Գաղղիա եկաւ և
գաղղիական կառավարութեան կողմէ մեծ պատիւնե-
րով ընդունուեցաւ, Պօղոս Փաշան ալ լուր զրկեց ի-
րեն թէ թէպէտ շատ կը փափաքի անոր այցելութեան
երթալ, սակայն հիւսնդ ըլլալով՝ ներում կը խնդրէ
չերթալուն: Ֆոււատ Ա. իր գեսպանին՝ Ֆախրի Փա-
շայի միջոցով իմացուց Պօղոս Նուպարի թէ գալուն
հարկ չկայ, ընդհակառակը ի՞նք կ'ուզէ անոր մօտ
երթալ, երբ գեսպանը այս լուրը կը հաղորդէ, Փա-
շան զգածուած՝ «Ո՛չ, կ'ըսէ, իմ պարտականութիւնս

է իրեն երթալ . վաղը կ'երթամ» . Թագաւորը դեռ պանէն տեղեկանալով ասիկա , դարձեալ զայն կը զբրկէ Պօղոս Նուպարը մօտ , ըսելու թէ կ'արգիլէ որ իր մօտ գայ և թէ ինք որոշած է անոր երթալ յառաջիկայ դշ . օրը ժամը 1ին : Իրօք ալ նոյն օրը Պօղոս Փաշույի տունը երթալով՝ խիստ սիրալիր տեսակցութիւն մը տեղի կ'ունենայ :

Ֆոււատ թագաւոր մեկնելու ատեն սանդուխներուն վրայէն անդամ մըն ալ ետին գառնալով Փաշային կ'ըսէ . «Յեզ կ'արգիլէմ ինձ փոխադարձ այցելութեան դալ . պէտք չէ որ գասո» :

Ֆոււատ Ա. այս վարմունքը մեծ պատիւ մ'էր , ոչ միայն Պօղոս Փաշայի , այլ ամբողջ Հայութեան :

ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹԻՒՆ ՊՕՂՈՍ ՓԱՇԱ ՆՈՒՊԱՐԻ ՀԵՏ . — 1900 թուականին երբ բնակութիւնս Աղեքսանդրիայէն Գահիրէ փոխադրեցի , Ազգ . Ժողովոյ ընտրութեանց ժամանակ երեսփոխան ընտրուեցայ : Պօղոս Փաշա Նուպար ատենապետ և ես փոխ-ատենապետ նշանակուեցանք :

Ժողովի օրերը , սրոշուած ժամուն , նոյնիսկ հինգ վայրկեան առաջ , ժողովասրահը կը գտնուէինք երկուքս . մինչդեռ մեր պաշտօնակից երեսփոխաններէն ումանք կէս ժամ ուշ կու գային , չուզելով որճարաններու մէջ իրենց նարաը կամ թղթախաղը կիսատ ձգել :

Պօղոս Փաշայի օրինակին հետեւելով , ուր տեղ որ գտնուած եմ , ժողովներու նշանակուած ձիշը ժամուն ներկայ ըլլալը իմ պարտականութիւնս սեպած եմ :

Դժբախտաբար մենք տակաւին անկարգապահ ժողովուրդ մը ըլլալնուա՝ ազդային ժողովներու մէջ ճըշդապահ գտնուիլ սովորութիւն ըրած չենք :

Հանգուցեալ Պօղոս Նուպար Փաշային համար ու

մանք կ'ըսէին թէ շատ autoritaire էր : Ընդհակառակը կատարելապէս սահմանադրական էր ան և մեր սահմանադրութեան կանոնները ամբողջովին կը յարգէր : Հակառակ իր խիստ բնաւորութեան , ժողովականներէն ամենահամեստ անձ մը եթէ իրաւացի փաստերով ապացուցանէր թէ տրուած որոշումը սխալ է՝ անմիջապէս «Պարոնը իրաւունք ունի» ըսելով իր արւած որոշումը ետ կ'առնէր : Զէր նմաներ այն կարգ մը ազդայիններուն որոնք փոքրութիւն կը նկատեն իրենց ըրած մի սխալ առաջարկութիւնը կամ որոշումը ետ առնելը : Երբեք իրմէ լսած չեմ՝ «Ես այսպէս կ'ուղեմ , այսպէս պէտք է ըլլայ» , ինչպէս մեր մէջ կարգ մը բարւուներ կ'ընեն :

Պօղոս Փաշա , թէպէտ Մեծ Նուպարի մը զաւակ , սկիզբները հարսաւութեանց տէր չէր : Ինք իր պաշտօնէութեան շրջանին առած ամսականովը կ'ապրէր և իր աշխատաւութեան շնորհիւ հողային գործերու ձեռնարկած և շատ մը անբերի հողեր բարելաւած և ծախած ըլլալով շինած էր իր հարսաւութիւնը :

1898 կամ 1899ին երբ երեւելի նկարիչ Մախուեան Գահիրէ եկաւ . և իր նկարներու ցուցահանդէ որ սարքեց , Պօղոս Փաշա (որ գեղարուեստական մեծ ճաշակ ունէր և գեղեցիկ նկարները կը գնահատէր) զիս միասին առած՝ գացինք Մախուեանի նկարները տեսնելու : Նկարի մը առջեւ կենալով զայն լաւ մը քըննելէ վերջ՝ «Աղաթօն» , ոս պատկերին շատ հաւանեցայ . նայէ՛ ի՞նչ գին դրուած է» , ըստու : Գինը հասկնալէ վերջ թէ 350 ոսկի է , Փաշան քիչ մը մտածելով՝ «Սիրաս շատ կ'ուզէ կոր այս պատկերը առնել , շատ հաւանեցայ . բայց միւս կողմէ կը մտածեմ որ եթէ այս նկարը գնեմ կարգ մը աղքատներու , որ ամէն օր ինչի կը գիտին , չպիտի կրնամ օգնել և խեղճերը անօթի

պիտի միան : Աւելի աղէկ է չառնելը ըսելով դուրս ելաւ :

Իր հանգուցեալ կինը՝ Մառի Հանըմն ալ շատ աղնիւ և աղքատասէր կին մ'էր : Օր մը, տեսնելով որ իր շրջազգեստը չաղտոտելու մեծ ուշադրութիւն կ'ընէր՝ իրեն ըսի . «Հանըմ», ինչու այդ շրջազգեստ այդչափ խնամել կ'ուղես» : —Միակ նոր շրջազգեստ է», ըսաւ : Զարմացմամբ իրեն ըսի . «Ի՞նչպէս . դու փաշայի մը կին, միայն մէ՞կ նոր շրջազգեստ ունիս» : —Այո՛, ըսաւ, երբ Պալիսէն փախած այնչափ գաղթականներ կան և անօթի են, ի՞նչ քար սիրտ ունենաւու եմ որ աւելորդ շրջազգեստ չինիմ : Կը նախընտրեմ հագուստի դրամը այդ խեղճերուն տալ» :

Մառի Հանըմ երաժշտութեան տաղանդ և սէր ունէր : Դաշնակ սորված էր կանուխ հասակէն և ամուսնանալէ վերջն ալ շարունակածէ միշտ, հակառակ բազմաթիւ զաւակներու մայր ըլլալուն : Ամէն առաւօտ, տնային գործերու մասին հարկ եղած կարգադրութիւնները ընելէ և հրահանգները տալէ յետոյ երկու ժամ գաշնակ կը նուագէր :

Մեր մէջ ցաւալի մտայնութիւն մը կայ : Հարուստ ու աղքատ կը փափաքին իրենց աղջկան գաշնակ սորվեցնել, առանց նկատի առնելու թէ ամէն ոք յարմարութիւն չունի գաշնակի : Իբր թէ գաշնակ գիտցող աղջիկ մը կրնայ իր դիրքէն աւելի բարձր ու հարուստ անձի մը հետ ամուսնութիւն կնքել : Կարգ մը անհատներ ու իրենց աղջիկները նոյնիսկ ամօթ կը համարեն գաշնակ չգիտնալը : Աղջիկներ ենթակայ են ինքինքնին երաժշտական հանձարներ կարծելու և գաշնակէն ակնկալելու մեծամիծ յաջողութիւններ : Հարուստներ կան որ ահագին դրամ ծախսելով տարիներով դաշնակի դաս առնել կու տան իրենց զաւակներուն, որոնց

հարիւրին իննըստնըհինգը ամուսնանալէ վերջ դաշնակին ձեռք անգամ չեն դպցներ :

Ես որ ամիսներով հիւր եղած եմ Պօղոս Փաշա նուպարի և Մառի Հանըմի ու տարիներով իրենց մտերմութիւնը վայելած, զմայլած եմ այս այր և կնոջ իրարու հանդէպ ունեցած սիրոյն և յարգանքին :

Իր սիրելի կնոջ յիշատակը յաւերժացնելու համար Հայաստանի Երեւան քաղաքին մէջ, ուր թրաքօմա ըսուած հիւանդութիւնը մեծ ծաւալ գտած է, 10,000 անգլ. ոսկի ծախսելով ակնաբուժարան մը շինել աըւաւ : Սասր ալ պատմութիւնը հետեւեալն է :

Թուսկանէս (1931) մի քանի տարի առաջ, երբ Փաշան Գաղղիոյ հարաւային կողմը՝ Գան քաղաքը եւ կած էր ձմեռը անցընելու և ես ալ սոյն քաղաքին մօտ նիս կը բնակէի, իրեն այցելութեան միջոցիու՝ «Իմ կնոջս յիշատակին Հայաստանի մէջ որբանոց մը շինել կ'ուղեմ . ի՞նչ է գաղափարդ : Դուն բրաթիք մարդուն մէկն ես . կարելի է լաւ խրատ մը կու տաս» ըսելով կարծիք հարցուց : Քիչ մը մտածելէ վերջ պատասխանեցի . «Հայութիւնը մինչև վերջը որբ չպիտի ունենայ : Եթէ այսօր այդպէս որբանոց մը շինել տաք, շատ հաւանական է 15-20 տարի վերջը որբ չգտնուելուն պատճառաւ : Զեր որբանոցը գոցուի և կառավարութիւնը այդ չէնքը ուրիշ բանի մը յատկացնէ : Ի նկատի առնելով որ Երեւանի մէջ՝ ամէն կողմերը ջարդէ աղատած փախստականներ ապաւինած են և ինամքի չգոյութեան պատճառու կիներ, այրեր, մանուկներ զանազան հիւանդութիւններէ կը տառապին, կ'առաջարկեմ որ որբանոցի տեղ՝ զանազան հիւանդութեանց գարմանատուն մը հիմնէք : Այդ գարմանատունը պէտք է ունենայ երեք բաժին . մին աչքի հիւանդութեանց համար՝ որ մեծ ծաւալ գտած է Հա-

յաստանի մէջ, երկրորդ՝ ականջի, քթի և կոկորդի հիւանդութեանց բաժին մը, և երրորդը՝ կանանց և մասնկախներու հիւանդութեանց համար: Ամէն բաժին իր մասնագէտը կ'ունենայ և ժողովուրդը կրնայ իր հիւանդութեան համեմատ հարկ եղած բաժինը դիմելով բժշկական խնամքներ ստանալը:

Փաշան ինձմէ խնդրեց այս մասին տեղեկագիր մը և չէնքին յատակագիծը: Անմիջապէս տուն վերադառնալով տեղեկագիր և յատակագիծս պատրաստեցի և իրեն տարի: Փաշան շատ զո՞ն մնաց և Բարեգործականի միջոցաւ Երեւանի կառավարութեան գրեց: Կառավարութիւնը մեծ պատրաստակամութիւն ցոյց տալով խնդրեց որ, ինկատի առնելով աչքի հիւանդութեան (թրաքօմա) հասցուցած մեծամեծ վնասները, սոյն դարմանատունը միայն աչքի հիւանդութեանց յատկացուի: Փաշան սիրով ընդունեց և պէտք եղած դրամը զրկելով՝ չէնքի շինութեան ձեռնարկուեցաւ:

Օր մը Փաշան զիս կանչեց և ըստւ, «Ճէնքը լմնաւու վրայ է, գործիքներ պէտք են. խնդրե՛մ, ինչ ո՞ր պէտք է՝ հասկնաս որպէսզի ծախու առնելով Հայաստան զրկեմ»:

Աչքի հիւանդութիւնը իմ ճիւղու չըլլալով, մի քառ մի մասնագէտներու դիմեցի, խնդրելով հասկցուցի և խնդրեցի որ ինձ անհրաժեշտ եղած գործիքներու ցանկ մը բարեհածին տալ:

Փընէվ քաղաքի երեւելի ակնաբոյժ Dr Patryի տուած կատարեալ ցանկը հետո առնելով Բարիզի հըռչակաւոր ակնաբոյժներու ցոյց տալէ յետոյ՝ այդ ճիւղի վաճառականական տուներու դիմեցի և խիստ սակարկութիւններ ընելով գործիքները ապսպիցի, ու երբ չէնքը աւարտեցաւ՝ Հայաստան զրկուեցան առնեք:

Պօլոս Փաշայի քոյրը՝ Տիկ. Նոյեմի Դարամաճեան ևս պատուական ու ամենապնիւ Հայուհիի մը տիպար հանդիսացած է: Վերջին աստիճան պարզասէր է ան ու խորապէս ազգասէր: Հայ չքաւորներ օդտուած են իր նպաստներէն:

Որպէսպի Թուրքիայէն Բարիզ գաղթող հայ ընտանիքներ տան սուզ վարձքերու ենթակայ չըլլան, Բարիզի մօտ ահագին չէնք մը շինած է բազմաթիւ աւարթըմաններով և հայ ընտանիքներու տուած է աժան վարձքով:

Ինքն ալ, իր մեծանուն եղբօրը պէս, հազուագիւտ յատկութեանց տէր է: Վերջին աստիճան զարդացեալ և նկարչութեան ու երաժշտութեան մէջ յառաջացած տիկին մըն է ան:

Թէ Ի՞նչՊիՍ ԹՈՒՐՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԶիՍ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ Ի ԲՅԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ. — 1906-7ի ձըմբան Դահիրէի ծանօթներէս մին ինձ իմացուց թէ հերոս Անդրանիկը Դահիրէ կը գանուէր, կը փափաքէի արդեօք իրեն հետ տեսնուիլ: — Ամենայն սիրով, ըսի և հետևեալ օրը Անդրանիկ իմ տունս եկաւ ու երկու ժամ երկար խօսակցութիւն մը ունեցանք:

Իմ վրաս կարիճ, լուրջ, պատուական ազգասէրի մը տպաւորութիւնը թողոց: Թէպէտ ինքն ալ Դաշնակցական մըն էր, բայց կը քննագատէր կարգ մը Դաշնակցականներու անիմաստ գործերը:

Կ'երեւի թէ Եղիպտոսէն մեկնելով Ֆիլիպէ հասած ժամանակը այն տեղէն իր Դահիրէի բարեկամներէն մէկուն նամակ մը կը գրէ և ի միջի այլոց՝ ինձ ալ կը բարեւէ: Սոյն նամակը տաճկական կառավարութեան ձեռքը կ'անցնի: Բնական է՝ հարցուփորձէ վերջ կը հասկնան թե Ազաթօնը ո՛վ էր և կարգ մը ուրիշ Հա-

յերու հետ զիս կը գատապարտեն ցմահ բերդարդելութեան և կալուածոցս գրաւման:

Սոյն գատական վճիռը հրատարակուած տեսայ «Սապահ» թերթի 1907 ապրիլ 14ի թուոյն մէջ և ինկրքոյ կը դնեմ անոր թարգմանութիւնը:


Իբր խոռվարար ամբաստանեալ և փախստական Մկրտիչ Աբրահամեանի, Մարտիրոս Մանուկեանի, Անդրանիկի, Քիւշիւկ Պօղոսի որդի՝ Խասպիւղցի Միմոնի, Վարդանի, Արշակի, Գրիգորի որդի՝ Խասպիւղցի Աղաթօնի, Սեդրակ Թիւրապեանի և Պէրպէրեանի մասին, Պատժ. Օրինաց 571րդ յօդուածին համաձայն, հարկ եղած գործողութիւնը կատարուած և գատավարութիւննին իրացակայութեան տեսնուած ըլլալով՝ յիշեալ ամբաստանեալներուն խոռվարար և խոռվութիւն պատրաստեու համար կարդ մը արարքներու ձեռնարկած ըլլալնին հաստատուած է:

Ոճրադատ ատեանը, Պատժ. Օրինաց 58րդ յօդ. ին Ա. հատուածին համաձայն, ցկեանս բերդարդելութեան գատապարտած է զանոնք և, 31րդ յօդ. ին համաձայն, քաղաքացիական իրաւունքներէ զրկելով՝ անոնց գրաւուած ինչքերուն ըստ օրինի մատակարարուելուն որոշում տուած է:

Սոյն վճուն, Պատժ. Օրինաց 377րդ, 378րդ, 381րդ և այլն, յօդուածներուն արամագրութեանց համաձայն, զործադրութեան զլուիլը ծանուցուած է առ որ անկ է:

(ՍԱՊԱՀ, 1907 ապրիլ 14, թիւ 6296)

Ես որ յեղափխական որեւիցէ գործունէութիւն չեմ ունեցած, այլ նոյնիսկ հակառակ գտնուած եմ ու ասոր համար մեր ազգային ճիշներէն «աէոսօ»ի ենթարկուած, թրքական արդարութիւնը զիս կը գատապարտէր իբրև խոռվարար: Բարեբախտաբար Եղիպտոսի պէս ազատ երկրի մը մէջ կը գտնուէի:



ԵՐ. Ա.Դ.ԱԹԹՈՆ 46 տարեկանին

Թրքական արդարութեան ատեանները քանի՛ հազարաւոր անմեղ Հայեր բանտարկած, խոշտանգած և նոյնիսկ մահուան գատապարտած են:

Ի՞նչզի՞ս ծԱՆՕԹԱՑՈՒՅԻ ՏԻՄՐԲ ԱՀԱՐՈՆԵԱՆ ԵՒ
ՎԱՐԱՆԴԵԱՆ ՊՈՂՈՍ ՓԱՇԱ ՆՈՒՊԱՐԻ . — Ինչպէս ծա-
նօթ է՝ կջմիածնայ վեհ . Կաթողիկոսը 1913ին հայկ .
բարենորոգմանց խնդիրը յանձնած էր Պօղոս Փաշա
Նուպարի . Երբ նոյն տարին յունիս ամսոյ մէջ Ե-
գիպոտուէն մեկնած՝ Բարիղ կը գտնուէի , յաճախ Փա-
շային կ'երթայի . Նոյն ատենները Գաշնակցական
կուսակցութիւնը *Pro-Armenia* անունով մի թերթ
կը հրատարակէր ինպաստ ազգային շահերուն . Սոյն
թերթը միշտ Ուուսիոյ դէմ կը գրէր : Ահարոնեան ,
Վարանդեան և ուրիշ կովկասահայեր իրենց ազատա-
կան գաղափարներուն համար աքսոր և բանու տեսած
էին : Նուպար Փաշա ի նկատի առնելով որ եթէ Ուու-
սիա բարենորոգմանց խնդրոյն թշնամական աչօք նա-
յի գործը կը ձախողի , ինձմէ խնդրեց որ երթամ Տի-
ար Վարանդեանը տեսնեմ և ըստմ որ ի սէր ազգային
գատին՝ Ուուսիոյ դէմ չըբեն *Pro-Armenia* մէջ :
Հետեւալ օրը Գասթիէ Լամբէն գայի , Տիար Վարանդ-
եանը իր պանդոկին մէջ տեսայ և խնդիրը հասկցու-
ցի : Համամիտ գանուեցաւ . Մեկնած ժամանակու ինձ-
մէ խնդրեց որ եթէ կարելի էր՝ իրեն և Տիար Ահա-
րոնեանի համար Փաշային ժամադրութիւն մը խընդ-
րեմ որ գան զինքը տեսնեն : «Նատ լաւ . Փաշային
կ'ըսեմ և ժամադրութիւնը առածիս պէս ձեզ կ'իմա-
ցնեմ» ըսի : Իրօք ալ երկու օր վերջ զիրենք Փաշա-
յին ներկայացուցի : Մի ժամու չափ բարենորոգմանց
խնդրոյն վրայ խօսեցան :

Երբ իրենց ընկերանալով Փաշային տունէն մեկնե-
ցանք , Տիարք Ահարոնեան և Վարանդեան իրենց հիա-
ցումը յայտնեցին՝ «Ի՞նչ պատուական ազգասէր մարդ ,
ի՞նչ կորպի , խելացի մարդ , ևայլն» ըսելով :

Ճշմարտութեան համար պէտք է ըսեմ թէ այն օ-

րէն սկսեալ *Pro-Armenia* Ուուսիոյ դէմ գրելը դադ-
րեցուց :

Պատերազմին ինչպէս նաև հայկ . պատրուիրակու-
թեան ատենները սոյն երկու դաշնակցական պետե-
րուն Փաշային տունը հանդիպած եմ : Պատերազմին
վերջ Տիարք Ահարոնեան և Վարանդեան Ազգ . Պատ-
ուիրակութեան ժողովներուն երբեմն ներկայ կը գրտ-
նուէին :

Մեծ տէրութեանց , հակառակ իրենց ըրած հանդի-
սաւոր խոստումներուն և պաշտօնական զեկուցումնե-
րուն , յաղթող ելլելուն պէս ցոյց տուած անտարբե-
րութիւնը Նուպար Փաշային վրայ խորապէս ազդեց
ու այդ պատուական անձնաւորութիւնը մինչև վերջը
յուսախաբ և տիսուր մնաց :

Յաւալի է որ Փաշան ժամանակ չունեցաւ կարող
ազգային մը գտնել և անոր յանձնել թէ՛ բարենորոգ-
մանց և թէ պատերազմի միջացին ու յետոյ իր գիմում-
ներուն պատմութիւնը գրի առնելու գործը : Այսոր այս
խնդիրներու մասին Փաշային պատրաստած կատարեալ
ահագին *dossier*՝ լաւ գառակարգուած՝ անկիւն մը
կ'սպասէ : Ըստ իս միակ անձը՝ իր հայերէնի , անդիւ-
երէնի և գաղղիւրէնի խոր հմտութեամբը , Աղեքսան-
դրիարնակ պատուական բարեկամո՝ կեսն Մկրտիչեանն
էր : Բայց նա ալ շատ զբաղեալ լինելուն չէր կարող
երկար ժամանակ Եգիպտոսէն հեռի մնալ և այս մեծ
բայց խիստ կարեւոր գործով զբաղիլ : Մե՛ծ կորուստ
մը մեր ազգային պատմութեան համար :

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐՈՒ ԿԵՎՆՔՈ

ԼԵՌՈՅԸ ԳԱՎԱՐ. — Ընտանիքս և զաւակներս 1908 էն իվեր Զուլցերիոյ ժընէվ քաղաքը հաստատած ըլլալով, ամէն տարի ամրան եղանակին Եգիպտոսէն ժընէվ կու գայի և յունիս, յուլիս, օգոստոս ամիսները ընտանիքիո մօտ կ'անցընէի և սեպտեմբերին դարձեալ կը մեկնէի Եգիպտոս:

Համաշխարհային պատերազմը սկսելուն յաջորդտարին (1915ի նոյեմբերին) և ալ ժընէվ փոխադրուեցայ ու պատերազմի մնացեալ տարիները սոյն քաղաքը անցուցի:

Հոն առիթը ունեցայ ծանօթանալու *Comité suisse de secours aux Arméniensի առենապետը եղող Léopold Favreի հետ:*

Լ. Ֆավր 1896ի ջարդերուն առթիւ առաջին անդամ հետաքրքուեր է Հայերով և Նեօշաթէլի Փրօֆ. Ժ. Կոտէ անուն առտուածաբանին հետ հիմը դրեր հայանը պաստ մարմինի մը: Սոյն մարմինը անդադար գործ ունեցեր է Հայերու համար և Հայոց մէջ, նախ խումբ մը անտէր որբեր տեղաւորելով զուլցերիացի ընտանիքներու քով, ապա որբանոց հիմնելով և որբեր ու սաներ պահելով Սերաստիա և այլուր:

Լ. Ֆավր վեց անգամ ճամբարդեր էր Հայաստան կառքով ու ձիով, ամէն անգամ իր հետ տանելով իր ներկայացուցած կոմիտէին և իր կողմէն, դրամական և ուրիշ նուէրներ: Սն պարտեր էր ամենախոնահայ գիւղերը, սիրեր էր մեր նահապետական մաքուր բարքերը, սորքեր էր մեր լեզուն, իւրացուցեր էր մեր ցաւն ու ազատութեան քաղաքարականը: Հայաստանէն իր ժընէվարնակ եղբօր գրած նամակները հրատարակուեր էին *Journal de Genève թերթին մէջ և հա-*

մակրանք արթնցուցեր Հայոց հանդէպ: Իր կինը շատոնց մեռած և մէկ հատիկ որդին զիւռական կեանքի մէջ նետուած լինելով, մեծահարուստ այս Հեղուետիացին ինքզինքը ամբողջովին նուիրած էր հայութեան և հայկ: դատին:

1914-1918ի մեծ պատերազմը չէր կրնար չաղդել կոմիտէին ալ գործին: 1915ի գարնան սկսող տարագրութիւնները առիթ մը եղան նոր գործունէութեանց, փրօփականատի և հանգանակութեան ինպատ Հայոց:

Վերստին կազմակերպուեցան զուլցերիական կոմիտէներ բոլոր քանթօններու մէջ և տակաւ ժընէվինը դարձաւ *Comité central, նախագահութեամբ և ֆարի:*

Լ. Ֆավր *Rue des Grangesի* իր հոյակապ բնակարանին երկու սենեակները տրամադրեց այս գործին և իր տունը ժամադրավայրը եղաւ բոլոր միջազգային հայասէրներուն: Ուեէ գաղթականի և կարօտ ուսանողի համար միշտ բաց էին իր դուռը և քսակը:

Սկսանք անոր հետ միասին աշխատիլ: Շատ անգամներ իրեն հետ Պալ քաղաքը կ'երթայինք, Փասթէոն իզէնի տունը, Հայասէր Զուլցերիացիներու ժողովին ներկայ գտնուելու համար, որուն կը մասնակցէր նաև Տօքթ. Ֆիշըր, որ պատերազմէն առաջ Ուրֆա գացած և Հայերու համար հիւանդանոց հիմնած էր:

Հոն հիացումով դիտած եմ Զուլցերիացիներու օրինակելի կարգապահութիւնը: Ժողովները կատարեալ կանոնաւորութեամբ ու կարգապահութեամբ տեղի կ'ունենային և ո՛չ ոք բառ մը կ'արտասանէր առանց նախապէս մատ վերցնելով նախագահէն հրաման ընդունելու:

Առաջին անգամ հոն հանդիպեցայ գերմանացի ծախոթ հայասէր Տօքթ. Լէփախուսի:

Օր մը Տօքթ. Ֆիշըր մեղ ցոյց տուաւ Ուրֆայի հիւանդանոցին մէջ իրեն յաջորդող Տիար Քիւնցիէրի կողմանէ իրեն գրուած գերմաներէն լեզուով քարթ մը որ կ'ըսէր. «Այս տեղինները գացին հոն ուր ամէնքս օր մը պիտի երթանք»: Էսել կ'ուզէր՝ «Այս տեղի Հայերը ջարդուեցան»:

Զուիցերիա չէզոք երկիր մը լինելով, սոյն երկրին միջոցաւ և կոմիտէին Տաճկաստան գտնուող մարդոցը շնորհիւ կրնայինք զանազան տեղերու Հայոց օգնութիւն զրկել:

Հայ ազգը պիտք չէ մոռնայ թէ ինչ մեծ մարդ կութիւն ըրին Զուիցերիացիները Հայոց համար:

1915ի ջարդերէն ճողովրած ծեր պատուելի մը, նահատակ պատուելի մը գուստը, նահատակ փրօֆ.ի մը մանկամարդ կինը իր գրկի զաւակով, ինչպէս և ուրիշներ՝ ժընէվ ապաստանելէ յետոյ Ամերիկա պիտի մեկնէին: Գաղթականներուն խումբը կանուխէն գացեր էր կայարան և տեղաւորուեր էր Գ. կարգի վակոններու մէջ: Ես ալ տունէս քիչ մը ճամբու համար ուտելիք առած՝ կնոջս հետ կայարան գացի նոյն գաղթականները ճամբու դնելու: Յանկարծ հեւալէն հասուա նաև Լ. Ֆավր և հասկնալէ վերջ թէ ուր մըտած են անոնք՝ ըստ թէ ինք անոնց համար Բ. կարգի տոմսակ գնած է որպէսզի հանդիսա ճամբորդեն: Եւ վակոնները մտնելով իր այդ ծեր տարիքին և հիւանդակախ վիճակին մէջ սկսաւ գրկել ճամբորդներու մեծկակ ծրաբները և անձամբ փոխագրել Բ. կարգի մէջ: Ազնուական հայասէրին այս ժէսթը զմայլեցուց ներկայ Հայերս և իր ըրածէն ամչցած՝ իր օրինակին հետեւելով մենք ալ ստիպուեցանք օգնել գոյքերու փոխագրութեան:

Լ. Ֆավր կը գործակցէր Բարիզի Հայ Ազգ. Պատուիշ րակութեան պետը եղող Պօղոս Փաշա Նուպարի հետ: Փաշան շատ կը յարգէր զինքը և իր թելադրութեամբ է որ Ամենայն Հայոց Կաթողիկոսէն շնորհակալութեան և օրհնութեան կոնդակ մը եկաւ Լ. Ֆավրի: Փաշան Փրանսերէն թարգմանութիւնով միասին զայն ինծի դրկեց որպէսզի յանձնեմ մեծ հայասէրին. ինչ որ ըրի, իներկայութեան խումբ մը Հայերու և Զուիցերիացիներու:

Ահա՝ օրինակը այդ կոնդակին որ մասունքի պէս կը պահուի ներկայիս իր զաւկին՝ Colonel Guillaume Favreի քով:

ԿՈՆԴԱԿ

ԳԵՂՐԴ ԾԱՌԱՅ Յափ Քափ եւ անհասանելի կամօնն Ածոյ Եպիսկոպոսաւպես եւ Կարողիկոս Ամենայն Հայոց Ծայրագոյն Պատրիարք համազգական հայամեծար արուոյ Արաւատեան Առաքելական Մայր Եկեղեցւոյ Սրբոյ Կարողիկէ

ԷՃՄԻԱԾՆԻ

Մեծարեալ առն բարեսիրի, Լէ՛ՊՈԼՏԻ ՖԱՒՐԻ նախագահի Հայանպատ յանձնաժողովոյ, որ ի Ժբնեւ, խնդալ ի Տէր բա հանապազօթեայ աղօրից մերոց, ողջունիւ Տեառնաւանդ ի Հայրապետական Արոռոյ Հայաստանայց

Ի ՄՐ. ԷՃՄԻԱԾՆԻ

«Երանի ողորմածաց, զի նորա ողորմութիւն գտցեն:» Մին յայդպիսեաց զՁեզ զիտեմք, ո՞վ պատուական բաղադրացիդ Ազան Հելուետիոյ, զի բա օրինակի ողորմած Սամարացւոյն սիրով առ որդիս Մեր առլցեալ, անկեալս

ի հարռածոց անօրինին, ամ ըստ ամէ ոչ ինչ ամենեւին անխնայեցիմ ջանս եւ խնամս, դնել սպեղանիս ի վերայ վիրայ՝ յամբումն ցաւոց որք եկին հասին ի վերայ Աւախարին Հայոց բազամ ամօք յառաջ բան զայս եւ եւս առաւել ի ժամանակի աշխարհապատճեն պատերազմիս, որ իբրև յորձան ի լերանց բարձանց գանա իթեալ, կործանեաց զժողովուրդ իմ եւ զարդինս հոգեւոր կենաց նոյս:

Դահնամք զՁեմ, զի ի տառապանս հօսին Մերոյ ո՛չ յամեցաք տարածանել զբազուկ մարդասիրականիդ եւ հայրենակյացդ ի բարձուս, ի լերանց Ալպեայ իբրեւ յերկն ուս ի խմարի ի վերայ խուսանգեալ որդոցս, առ ի սնուցանել զորքս նոցա հոգեւոր սննդեամբ յորբանացա եւ յապատանարանս, նատատեալ նպասիւմ, զանձելով ի ձեռն յանձնաժողովոյդ ընդ նախասգահութեամբ Զերակ յառատարութիւնոց բնակչաց ազան Հելլուեսիոյ: Մանկունի Մեր, որդիկ հարազաք Սուրբ Էջմիածնի, արեալ ի ձեռաց անողում գերչայ հանապազ օրինուրիւնս վերառաջնաց առ Տուիչն ամենայն բարեաց ի վերայ Զեր եւ ի վերայ ամենայն բարերաց, որ Զիօն:

Ծնորհս ունիմ առ Զեզ վասն զործոց առաքինութեան Զերաց, զի բանիւ բերանոյ եւ գրոյ ո՛չ դադարեաք բարոզել յունին հայրենակյացդ եւ ամենայն ազգաց իրաւանց եւ արդարութեան Հայոց, կացելոյ ընդ լծով ծառայութեան Տամակաց, զարկածից ազինս եւ զանօրին արարից բնամեաց Մերոյ եւ զկարծիս հասարակաց պատրաս արարիք Հայրենեաց Զերոց յօդակար լուծումն ինդրոյ Հայոց:

Արդ ունին ունիմ պարտիս՝ խնդութեամբ յայտ առ նել Զեզ, որպէս եւ յանձնաժողովոյդ եւ համայն ժողով լրդ Խանն Հելլուեսիոյ զգանուրիւն Մեր եւ հոգեւոր որդոցս վասն ամբաւ երախտեայ, իբրեւ տրիսուր դուզնաթեայ

ընդ մեծի վաստակոցդ եւ զանիցդ, զորս ցուցեք առ որդիս Մեր յաւուրս աղեսից նոցա:

Եւ Մեր աղաջնիմ զԱստածած, զի եւ առ յապայն զօրացուսցէ զՁեզ եւ զգործակիցսդ, լինել Զեզ անօր ընտրութեան, զործի զրառաս մարդասիրութեան եւ հանգուցիչ որբոց եւ այրեաց: Եւ եղիցի Զեզ փրկութիւն ի Տեսունն եւ խաղաղուրիւն ի Փրկչեն՝ ըստ հաւատոյ Զերոց:

Ո՞ղջ լերուք ի Տէր, զօրացեալ ի տնորհս եւ յօդնականուրիւն հոգւոյն եւ օրինեալք ի մենց:

Ամեն

ի 23 Մայիսի / 5 Յունիսի 1917 ամի
ըստ տումարիս Ը. Յ. Կ. Զ
ի Հայրապետութեան Մերում
Զ. Ամիր, յարարատեան մ. Աթոռ
Ս. Էջմիածնի ի Վաղարշապատ:
Գէմիրդ Ե. Կ.Ա.Թ.Ո.Ղ.ճԿՈՍ
Ամենայն Հայոց

Թ. 915

Լ. Ֆավոր հակառակ իր ծերութեան և սրտի հիւանդութեան, ձմեռ ժամանակ, երբ ամէն տեղ ձիւնը տարածուած էր, գիւղէ գիւղ կ'երթար և Հայոց համար բանախօսութիւններ կ'ընէր ու նպաստ կը հաւաքէր:
Մոգական յապահրով բանախօսութիւններ տեղի կ'ունենային նուև Ժընէվ և ուրիշ քաղաքներ:

Կ'երեւայ թէ Ժընէվ գտնուած թուրք լրտեսին մէկը և Լ. Ֆավորի այս գործունէութիւնը իմաց կու տայ Պոլիս Թալաթ Փաշայի և անկէ հետագիր մը կը զրկուի Պէռնի օսմանեան գետպան Սէլիմ Պէյի:

Զարմանալի զուգագիպութեամբ մը ծանօթներէս մին ինձ յանձնեց օրինակը այդ հեռագրին, որուն թարգմանութիւնը ի ներքոյ կը դնեմ:

«Կը տեղեկանանք թէ Հայերը, ֆավը կոչուած անձի մը միշտոցով, մոգական լապտերով բանախօսութիւն մը պիտի տան ընդդէմ Թուրքերուն: Այս լուրը անգամ մը ևս պիտի գրգռէ Թուրք մողովուրդն ու զինուորները, որոնք արդէն բորբոքած էին Հայոց գործած վերջին խժումութեանց հետեւանքով: Մեզ համար անկարելի պիտի ըլլայ զսպել մեր մողովուրդն ու զինուորները: Բնական է որ շատ արին պիտի թափուի: Գաշնակցային Խորհուրդին լուր տալու է տեղի ունենալիքին մասին եւ ազգարարելու է որ չարտօնէ այդպիտի ցոյցեր Յամանեան կառավարութեան դէմ»:


Պատերազմի ժամանակ Օսմանեան կառավարութիւնը այս դրութիւնը կը գործածէր իբր պատրուակ: Անատոլուի սօր գիւղացին և պատերազմի դաշտը գըտնուող սօր թուրք զինուորը Ժընէլի մէջ եղած բանախօսութենէ մը տեղեկութիւն կրնային ունենալ: Թըրքական գաղանային վարպետութիւններ էին ասոնք՝ Հայերը ջարդելով պատասխանատութիւնը իրենց վրայէն թօթափելու:

Այս բարի անձնաւորութիւնը 1922 ապրիլ 24ին վախճանեցաւ: Ահա՛ իր գագաղին վրայ խօսած դամբանականիս թարգմանութիւնը:

Տիարք և Տիկնայք,

Ի դիմաց Զուիցերիոյ Հայ Գաղութին և ի դիմաց բոլոր Հայերուն՝ կու գամ յուղեալ մեծարանք մը բերել անոր դագաղին որ Հայոց բարեկամը և բարերարը եղաւ: Լ. Ֆավը, որուն մահը զառնապէս կ'ողբանք ամէնքս, իրաւունք ունի մեր խորին երախտագիտութեան և մեր անկեղծ հիացումին: Իր կեանքին մէկ երրորդէն աւելին յատկացուց ան՝ ամոքելու հայ որբերու տառապանքը, անխոնջ նուրիումով մը զոհելով իր անձը՝ պաշտպանելու, հոգալու և մխիթարելու այս դժբաղները:

1893-1896ի ջարդերու վաղորդայնին էր որ, երբ



Լ. Ֆավը

Պուիցերական թերթէր Հայաստանի քրիստոնէից հաւածանքները նկարագրեցին, Լ. Ֆավը վեհօրէն մարդագամիական և քրիստոնէական գթութեան զգացումէ մը մղուած, նուիրուեցաւ իմ հայրեակիցներուս գըժ-

բաղդութիւնները ամոքելու գործին: Վեց անգամ Հայստան գնաց ան, ուր կանոնաւոր ճամբաններ չկան և ո՛չ երկաթուղի, ուր ճամբորդին կեանքն իսկ ապահով չէ և ուր ստիպուեցաւ ան ճամբորդել ձիով, յաճախ տաժանելի պարագաներու մէջ:

Բայց իզուր չէ որ ան նուիրեց ինքինքը ալս ծանըր գործին: Արդարի իր նախաձեռնութեան, անձնուիրութեան և առատաձեռնութեան շնորհիւ է որ, իր բարի հայրենակիցներէն շատերու գործակցութեամբ և ի գին մեծ զոհողութեանց, կրցաւ հիմնել գպրոցներ և որբանոցներ: Արդէսով ան եղաւ Հայստանի մէջ զուից գործ վարողներու ամէնէն գործունեաններէն և ամէնէն նուիրուածներէն մին:

Իր վեհ սրտովը հայկական տառապանքին խղճալով, տակաւ առ տակաւ ան կապուեցաւ իր պաշտպանեալներուն, որոնց ընտանեկան կեանքին, առաքինութեան, քրիստոնէական ոգիին վրայ կը հիանար, այնպէս որ մինչև մահը կը մտածէր անոնց վրայ որոնց բարերարը եղած էր ինք:

Քանի մը տարի առաջ Ամենայն Հայոց Սրբազն Կաթողիկոսը, Գէորգ Ե., առ ի երախտագիտութիւն և. Ֆավրի Հայ ազգին մատուցած մեծ ծառայութեանց էջմիածինէն անոր զրկեց շնորհակալութեան և օհնութեան կոնդակ մը:

Զայն ճանչնալու և զայն գործի վրայ տեսնելու — մանաւանդ համաշխարհային պատերազմի խժութ տարիներուն — մեծ պատիւը ռւնեցած ըլլալով, յուղումով է որ կը յիշեմ թէ ի՞նչ հիանալի կորովով և ամէն դժուարութեան դէմ ի՞նչ նուիրումով կ'աշխատէր ան օկնելու հայ տարագիրներու որոնք Արարիոյ և Միջագետքի անապատներուն մէջ կը մեռնէին:

Ցուրտ Ճմեռուան՝ հակառակ իր յառաջացած տարիքին և արդէն ենթարկուած այն հիւանդութեան որ զինքը պիտի խլէր, ան կ'երթար զիւղերը, գիմազրե-

լով աննպաստ օգեբուն, որպէսզի բանախօսութիւններ տայ իմ հայրենակիցներուս ինպաստ:

Լ. Ֆավրի մահը ազգային սուզ մըն է բոլոր Հայոց համար, որոնք իրմով կը կորսնցնեն իրենց լաւագոյն պաշտպաններէն մին:

Այս բացուած գերեզմանին տոջե ամբողջ Հայութիւնը ակնածանոք կը խնարհի և կ'ողբայ մեծ բարեկամը, «Հայրիկ»ը անհետացած:

Իր «բարիկ ընող» մարդու յիշատակը պիտի շողայ առ յաւէտ ամէն Հայու սրտին մէջ:

Թոյլ տուէք ինձ յանուն Ժընէվի Հայ Գաղութին, սիրելի և պատկառելի ննջեցեալին և ազգականներուն ընծ այել հայրէլ մեր խորին և յարգալից վշտին»:

Նկատի առնելով որ Լ. Ֆավր ո՛չ միայն Հայոց համար աշխատած, խօսած ու գրած է, այլ իր 25 տարուան եկամուալ Հայոց համար ծախսած է, արժանի է որ, առ ի երախտագիտութիւն այս ազնուական Հելուետացիին՝ Երեւանի փողոցներէն մէկուն լ. Ֆավր անունը տրուի և փողոցին սկիզբը մարմարեայ տախտակի մը վրայ իր անունը փորագրուի մահուան թըւականով և սա վերտառութեամբ. Առ ի երախտագիտութիւն իր հայապրութեան:

Փափաքելի էր որ իր հազարաւոր նպաստընկալները յանձնախումբ մը կազմելով քիչ մը դրամ հաւաքին՝ Հայաստանի մէջ իրեն փոքրիկ արձան մը կառուցանելու, կամ տուն մը շինելու, սրուն հաւանաբար ուրիշ Հայեր ալ իրենց բաժինը բերեն:

Հայութիւնը պէտք չէ մոռնայ լ. Ֆավրի անունը:

Վեր. Ա., ՔՐԱՅԹ-ՊՕՆԱՐ. — Վեր. Ա., ՔՐԱՅԹ-ՊՕՆԱՐ հանգուցեալ լ. Ֆավրի աջ բազուկը եղած է: 1896ի ջարդերէն սկսեալ ան զբաղած է հայ որբերով

ու հայկական խնդրով :

Ընդհանուր պատերազմի միջոցին, Ժընէվ գտնուած ժամանակս, իր հետ բաւական աշխատակցած ենք: Սաէպ ի նպաստ Հայոց բանախօսութիւնները ըրած է և գթութեան պազարներ սարքած ենք հայ աքսորեալ-



Ա. ՔՐԱՅԹ-ՊՕՆԱՐ

ներու համար:

Զուիցերիա ապաստանած հայ չքաւոր, ծեր ու հիւանդաններու և ընտանիքներու դիւրութիւն ըլլալու համար, Վեր, Քրաֆթ-Պօնար Պընեէն գիւղի մէջ շէնք մը գնելով զանոնք հոն տեղասորեց: Յետոյ, Թուրքիա գտնուած Զուիցերական Որբանոցի սաները Զուիցերիա փոխազրելով հիմնեց Պընեէն և Ժընէվի ՀԱՅ ԴՊՐԱՑը: Ենք՝ կարգ մը Հայասէր օտար միսիոնարներէ ուս

աչքառու տարբերութիւնը ունեցած է որ ազատամտութէն, հայ աղոց զուտ ազգային կրթութիւն տուած է, առանց յարանուանական ուկէ ձնշումի: Հաստատութեան Ժընէվի բաժնին համար գնուած շէնքին անունը ՀԱՅԱՍՏԱՆ կոչած է:

Սոյն հայանպաստ գործին գլուխը կը կենայ «Ժընէվի Կոմիտէ» կոչուած մարմին մը, բազկացած ազնիւ Հելուետիացի Հայասէրներէ և քանի մը Հայերէ: Սակայն Վեր, Քրաֆթ-Պօնարն է բուն վարիչն ու դըրամ հանգանակողը:

ԺԸՆԷՎԱՀԱՅ ԴԱՅՈՒԹԻՆ «ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄՆՏՈՒԿ»-Ը — Պատերազմին սկիզբը Զուիցերիա գտնուող հայ հիւանդները սր զանանազան դարմանատուններու մէջ կը գտնուէին և պատերազմին պատճառաւ իրենց ընտանիքներէն դրամ չէին կրնար ստանալ՝ ցաւալի դրութեան մը ենթարկուած էին: Ժընէվաբնակ Հայերը «Օգնութեան Մնառուկ» մը կազմած էին և ամէն անդամի տուած ամուսկանովը չքաւորները կը հոգային: Սկիզբը 40ի մօտ Հայեր արձանագրուած էին, վերջը հազիւ 10 հոգի մնացին:

Պատերազմը կը շարունակուէր և ես հարկադրուած էի Ժընէվ մնալ: 1916ին զիս սոյն Օգնութեան Սընտուկի ժողովին ատենապետ ընտրեցին և մեր ընկերներուն հետ ձեռք ձեռքի տալով կ'աշխատէինք կարելի եղածին չափ օգտակար ըլլալ մեր դժբախտ հայրենակիցներուն:

Երկու անգամ «գթութեան պազար» սարքուեցաւ և մեծ յաջողութիւն գտնաւ: Սյս կերպով հաւաքուած դրամներով կարելի եղաւ պատերազմէն վերջը Ժընէվէն կիլիկիա հայ բժիշկներ, բժշկական գործիքներ և գեղօրայք լրկել:

Ի՞նչզՊէս Կրօհենթ Ժմնէկի Մէջ Եկեղեցի Մը Մեր
ՏՐԱՄՄԱԴՐՈՒԹԵԱՆ Ներբեի ՈՒՆԵՆՈՂ. — 1915ի վեր-
ջերն էր, եթէ չեմ սիսալիր, էջմիածինէն Ցիւրիխի
աստուածաբանական գպրոցը յաճախող Արէլ Վարդ.
Նազարեանի Ժընէվի *Salle de la Réformation*ոփ սրահ-
ներէն մէկուն մէջ եկեղեցական պաշտօն կատարելը
իմանալով գացի:

Խարտեաշ, գեղեցկադէմ, բոլորովին եւրոպական
թիփ ունեցող երիտասարդ վարդապէտ մ'էր:

Քարոզին մէջ երկու մեծ կաֆ ըրաւ. Ա. ընկերվա-
րական սկզբունքներու վրայ խօսեցաւ, Բ. Հայ կա-
թողիկներուն քիչ մը յարձակեցաւ:

Պաշտամունքէն վերջ՝ Ժընէվի Գաղութին կողմա-
նէ կերակուրի հրաւիրուեցաւ. Իրեն մօտենալով դի-
տել տուի թէ եկեղեցական արարողութեան մէջ ըն-
կերպարութեան վրայ խօսիլը անտեղի էր, նամանա-
ւանդ կաթոլիկներու քննադատութիւնը: Պէտք էր
մտածէր որ ներկաներուն մէջ Հայ կաթոլիկներ կըր-
նային գտնուիլ. ինչպէս ալ գտնուեցան:

Մեծ պատերազմի միջոցին Պոլիսէն և Տաճկառտա-
նի ուրիշ մասերէն Հայերու բաւական մեծ բազմու-
թիւն մը կար Ժընէվի և Լօզանի մէջ: Մտածեցի մեր
Ծնունդի օրը գեղեցիկ եկեղեցական արարողութիւն մը
կատարել Ժընէվի բազմաթիւ կաթոլիկ եկեղեցիներէն
մէկուն մէջ: Այս նպատակաւ գիմեցի կաթոլիկներու
կրօնաւոր մեծին, որուն անունն էր *Dussellier*: Կը յուսայի թէ մի քանի ժամուան համար մեր Հայ
լուսաւորչականներուս եկեղեցի մը պիտի տրամա-
գրուէր. մանաւանդ որ արքան անդամ էր Եւրոպա-
ցիներու կողմէ կազմուած Հայասէրներու կոմիտէին:

Երբ խնդիրը իրեն պարզեցի՝ բացարձակապէս մեր-
ժեց ըսելով թէ Վատիկանը էջմիածնական Հայերս հե-

րետիկոս նկատելուն՝ չէր կրնար թոյլատրել: Ի՞նչ որ
ալ ըսի՞ անօգուտ եղաւ: Բայց միտքս դրած ըլլալով
անպատճառ հայկական ծէսով Ծնունդի արաբողու-
թիւնը կատարել և հարիւրաւոր ազգայիններու բաղ-
ձանքը գոհացնել, երբ իմացայ թէ Ժընէվի մէջ *Egli-
se catholique chrétienne* անուան տակ հատուած մը
գոյութիւն ունի որ շատ աւելի ազատամիտ կը գըտ-
նուէր, ուղղակի սոյն հատուածի նախագահին՝ *M. Re-
verdin* անուն անձին դիմեցի և փափաքս յայտնեցի:
Սիրով առաջարկս ընդունեց և ինձմէ խնդրեց երթալ
իրենց եկեղեցիին մեծը *Abbeé Chrétien* տեսնել: Ան-
միջապէս գացի: Արբան սիրով խնդիրքս ընդունեց և
ըսաւ. «Բանի որ Աստուծոյ և Քրիստոսի կը հաւա-
տաք՝ մեր եկեղեցին բաց է ձեզի համար: Բայց խընդ-
րեմ 24 ժամ սպասէիք, այս երեկոյ մեր ժողովը կը
հաւաքեմ և հրաման առնելէ վերջ ձեզ կ'իմացնեմ:

Իրօք ալ հետևեալ առաւօտ ինձ հետաձայնով իմա-
ցուց թէ հրամանը առած է և ինձ կ'սպասէ *Saint Ger-
main* եկեղեցին, որ կը գտնուէր քաղաքին կեդրոնը,
հանգուցեալ երջանկայիշատակ է էորոլու Ֆավրի քնա-
կած *Rue des Granges* անուն փողոցը: Սիրուն, գե-
ղեցիկ եկեղեցի մըն էր. ձիշդ մեր եկեղեցիներուն նը-
ման:

Արբան զիս պահարանը տանելով ըսաւ թէ եկեղե-
ցիին ամբողջ զգեստները, խաչերը և նոյնիսկ սկիհը
մեր արամագրութեան ներքեւ կը դնէր:

Ով ընթերցող, կրնաս երևակայել ուրախութիւնս:
Անմիջապէս Ժընէվի մեր Օգնութեան Սնտուկի ան-
դամներէն գեղագործ Տիար Նէվրուղի գիմեցի, որ թէ
գեղեցիկ ձայն ունէր և թէ եկեղեցիին երգեցողու-
թիւնները շատ լաւ գիտէր, և իրմէ խնդրեցի որ
խումբ մը կազմէ որպէսզի Ծնունդի օրը փառաւոր

պատարագ մը կատարենք, քանի որ ձեռքերնուս տակն
ալ Աբէլ Վարդապետը կո գտնուէք:

Անմիջապէս տուն վերադառնալով կնոջմէս խնդրեցի որ 8-10 ձայնաւորի շապիկ շինէ: Վարդապետին համար ալ ոսկեթել կերպաս մը առնելով պատարագւոր վարդապետի մը վայել հագուստը, չուրջառ, վեղար, հողաթափ պատրաստել տուի: Ամէնէն դժուարը վեղարը եղաւ: Առաջին վեղարը որ շինել տուինք ճիշդ Պոլոսյ հրեայ օգտավազներու խայտառակ բիւլանին նմանեցաւ: Վերջապէս մի քանի անգամ փորձելէ վերջ, կրցանք շնորհքով վեղար մը իր խաչովը պատրաստել տալ:

Հայկական Ծնունդի օրը Ժընէվի և Լօզանի Հայերէն 7-800 հոգի պատարագին ներկայ գտնուեցան: Հրաւիրած էի նաև Ժընէվի հայասէր զուիցերիացի անձնաւորութիւններ իրենց ընտանիքներով, ինչպէս նաև լրագրապետներ:

Աբէլ Վրդ. էն (*) խնդրած էի քարոզը կարճ կապել և առաջուան սխալները չկրկնել:

Եկեղեցական արարողութենէն վերջը սոյն օտարապգիները իրենց ուրախութիւնը և զմայլանքը յայտնեցին ըսելով՝ «Ի՞նչ գեղեցիկ և սրտառուչ են ձեր հայկական ծէսերը: Մենք բնաւ գաղափար չունէինք»:

Պնակներէն զուից. 1000 ֆր.ի շուրջ գումար մը հաւաքուեցաւ:

Ամէն անգամ որ կրօնական պաշտամունքի պէտքը կ'զգայինք, մեծ տօներու առթիւ կամ թէ թաղման հանդէսի, սոյն եկեղեցիին մէջ կը կատարէինք որ *Catholique chrétienne* հատուածին կողմանէ ձրի մեր տրամադրութեան ներքե կը դրուէր:

(*) Այս այն Աբէլ Վրդ. է որ Լոնտոնի մէջ մեծ եւ աններելի գալթակղութեան մը պատճառ եղաւ:

Շատ մը Հայեր որ 20-30 տարիէ ի վեր Հայաստանէն մեկնած՝ հայկական ծէսերէ զրկուած էին, մեծ ուրախութեամբ կու գային իրենց զաւակներով և կը հաղորդուէին:

Պէտք է ըսեմ թէ մի քանի հայ տիկիններ ալ ձայնաւորներու շապիկներ շինեցին և նուէր ըրին:

ՀԱՅԱՆՊԱՍՏ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐՍ. — Հայութեան վիճակը Զուիցերիոյ ժողովուրդին համկցնելու համար բաւական յօդուածներ գրած եմ. բայց ամէնքն ալ եւրոպացին անուններու ներքեւ: Պատճառը հետեւեալն էր: — Եթէ իմ անունովս գրէի՛ հայ ըլլալս յայտնի լինելով՝ մէկ կողմէն թրքական կառավարութիւնը աւելի կատղելով, հոն մնացած հայրենակիցներս պիտի տուժէին. միւս կողմէն՝ Հայոց ի նպաստ օտարագիրի մը անունով գրուած յօդուած մը աւելի աղղեցութիւն կ'ընէ քան թէ հայ անունով յօդուած մը. Ընդհանրապէս յօդուածներս հանգուցեալ Բառթէոն Լուք Ֆէսիէսի (որ մեծ հայասէր մ'էր) և հանգուցեալ և. Ֆալրի անունները կը կրէին,

Ես շատ անպատեն և վտանգաւոր կը գանեմ երբ Հայեր, թէպէտ իրաւացի կերպով, թրքական կառավարութեան խժդուժութեանց գէմ յօդուածներ կը հրատարակեն իրենց անունը գնելով: Մտածել պէտք է թէ թուրքը Ժընէվ, Բարիզ, Մարէյլ գտնուող Հայուն որեիցէ չարիք չի կրնար ընել, բայց շատ անգամ վրէժը կը լուծէ թուրքիոյ մէջ գտնուող Հայերէն:

Ես մի քանի անանուն Երօշաւրեներ ալ հրատարակած եմ պատերազմի շրջանին, առանց որեիցէ չափազանցութեան՝ միայն ճշմարտութիւնը ըսելով:

իրը թղթակից Պոլիս զրկուած Շթիւրմը անուն անձին հետ (որ երկու տարի վերջ ստիպուեր էր Պոլիսը թողուլ չկրնալով հանդութել տեսած թրքական վայրագութեանց) ծանօթութիւն հաստատեցի, իրեն նպաստեցի իր գերմաներէն լեզուով սկսած գրքին գաղղիերէն և անգլիերէն թարգմանութեանց հրատարակման:

Տօքթ. Լէփախոսի պատերազմի ժամանակ գերմաներէն հրատարակած գիրքը (որ գերմ. կառավարութեան կողմէ գրաւման ենթարկուած էր) հայ ազգասէրի մը միջոցաւ ծխախոտի պարկի մը մէջ ժընէվ ձեռքս հասած էր: Պօլոս Փաշա նուպար ինձմէ սոյն գրքին գաղցիերէն թարգմանութիւնը իննդրած ըլլալով, հայ կաթոլիկ ֆրանչիսկեան կրօնաւոր Հ. Միքայէլեանի միջոցաւ (որ սոյն երկու լեզուները շատ լաւ գիտէր) գաղցիերէնի թարգմանել տուի և Բարիգ դրկեցի և Տօքթ. Լէփախոսի փափաքին համեմատ՝ պատերազմէն վերջը միայն հրատարակուեցաւ:

Սոյն գրքի հրատարակման պատճառաւ էր որ Տօքթ. Լէփախոս բանտարկուելէ ազատելու համար Հոլանտա ապաստանելու ստիպուեցաւ և հոն կեցաւ մինչև պատերազմին վերջը:

ԹէՄԱԼ ՄԻՑԱՄ. ՊէՅԻ ՅՈԴՈՒԾԸՆ. — Թուրքերը և Գերմանացիները ջարդի միջոցին Հայոց գէմ վարկաբեկիչ յօդուածներ կը հրատարակէին: Փափաքեցայ որ թուրք հեղինակաւոր անձնաւորութենէ մը նամակ մը հրատարակուի՝ ըսելով թէ Հայերը միշտ օգտակար եղած են և Ժէօն Թիւրքերը իրենց արինուուշտ բնութենէն մղեալ անմեղ Հայերը ջարդեցին:

Ժընէվի մէջ յաճախ կը տեսնուէի մհծահոչակ Միտահաթ Փաշայի թուան՝ Թէմալ Միտհաթ Պէյի հետ որ թրքական ազատական կուսակցութեան պետն էր:

Իրեն պէտք եղած փափկութեամբ նպատակս յայտնեցի որ այս մտօք յօդուած մը գրէ, եւ նիւթը ուզածիս պէս շարադրելով իրեն տուի: Ինքն ալ սոյն գըրութեան ետեւը աւելցուց գործակցութեան կոչ մը Հայերուն, ըսելով՝ «Արդ, հաւատարմաբար և անկեղծաբար ձեզի կ'երկարենք մեր ձեռքը որ անազարտ է ամէն բիծէ, ևն»:

Թէպէտ չէի ուզեր որ այս յաւելուածը գտնուի, բայց տեսնելով որ կը պնդէ և եթէ մերժեմ նպատակիս չպիտի կրնամ համնի՝ ընդունեցի և *Journal de Genève* տալով հրատարակեցի:

Այն ժամանակ ժընէվ գտնուող կարգ մը «ազգայինձիներ», որոնց խելքը քիթէն աւելի հեռուն չէր համաներ, իմանալով որ ես եմ սոյն գրութեան պատճառը, զիս «գաւաճան» անուանեցին, և նոյն անձինք մի քանի ամիս վերջը երբ զիս տեսնելով ուրախութեամբ ձեռքս սեղմել կ'ուզէին՝ իրենց ըսի. «Ի՞նչպէտ ձեզի պէս ազգասէրներ գաւաճանի մը ձեռք կուտան»: Ինձ խնդալով ըսին. «Կարեւորութիւն մի՛ տաք, մենք գիտենք ձեր ազգասէր ըլլալը. այսպէս բաներ գաղափարի պայքարներ են»:

Ա՛լ հասկցիր, ով ընթերցո՞ղ, մեր «ազգայինձիներու քաղաքական խակութիւնը»:

Ստորև կու տանք թարգմանութիւնը վերոյիշեալ յայտարարութեան որ երեցաւ *Journal de Genève* մէջ հետեւեալ նախաբանով:

ԱԶԱՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Կը տեղեկանանք թէ թուրք հայրենասիրական լիկա մը կաղմուած է «Խաղաղութիւն և Ազատագրում» անուան տակ, Օսմ. կայսրութեան իսլամ և ոչ-իսլամ բոլոր տարրերուն համար: Թէմալ Միտհաթ Պէյ

թոռը օսմանեան ազատութեան հայր՝ Միտհաթ Փաշայի — ընտրուած է ընդհ. քարտուղար և ներկայացուցիչ սոյն լիկային:

Քաղաքական այս լիկան կը հետապնդէ միմիայն մարդկայնական և խաղաղասիրական նպատակներ, ուրոնք են:

1. Քաջալերել և ստիպել Օսմ. կառավարութիւնը հաշտութիւն կնքելու և օսմանցիները վրկել պատերազմի աղէտներէն ուր առաջնորդուած են անոնք առանց անհրաժեշտ պատճառի:

2. Համերաշխութեան հրաւիրել բոլոր օսմանեան ժողովուրդները որոնք իրարու թշնամի դարձած են գէշ վարչութեան մը երեսէն:

3. Հին Թուրքիան բարեկարգելով՝ արդիական պետութեան մը վերածել, ըստ երկրի պէտքերուն և ըստ ժողովուրդներու տենչանքին, ապահովելով ներկայ ցեղերէն և կրօնքներէն իւրաքանչիւրին ազատութիւնը, անկախութիւնը և սեպհական ինքնութիւնը;

Քէմալ Միտհաթ Պէյ նախ հետեւեալ յայտարարութիւնը կ'ուզզէ իր հայ հայրենակիցներուն, որոնք ամէնէն շատ տուժողներն են Գերմաններու միացած Երիտասարդ Թուրքերու բոնապետութենէն. որմէ յետոյ ան պիտի բանակցի միւս տարրերուն հետ՝ ընդհանուր համերաշխութեան ոգիով:

ՄԵՐ ՀԱՅ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԻՑՆԵՐՈՒՆ

Շուրջ 40 տարիէ իվեր յիմարութեան հով մը կ'անցնի Թուրքիոյ վրայէն, կուրցնելով երիտասարդ ու ծեր վարիչները, մղելով զանոնք անլուր և անպատճառ քայլայումի մը կատաղութեանց. Ամէն կերպ ջարդեր ու կողոպտաներ յաջորդեցին այն խաղաղութեան ու համերաշխութեան ժամանակաշրջանին՝ ուր գուռ

Հայերդ և մենք իսլամ Թուրքերս կ'ապրէինք միասին, առելի քան 600 տարի, փոխադարձ եղբայրակցութեամբ:

Թուրքիան երախտապարտ է ձեզի, ո'վ Հայեր, ձեզի՝ որ Կայսրութեան հաւատարիմ, անկեղծ և օգտակար քաղաքացիները եղաք, այն մեծ ծառայութիւններուն համար որ մատուցիք իրեն թէ տնտեսական ու առևտրական և թէ մտային ու գեղարուեստական զարգացման տեսակէտով:

Ներկայ ժամուս, «Երիտասարդ Թուրքեր» կոչուող արկածախնդիր անձերու խմբակ մը իշխանութեան դլուխ կը գտնուի Պոլոյց մէջ և այդ իշխանութիւնը պահելու համար անոնք ամէն օր կը դիմեն այնպիսի արիւնարբու միջոցներու որոնք չեն տեսնուած երբեք, նոյնիսկ Ապտիւլ Համիտի տիրապետութեան ժամանակ:

Ու մենք անզօր վկաները եղանք մեր հայ եղբայրներուն վատաբար բնաջնջուելուն, հարիւր հազարներով տեղահանուելով ու ջարդուելով այս աւաղակներուն կողմէ:

Այս ոճիրները արդարացնելու համար, Թուրքիոյ ներկայ կառավարութիւնը հրատարակել տուաւ Հայոց դէմ մէկէ աւելի գրքոյներ չնականօրէն խարէական: Կիներ ու երախտաներ խնդրաման սպաննելէ վերջ՝ հարկ եղաւ որ հնարեն ամէն կերպ ամբաստանութիւններ տարաբաղդ հայ ժողովուրդին դէմ:

Եթէ կային Հայոց մէջ մէկ քանի յանցաւորներ, կառավարութեան պարտըն էր գտնել զանոնք և պատժել երկրին օրինաց համաձայն: Բայց քանի մը յեղափոխականներու պատճառով (եթէ իրօք կային) մէկ միլիոնէ աւելի անմեղ ու հանդարտ քաղաքացիներ աքսորել, ջարդել, թալլել, խեղդել, անորակելի արարք մըն է զոր մենք, ազատական ու խական Թուրք

հայրենասէրներս, բոլոր ուժով կը պախարակինք ու
մեր կրօնքն ալ զօրեղապէս կը դատապարտէ:

Հայեր,

Դուք հաւածուեցաք ու ջարդուեցաք, քանզի ար-
դարութիւն կը խնդրէիք, քանզի գուք կը պահանջէ-
իք ապահով ապրելու և ձեր ստացուածքները երաշ-
տաւորելու իրաւունքը: Մենք, ազատական Թուրքերս
ալ, չափով մը նոյն ճակատագրին չենթարկուեցա՞նք
միւնոյն իտէալին համար:

Ահա այսօր կու գանք հատուցանել նուիրական
պարտք մը, քաղաքակիրթ աշխարհին յայտարարելով
թէ դուք Հայերդ միշտ եղած էք Օսմ. Կայորութեան
հաւատարիմ ու անկեղծ հպատակները:

Հայեր,

Դուք ցարդ անիրաւ տեղը նահատակուեցաք: Մեր
միակ բաղձանքն է ապագային ձեզ համար երաշխա-
ւորել այդ ազատութիւնը որուն իրաւունք ունիք
դուք, ինչպէս մենք իսլամ Թուրքերս և բոլոր Օս-
մանցիները առանց բացառութեան: Եւ քանի որ մենք
հաւածուած ենք միւնոյն պատճառով, պէտք է միա-
նանք նոյն դատին համար որպէսզի տապալինք մեզ
ճնշողներուն բռնապեառութիւնը:

Սրդ, հաւատարմաբար և անկեղծաբար ձեզի կ'եր-
կարենք մեր ձեռքը որ անաղարտ է ամէն րիծէ: Բն-
դունեցէք այդ ձեռքը, սրբացութեամբ և առանց ուեէ
վախի, ու մեր ջանքերը միացնենք հասնելու համար
շուտով մեր իտէալին իրականացման, որ է «Մեր ա-
զատութիւնը և մեր ազգային բարգաւաճումը»:

Ի դիմաց

«Խաղաղութիւն և Ազատագրում» Օսմ. Լիկայի
Բնդհ. Քարտուղար ՔէՄԱԼ ՄԻՏՀԱԹ

1, Rue Villereuse, Genève

Շատեր զիս կը պախարակէին թէ ինչո՞ւ յաճախ
թուրքերու հետ կը տեսնուէի: —Պատճառը շատ պարզ
էր: Մարդու իր թշնամիին հետ տեսնուելով է որ ա-
նոր գաղտնեաց տեղեակ կրնայ ըլլալ և երբեմն անոր
հայտեաց ծրագիրները կրնայ ձախողեցնել: Հայը
Հայուն հետ տեսնուելով չէ որ Թուրքին գաղտնիքնե-
րը կրնայ գիտնալ:

Երբ կիլիկիա Գաղղիացւոց ձեռքը կը գտնուէր
(1919), թուրք բարեկամներէս մէկէն իմացայ թէ
Մուսթաֆա Քէմալ կը մտադրէ քիչ ժամանակուան մէջ
կիլիկիոյ վրայ յարձակիլ զինուորներով և պարզո-
գուներով, Հայերը սուրէ անցընել և Գաղղիացիները
ծովը թափել: Բնական է՝ պարտականութիւնն էր ի-
մացնել այս լուրը Պատուիրակութեան պետ Պօղոս Փա-
շա Նուպարի: Եւ իրօք երեք ամիս չանցած Գաղղիա-
ցիները ստիպուեցան կիլիկիան թողուլ և Հայերն ալ
կրցան Սուրիա ազատանիլ:

Պատերազմի միջոցին Ժընէվ գտնուելուս պատճա-
ռաւ, երբ օտարազգի հայտէրներ գային՝ զիս տես-
նելու պատիւը կ'ընէին:

Ընդունած եմ հանրածանօթ Տօքթ. Լէփսիւս,
Փրանսացի հեղինակ Տումէրկ, որ Հայոց ի նպաստ
գաղլ. գիրք մը հրատարակած է, ևայլն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ. — Իրբէ Ժընէվի Հայ
Գաղլաթի նախագահը, միշտ և Ֆամիլի գիտութեամբ,
զանցան կառագարութեանց նամակ և հեռագիր ուղ-
ղած եմ որոնց մէկ մասին թարգմանութիւնը ի ներքոյ
կը դնեմ:

ԺԼՆԵՎ., 10 ՓԵՏՐ. 1918

Առ. Նորին Մրբուրին Պընուա ԺԵ.
ՎԱՏԻԿԱՆ

Մրբագնասուրք Հայր,

ԶԵՐ Մրբագնուրեան մօս բարգման հանդիսանալով
այն անձկուրեան աղաղակին որ կը հասնի Երգնկալի,
Տրապիզոնի, Էրգրումի եւ Վանի գաւառներէն, ուր ար-
դարեւ կ'սպասուին նոր ջարդեր ժրիստնեայ ժողովուր-
դին,

Ցիւելով հայրական զգացումները ԶԵՐԴ Մրբագնու-
րեան, որ բազում առիբներով անվախօրէն բարձրացու-
ցիք ձայներնիդ ի նպաս ներկայ պատերազմի անմեղ զո-
հերուն եւ մասնաւորաբար ի նպաս Հալոց. վասահ՝ թէ
դարձեալ պիտի ուզէք սահնանել բաղդազուրկ մնացորդ-
ներուն պատշաճուրիւնը Արեւելիքի ժրիստնեայ ժողո-
վուրդի մը որուն մեծ մասը արդէն փնացաւ,

Սիփազաբար կը պաղատին ԶԵՐԴ Մրբագնուրեան որ
ի գործ դնէ Եր բոլոր ազգիցուրիւնը՝ իրկելու համար
Հայաստանի ժրիստնեայ բնակիչներուն կեանէը որ սպառ-
նալիքի տակ է ոռուսական ուժերու ցրուումն իվեր օս-
մաննեան զօրերու դէպի այս գաւառները կատարած նոր
յառաջացումներուն պատհառով:

Ի դիմաց Զուից. Հայ Գաղուրին
ԱՂԱԹՈՆ

ԺԼՆԵՎ., 10 ՓԵՏՐ. 1918

Առ. Նորին Կայս. Վեհափառուրին Կիյեօմ Բ.
Կայսր Գերմանիոյ

Վեհափառ ՏԵՇ,

Դայ մեծաւեալ եւ հօգ պետն ու հայրն էֆ ժրիստն-
եայ մեծ ազգի մը որ բարձր կը բռնէ բաղաբակրուրեան
ջանը: Գերման ժողովուրդը, իր Օգոստափառ Պետին ա-
ռաջնորդուրեամբ, հիացում կը պարտադրէ իր բազու-
րեամբ եւ իր հայրենասիրուրեամբ: Այդ մեծ ազգին
եւ Զեզի է որ, ՏԵՇ, կը դիմէ փոքրիկ ժողովուրդ մը
բաղկացած մանուկներէ, կիներէ, ծերանիներէ, վտա-
ռած իրենց հայրենի օնախներէն, լեռներէն ու ձորերէն,
հուսած Արաբիոյ վատառողջ անապատները, ուր անոնք
մահուան հոգեվարք կը բաւեն եւ իրենց վերջին շունչը
տալ է առաջ Զեր գրուրիւնը կը հայցեն:

ՏԵՇ, Դուք միայն կարող էֆ օգնուրեան հասնիլ այդ
անմեղ զոհերուն, կիներուն ու մանուկներուն . . . : Փր-
կեցէ՛ք զանոնէ, ՏԵՇ. Երէ յանցանեներ իսկ զործուած
ըլլան՝ յանցաւուները շատոնց զոյուրիւն ունենալէ դադ-
րած են: Ինչո՞ւ դատապարտուի անմեղը: Յանուն այդ
հարիւր հազարաւոր դժբաղդներուն, մենք զուիցերաբնակ
ներկայացուցիչներ Հայուրեան՝ խոնահաբար կը խրնդ-
րենի ԶԵՐԴ Վեհափառուրենեն որ միջամուխ ըլլաք դադ-
րեցնել տալու անգուր ու բարբառուական բնաջնջումը
այս ժրիստնեայ ցեղին որուն միսկ յանցանէք ժրիստնեայ
լինելը եւ իր հաւասէք չուրանալն է:

ՏԵՇ, յանուն կենդանի եւ արդար Աստուծոյ որու ըն-
տեալն էֆ Դուք՝ կասեցուցէ՛ք այն ոնրազործ ձեռները
որոնք կը բնաջնջին Թուրքիոյ ժրիստնեաները: Պատառ

մը հաց տուեք անոնց որ չմեռնին անօրութենէ, թշուառութենէ, հիւանդութենէ։ Հազարաւորներ կը մեռնին այսպիս ամեն օր։ Անոնց անապատներուն մէջ բափառելով սնունդ կը փնտուն, դաւսի խոտն խկ իրարու ձեռքէ կը խլեն եւ իրենց անօրութիւնը մեղմելու համար մինչեւ խկ դիակներ ուտելու կ'ելլեն . . . :

Գերմանական ազգը գրութեան ձեռք բո՞ղ կարկառէ անոնց, բող փրկէ զանոնք։ Ինք կրնայ։

Թո՞ղ բոլլաւուի Գերմանացիներէ կազմուած յանձնածողովներու որ զբաղին այս դժբաղդներով, որ զանոնք բաղաբներու մօս բերեն, կանոնաւոր զադրակալաններ կազմեն եւ հսկեն անոնց ապրուսին եւ կեամբին։

Համայն աշխարհ պիտի ծափահարէ այդ ազնիւ ժեսրը եւ այս նահատակեալ քրիստոնեայ ժողովուրդը յաւիսեան երախտապարտ պիտի մնայ Զերդ Վանեմափայլ Վեհափառութեան եւ գերման ժողովուրդին։

Վստահ ենք թէ, Տէ՛ր, ամեն կարգի թշուառութեանց հանդապ Զեր ազնիւ գրութեան զգացումով պիտի իրագործէք այս բաղձանքը։ Վստահ ենք թէ այս դժբաղդները, որոնց աշխերը Զեզ կը յառին իր իրենց միակ յայսը, պիտի տեսնեն շուտով Զեր գերազոյն միջամտութեան հետևանքը որով անոնք պիտի ազատին վերահաս եւ սոսկալի մահէ մը։

Միջագետ տարագրուած մեր եղբայրներուն եւ բոյրերուն վիճակով տագնապող եւ զանոնք փրկող ազնիւ ժեսրին սպասող

Մնամք Զերդ Վեհափառութեան
յոյժ խոնարհ ծառայ
Հայ Գաղուր Ժընէվի
Ա.Ղ.Ա.Թ.Օ.Ն, Ա.Բ.Ս.Պ.Ե.Ա.Ն, ՇէրիժձեԱ.Ն,
Եւալն, Եւալն։

Ժընէվ, 20 Փետր. 1918

Առ Նորին Վեհափառութիւն Ալֆոս Ժ.Դ.

Թագաւոր Սպանիոյ

ՄԱՏՐԻՑ

Զերդ Վեհափառութեան յայտնելով այն տագնապը որ քրիստոնեայ եւ հայ շրջանակներու մէջ յառաջ կու զայ Երգնկալի, Տրապիզոնի, Երզրումի եւ Վանի նահանգներնեն հապնող լուրերէն, որոնք վախ կը յայտնեն հայկական նոր ջարդերու,

Թախանձագին կոչ մը ուղղելով Սպանիոյ արքայական կառավարութեան, որ բազում առիրներով անվախորէն ձայն բարձրացուցած է ի նպաս ներկայ պատերազմի անմեղ զոհերուն, եւ վստահ՝ թէ դարձեալ ան պիտի ուզէ սահնձել բաղդազուրկ մեացորդներուն պատապանութիւնը Արեւելի քրիստոնեայ ժողովուրդի մը որուն մեծ մասը արդէն փնացաւ,

Ստիպողաբար կը պաղատինք Զերդ Վեհափառութենէն՝ գործածել իր գերազոյն ազդեցուրիւնը փրկելու համար Հայաստանի բնակիչներուն կեանքը, որ սպառնալիքի տակ է ուռասկան ուժերու ցրուելին իվեր օսմանեան զօրերու դէպի այս գաւառները կատարած նոր շարժումներով։

Ի դիմաց Զուխերիոյ Հայ Գաղուրին
Ա.Ղ.Ա.Թ.Օ.Ն

ԺԸՆԵՎ, 2 Նոյ. 1918

Պ. ՔԼԵՄԱՆՍՈՅԻ	Բարիզ
Պ. ՕՐԼԱՆՏՈՅԻ	Հռովմ
Պ. ԼՕՅԴ-ՃՈՐՃԻ	Լօնտօն
Պ. ՌԻՒԽՈՆԻ	Ռւաշինկրըն
(Միեւնոյն հեռագիրը)	

Այս վայրկեանին, երբ Թուրքիան Համաձայնականներուն փառապան բանակներէն պարտուած՝ խաղաղութիւն կը խնդրէ, մենք Թրքահայերու ներկայացուցիչներս, որ Զուլցերիա ապաստանած ենք, եւ որոնց ազգականները խժուժաբարտ տեղահանուած են ջարդուած են բուրք կառավարութեան կողմանէ, զիսնալով թէ մեր համատակազզը կրնայ Զեր արդարութեան վրայ հաշուել իր ապագան Երաշխաւորելու համար, կը պաղատինք Զեզմէ՝ զինադուի եւ հաշտութեան իր պայման պահանջել նետեալ կետերը.

1. Թուրք կանոնաւոր զօրքերը եւ պարզազութեները անմիջապես պարզեն թրքական եւ պարսկական Հայաստանը:

2. Հայաստանը դրապէս եւ վերջնապէս ազատագրուի թրքական լուծեն եւ կազմէ անկախ պետութիւն մը, նման Զեխուլօվաքներուն եւ Եռկուլավներուն: Բարիզի Հայ Պատուիրակութիւնը հանցուի իր հեղինակաւոր ներկայացուցիչը հայ ազգին:

3. Ազդու միջոցներ ձեռք առնուին անմիջապէս, որպէսզի նահանջող թրքական բանակը ունէ բնուրիւն ի գործ չդնէ վերապրող Քրիստոնեաներուն վրայ: Իր պատճի պահանջել բարձրասինան անձնաւորութիւններ ու-

րոնց կեանիք Երաշխաւորութիւնը ըլլայ Քրիստոնեաներու կեանիքին:

4. Տեղահանուածները իրենց օնախը վերադարձուին:

5. Հարեւններու մէջ արգելափակուած եւ բռնի խալմացուած անրիւ կիներն ու մանուկները իրենց ընտանիքներուն վերադարձուին, կամ ապահով տեղ մը դրուին:

6. Բռնազրաւուած սացուածեները իրենց Տեղերուն վերադարձուին:

7. Հայերուն ունեցած անհաջիւ կորուսներուն համար լիուլի հատուցում եւ հաշուեյարդարութիւն:

8. Սոյն անհախիքներաց խժդութեանց պատախանանու հեղինակները պէտք է դատուին եւ պատժուին:

9. Թրքական կառավարութիւնը միւս բնուրիեամբ եւ ջարդով կառավարած լինելով եւ այս պատերազմին մէջ ներկու միլիոնի աւելի Հայերու, Յոյներու, Սիրիացիներու, Նեսորականներու, Քաղդէացիներու եւ Հրեաներու մաս պատճառած լինելով, պէտք է վերջնապէս զրկուի Քրիստոնեայ ցեղերը կառավարելու իրաւունքնեն:

Ի դիմաց Զուլցերիոյ Հայ Գաղութին
Ա.Ղ.Ա.Թ.Օ.Ն

իմ նախաձեռնութեամբս ու ջանքերովս և Բառ-թէոս Քրաֆթ-Պօնտարի միջամտութեամբ հետեւեալ գը-րութիւնը Զուլցերիոյ բոլոր քանթօններուն բողոքա-կան սինուոներու նախագահներուն ստորագրել տալէ կատայ Պէսնի ամերիկեան դեսպանին միջոցով հեռա-գրաւ զրկուած է Աւիլսընի:

1 Նոյ. 1918

Առ. Պ. Ռ. Ռոփլան
Նախագահ Միաց. Նախանդաց Ամերիկայի

Այս պահուս, երբ բոլոր ննուած ազգերը Զեզի կը յանին եւ կը հայցեն Զեր օժանդակութիւնը եւ Զեր բարեացակամ միջամտութիւնը, մենի եւս Զեզ կը դիմենի, Տիար Նախագահ, յանուն Զուիցերիոյ բողոքական եկեղեցիներու զորս պատիւ ունինի ներկայացնելու, խոնարհաբար խնդրելու որ բարենանիք սահմանել պատշաճութիւնը քրիստոնեայ Հայաստանին որ կը զոհուի քրիստոն բռնապետութեան:

Իցիւ թէ անոր լիակատար ազատագրումը քրիստոն լուծին՝ նիմնական պայմաններէն մին ըլլայ ընդհանուր խաղաղութեան դաշինին. այդ է մաղքանիքը բոլոր անոնց որ կը նանշնան այն խմբութիւնները որոնց զոներն են Հայերը:

Այս մարտիրոս ժողովուրդին աղերսանին զոհացում տալու համար եւ կարելիութեան սահմանին մէջ դարձան եւ ամոռում թերելու համար, կը խնդրենի որ ախորեալները իրենց օհախները վերադառնան, հարեմներու մէջ բանտարկուած աղջիկները ազատ բողուին, բուրք ընտանիներու մէջ վար դրուած մանուկները վերադարձուին, քրիստոնեութիւնը ուրանալ բռնադառնածները ազատուին իրենց ենթարկուած զզուելի լուծեն: Այս ամենը՝ Համաձայնականներու հսկողութեան ներքեւ եւ մասնաւորաբար Միաց. Նախանդաց օդնութեամբ, որ այնքան իին կապեր ունի այս ազգին հետ:

Քրիստոնեական խիզնը հրամայական պահանջ կը դնէ որ ազատագրումի այս գործը կատարուի անյապաղ: Ասուած այնպէս կ'ուզէ:

Կը հաւատանիք թէ, Տիար Նախագահ, դուք կոչումն ունիք հարկ եղած ազդանեանը տալու եւ կասկած չունինիք որ դուք պիտի զիտնաք ընտրել յարմար ժամը եւ ազդու միջոցները այդ ձայնը լսել տալու եւ գործադրելու:

Համեցէք ընդունիլ, Տիար Նախագահ, մեր յարգալիր մեծարանաց հաւատանիքը:

(Ստորագրուած Զուիցերիոյ Բողոք. Սինոտներու մեծերէն)

ՎԵՐՈՅԻՆԵԱԼ ՀԵՌԱԳՐԻՆ ՊԱՐՍԳԱՆԵՐԸ. — Օր մը Բասմէտու Քրաֆթ-Պօնարի հետ մասածեցինք Միաց. Նախանդաց նախագահին գրութիւն մը ուղարկել խընդրելով որ Ամերիկան կառավարութիւնը Հայոց համար Տաճկաստանի մօտ միջամտէ ջարգերը, աքսորները, ևայլն արգիլերու: Սոյն գրութիւնը Պ. Քրաֆթ-Պօնար գրեց և Ժընէվի Բողոք. սինոտի կողմէ ստորագրել տալէ վերջ ինձ յանձնեց սրպէսզի զուկցերիական մեծքաղաքները զրկեմ և սինոտներու պետերուն ստորագրել տամ:

Ատկէ քիչ առաջ Սերաստացի Նշան Պէկեան անուն հայ բողոքական երիտասարդի մը հետ ծանօթութիւն հաստատած ըլլալով (որ լ. Ֆավրի պաշտպանական ու սիրելին էր) և այդ երիտասարդին ճշմարիտ ազգասիրութեան վրայ հաստատ գաղափար մը կազմած ըլլալուն՝ զինքը կանչեցի և խնդրեցի որ վերայիշեալ գրութիւնը զուից. 7-8 քաղաքներու սինոտներուն տանի, ստորագրել տայ և ինձի բերէ: Պ. Պէկեան սիրով սոյն պաշտօնը յանձն տուա: Իրեն 300 զուից. Քրանք տուի իրը ճամբու ծախք, ըսկելով որ եթէ քրանք, ինչ որ աւելի ծախսէ պատրաստ եմ վճարելու: Ո՞րչափ մեծ եղաւ զարմանքս երբ Պ. Պէկեան լու: 10 օր վերջ ինձ եկաւ և յանձնեց սինոտներու կող-

մէս ստորագրեալ գիրը ու միենոյն ժամանակ 225 ֆր. վերադարձուց ըսելով. «Դուք ինձ տուիք 300 ֆր., միայն 75 ֆր. ծախսեցի, ահա՛ Զեզ կը վերադարձնեմ մնացեալը»: Ես զարմացմամբ իրեն ըսի թէ կը ոխաւէր. «Ճամ օր բացակայ գտնուեցաք, երկաթուղիի, պանդոկներու, տակելիքի ծախքեր ունեցաք»: Նա պատասխանեց. «Միայն երկաթուղիի ծախք ունեցայ: Ո՞ր քաղաքը որ գացի այն տեղի հայանպաստ ընկերութեան մեծը կամ հովիւը զիս կը հրաւիրէր, որով ո՞չ պանդոկի, ոչ ուտելիքի ծախք ունեցայ»: Ինչ որ ըրի որպէսզի սոյն 225 ֆր.ը իրեն վար դնէ՛ Պ. Պէկեան բացարձակապէս մերժեց՝ «Ես արդէն ինքզինքս վարձատրուած կը տեսնեմ սիրելի ազգիս համար աշխատած ըլլալուս» ըսելով:

Մտածեցի թէ եթէ մեր առաւ-փախաւ լուսաւորչական երիտասարդներէն մէկուն սոյն պաշտօնը տուած ըլլայի, ո՞չ միայն «Զեզ տուած 300 ֆր.ը ծախսեցի» պիտի ըսէր, այլ «գրպանէս ալ այսչափ մը ծախս ըսրի» ըսելով շատ աւելի մեծ գումար մը պիտի առնէր: Ես այդ օրէն Պ. Պէկեանի պարկեշտութեանը և աշխատասիրութեանը վրայ մեծ հաւատք ունեցայ և մինչեւ վերջը իրեն հետ սիրալիր յարաբերութեան մէջ գտնուեցայ:

Այժմ նա Պընեէնի մէջ (Զուիցերիա) Պ. Քրաֆթ-Պօնարի հայկական վարժարանին անօրէնն է:

ՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԲԻՑԻ ԱՂՋԱՄՆ ՏՈՒՆ ԳԱԼՅ ԱՐԳԻԼ-ՈՒԻԾ. — Սուլթան Համբարի ամենափոքր դուստրը՝ Այշէ Սուլթան իր մանչ զաւակովը ժընէվ կը գըտնուէր: Օր մը երբ Միւնիր Փաշայի տունը գացի, կինը, ձէմիլէ Հանըմ, որուն հետ շատ լաւ կը տեսնուէինք, ուրախութեամբ ինձ ըսաւ. «Այշէ Սուլ-



Եր. Ա.Դ.Աթթն 65 տարեկանին

թանը Զեր բնակած տան առաջին յարկը բոնեց. Զեր և Զեր տիկնոջ գովասանքը ընելով ըսինք թէ կրնար ուղած ժամանակը Զեզի գալ և տեսակցիլ»:

—Հանը՛մ, ըսի, սիսալեր էք. Սուլթան Համիտի աղջիկը իմ տունս չի կրնար գալ և պէտք չէ որ գայ. Ես զինքը չեմ կրնար ընդունիլ»:

Երբ տիկինը աչքերը բանալով պատճառը հարցուց՝

—Այդ կնոջ հայրը չէ՞ր որ հայ ազգը այնչափ ջարդեց և հալածեց» դիտել տուի: Իր ամուսնոյն՝ Միւնիր Փաշային գառնալով լսաւ. «Տե՛ս, Փաշա՛, Ազաթօնը ի՞նչ կ'ըսէ»: Փաշան պատասխանեց. «Եթէ ես ալ Հայ լինէի՛ այդ պատասխանը պիտի տայի»:

Միւնիր Փաշա Սուլթան Համիտի սիրելին լինելուն լւաւ տեղեակ էր Սուլթանին ըրած չարիքներուն:

ՀԱՅԿ. ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ. —Պատերազմէն վերջ Ամերիկայի մաս մը Հայոց կողմէ Բարիզի Հայկ. Պատուիրակութեան անդամ ընտրուելովս՝ Ժնէվէն Բարիզ փոխադրուեցայ: Պատուիրակութեան թէև մասնակցեցայ, բայց պէտք է խոստովանիմ թէ ուեէ օգտակարութիւն չունեցայ: Զանազան անգործնական գաղափարներ ունեցող մարդիկ կային, որոնք միայն ժամերով կը խօսէին և անկարելի էր որևէիցէ օգտակար գործ մը տեսնել:

Եթէ ոյն Պատուիրակութեան մէջ հոգւով սըրտով աշխատող մէկը կար, այն նախագահ հանգուցեալ Պօղոս Փաշա նուպարն էր:

Դժբաղդաբար, հակառակ իր այնքան զոհաբերութեանց և եւրոպական տէրութեանց մօտ կատարած դիմումներուն, իր ազգային փափաքները չիրականացան:

Մենք երբեք օտար տէրութեանց աջակցութեան

վրայ յոյս դնելու չենք: Այսօր այս աշխարհի մէջ կառավարական շահն է որ ամէն տէրութիւն կ'առաջնորդէ: Ազգերու և ոչ մին Հայաստանէն և Հայոցմէշահ չունենալուն (վասն զի ո՛չ քարիւղի, ոչ ոսկիի և ոչ աղամանդի հանքեր ունինք) մեզի դրական օգտակարութիւն մը չեն կրնար ունենալ: Մենք մեր յոյսը միայն մեր վրայ դնելու ենք, և յաջողելու համար մեզ պէտք է միութիւն, սէր և տիսիբին:

Հայկ, Պատուիրակութեան անդամ եղած միջոցիս էր որ, Իրաքի այժմեան թագաւորը՝ Էմիր Ֆայսալ Բարիզ գտնուելով, մեր նախագահը՝ Պօղոս Փաշա նուպար ձաշ մը տուաւ անոր ի պատիւ: Մի քանի պատուիրակներու հետ, ի մէջ այլոց Թէրզիպաշեան, ես ալ ներկայ էի ոյն ձաշին: Էմիր Ֆայսալ գաղղիերէն չէր դիտեր, ուստի թուրքերէն լեզուով համառօտ ձառ մը կարգացի Արաբներու հետ Հայոց ունեցած յարաւերութեան մասին և չնորհակալութիւն յայտնեցի իւրեն՝ Հայութեան հանգէպ ցոյց տուած բարեացակամութեան համար: Իրօք ալ մի քանի անգամներ հեռագիր քաշեց որպէսզի Հալէպի, Դամասկոսի, Պալտասի Արաբները չըլլայ որ ամենափոքր չարութիւն կամ վասա հասցնեն Հայոց: Այս հեռագիրները իրենց միծ օգուազը ունեցան:

Էմիր Ֆայսալ ալ նուպար Փաշայի պատուոյ թէյ մը տուաւ որուն գարձեալ ներկայ գտնուեցայ Թէրզիպաշեանի հետ ու հոն տեսայ անուանի Colonel Lawrence որ թագաւորէն չէր բաժնուեր:

Ա.ԶԳ. ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ ՅՈՐԻՆԵԼ ՏԱԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԱՅ. —Պատերազմին չորս տարիները Զուիցերիա անցընելու ստիպուած ըլլալուս, պարապոյ ժամերուս

Հայաստանի դրացի ազգերու պատմութեան գիրքերը կարդալու առիթ ունեցայ և տեսայ թէ մեր ազգային դպրոցներուն մէջ դասախոսուած ազգ։ պատմութեան մեծ մասը ոչ-գիտական հիմքի վրայ շինուած է, և սա համոզումը գոյացուցի թէ անձ մը հայ պատմութիւնը գիտնալու համար անպատճառ պէտք է Հայաստանի դրացի երկիրներու պատմութիւնն ալ ուսումնափրէ, նոյնիսկ այն ազգերունը որոնք քիչ կամ շատ տարիներ Հայաստանը իրենց տիրապետութեան ներքեւ անցուցած են, զոր օրինակ Յունաց, Հռովմայեցոց, Արաբաց, ևայլն։

Արաբ պատմագիրներու տակաւին չթարգմանուած և չհրատարակուած ձեռագիրներուն մէջ պատմական տեսակէտով ահագին գանձեր կան որ դժբախտաբար Հայոց անձանօթ են։

Մեր պատմութեանց մէջ միշտ կը գանգատինք և կ'ողբանք օտար ազգերու մեր երկրին ըրած արշաւանքները։ Բայց մենք ալ մեր կարգին՝ մեր դրացի ազգերուն երկիրները արշաւած և տասնեակ տարիիներ մեր տիրապետութեան ներքեւ պահած ենք, ինչ որ կարծես կ'անգիտանան մեր պատմագէտները։

Մեր ազգային պատմութիւնը արդէն առջի օրէն սիրած էի, և վերը յիշած ընթերցումներս ինձ ձշուրիտ ազգ։ պատմութիւնն մը գրել տալու գաղափարը ներշնչեցին։ Պատերազմէն վերջ աշխատեցայ իրականացնել։ Գերմանացի հոչակաւոր հայագէտ և պատմագէտ Փրօֆ. Մաքվարդի և Լէհման Հառուդդի հետ թըղթակցութեան մտայ։ Իմ սահմանափակ միջոցներով քաջալերեցի իրենց հայկական աշխատասիրութիւնները։

Տեսնելով որ գործը ընդարձակ և դժուարին է, Պատմութեան ընկերութիւնն մը կազմել ուզեցի հայ

պատմագէտներէ և պատմասէրներէ (amateur)։ բայց զանազան պատճառներով չյաջողեցայ և գործը ցաւ ի սիրտ լքեցի։

Թէ Ի՞նչզՊէՍ ՊՈՂՍԵՑԻ ՀԱՅ ՀՈՌՎՄԷԿԱՆ ՀՈԼԱՍ էֆ. ի ձՈՒ ԵՒ ՀԱՐՈՒՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԲԱՐԵԳՈՐԾ-ԾԱԿԱՆԻ ՆՈՒԻՐՈՒԵԼՈՒՆ ՆՊԱՍԵՑԻ. — Մեծ պատերազմէն առաջ ընտանիքս Ժընէվ հաստատած ըլլալով, ամառները մի քանի ամիս Եգիպտոսէն Ժընէվ կուգայի։

Պոլսոյ Սերպիոյ գեսպանատան նախկին Ա. թարգման Տիար թերիսան, որ Ժընէվ կը գանուէր և Պոլէն ծանօթ էր, յաճախ ինձ կու գար. Օր մը ուռմանցի ծանօթ կառավարական մեծ պաշտօնեայ Պըլբլեանի հետ տունս ճաշի գտնուած ժամանակնին, երբ Պըլբլեան իր մատենադարանին հայերէն դրքերուն վըրայ կը խօսէր՝ թերիսան ալ հետևեալ պատմութիւնը ըրաւ։

—Պոլսոյ սերպիական գեսպանատան Ա. թարգմանի պաշտօնիս միջոցին նոր գեսպան մը եկած էր։ Ան ինձ ըստ թէ Սերպիոյ պատմութեան վրայ աշխատութիւն մը կը պատրաստէ և սակայն, հակառակ ամէն տեղ փնտուելուն, չէ կրցած գտնել ժամանակն այս նիւթին վրայ հրատարակուած գաղղիերէն կարեւոր գիրք մը, և ինձմէ խնդրեց սոյն գիրքը գտնալ կառավարական մատենադարաններու մէջ եթէ կարելի է։ Իրեն պատասխանեցի. «Զեմ յուսար որ կառավարական մատենադարանի մը մէջ ձեր փնտուածը գտնէք. բայց Հօլաս էֆ. անուն Հայ մը կայ որ ճոխ մատենադարան մը ունի և կարելի է անոր մէջ գտնուի»։ Դեսպանը խնդրեց որ Հօլաս էֆ.ն տեսնեմ և արտօնութիւն առնեմ որ ինք երթայ և այդ մատենադարանը աչքէ անցընէ։ Հօլաս էֆ. սիրով ընդունեց

և հետեւալ օրն իսկ դեսպանը անոր տունը տարի և զարմանալին այն է որ սոյն գրադարանին մէջ իր այն-չափ տարի վնառած և չգուած գիրքը գտաւ։ Հօլաս էֆ.ի հաւանութեամբ զայն մի քանի շաբթուան համար իր քովը պահելով պէտք եղած տեղեկութիւնները քաղելէն վերջ վերադարձուց։

Թերխանի այս պատմութիւնը իմ աչքս բացաւ։

Բարեգործ։ Միութիւնը Եգիպտոսի մէջ հիմնուելէն վերջ աշխատեցայ որ Միութիւնը գրադարան մըն ալ ունենայ։ Փափաքս իրականացաւ, ասդիէն անդիէն բաւական գիրքեր ժողվուեցան։ 1907 թուականին Լօնտօն գանուած ժամանակս Տիար Գալուստ Կիւլպէնկեանի հետ ունեցած տեսակցութեանս միջոցին իրմէ ալ ինդրած էի որ Բարեգործականի գրադարանին մի քանի գիրք նուիրէ, և արդարեւ մի քանի ամիս վերջը 2 սնտուկ շատ շահեկան գիրքեր ստացանք իրմէ։

Հանդուցեալ Թերխանի հարցուցի թէ Հօլաս էֆ.ն արդեօք ո՞ղջ է։ —Ո՛չ, վախճանած է, ըսաւ, բայց իր աղջիկը Տիկ։ Բասեկա Բարիդ կը բնակի։ և հասցէն ինձ տուաւ։

Բարիդ երթալուս՝ գացի Տիկ։ Բասեկան տեսայ և խնդրեցի որ իր հօրմէն մնացած մատենադարանը Բարեգործականին նուիրէ։ Տիկին Բասեկա շատ սիրալիր ընդունելութիւն մը ըրաւ և ըսաւ։ «Ամենայն սիրով։ բայց ես հօրս միակ ժառանգորդը չեմ», քոյր մըն ալ ունիմ որ Պոլիս է, պէտք է անոր ալ հաւանութիւնը առնել։

Իրմէ խնդրեցի որ քրոջը հաւանութիւնը առնէ։

Այս գործին համար աշխատեցան նաև Տիար Արտաշէս Հիւրմիւղ և Գրիգոր Սինապեան էֆ. ու վերջապէս մատենադարանը յանձնուեցաւ Բարեգործականին։

1921-1932

1921-1922ին, իմ և Տիար Տիրան Փիլիպպոսեանի առաջարկով, Բարեգործ։ Միութեան կեդր։ Ժողովը Եգիպտոսէն Բարիդ փոխադրուելուն պատճառաւ, ինձ պարտականութիւն սեպեցի Բարիդ հաստատուիլ, որպէսզի կարող ըլլամ մօտէն իմ աջակցութիւնս ընծայել։

Տարուան քանի մը ամիսները Ժընէվ կ'անցընէի։ Ժընէվ գտնուած ժամանակս Ամերիկեան Նպաստամատոյցի ներկայացուցիչ Կօրուն Պէրրիի հետ մտերիմ յարաբերութեան մէջ կը գտնուէի։

Շատ հայասէր, աշխոյժ ու կորովի երիտասարդ մըն էր։

Օր մը (1923 կամ 1924), երբ երիտասարդ Ներսէս Զամքէրթէնի հետ Պ. Կօրուն Պէրրիի մօտը կը գտնուէինք, խօսակցութեան մէջ ըսաւ թէ Հայաստանի հողագործներու համար լաւ տեսակ ցուլ և խոզ զրկելու վրայ է, և մեզմէ խնդրեց որ մենք ալ մասնակցինք։ Տեղեկացայ թէ մէկ ցուլը 1000 գուից Փր. կ'արժէր։

Մտածելով որ երբ օտար մը Հայաստանի հողագործներու օգտակար ըլլալ կը ջանայ, մենք Հայերս ալ պէտք էինք այս կարեւոր գործին սատարել, Տիար Ներսէս Զամքէրթէնի հետ 1000 ական ֆր. տուինք սոյն նպատակին համար։

Վերջին տասը տարիներու ընթացքին ինքզինքս ամբողջովին նուիրած եմ Բարեգործականին և անոր գործերը նախադաս համարած եմ իմ անձնական գործերէս։

Քանիցս գրաւոր տեղեկագիրներ տուած եմ Միութեան կեդրոնին՝ որբերու, որբանոցներու և ուրիշ զանազան խնդիրներու նկատմամբ:

Երեւանի նոր կազմուած հայկ. կառավարութեան ուշադրութիւնը հրաւիրելու համար, իմ երկարամեայ հողագործական փորձառութեանս վրայ հիմուելով՝ Հայաստանի Վերահինուրին անունով գրքոյկ մը հրատարակեցի (1924):

Քիչ վերջ (1925) լոյս տեսաւ նաև, Բարեգործ Միութեան ծախքով, Նուիրատուուրինի եւ Կտակ՝ Պօղոս Փաշայի հետ գրած աշխատութիւնն:


Յետոյ՝ Հայաստանի մէջ Տիպար Գիւղի մը մասին երկ մը հրատարակեցի (1926):

Դարձեալ, 1926ին, Պօղոս Փաշայի հետ աշխատելով, պատրաստած եմ Նուպարաւեն աւանին բլանը և այնտեղ շինուելիք տուներուն յատակագիծը: Այս մասին Ի՞նչպիս կը հասկնամ Նուպարաւենը անուն գրքոյկ մը շինած և ձրի բաժնած եմ (1929):

Ի նկատի առնելով երկրագործութեան կարեւորութիւնը մեր այժմեան Հայաստանի համար, գիւղացի հողագործներուն օգտակար ըլլալու նպատակաւ վերջին ծայր փրաքիք աշխատութիւն մը շինեցի, և նկատելով որ այսօրուան Հայաստանի ժողովուրդը մեր պոլսահայ լեզուն լաւ չի հասկնար և արդէն աշխատութիւնն ալ գաղղիերէն ըլլալուն, Երեւանի կառավարութեան պէտք եղած դրամը զրկելով խնդրեցի որ գիրքս Երեւանի հայերէնին վերածուի և 5000 օրինակ գիւղացւոց ձրի բաժնուի:

Սոյն գիրքը Գյուղահետեսական Ոգտակար Գիտելիքներ յեւ Խորհուրդներ անունով հրատարակուեցաւ Երեւան, բայց ամենեւին գոհ չմնացի: Շատ կարեւոր գլուխ-

ներ թարգմանիչը՝ իր խելքին հաւնելով՝ ջնջած էր, և սխալներով ալ լեցուն: Ի նկատի առնելով որ այսօր Սուրբիոյ մէջ և ուրիշ տեղեր բաւական չայեր երկրագործութեամբ կ'զբաղին, գաղղիերէն աշխատութիւնըս Վիէննայի Մխիթ. Միաբանութեան դրկելով խնդրեցի



Ա. Պ. Ա. Թ. Յ. 70 տարեկանին

որ թրքահայ պարզ աշխարհաբար և գիւղացին հասկնալի լեզուով թարգմանուի: Գիրքը լոյս տեսաւ Օդակար Գիտելիքներ եւ Գործնական Խրամներ Հայ Երկրագործներուն խորագրով և ձրիաբար արամադրուած է հայ հողագործ եղբայրներուն:

Վերջերս հրատարակեցի 1860ին Պոլսոյ և 1906ին
Գահիրէք մէջ հաստատուած երկու Բարեգործականնե-
րուն հակիրճ պատմութիւնը :

Հանգուցեալ Թագւոր Փաշա Յակոբեանի և իր կնոջ
Տիկ Երանուհի կտակով գոյացած գումարը, որ
Զմիւռնիոյ մէջ իրենց դստեր՝ վաղամեռիկ Դարուհիի
անուան աղջկանց որբանոց մը շինելու տրամադրուած
էր, յաջողեցայ իրինց զաւկին՝ Լևոն Պէյի կողմանէ
Բարեգործականի յանձնել և այդ գումարին մէկ մա-
սովը Երեւանի մէջ 60 անկողինոց մայրանոց մը շի-
նել տալ, որու մասին Երեւանի կառավարութիւնը
մեծ բարեցակամութիւն ցոյց տուալ և սատարեց:

Մանրակրկիտ պրապումներով և խիստ նպաստաւոր
գիներով անձամբ կատարած եմ գնումները մայրանո-
ցին համար հարկ եղած բաղմապիսի առարկաներուն։
Այդ առարկաները գնեցի Բարիկ Պօն Մառտէ վաճառա-
տունէն, որուն տնօրէնը M. Puissant 180,000 ֆր. ի
թողուց ինձի 300,000 ֆր. արժողութեամբ իրեղէնները։

Նոյն մայրանոցին վիրաբուժական գործիքներ գը-
նելու համար երբ Բարիկի St Jacques փողոցի Guyon
անուն տան հետ կը սարկարէի՝ տնօրէնը ինձ իրը
վերջին խօսք ըստւ։ «Չեզ միայն 100ին 10 քօմիսիօն
մը կրնանք տալ։ աւելի զիջում չենք կրնար ընել»։
Բարկութեամբ պատասխաննեցի։ «Ես՝ Բարեգործակա-
նի փոխնախագահի հանգամանքով» Չեզ կը դիմեմ,
ու Դուք ինձ քօմիսիօն կ'առաջարկէք։ Չիս կ'անար-
գէք։ Լաւ գիտցէք որ մենք Հայերս այդպիսի ստո-
րին բաներ չենք ըներ»։ Տնօրէնը շփոթելով ինձ
ըստւ։ «Կը ներէք, Պարո՞ն։ մի՛ բարկանաք։ Այդ
թիկնաթուին վրայ ուր նստած էք, պատերազմէն ա-
ռաջ Ծուսիոյ Grand Duc Nicolasն եկած էր մեծ ա-

պապրանք մը ընելու և ըսած թէ՝ «Դինը կրկնապատ-
կեցէք և տարբերութիւնը ձեռքէ ձեռք ինձ տուէք»։

—Grand Duc Nicolasն իր երկիրը կողոպտել ու-
զեց, պատասխաննեցի, բայց Հայ մը այդպիսի վատու-
թիւն չ'ըներ։ և ահա ինչո՞ւ ահագին Ծուսիան պօլէ-
վիք եղաւ»։

Վերջապէս տնօրէնը մեծ զեղչ մը ըրաւ ու ապըս-
պրանքս տուի։

Հետևեալ օրը Բարիկի Bastille թաղը գործատուն
մը գացի՝ մայրանոցի համար հականեխական կաթսայ
մը նայելու։ Տնօրէնը՝ գինը ըսկէլ վերջ՝ յայտնեց թէ
100ին 10 քօմիսիօն տալու սովորութիւն ունին։ Երբ
մերժեցի, պատմեց որ պատերազմէն առաջ՝ Grand Duc
Nicolasն անձամբ եկած Ծուսիոյ զանազան քաղաք-
ներու համար հականեխական կաթսաներ ապսպրել ու-
զած և ըսած է որ հաշուեցոյցին արժէքը կրկնապատ-
կէ ու տարբերութիւնը իրեն տայ։ «Ասիկա պարզա-
պէս գողութիւն լինելուն, աւելցուց, ստիպուեցայ
մերժել և գործը չըրինք»։

Ո՛վ ընթերցող, երբ Grand Duc Nicolasի նման
կէս-թագաւորի պէս անձնաւորութիւն մը իր հայրե-
նիքին պէտքերուն համար ապսպրանքներուն արժէքը
կրկնելով գողնալ կ'ուզէ և կը գողնայ, բնական է իր
ամբողջ պաշտօնեաներն ալ նոյնը կ'ընէին։ և ի՞նչ-
պէս կ'ուզէք որ այսդիսի երկիր մը չկործանէր օր մը։

1923 տարւոյ սկիզբը ծանրապէս հիւանդացայ կրի-
բով և բժիշկները յանձնարարեցին ձմրան եղանակը
Գաղղիոյ հարաւային կողմը անցընել։ Ուստի 1924էն
իվեր ամէն տարի 5-6 ամիս նիս քաղաքը կը բնակիմ։

Այդ թուականէն ասդին, ամէն տարի, մայիս ամ-
սուն Բարիկ երթալով երկու կամ եկուքուկէս ամիս

Միութեան գործերով կ'զբաղէի, ժողովներու կը մաս-
նակցէի և յաճախ կ'աշխատէի Պօղոս Փաշա Նուպարի
հետ։ Յուլիսի վերջերը կր մեկնէի Ժընէվ և սեպտեմ-
բեր 15-20ին կրկին Բարիզ դառնալով Միութեան գոր-
ծերուն կ'աշխատէի, ու հոկտեմբերի վերջերը կամ նո-
յեմբերի սկիզբները կը վերադառնայի Նիս։ Բարիզէն
և Բարեգործականէն հեռու գտնուելով հանդերձ՝ իմ
սիրոս ու միտքս միշտ Բարեգործականին հետ էր։
Մեծ սօնիկ մը կը կազմէն Բարեգործականին դրկած
նամակներուս և տեղեկագիրներուս օրինակները։ Ա-
մէն տարի, երբ Պօղոս Փաշա Նուպար Քան կամ Ման.
թօն կու գար ձմբան քանի մը ամիսները անցընելու,
յաճախ իր մօտ կ'երթայի և միասին կ'աշխատէինք
Բարեգործականի զանազան գործերուն։

ՊՕՂԱՍ ՓԱՇԱ. ՆՈՒՊԱՐԻ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ. — 1928ին
երբ Փաշան իր առողջական տկարութեան և մհծապէս
յոգնած ըլլալուն պատճառաւ հրաժարականը տուաւ
Բարեգործ. Միութեան նախագահի պաշտօնէն, վար-
չութեան բոլոր անդամները քանիցս դիմում ըրին որ
եա առնէ հրաժարականը: Փաշան անդրդուելի մնաց,
անկեղծօրէն ըսելով թէ ինք հիւանդ է և այլևս չի
կրնար անցեալին պէս Միութեան գործերով զբաղվէ:
Սակայն խոստացաւ որ միշտ պատրաստ է խորհուրդ
տալու ամէն անգամ որ հարկ տեսնուի իրեն դիմում
ընելու: Այնպէս ալ ըրաւ մինչև իր կեանքին վեր-
ջին վայրկեանները: Բարեգործականի կեդր. Վարչու-
թիւնը մեծ ցաւով ստիպուեցաւ ընդունիլ իր հրաժա-
րականը և զի՞նքը հոչակեց ցկեանս պատուակալ նա-
խագահ: Մինչև իր մահը՝ վարչութեան ժողովներուն
կը նախագահէր երեք փոխնախագահներէն մէկը՝
վսեմ. Նորատուանկեան էֆ., Քէլէկեան Խան կամ ես:

Վերջին խօսքս զաւակներուս ուղղելով կ'ըսեմ.

Ես իրը Հայ իմ պարտքս կատարեցի։ Դուք ալ
պէտք է կատարէք ձեր պարտքը հանդէպ ազգին և
հայրենիքին, և գրէք ձեր կեանքի յիշատակները մեր
գերդաստանին մէջ սերունդէ սերունդ շարունակուե-
լու համար։

Զեր վրայ նոռիրական պարտք կը դնեմ, երբ պարագանեզը յարմարին, գէթ անգամ մը Հայաստան երթալ: Ես այդ բաղդը չունեցայ և չպիտի ունենամ:

Զեր նիւթական միջոցներուն ներած չափովը աշխատեցէք սիրելի հայրենիքնուս օգտակար ըլլալ և ջանացէք ձեր զաւակներուն սրախն մէջ լաւ մը դրօշմել հայրենիքին սէրը։ Ինչպէս որ ես ձեզի արդիկեցի օտարի հետ ամուսնանալ, դուք ալ ձեր զաւակներուն արդիկեցէք։



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

	Էջ
ԵԱՌԱՋԱԲԱՆ	3
ՄԱՆԿՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔՍ	5
ՄՈՐՍ ԿԱՏԱՐԱԾ ԴԵՐԸ	15
ԵՂԲԱՅՐՍ ԵՒ ՔՈՅՑԵՐՍ	27
ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆ-	
ՆԵՐ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ	31
ԹՈՒՐՔԻԱ ՎԵՐԱԴԱՐՁՍ ԵՒ ԳՈՐԾԻ ԿԵԱՆՔՍ	
Պալքէսիրի Պաշտօնավարութիւնս	39
Լուցկիի Դասը	47
Գայմագամի մը Պաշտօնանկութիւնը	49
Կայս. Սգարակները Քննելու Առժամեայ Պաշտօն	51
Չէփնի Ցեղը	52
Միւթէճապլը Ռիֆաթ Պէյ	56
Իուլամութեան Առաջարկ	57
Ապառուլահ Պէյ Ֆրաշէռի	61
Պալքէսիրի Թուրք Մեծաւորներուն Տգիտու-	
թեան Օրինակներ	62
Իզմիր՝ Առժամեայ Պաշտօնով	65
Երկրագործ. Տեսչութեան Մագումը Թուրքիոյ մէջ	69
Ուսուցիչ Հալգալը Երկրագործ. Վարժ. ին մէջ	72
ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍՈՅ ՄԷՋ	74
Կ. ՊՈԼՍՈՅ ՊԱՇՏՈՆՆԵՐՍ ԵՒ ԿԵԱՆՔՍ	
Պոլսոյ Ընդհ. Քննիչ	85
Կայս. Գանձուն Երկրագործ. Քննիչ	90
Թակոր Փաշա Գաղաղեան	94
Միքայէլ Փաշա Փօրթուգալ	102
Կուսակալութեան Առաջարկ	105
ՀՆՏԱՆԻՒՅ	108

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ԱԿԱՆԱՀՈՐ ԱՆԶԱՆՑ ՀԵՏ

Միտհաթ Փաշա	116
Ահմէտ Վէֆիք Փաշա	120
Քիւչիւք Սայիտ Փաշա	126
Ճէվութ Փաշա	127
Միւնիր Փաշա	129
Սէր Խաֆիէ Գատրի Պէյ	131
Միւմթազզատէ Բէշիտ Փաշա	135
Արապ Իզզէթ Փաշա	138
Մէմտուհ Փաշա	140
Ապահւրբահնան Փաշա	143
Մապէյինձի Բաղըպ Փաշա	145
Սրտահանի Հրամանատար Բէշիտ Փաշա	150
Մեծն Նուպար Փաշա	150
Նորատոնկեան Գաբրիէլ Եփ.	158
ԹՈՒՐՔԻՍՅԵՅՆ ԴՈՒՐՍ	
Բ. Դրան Դէպքը	161
Օսմ. Պանքայի Դէպքը	162
Պալատը Լուր Ունէր	165
Պուէն Փախուստս	166
ԲԱՐԻԶ	169
ՍՈՅԻԱ	170
ԵԳԻՊՏՈՍ	172
Քիմիական Աղբերու Գործածութիւն	182
Հ. Բ. Լ. Միւթիւն	185
Խտիվ Ապաս Հիմի Փաշա և Պէյութեան Տիտղոս	185
Լօրտ Քրօմէր և Լօրտ Քիչնէր	190
Հիւսէյին Թագաւոր	191
Աշխատակցութիւն Պօղոս Փաշա Նուպարի Հետ	194
Թուրք Կառավարութենէն Դատապարտութիւն	199
Տիարք Ահարոնեան և Վարանդեան Պօղոս Փաշա	
Նուպարի Մօս	202

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐ


Լէոբօլտ Թավր	204
Վեր. Ա. Քրաֆթ-Պօնար	213
Ժընէվահայ Գաղութին Օդնութեան Սնոսուկը	215
Ժընէվի Մէջ Եկեղեցական Արարողութիւն	216
Հայանպաստ Հրատարակութիւններս	219
Քէմալ Միտհաթ Պէյի Կոչը	220
Քաղաքական Դիմումներ	225
Պ. Նշան Պէկեան	233
Համիտի Աղջիկը	234
Հայկ. Պատուիրակութեան Անդամակցութիւնս	236
Աղգ. Պատմութիւն Մը Յօրինել Տալու Գաղափարս	237
Հօլաս Էֆ.ի Մատենադարանը	239
1921-1932	
Ցուլի Նուէր Հայաստանի	241
Հրատարակութիւններս	242
Յակոբեան Մայրանոց	244
Պօղոս Փաշա Նուպարի Հրաժարումը	246
Վերջին Խոռք	249

Սոյն աշխատութիւնս Ժընէվի մէջ կատարած
ըլլալուս, ծանօթ հայասէր Վեր. Ա. Քրաֆթ-Պօ-
նարի՝ Պընեէն գիւղին մէջ հաստատած որբա-
նոց-դպրոցին փոքրիկ սպարանը սպագրել տուած
եմ՝ հաստատութիւնը եւ մեր հայ սաները բա-
զալելու նպատակով:



Concordia dicitur inter se amorem fratrum
et similitudinem actionum, insuper
convenienciam et unitatem. Sed et ratio. Modus illius
concordie est in communione spiritus. id est proportionem
spiritus. Quia enim spiritus non habet rationem nisi
in communione spiritus.

Indivisiu[m] in deo



ՀՀ Ազգային գրադարան



NL0291413

14914